


244



Սիրու

1969

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԿԱԹՈԼԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ



Նորին Ամենապատութեալին
Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանին
Պատրիարքին Հայոց Երուսաղէմի
Եր Ասադէմ

Սրբազն եղբայր,

Այսու վերստին կը պայծառանան մեր հոգիները բոլոր եւ^ւ
մեր կեանքի ուղին, զի «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ
գմահ կոխսեաց և յարութեամբն իւրավ մեզ զկեանս պարգեւեաց»:

Արարշագործ ու փրկարք այս մեծ աւետիսը, քող նոր
լոյս իջեցնէ մեր եկեղեցին եւ անոր սպասաւորներուն վրայ եւ^ւ
զօրացնէ զմեզ բոլորս, որպէսզի սիրով միարան կարողանանք
բազմարդիւն դարձնել մեր ձեռաց գործերը, յամրապնդում հո-
գեւոր կեանքի եւ ազգային միասնութեան մեր ժողովուրդի որ ի
Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի:

Սուրբ յարութեան շնորհներով, քող ամուր հաստատուին
արդարութիւնը եւ խաղաղութիւնը մարդկային աշխարհին մէջ
եւ քող անին մանաւանդ սէրն ու, միութեան ոգին մեր ազգի զա-
ւակներուն կեանքէն ներս, մեր սուրբ եկեղեցւց կամարներուն
ներին:

Ցաւերժական Սուրբ էջմիածնէն և Մեր սրտէն բնդունեցէք
շնորհաւորանք, եղբայրական ողջոյն եւ Աստուածային օրինու-
թիւն՝ Զերդ Ամենապատութեան, Զեր հաւատառը միարանու-
թեան եւ համայն հաւատացեալ մեր ժողովարդին:

Մնամք միշտ ազօրող առ Աստուած հարցն մերաց՝

ՎԱԶԳԵՆ Ա.
ԿԱԹՈԼԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ա. Էջմիածնին
18 Մարտ 1969

ՍԻՈՆ

ԽԳ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՏՈՒՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱՔՐԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՑՐԻՎՐԴՈՒԹՅԱՆ

S I O N

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 43

NO. 3 - 4

1969

Մարտ - Ապրիլ

Թիւ 3 - 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԻ»Ի ԱԽՏԱՎԱՐԱԿ ԵՒ ԱՂԻՏԱՀՈՐ
ՇԱՐԺՈՒՄԻՆ ՎԵՐԲՈՒՆԿՈՒՄԸ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ
ՅԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՀ



Թերքերէն, ինչպէս նաև անձնական նամակներէն, իրազեկ եղանք զարմանելով թէ նունիքն Սիրիի (Նիւ Ճըրգի) հովիւր, նրասադէմի եւ Ամմանի Հայութեան քաջածանօթ Վրբանէս Վրդ. Գալայնեանը, ամուսնանալու քացառիկ ախորժակներէ թելադրուած, Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոնմ Սրբազննին դիմած է, խնդրելով որ գոհացում տրուի իր այս փափաքիմ:

Անձնական այս դիմումէն առաջ, նոյն թեմի կարգ մը հոգեւրականներ, քահանայ եւ եպիսկոպոս համախորհուրդ -ի մէ քաղցր պատկեր համագործակցութեան-, դիմած էին նոյնպէս թեմակալին, առաջարկելով որ կուսակրօն վարդապետները գերծ կացուցուին յետ այսու իրենց ուխտէն եւ իրեւ ամուսնացեալ քահանաներ ծառայեն Հայ Եկեղեցիէն ներս:

1938 Օախ
1938 53
11 P
A.R.P. @

Փափառքներու սահմանին մէջ եղող այս գոյց դիմումները, թէկ արտառոց, սակայն ոչինչ ունին անհասկնալի: Մարդիկ կը բնամ դրամ դիզելու, փառքի հետամուր ըլլալու եւ այս կամ այն ասպարտօններուն մէջ յառաջանալու իդաեր եւ յառաջադրութիւններ ունենալ: Հիւսիսային Թեմի կուսակրօն Հայ Եկեղեցականներն ալ ամուսնանալու փափաք ունեցեր են, եւ իրենց այս ջերմ իդայ յայտներ Ալաշնորդին, չմերժուելու խոր վսուահութեամբ: Անհաւատալին՝ Գեր. Թորգոն Արքեպոստ. Մանուկեանին ցոյց տըւած յօժարամտութիւնն է եղած առաջարկին ու փափաքին, որ ներմակին վրայ սեւ, կընդունի եղած խնդրանքը եւ իր թիւ 205 շրջաբերականով կը հրահանգէ անոր գործադրութիւնը:

Կը յայտնենք մէր թեմի հոգեւոր հոգիններուն, ծխական խորհուրդներուն եւ հաւատացեալ ժողովութդին, որ նկատի առած ենք Հայր Վրթանէս Գալայձնանի խնդրագիրը աղատ կոցուցուելու ցկեանս կուսակրօն մնալու իր ուխտէն զոր կատարած էր վանքի մէջ դեռ քսանամենի երիտասարդ:

Հայր Վրթանէս յայտնած էր մեղի իր հոգեկան տագնապը ամերիկան մէր հասարակութեան մէջ իրբեւ կուսակրօն հոգեւորական ծառայելու պարտադրանքէն պատճառուած: Ան յայտնած էր նաեւ իր սէրը եւ տրամադրութիւնը իրբեւ ամուսնացեալ հոգեւորական ծառայելու եկեղեցւոյ կեանքին մէջ:

Մենք նկատի առինք մէր թեմի մէծ կարիքները հոգեւորականներ ապահովելու, եւ ծանր, գրեթէ տագնապալից կացութիւնը հոգեւորականի սպասին եւ թեկնածուներ գտնելու գուռաթեան:

Նկատի առինք անկեղծութիւնը, եւ պարկեշտ կեցուածքը ինդրարիկուին, եւ Ամերիկայի մէր թեմին մէջ ներկայ ժամանակ-ներու ընկերային պահանջքը եւ պայմանները:

Են որովհետեւ Հայր Վրթանէս չի պատկանիր որեւէ վանական եւ միարանական ուխտի եւ ուղղակի ենթակայ է մէր թեմի հոգեւոր իշխանութեան, մենք աղատ կացուցինք Հայր Վրթանէս Գայայննեանը ցկեանս կուսակրօնութեան իր ուխտէն:

Մէր այս որոշումին տեղեակ պահեցինք թեմական Խորհուրդը, որ համակարծիք գտնուեցաւ այս բացառիկ կացութիւնը նկատի առնելու: Պարտինք կրկնել որ մէր որոշումը չի վերաբերիր Հայր Վեկեղեցւոյ բարեկարգութեան կամ միարանական ուխտի մը պատկանող կուսակրօնութեան հարցի նկատառման եւ լուծման, այլ միայն մէր թեմի յատուկ կացութեան:

Մէր այս որոշումը եւ բացառիկ կարգադրութիւնը յայտնած ենք նաեւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Հայոց նով նորին Սրբութեան Հայրական օրհնութիւնը մէր թեմի հոգեւոր կարիքները յանձնանձելու նպատակաւ կատարուած այս մասնաւոր անօրէնութեան համար:

Սիրոյ ողջունիւ
Թորգոն Արքեպիսկոպոս
Առաջնորդ

Արտագրեցինք ամբողջութեամբ այս պատմական ըլլալու սահմանուած շրջաբերականը, ուշազրաւ նաեւ իր անյարիք շարադրութեամբը։ Կարեւորը հոռ սակայն Առաջնորդին հայերէնը չէ անշուշտ, ո՞չ ալ իր ամձին տուած հեղինակաւոր հովը, մեր Եկեղեցւոյ հայրապետներուն մաս խածնել տալու չափ։ այլ միա՛յն իր ճախաւեր և անմիտ վնիոր՝ որ կուգայ ականահարելու մեր Եկեղեցւոյ դաւանական, քարոյական եւ կարգապահական դարաւոր կառոյցը։

Առաջնորդը իր հայրապետավայել արտօմագրով ազատ կացուցած է խնդրակուն կուսակրօնութեան իր ուխտեմ, առանց մատնանշելու սակայն այս նորակերտ արարածին տեղը մեր Եկեղեցւոյ նորիրապետական կարգին մէջ։ Տուած է այս վնիորը, որովհետեւ խեղն Վրքանէսը կատարած է իր այդ ուխտը վանքի մը մէջ, քանամենի հասակին։ Երէ կարծնաք զապել ձեր արցունեները մարդկային այս զեր-անարդարութեան դէմ, չենազ ու եզօր է պատճառանիքը, մանաւանդ երբ մտածենք որ այս շրջանին Թորգում Սրբազնն էր տեսուչը այս քանամենիին, ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի մէջ։ Յետոյ, Երուսաղեմի Դպրեցանի վեղար առնոգ ամէն Եկեղեցական այդ տարիքին է որ կ'ընէ կուսակրօնի իր ուխտը առեասարակ։

Երկրորդ՝ կը յարէ Առաջնորդը. «Հայր Վրքանէսը իրեն յայտնած է իր կուսակրօնի հոգեկան տագնապը եւ ուզած է իրբեւ ամուսնացեալ եղագեւորական ծառայել Եկեղեցիին»։ Այս երկրորդ պատճառարանութիւնը աւելի քան մտահոգիչ է, որովհետեւ տագնապէ մը կը բխի։ Անդիլիասի, Երուսաղեմի եւ արտասահմանի բոլոր մեր տագնապները կշիռքի չեն զարնուիր Հայր Վրքանէսի տագնապին հետ։ Առաջնորդին, այս առիթով աւելի կակդած սիրտը, չէ դիմացած այս տագնապին առքած ցաւին, բաժնած է զայն անդիմադրելի հաղորդակցութեամբ եւ տըւած իր տագնապահար վնիորը։ Տագնապները ամոռելու այս նոր կերպը կրնայ իրը օրինակ ծառայել աշխարհի բոլոր տնտեսագւոններուն, ընկերաբաններուն եւ քաղաքական դիկավարներուն, այս նամբով լուծելու հարցերը, գոհացնելով ամէն անհարկի պահանջ, առանց մտածելու եւ անդրադառնալու անոր անկարելի եւ քառային հետեւաններուն։

Երրորդ՝ հոգեւորական գտնելու դժուարութիւններ ստիպեր են Առաջնորդը որ իւրաքանչիւր կուսակրօնին կին մը շնորհէ։ «Հարկ դրդէ զանանար», ըսուած է իրաւամբ. առանց Հայր Վրքանէսի անտեղիտալի պահանջին, Առաջնորդին ուղեղէն պիտի շամցնէին հանճարի այս փայլատակումները, մղելու զինք այս սիրագործութեան, գոհացնելով խնդրակուին կարիքը եւ նամբայ բանալու նմաններուն, ի փառ Հայ Եկեղեցւոյ եւ ի միխիթարութիւն մերազն ժողովութիւն։

Չորրորդ՝ նկատի առնուած է անկւղծութիւնն ու պարկեւա

կեցու ածքը կնիկ ուզող Հայր Վրբանէսին, որ ըստ Առաջնորդի մտադրութեան եւ եղրակացութեան կը նշանակէ թէ՝ կուսակրօնութիւն ուխտող մը անկիղծօրէն պարկիշտ գործ մը ըրած կ'ըլլայ դրժելով իր ուխտը եւ ամուսնանալով իր գոտած կնոշ կամ աղջըկանը հետ: Նոր բարոյականի այս սխանչելի հրամանակարգէն յետոյ, վստահ ենք թէ նորին Սրբազնութիւնը պիտի չսպասէ երկար, իր անձին օրինակովը ապացուցելու իր թելադրած բարոյականին հանոյածուփ օգուտները:

Հինգերորդ, «որովիկեատեւ Հայր Վրբանէսը չի պատկանիր ոնեւ վանական եւ միարանական ուխտի եւ ենթակայ և Հիւսիսային Ամերիկայի թեմի հոգեւոր իշխանութեան», հետեւաքար մեծ Առաջնորդը իրաւունք տուած է ինքոյնքին ըստ կամս շարժելու, անգիտանալով, համաձայն իր բարի տովորութեան, դարերու կնիքով նուիրագործուած օրէնքները Եկեղեցւոյ, որոնք պարզ ուաշնորդի մը իրաւասութիւններէն շատ վեր կը մնան:

Առաջին անգամ չէ որ ինքն ու իր նմանները կը շփորեն ողբերգութիւնը կատակերգութեան հետ, ինչ որ իրոզութիւններու նշգրիտ իմաստն ու տարողութիւնը կորսնցուցած ըլլալու փաստը կը յայտնաբերէ:

Գերշ. Տ. Թորգոն Արք. Մանուկեանը, տակաւին չէ ողբած թէ կուսակրօնութիւնը ժամանակի ընթացքին դաւանակէտի (Dogme) վերածուած է, եկեղեցական ընդհանուր ժողովներու եւ որոշումներով, թէ թեմակալի մը յախուն և մանկամիտ որոշումով չի կրնար չնշուի և թէ խնդիրը վարդապետական ըլլալէ զատ, բարոյական ու կարգապահական է, ներքնապէս կապուած մեր աւանդութիւններուն եւ կենցաղի ձեւերուն, առանց որուն ոչինչ կը մնայ կանգուն կեանքի բոլոր մարզերուն վրայ: Ամենայն Հայոց Կաքողիկոսն անգամ, առանձինն, իրաւասու չէ ընելու այն՝ ինչ որ փորձած է ընել Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոն Սրբազնը:

Դեպքը, ինչպէս կը տեսնուի, աննախնճաց է, նման բռլոր գայթակութիւններուն ու ապօրենութիւններուն, եւ սիրու ու միտք բգկուող արարքներուն: Նոյնիսկ խաններորդ դարու անկաշ-կանդ մտքի համար դժուար է մարսել զայն:

Տարիներ առաջ, նոյն թեմի ուրիշ առաջնորդ մը, կուսակրօնութեան ուխտ ըրած սարկաւագները պիտի ամուսնացնէր, անոնադրելու համար զանոնք քահանայ, վերևու յիշուած անիմաստ պատնաւարանութիւններով: Դժրախտաքար այդ օրերուն մեր նուիրապետութեամբ բարձրագոյն ներկայացուցիչներէն ումանք մտասոյց լուրիթեամբ եւ ուրիշներ գիտակից հետեւականութեամբ կարծես, անփոյթ գտնուեցան այս աննախնճաց օրինազանցութեան եւ զայթակդութեան համդէպ, որ նման փորձերուն հետ

պիտի մնայ մեր Եկեղեցւոյ վարդապետական և քարոյական կարգուարքը խախտող ամենէն վտանգաւոր եւ վատշուէր արարքներէն մին:

Տիրան և Թորգոմ Արքեպիսկոպոսները չեն անդրադառնարք անոնք որ կուսակրօնութեան ուխտ բրած են անգամ մը, այսինքն պատոյ խօս տուած են Աստուծոյ եւ մարդոց առջեւ, պէտք է յարգեն իրենց ուխտը. խսկ անկարողութեան պարագային, պէտք է ազատ բռնուին բոլորովին աշխարհականանալու համար, վասնզի ուխտադրաւժը կամ խոստմազանցը Յկարագրի տկարութեան վիճակ մըն է որ կը պարզէ: Նուիրումի սկզբունքին նախապէտ թեթևութեամբ մօսեցած կամ յետոյ գայն նկարագրի տկարութեամբ ընդունող անձերը պէտք չեն մնան նոյն ասպարէզին մէջ, որ միշտ նուիրական է Եկեղեցիին եւ ծողովուրդին համար, ինչ որ ալ ըլլան մերք ընթ մերք այս կամ այն կերպով կամ պատճառով անոր նկատմամբ արտայայտուած գգացումները. այդպիսիններուն պահուիլը Եկեղեցական դասուն մէջ՝ լոկ կենցագ փախելով, ոչ միայն կը նուազեցնէ եղագական կեանքի պատիւն ու լրջութիւնը, այլ նաև տեղի կուտայ քազմաքի անպատճեռութեան:

Ցարդ կուսակրօնութեան վերացման մասին խօսող բոլոր բարեկարգիչներուն առաջարկն էր եղած Եկեղեցւոյ բարձրագոյն աստիճաններուն բացումը ամուսնաւոր կուրին առջեւ: Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոմ Սրբազնը հակառակ դուռներ կը մտցնէ թեկնածուները, այսինքն վարդապետական աստիճան ունեցողները բահանայութեան կ'իշեցնէ, աւետարական խոնարհութենէն դաս մը տալու համար անտարակոյս իր այս նոր տեսակի ճենասուններուն:

Անգիտութիւնը չեն միայն պատճառը այս եպերելի արարքին, ոչ ալ մանկամիտ եռանդը Առաջնորդին, որ հակառակ իր տարիներու բռոր արեւներուն չեն կրցած հասուննալ: Զարիքները մէկ անգամէն չեն շիմուիր, երկար ժամանակուան մը հոլովոյքի արդիւնքներ են անոնք: Ազիտաւոր ներշնչումը, աղանդամիտ մտածողութիւնն մը, տարիներով անումի տրուած եւ հետապնդուած, առանցքները կը կազմեն սոյն ախտաւորութեան:

Այս բունաւոր սերմերուն մեծ սերմենցանը եղած է, աւելի քան Ֆառորդ դար առաջ, Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեանը, որուն միտքը իր կեանքին և գործին պէտ եղած է միշտ անկայուն եւ արտակեդրոն, նոյնիսկ ամենանուիրական գետիններու վրայ: Տակաւին երկէ կ'ուրանար Յիսուսի մարմնով Յարութիւնը, քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն իրականութիւնը:

Ներեսիկոսական այս միտումը իր ատենին գրաւեց ուշադրութիւնը մեր Եկեղեցւոյ բարձրագոյն դասէն կարգ մը Եկե-

դեցականներու, Ն. Արքեպս. Մելիքքանգեանի, Գ. Արքեպս. Յովսէփիեանի, Մխիթարեան հայրերու, որոնք Թորգում Պատրիարքին զրած իրենց նամակներով եւ մամուլով դատապարտեցին այս չարափառը, պահանջելով որ կարգագրելուի ան, ժանի որ հաւատէէ պարպուած եկեղեցականը ամենէն վտանգաւոր եւ հրէշային տիպարն է զոր կարելի ըլլայ երեւակայել: Թորգում Պատրիարքը այդ օրերուն խնայեց իրեն, բայց դադրեցուց զինքը Ժառանգաւորը Վարժարանի եւ Ընծայարանի տեսչութենէն եւ ստիպեց որ հեռանայ վաճէէն, որովհետեւ ինքովնէք իբրեւ տառուածարան եւ մեծ բարեկարգիչ ծախող այս սովետաւոր սկսած էր վտանգաւոր դառնալ, պղտորելով միտքերը:

Այս գայքակութիւնը սակայն իր վրայ չերաւիրեց մեր եկեղեցականութեան զգուանեն ու զայրոյթը, իսկ իր կարգ մը մանկաւիկները, բոլորն ալ Մեսրոպ եւ Կիւրեղ Պատրիարքներու օրով վտառուած երուսաղէմէն, ասսուածաբանի այտակով պահեցին զինքը: Մեր կիսագէւս կգերն ալ, համակերպեցաւ այս շրջուած իրողութեան եւ օր մըն ալ իր քեւերը մտած զինք երուսաղէմի Պատրիարք ընել ուզեց: Նոյն այս չարափառը 1957-ին, «Վարդապահուական դիրք Հայ Եկեղեցւոյ» իր նիհար զրբյակին մէջ, կը քելադրէր ընդունի Քաղկեդոնի բանաձեւը: Այս յանդուզն եւ անպատկառ զիջումը կացինի դաւադիր հարուած մըն էր Հայ Եկեղեցւոյ ուղղափառութեան եւ սրբազն անցեալին: Անշուշտ զինին մէջ ջուր խառնելու իր այս անպարարութիւնը, իր մեզապարտ պատճառները ունի: Այդ օրերուն ան պատրաստ էր ընդունելու Քաղկեդոնը, Անքիլիսար եւ երէ պէտք ըլլար իսլամութիւնը, պահելու միայն իր տակէն փախչող երուսաղէմի Պատրիարքական Արոռը, զոր իր աւագակաբարոյ մարդոց հետ գրաւելու եկած էր: Իր փառասիրական դիտումները համեմելով դաւանական աղով, պաշտպանուելու համար երուսաղէմի օտար կրօնական համայնքներէն, որոնց քանից դիմած էր արդէն, բոյլ կուտար ինքովնէին այս անպատասխանուող զիջումը, ուրանալով մեր անցեալը եւ իր վրայ հրաւիրելով Հայ Եկեղեցւոյ դարաւոր մաֆառումներու եւ հաւատէի բողաքը, արիւնապատգամ անէծքը:

Տակաւին անհասկնալի քերեւամութեամբ եւ առանց մեր Եկեղեցւոյ գերագոյն իշխանութեան զիտութեան, Տիրան Արքեպս. Ներսոյեանը կ'երթար Տանիմարքայի Արքուս քաղաքը, համակեղեցական հաւաքոյթի մը, ստորագրելու համար հոն յայտարարութիւն մը, ուր Քաղկեդոնի ժողովը կը սրբանայ, ըլլալու համար իբր քէ Եփեսոսի ժողովի որոշումներուն վերահաստատումը: Քաղկեդոնի ժողովը, զոր Հայ Եկեղեցին իր բոլոր հեղինակութեամբ եւ տասնինգ դարերու իր ասսուածարան հայրերու եւ մեծասխան հայրապետներու բերմակ մերժած ու նզուած էր: Խոկ նոյն Տիրան Արքոյիսկոպոսին երբ կ'առաջարկուի Ամենայն Հայոց Կարողիկասին կողմէ ներկայացնել Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին մեր Եկեղեցւոյ

պաշտօնական տեսակէտը, կը մերժէ, առարկելով թէ ինք համայն չէ Հայոց Եկեղեցւոյ դիրքին եւ դաւանաբանական կեցուածքներուն:

Տարիներ առաջ երբ «Սիոն»ի այս էջերէն կ'ամդրադառնա-
յինք այս բոլորին, մեր հաւատքի քանիշներ որակելով Տիրան
ու իրենները իրաւամբ, մարդիկ այդ օրերուն տարուած կիրքե-
րէ, չուզեցին լսել մեր ճաղովուրդը, անտարքեր
մնաց, ինչպէս միշտ, մեր Եկեղեցականութիւնը և կրօնական
բարձրագոյն իշխանութիւնը: Զգգաստացաւ մեծ աւերիչը, որ
այս բոլորը կ'ընէր ապահնած ամբարտաւան իր անձին և ախտա-
վարկ մտին: աւելին՝ զինքը պաշտպանողներու ջուրիին, բո-
լորն ալ տեսա ու կրաւորական: Այս մարդերուն, իրենց բովան-
դակ կեանքին երկարութեանը վրայ, պահսեցաւ ամենէն տար-
րական ողջմուռթիւնը, գիտակցութեան եւ հաւատքի համս-
դրումը, որ մեծագոյն շնորհներէն մին է մարդուն տրուած:

Տիրան Արքեպս. սակայն, Հիւսիսային Ամերիկայի իր ա-
ւելի քան քսան տարիներու ընթացքին, իրեկ առաջնորդ կամ նա-
խանամութիւն, գեր իրեններուն համար, որոնք բոլորն ալ ի-
րենց եղելիութեանը մէջ կործանած, իրեն կը կոքնէին, իր փէ-
շերուն տակ կը ծուարէին, կրցեր էր պատրաստել անոն և ապագ-
գայնացած մոտածոներու խմբակ մը, բոլորն ալ եեղացած կամ
հեռացաւած Երուսաղէմէն: Կիւրեզ Պատրիարքի օրերուն թէնի
դառնացած Ս. Արքուն եւ անոր գահակալէն, իրենց սրտին մէկ
աշքը միայն գոցած էին, միւսով գետ կը նայէին Երուսաղէմէն,
ապագայի յոյսերով: Տարիներ վերջ երբ այդ յոյսը, բռնահիզով
պահ մը խարոյէի վերածուելէ վերջ, մոխրացաւ, շնորհի իրենց
անուրդի դրուած նելէին, Սուրբ Արքուոյ Եկատմամբ իրենց սըր-
բազան ուխտը վերածեցին թշնամութեան, եւ իրենց հասղու-
թեանը մէջ եղող բոլոր միջոցներով հարուածեցին ազգին այս
ժառանգութիւնը:

Անոնք հաշտ չէին կրնար ըլլալ նաեւ Ս. էջմիածնի հետո:
Բոլորին ծանօթ են Տիրանի եւ իրեններու գաղջ վերաբերմունքը
թէ Հայաստանի և թէ Մայր Արքուոյ հանդէպ: Այս իրողութեան
պատճառները շատ են, չենք ուզեր եռու վերքերել եւ յուզել զա-
նոնք, եեռուներ չերքալու համար: Տարիներէ ի վեր իրենց ան-
հաշտ կեցուածքը մեր Եկեղեցիի ազգային նկարագրին, այսինքն
մեր տոնեմային զգացումին եւ պատմական գիտակցութեանց դէմ,
յայտարար նշաններէն մին է իրենց ապազգային եւ խորք մտայ-
նութեան: Ազգային մտատիպար, ազգային բարք եւ սովորու-
թիւններ, ազգային լեզու, ազգային կեանքի իմացական եւ բա-
րոյական ներգործութիւններ նշանակութենէ զուրկ են Հայ Եկե-
ղեցւոյ այս բորոտածներուն համար: Եկեղեցւոյ կրօնական դե-
րին միայն ապահնելու և Աւտարամնի լարք լոկ հնչեցնելու իրենց
ստանձնել ուզած առաքելութիւնը, պատրուակ մըն է միայն ի-
րենց ապազգայնացումը ծածկող:

Հայ Եկեղեցին բաժնել իր ազգային նկարագրեն, պիտի նշանակեր կտրել իր պորտը մեր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազգութեան գաղափարը փոխադարձարար զիրար ամրապնդած եւ իրարու հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով իրաշք մեր դարերուն: Հայ Եկեղեցին, ըստ ինքեան կոնսական հաստատութիւն մը ըլլալով հանդերձ, իր մէջ միշտ տիրական պահած է ազգային նկարագիրը: Կը քօնքը նոյնացած է իր ազգային ու ընկերային կեանքին հետ. ասիկա գեղեցիկ ու սրտառուշ երեւոյք մըն է, առաւելաբար մեր Եկեղեցին յառակ, որ ցոյց կուտայ քէ ան չեղոքացուցիչ ազգակ մը չէ, այլ իրական եւ միացուցիչ կապ մը: Հայ Եկեղեցին առանց իր ազգային նկարագրին եւ անցեալին, տարբերութիւն պիտի չունենար քրիստոնեայ քուրքերու համայնքէ մը:

Տիրականները Երաւաղէմի Պատրիարքական Արռողի տիրակալութենէն յուսահատ, զոր կուզէին գործածել իրեւ մարտկոց իրենց ուղեղին մէջ ծուռ բռւսած բարեկարգական գաղափարներու, ժամանակէ մը ի վեր սկսած են մտածել Հիւսիսային Ամերիկայի թեմը վերածելու ինքնիշխան վարչապետութեան մը, զերծ վարչական ու բարոյական հակալշռէ: Ասիկա իրենց նոր երազն է, հովը տարած նախկին երազներու կարգին: Բոլորն ալ գետին վրայ իրենց այս նոր մազած ալիրին կը նային, վազուան հացի յոյսով: Սակայն խորունկ վախ մը ունին Հիւսիսային Ամերիկայի էջմիածնաւէր ժամանակակից կազմութէն եւ անոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ունեցած պաշտամունքի հասնող զգացումէն:

Թորգոմ Մըրազանի այս վերջին արարքը փորձ մըն էր Հիւսային Ամերիկայի Առաջնորդին ապահովելու այդ դիրքն ու ազգատութիւնը, որուն բացորոշ արձագանգը կուգայ իր շրջարերականներ, որուն բացորոշ արձագանգը կուգայ իր շրջարերականներ, ուր յատակ կերպով կ'ըսուի. «Եւ որովհետեւ Հայր Վրքանէս չի պատկանիր ունէ վաճական եւ միարանական ուխտի եւ ուղղակի ենթակայ է մեր թեմի երգեւոր իշխանութեան, մենք ազատ կացուցինք Հայր Վրքանէս Գալայնեանը ցկեանս կուսակրօնութեան իր ուխտէն»:

Տ. Առնակ Գասպարեան Քահանայի առաջարկութիւնը Հայաստաննեայց Եկեղեցիի մէջ, նոր բանակցութիւններ սկսելու, միացնելու իրեւ քէ Հիւսիսային Ամերիկայի երկուքի բաժնուած հաստուածները, նաևն ապա գինով ի հարկին Կիլիկեան Կաթողիկոսութեան ներկայացուցիչ առաջնորդը, ժամանակայի մը ինելապատակէն յանկարծ դուրս նետուած մնուածում չէ, երբ նկատի ունենանք մանաւանդ այժմու տիրող կացութեան մէջ երկու հաստուածներու փոխյարաքերութիւններն ու զգացումները: Գահանային եղած թելադրութիւնը կուգայ նոյն ապրիլէն և կը միտի հետապնդուած նոյն նպատակին, իրաւագօր ընելու Հիւսիսային Ամերիկայի թեմը, իր ներքին գործերը ինքնիշխան կերպով վարելու:

Նոյն թեմին ընդհանուր փոխանորդը, մի մոռաք որ հոս ամէն ինչ ընդհանրական է, Վազգէն ծպիսկոպոս, կը թելադրէ նորօգութեան ենթարկել Հայ Եկեղեցւոյ հիմաց շէնքը, իր կանոններով, ծխարանով եւ վարչական կարգուսարքով, որովհետև անոնք ի վիճակի չեն այլևս ընթանալու նոր ժամանակներու ոգիին հետ, շեշտելով մասնաւորաբար անհրաժեշտութիւնը կուսակրօս Եկեղեցականներու ամուսնութեան: Վազգէն ծպիսկոպոս այժմ ի վիճակի է հասկնալու ոչ միայն Հայ Եկեղեցին, այլ հաւել զայն բարեկարգելու առաջարկներ ներկայացնելու:

ԱCYՕԱ-ի երիտասարդները կը մտածեն քէ անզգայուրիւն և անտարբերութիւն կ'իշխէ այժմու Հայ Եկեղեցիւն ներս, որովհետև ան ընկալմած է իր հնութեան եւ կրօնին հետ անհաջոտ ազգային նախապաշարումներու ծոցը եւ ի վիճակի չէ այլեւս բայլ պահելու ներկայ պահանջներուն հետ: Երենք իրբեւ նոր օրերու յեղափոխիչ երիտասարդներ, իրաւունք ունին բարեկարգելու իրենց Հայ Եկեղեցին, եւ ասիկա առանց այլեւայլի:

Ինչպէս կը տեսնուի, նոյն ոգին է որ սեւ թելի մը պէս կ'անցնի բոլոր եղաներէն, ինքնազատ հովերէ ուռած, սովիստ եւ անպատախանատու իրենց արտայայտութեան եւ մտածումին մէջ: Սիրտերը սղոցազ այս եղելութեանց առջեւ, ցաւէն տելի պժգանքի զգացումն է որ կը կծկէ շրբները, առանց արգիլի կարենարու պատմահօր խօսքը, «որամ զեզ Հայոց աշխարհ»: Հայ Եկեղեցին իր դարաւոր կեանքին մէջ արտաքին հարաւածներէն չէ վախցած այնքան, որքան այն անմիտ եւ բանդիչ փորձերէն, զոր իր ծոցածին զաւակները կը պատրաստին իր մէջէն իր դէմ: «Թշնամիք ամ՝ ընտանիք իր»:

Ժամանակին Խորհրդային իշխանութիւնը նյատակ ունեւալով ներսէն փորել Հայ Եկեղեցին, վերածելու համար զայն անապետիկ գործարանաւորութեան մը, ինչ որ չէր յաջողած ընելու հարուածելով ամոր արտաքին շէնքը, կը կազմակերպէր «Ալգատ Եկեղեցի»ի շարժումը: Այդ նպատակին հասնելու համար գործի կը կանչէր մութ անցեալ ունեցող աշխարհական, բայց մանաւանդ հոգեւորական արկածախնդիրները: «Ալգատ Եկեղեցի»ն նոյնանուն իր պարբերականով, գեկավարութեամբ Մալիան Քահանայի, Շախնան Եպիսկոպոսի եւ Բենիկ Վարդապետի, Հայ Եկեղեցին բարեկարգող խել մը իրենց առաջարկութիւններով, բոլորն ալ խորք մեր Եկեղեցիի օգիին, սկսաւ փորել Հայ Եկեղեցւոյ նուիրապետութեան հիմերը, եւ պղտորել միտքերը:

Ինչպէս կը տեսնուի, «Ալգատ Եկեղեցի»ի ախտավարակ ոգիին եւ մերժուներուն վերարծարծումն է որ սկսած է նարակել Հիւսիսային Ամերիկայի Եկեղեցականներուն մէջ, երեկ Տիրանի եւ այսօր իր հոգեծին Թորգոմի բարձր եղանաւորութեան ներքեւ: Ազդուած օտար եղաներէ, մասնաւորաբար բռնուական ազ-

դումներէ, առանց փոյք ունենալու անխախտ եւ անկեղծ պահելու մեր Եկեղեցւոյ ուղղափառ դաւանութիւնը, արեւելեան հինաւուրց դիմագիծը եւ ազգային ոգին, այս մարդիկ Հայ Եկեղեցին իրենց հօրմէն իրենց ժառանգ մնացած կը կարծեն, անոր հետ վարուելու իրենց ուզած ձեւով։

Երէկ Բենիկներ, Շախեան Եպիսկոպոսներ եւ Մալեան քահանաներ, այսօր Տիրաններ եւ Թորգոմներ նոյն եւ նման միջոցներով կը փորձեն քայլայելու մեր Եկեղեցւոյ նույրապետութիւնն ու ներքին միութիւնը։ Վերջ տալ կուսակրօնութեան, ուրանալ Եկեղեցւոյ ազգային նկարագիրը, այս կերպով պարպելու զայն իր ծուծէն, եւ յանուն բարեկարգութեան, բայց բարեկարգութինն առաջ ներս բերել մեր Եկեղեցւոյ նկարագիրն ու ոգին եղծող չարակարգութիւնները։

Բարեբախտաբար այս սակաւաւորները, առանց «ընտրքեալներ» ըլլալու, իրենց անցեալով աւագելի եւ իրենց ապագայով անբարեյոյս, սահմանուած են խեղդուելու իրենց գոյացուցած տիզմին մէջ, ինչպէս նակատագիրն է նման բոլոր հովկուլներուն։

Բոլոր անոնք որ կը սիրեն իրենց Եկեղեցին եւ նախանձախնդիր են անոր հայեցի նկարագրի պահպանման, իբրև մեր հոգիէն եւ մարմնէն յօրինուած նույրական Հաստատութիւն մը, որուն մէջ իբրև ժաղովուրդ եւ ազգ գտած ենք մեր հաւատքին իրագործումը, միահամուռ պէտք է խնդրեն նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Կարպահիկանէն, որ իր բարձր հեղինակութեամբ վերջ դնէ այս անհարկի արկածախնդրութիւններուն, զգաստութեան երաւիրելով անոր անպատասխանատու հեղինակները։ Դադրած յայտարարէ Վրքանէս Գալայնեանը Հայ Եկեղեցւոյ անդամակցութենէն եւ կարգէն, բայց մանաւանդ պատժէ Գերթորգոս Արքեպիսկոպոսը իր այս եպերելի եւ աննախընթաց արարքին համար։

Ե.



ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՔԱՄԱՇԽԱՐԴԱՅԻՆ ԽՈՐՉՈՒՐԴԻ ԸՆԴ. ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏՀԹ. ՊԼԵՅՔԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը իր հետզիեսէ ընդարձակաւող գործութեաւքեան ցամցով և իր շուրջ ստեղծած հետաքրքրութեամբ կարեւոր տեղ մը կը գրաւէ միջազգային կրօնական եւ ըմկերային կեամբէն մերս :

Այդ գիտակցութեամբ էր որ Խորհուրդի Ընդհամաւր Քարտուղարը՝ Տէր. Եկեղեցին Քարսթ Պէյք, հետեւորդներու փոքր խումբով մը Մարտ 1-էն մինչև 12 այցելութեան ժամանակց Միջին Արեւելեան երկիրներ՝ Արաքական Միացեալ Հաճրապետութիւն, Լիբանան, Սուլիա, Յորդանան եւ Խորայէլ :

Տէր. Պէյքի հիմնական նպատակն էր տեսակցութիւններ ունենալ Միջին Արեւելեան երկիրներու քրիստոնեայ համայնքներու ներկայացնուցիչներու հետ, Քիչստոնեական Եկեղեցիներու մերձեցման նպաստիր եւ անոնց միջեւ եղբայրական խօսակցութիւններ սկսելու ջամադրութեամբ : Խայն Ճետպավ, Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Քարտուղարը տեսակցութիւններ անեցաւ Խորհուրդի Հրեայ կրօնական պետքերու հետ, անոնց եւ Գլորիանոնեայ Եկեղեցին միջեւ հասարակաց հասկացողութիւն մը եւ յարաբերութեան յառակ ուղղաւորին մը առնելու համար :

Միաժամանակ, Տէր. Պէյք տեսակցեցաւ վերայիշեալ երկիրներու բազմական վարչչներուն եւ գտնազան պաշտօնատարներուն հետ, Միջին Արեւելիքի գժրախու եւ շփոք կացութեան բարեկաւման՝ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ջամին ու մասնակցութիւնը բերելու ազնի նպատակը : Իրը ցանց եւ գլուխոց առաելութիւն մը եղաւ, որպիսինու, իմշպէս ինք կը ունեւ : «Եսպազութեան համար աշխատիր կը պահանջէ լսել բօլոր կողմերու բազաքական համագումանը ու ելակետերը, այն յօյսպ՝ որ կարելի կրնայ ըլլալ բօլորէն ընդունիլի համաճայնութեամ մը հասնիր» : Տէր. Պէյքի այցելութիւնը լաւագոյն էր ցանցն Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի գիրքաւորումը, որ բացայաւուած է անցեալ տարի Շուէտի մէջ գումարուած Զորիքադ Ընդհանուր ժողովի որոշումնով՝ «Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի եւ անդամ Եկեղեցիներու մասնաւոր պարուականութիւնն է գումել միջոցներ՝ որոնցմով կրօնական աղդակներ կրնան նրանաւու խաղաղութեան հաստատման» :

* * *

Տէր. Պէյք նրաւազէմ հասու Մարտ 9-ին եւ մեկնեցաւ 12-ին : Աօ, իր հետեւորդներով այցելեց Պատրիարքարան եւ ընդունուցաւ Ամենապատի Պատրիարք Ս. Հօր կողմէ ; Շատ սիրալիր տեսակցութեան ըմբացին, խնդ-

բոյ առարկայ դարձան Միջին Արեւելքը յաւզող հարցերը եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի հետ կապուած խնդիրներ։ Տեսակցութեամ ներկայ եղաւ նաև Ս. Արուրի Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ նպա Անէմեան, որ, ընկերակցութեամբ երկու Միարան Հայրերու նմանապէս ներկայ եղաւ Անկիիքաններու Սէյմք Ճօրն Եկեղեցին մէջ ՏՔ. Պէյքի կողմէ տրուած բանախօսութեամ եւ յաջորդող ընդունելութեամ։

Բագմաքիւ տեսակցութիւններ աւնենալէ ետք, ՏՔ. Պէյքի իր հետեւ տրդմերով մեկնեցաւ իր պաշտօնատեղին, աւարտելով խողագութեամ եւ Միք-Եկեղեցակամ իրերահասկացողութեամ ի նպաստ իր առաջելութիւնը Միջն Արեւելքի մէջ։



ՏՔ. Նիւթին Ք. Պէյքի իր հետեւորդներով, Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր եւ Գերշ. Շահէ նպա Անէմեանի հետ,
Պատրիարքարանի Դահկինին մէջ։

Ս. ԳՐԱԿԱՆ

ՀԵՇԱՆՈՍԱՅՑ ԱՌԱՔԵԱԼԸ

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Քահանայապետին պատգամաւորները Սօղոս իրենց մէջանդղ առած, օրերէ ի վեր կը քալէին ամայի ճամբայէն որ կը առանէր Դամասկոս։ Սօղոս եւ իր դոյց բարեկամները, Զատոք եւ Զեպուռմ զամասկացին, կ'ընթանային հևտիուն, իրենց ետեւէն քաշելով գրասուները։ Սօղոսի Հոգին պարապ էր իր առնեւը փոռուղ ճամբուն պէս։ Կործէին՝ կը կրէր Քահանայապետին գրապահնակը, ծիրանի թերով կախուած իր վիզէն, որուն վրայ փորագրուած էր իրեն տրուած լիազօրագիրը։ «Թող ամէնուն յայտնի ըլլայ թէ Սօղոս որդին Պարուիի, Կիլիկիոյ Տարսոն քաղաքէն, ծանօթ նաեւ Պօղոս անոնով, լիազօրուած Քահանայապետէն, իրաւունք ունի մէրրակալելու եւ յանձնելու Քահանայապետի մարդոց այն ամէն յունական հրեաները, որոնք գէմ կը գործն մովսիսական օբյէցին եւ որրազան աւանդութեան եւ բերելու զանոնք բոլորը Երուսաղէմ՝ դատուելու համար։

Սօղոս կը քաէր իր ընկերներէն անջատ, մտածումներու մէջ թաղուած։ Որքան կը յառաջանար, այնքան կը ճշգուէր տապապին թնառուկը։ Նորէն կը բացուէր յուշերու գիրը, պայծառ եւ անձերքելի, Ստեֆանոս, Նիքաֆոր, Բարենարաս, րոցերու եւ արիւնի շրջանակի մը մէջ պատկերուած, իրեն կը նայէին։ Ոճիրին ուրուականը կը քալէր իր մէջին ծանր ու յաղթական։ Իր աշքերը կարմրեր էին ճամբու փոշիէն եւ անքնութենէն։ Երեք օրերէ ի վեր ետեւը թողած Գալիլիոյ լիճը կը քալէին դէպի Դամասկոս։ Փոքրիկ կարաւանը կը յառաջանար անխողան արտերէն եւ արիւնի թրծուած բլրաշարքերէն, որոնց կուչտին կը տարածուէին հատ ընդ հատ հեթանոս-

ներու գիւղերը, խարանհար պալարներու նման նետուած երկրի այս կոնծած հարթութեան, առանց շուրջ եւ խայտածքի։ Ասոին անդին, ծառի փորձեր, կէս ճամբան մնացած։ Հեռուն, Հորիզոնին վրայ կ'երեւար Հերմոնը, սիրիական հրական, գլխում՝ արիւէն զեւ շմաշած թագը միւնքն։ Ճամբան շոր էր, զմռուած գեղահարուն ու հաստ փոշիով։ Իրենց բերանն ու ոռնզերը լցուած էին աւազով, փոկ Հաղուաները ծեփուած Հողով։

Զորրորդ օրուան իրիկանը կ'ինչեր ուսւէի մը պէս, առանց որ բլուրներն ու Հորիզոնը ունենային ատեն հագնելու ծիրանին վերջալուսին։ Արեւը որ թուր էր հնուառը ամպերուն ծոցը, կ'աներեւութանար յանկարծ, Հերմոնի ուսին նետելով մոխրացոյն պամուծան մը։ Ճամբայէն դուրս, Սօղոսն ու ընկերները, պղնձագոյն ճամբուուով ու ժանդով ժածկուած խարակներու կուչտին գովոզիք երկարեցան Հողին վրայ, իրենց վերարկումներուն մէջ փաթթուած։ Այնքան յոգնած էին կար շմտածեցին իրիկուան ընթրիքին, կախելէ յետոյ կննդանիներու գունչերուն կերին տոպրուկ։ Ամէն ինչ խաղաղ էր իրենց շուրջը, միայն չնապայիերու եւ բորենիներու ոռնցը կը պատուէր գիշերը, մարակելով սիրտերը անբացատրենի դողով մը։

Սօղոս ըուն չունէր սակայն, իր Հողին լցուն էր տրամութեամբ եւ մութ ճայներով։ Հազարաւորներ կու լային կարծեն իր ներսը։ Կէս գիշերուած մօտ Հովը կեցաւ եւ տիրեց խոր լոռութիւն։ Յանկարծ սիրտը նիզակող աղաղակ մը պատուեց օդը, Սօղոս կարծեց թէ չնապայիք մը ճայնն էր, առայս անդրադարձաւ յետոյ որ այդ աղա-

Դակը իր մէջն էր որ կը պոռթկար + Աստու-
ուած իմ, ո՞վ է որ կուլայ իմ մէջն, մըր-
մնիցին իր լըթները յուահատօրէն: Եղո-
ռութենին ու մտածուաներէն ընկճուած
փակուեցան իր աշքերը: Առոտուան դէմ,
երազ մը տեսաւ, իրեն այնպէս կոյ զար թէ
Բար-Նարասին Հետ միասին մէկ մէկ ոսկե-
թամբ ուղտի վրայ հեծած կը ճամբորէին: Երբ
ժօտեցան իրենց անձանօթ քաղաքի
մը, տեսան որ անոր դարպասին առջեն կե-
ցած էր ծերունի եւ հակայ մարդ մը, ճեր-
մակ մօրուքով եւ կապոյտ աշքերով, ո՞-
րոնք կը չողաշին աստղերու նման: Մերու-
նին կեցոց զիբենք եւ ըստ քաղցրածայն:
«Գիտեմ որ զուք Մեսիան կը փնտուէց, ա-
նիկա իմ հիւրա է այս գիշեր: Իսկի հետ ե-
կէ եւ ես պիտի առաջնորդեմ ձեզի աշ-
խարհի փրկիւնն: Սօղու արթնցաւ ընդուած,
իր կոկորդը լեցուն էր արցունքով եւ մար-
մինը թրջուած քրախնքէն: Ընկերները
ուքի էին արդէն եւ կը պատրաստուէին
շարունակելու ճամբան: Ալաւուոց պկանած
էր շինուիլ երկինքն վրայ հիւրելով անոնց
աշքին արդէնի եւ շարուի խառնուրդ շ-
մանդադ մը:

Կը յառաջնային գէպի մօտաւոր ովա-
սիս՝ որ կը թուէր երեւիլ Հորիզոնին
վրայ, երկնքի հայելին մէջ ցոլարժակ:
Զուրերուն աղածանդը, արեւի ոսկիով օծ-
ուած, լինեներու եւ հօվիտներու եռացող
նուազումն ու երկնայացումը, որոնք ե-
րենց աշքերուն դէմ այդ հեռաւոր պատ-
կերը կը հարաներուէին, բացիվիկ ու
ծգնիուն շղարշերով, պատրունքը իրա-
կանութեան վերածելու հեծուանքը կը թե-
րէին իրենց: Ովասիսը այնքան մօտ կը
թուէր ըլլաւ, որ իրենք կը լիէին կարծեն
ջուրերուն մրմանչը, պուրակներու ծոցէն
վազող, մոռնալու շափ գեղին արածութիւ-
նց որ կը փոռւէր իրենց սուքերուն:

Տաքը ժամէ ժամ աւելի կը սաստկանար,
մարգիւած աւազահան հովէ մը, որ կը-
րակէ անձերեւ մը պէս ողորուն եւ հետ-
քու կ'ողողէր մէջոցը՝ շարաւոտ ու թանձը
մզնուակավ մը: Անոնք պարպեր էին արդէն
ջուրի երկու տիկերը էշերուն բացուած:
Ռւզտերը միայն կը շարունակէին իրենց

հանդարտ ու շափուած զնացքը, սեւեռած
իրենց աներազ նայուածքը հորիզոնին:

Սօղուը կը քաէլք մտածումներէ պա-
շարուած, իր ոտքերը իրեն չէին կարծես եւ
կը շարժէին մեքենականօրէն: Պարապը որ
կը լայնար իր հողէին մէջ, երուսալէմէին
սկսեալ, փոխան նուազելու կը խորանար:
Ի՞նչ ընելու կ'երթար Դամասկոս, ձերբա-
կալելու և շարչաբանքի՞ տանելու մարդեր,
որոնց նմանները Երուսալէմէին իրեն կը
նայէին, մեծ ու բացուած աշքերով, որոնց
արցումքու բայց քաղցը նայուածքնե-
րուն մէջ, հաւատցին ու յոյսին բաւերթաթիւ
ծիածանը կը յօրինուէր: Անոնց երազը, ա-
րիստով լուացուած, անհուն համբոյրի մը
պէս կը բիսէր իր յիշողութեան ասուերնե-
րէնց մութերուն տալով պայծառութիւնը
իրենց հոգին ու ի՞նչ տիտուր էր վիրաւոր
անցալը եւ արինուած միջոցը որ այդ օրեւ-
րէն կ'ոկաէր, լեցնելով իր կեանքի անցր-
պետը:

Բայց ո՞վ էր ան, զոր այդ մարդերը
«Որդի Աստուծոյ» կ'անուանէին: Սօղու
հազար անգամներ ըրած էր այս հարցումը
ինքնինքին, առանց պատասխան մը կարե-
նալ ճարելու: Մարդ մը որ թագաւոր իսկ
չէր, նման Դաւիթին ու Սողոմոնին, որ
շարչաբան էր գէրիէ մը պէս եւ զամուած
խաչին, գէմ գացած ըլլալուն համար Օ-
բէնէին եւ Թորային, որ իրական գուտարն
էր երկնքին եւ յաւիտենական յոյսը իրաւ-
յէի: Ո՞վ էր ան զոր իր հետեւրդները
«Որդի Աստուծոյ» կ'անուանէին: Իր ուղե-
ղը կը սուէր այս մտածումներուն դիմաց:
Ուժգին սեղմեց իր ակռաները, առանց բան
մը խածնել կարենալու, անձանօթ զող մը
անցաւ իր երակներէն, որոնք կարծես ըլլա-
յին պրկուած թելերը հրեղէն գործիքի մը,
անձանօթ ձեռքերէ կորզուած: Առովք կար
ըոգիին մէջ, իր անձին նկատմամբ այս ան-
վստահութիւնը զինք կ'ընէր արտում եւ
անվճական: Փոթորիկ կար իր ներսը,
միտքը կը խթանուէր իրար հակասող մտա-
ծումներէ, որոնք կ'ուրգուանային իր ուղեղի
գալարին: Անիկա ցանցին մէջն էր անձանօթ
վախին՝ որ աքցանի ներքեւ առած էր իր

հոգին: Եկած էր պահը որ անոր անցեալի սեւ մասը կենար ոտքի եւ անցքի դուռ պահանջեր:

Աչքերուն առջեւէն քանի մը գումաւոր դերձաններ գողացին ու անցան: Մէկը կար իր մօտը, այնքան յստակ էր այդ ներկայութիւնը որ կը վախնար իր շուրջը զայն փառուելէ: Յանկարծ մուրէն անջառուող պատկերի մը պէս զէմքը Ստեփանոսին եւ իր միւս զոհերուն, որոնք կ'աղաղակէին: «Սոզոս, Սօլոս, դուն մեզէն ես, ինչո՞ւ կը հարածեն ինքզինքդա: «Ուղարմած Աստուած, օգնէ թնծիւ, ժբաննեցին իր շմբերը: Քովէն քաղող ընկերը որ լուծ էր այս բառը, իրեն նաև յցաւ զարմանքով: Սօլոս զգաց թէ անողորմ ձեռք մը կը կացինքը իր ուղեղը այնքան ուժովին, որ հարուածին զարկը կ'երկնար մինչեւ իր մէջքին կեղրունք: Ճիկ ըրտա հուտքուելու առաջնին վրայ, որ իր մատածամին զաշտը կը պարուցէր: Զայնը կրկնուեցաւ եւ տեսիւը փոխուեցան մարդկեցն պատկերի: Տարա իր ձեռքը աշբերուն, բնաղդական վախը բոլոր տեսիլքներէն:

Սօլոս իր մատածամներէն տախնքուած, չէր անդրադարձեր որ ավասիսին մէջն էին արդէն: Մատեր, պարախզեր եւ բանջարանցներ, զմրուիս քառակաւութիւնու բաժնուած, կաթարդական ժպիտի մը պէս կը բացուէին անապատի եզրին, որոնց մէջն արմատի ծառեր իրենց շատրուածուող հասակը կը ցցէին զէպի երկնքին կապարուը: Սօլոսին ընկերները ջուրերուն վրայ նետուած կը խմէին անյագօրէն, պարզագուն ալիքներուն յանձնած փրենց ձեռքերն ու ոտքերը: Ովասիսէն Դամասկոս երկարող դաշտագետնային տարածութիւնը խարսիեալ էր ու զմրուիս, ուր արտերն ու այդինեւը լամպացեայ գորգերու կը նմանէին, երանցներուն անհռոն պէսպիսութեամբ մը, կախարդական կտաւի մը վրայ բանուած: Անոնց մէջտեղէն կապոյս երկնքին քաղցը որոքներով, որոնց փւարքնիւրի կիսաղեղին՝ հանդոյցը գիւղերուն, բոլորն ալ հովանոցին տակ հսկայական սօսիներուն, մինչ վճիտ լոյս մը անոնց տերեւներուն՝ աստղեր կը վասէր: Կիսիչ անապատէն յետոյ իրենց գտածը դրախտային էր եւ յանկոցիչ: Սօլոս անտարբեր կը մնար այս

բոլորին հանդէպ: Թոյլ ու գանդազ էր իր հոգին, որմէ հանուած ըլլային կարծես կամեցողութեան բոլոր զայնակները:

Ճամբառ այժմ որ ովասիսէն դէպի Դամասկոս կ'երկարէր, լեցուն էր ճամբառդներով: Ուղարէր, դրասամներ եւ փոքրիկ ասյլեր, բեղուուած ամէն կարդի բարիքներով, բոլոտի կածաններէն կու զային լեցնելու գլխաւոր ճամբառ որ գաղաքը կ'առանցրէր: Ազատուած անապատէն եւ առանձնութենէն, կազզուրուած ճամբռու տաժանքէն, շարուանակեցին իրենց ուղին: Զատոքն ու Զեպլումը մատահոգութեամբ ու զարմանքով կը նայէին Սօլոսին, որ առարկնէն ի վեր անհաղորդ կը մնար անցուարձերուն, մուայլ մեկուսացումի մէջ ընկըմած: Տժգոյն անոր երկնենքը եւ աշքերուն գեղինի զարնող մարմրուքը, աւելի կը զարկանային պարտէզներէն ցոլացող լոյսին մէջ:

Խոնջ ու այլուրացած կ'զգար ինքզինը Սօլոս, կը փորձէր տէր ըլլալ ինքզինքնին, բայց չէր յաջողեր, հազարաւոր կը բուտէին իրմէն ներս, խիստ մշուշի մը ընդմէջնէն: Կ'զգար տակաւ թէ իր տոքերը կ'անջատուէին գետնէն եւ իր սրումները թուցան դերձաններու պէս չին հազարնդեր իրեն: Գերագոյն կամք մը սկսած էր վարել զինքը, ստեղծելով իր շուրջը քաղցը ու միատիք մթնուրուա մը: Զոյր կը փորձէր արթուա պահել իր շիղերը, վանելու համար հրապարէիչ գունը որ իրայ կը բացուէր չերմ ու փաղաղիչ: Ամէն ինչ խաղաղ էր, լութեան հրեշտակի թեւերուն ներքեւ: Մատերու ծիւլերն ու տերեւնները չին շարժեր, կարծես մեռած պատկերներ ըլլային մէջոցին մէջ կախուած: Խոկ իր շուրջը օդը կը հրդէւուէր անմուկի բոցերէ: Միայն կապոյս երկնքին վրայ ձեռքի մը մեծութեամբ ամպ մը կը ծփար, խեղդուելու մօս եղող թըռչումի մը պէս: Փոքրիկ ամպը տակայն կ'սկսէր ածիւ, սահմակեցուցիչ արագութեամբ մը, ծածկելով ամբողջ երկինքը: Ուժգին հով մը յանկարծ օրօրոցի նման կը շարժէր երկիրը: Մատերու սաղաթթեները իրարու կը բախէին, գետին ջուրերը գուրս կը յորդէին իրենց ափերէն: Ճամբռու եղբէն անցնող ովհարներու հօտը հովին քըւ-

ուած, կը խառնուէք ուղաքերու կարաւանին և և ճամբրուներուն:

Ժայռերը մօտի բրուրներէն պոկուած, կը դյորուէին վար: Ուժին ոռնացող այս փոթորիկին դէմ, ամէն մարգ կը ջանար մանի մը կառչիլ չկորունելու համար համատարած աղէտին մէջ: Սակայն այս բոլոր ը քանի մը վայրիկան տեսեցին միայն, որուն աշղորդց քաղցր խաղաղութիւն մը: Երկնականար բացար իր սեւ վարագոյըը, նախ լոյսի սիմեր, յիտոյ անսահման հեղեղ մը շացուցի լոյսերու ողողեց երկիրը մէկ ճայրէն միւրը:

Ճամբրու եղին ինկած էր Սօղոսը, հզոր ճեռքի մը զգեանուած կարծես: Իր շորջը կեցած էին ընկերները զարմանքէն անդամալուծուած: Սօղոս, կարկած և աներկրային բաց աշքերով երկնքին կը նայէր: Շընչառութիւնը տակա կը լայնար և երեսի զարկաթեան վրայ արհնի գիծեր կը հաւաքուէին: Եռզնած ու լախախուած կոսերը արագ կը զարնուէին իրար, վաները ամար կարծես տեսիլքին մզնուէր: Ընկերները կը լսէին Սօղոսին ձայնը որ կը խօսէր իրենց անսեանելի մէկու մը հետ:

Սօղոսին դէմ կեցած էր մարդ մը որ ճարմին ու ճայն ունէր, հաղած ճերմակ պատմուան, որուն նման տեսած չէր բընաւ: Տիրուք էր անոր գէմքը, սակայն սիրով ու հաւատքով զղպարձակ, բոց մը ինչպէս խորանարդ ցոլքերով: Օտարականը երկարած իր ճեռքը Սօղոսին, ուրատում աշքերով, որոնց մէջ կարծես ամրող աշխարհի ցաւը կար, կ'սուէր «Սօղոս, Սօղոս, ինչո՞ւ կը հալածես զիօս: Անձանօթին բառերը լուսելէին մուգճերու պէս կը ծեծէին Սօղոսի հոգին, անհռունութիւնէն եկած զանգէ մը նման:

— Ո՞վ ես դուն, յարեց Սօղոս դոդդողագին:

— Ես Յիսուս նազովրեցին եմ զոր կը հալածես:

— Տէր, ինչ կ'ուզես որ ընեմ:

— Ելիր եւ զնա Դամասկոս: Հօն քեզի պիտի ըսուի թէ ի՞նչ պիտի ընես:

Սօղոսին ընկերները կը լսէին այս խօսակցութիւնը, բայց չէին տեսներ անձը որուն հետ կը խօսէր:

Երբ արթնցաւ իր տեսիւէին, մութ էր իր շորջը, աշքերը չէին տեսներ, սակայն յստակ էր միտքը: Համոզուած էր թէ իր տեսածը իրական էր, իբրև յայտնութիւնը երլնչին:

Երբ իր ընկերները հարցուցին իրեն թէ որո՞ւ հետ էր որ կը խօսէր, Սօղոս չէր կրնար պատասխանել, իր բովանդակ էութիւնը ընթացք փոխող գետի մը պէս գէպի նոր աշխարհ մը կը հոսէր, որուն մութերուն վերեւ կը մնար ալկախ լուսաւոր գէմքը նազովրեցին, որ իր օրբաղան վրէեր կը լուծէր իրմէն: Հառաշանքէն ուռած իր կուրքէին կը բարձրանար հծիւէն մը, որ շաա կը նմանէր փոթորիկի առաջին շշոնչներուն: Սօղոս կայծակնահար ծառի մը պէս գետին նետուած կը հետար:

Ընկերները կուրցած Սօղոսին թեւերէն բռնած, մասն Դամասկոս: Զոյդ մը հսկայած աշոտարակներու ետին, որոնք կը հսկէին քաղաքիք գիմաւոր դարպարուն, կ'երկարագուէր հեթանոսաց մէկեանը առաջնորդող պողոսան, որուն վրայ կը բարուէր Յուգա անունով մեծահարուստ հրեային բնակարանը: Այժմ հոն կը մնար Սօղոս, տաղնապահար եւ լուռ, սեւեռած իր անթարթ աշքերը խաւարին, որ թանձր գողի մը պէս կը ճգուէր իր շորջը, սպասելով տեսիւիք մէջ իրենց բայտնուած պատասխի իրագործման:

Երեք օր շարունակ, ոչ խմեց եւ ոչ կերաւ, աղօթքն էր հանապաջօրեայ իր միակ սնունդը: Անոր տանջուած մարմինը նման էր հսկեղատին վրայ նետուած կամուրջին, որը կոխկրտելու կուպային փիբնիփոխ, ուրուսականներն ու անսիլքը: Ճամբրու կը զնէր բոլոր իրենց մօտեցողները սպասելով մէկուն՝ որուն ստեածայներուն արձագանդները կը լսէր վայրիկանէ վայրիկան:

Երրորդ օրուան միջօրինէր անուստէրը եկաւ իմացնելու թէ անծանօթ մը եկած զինքը տեսնել կ'ուզէր: Մութին մէջ ծագող լոյսի մը պէս Սօղոսի մտքին շինուեցաւ կերպարանքը մարդուն, որ կարծես ծածոթ կը թուէր ըլլալ իրեն, անտարակոյս մին անոնցմէ, որ իրեն կը նայէին երուսաղմէն, իրենց տրոտում նայուածքներովք: Եկողը հրեայ ծերունի մըն էր, Անանիս անունով, ծանօթ անսաիրող, որ կ'ու-

զեր առանձին մեալ Սօղոսին հետ։ Երբ ընկերներն ու առանուատէրը գուրս ելան սենեակին, այցելուն առաւ հրւանդին ձեռքերը իր ափերուն մէջ եւ մնաց լուս։ Սօղոս չէր կրնար տեսնել եկողին դէմքը, բայց կ'զար ամեր ձեռքերուն քաղցր հապնէց, որ կը տաքցնէր իր սիրար։ Անանիան առաջնը պիտի ըլլար ձերքակալուաղներէն, ասիկա շատ լաւ գտնէր Սօղոսը, իսկ այժմ եկած էր ան զննքը բուժելու, իր ճութերէն լոյսին առաջնորդելու։

— Ի՞նչ էր տեսածդ, եղբայր Սօղոս, հարցուց եկուրը։ Դաշն եւ պարուրով անոր ձայնը վէրքի վրայ թափուած բորբոք պալառանի պէս կակուցցուց Սօղոսի հոգին։

— Տեսիլք մը, Հազիր կափիկափեցին իր ըլթները։ Աշքերը կարծես թէ գուրս պիտի թափէին իրենց ակնակազմիներէն, անիկա ընդուած ելաւ սոքի, սեւնելով իր նայուածքը պարապութեան մէջ։ Զգոց որ անոնք կոյր էին միտյն այս աշխարհի լոյսին։ յետոյ վերցնելով իր բազուկները վեր, ըստ Հազիր լսելի ձայնով։ Ըստ տեսայ Յիսուս Նազովեցին, զոր գուրք Տէր կը կուչք։

Ան արտասանեց այս բառերը կարծես ակամայ, յետոյ զգայազիրկ ինկան իր անկողինին վրայ եւ ծածկեց իր դէմքը զոյզ ափերով։ Կան պահեր երբ Հառա պատերը թափանցիկ կը թսուին ըլլալ մեր վրայ խուժող պատկերներուն դէմ։ Որքան' անդութ են երբեմն յիշտատակները, մեր ոսկորներէն ներս ուրուանալու աստիճան։

— Գիտեմ այդ բոլորը, ըստ Անանիան, ինչպէս նաեւ Հոս զալուկ զբղապատճառները։

Սօղոս բոնեց այցելուին ձեռքերէն ամուր, չգլորուելու համար կարծես ան-

դունդին յատակը։ Ո՞ւ Աստուած իմ ներէ ինձի։ Այս աղաղակը կարծես գուրս կու դար իր կոյր աչքերէն, որոնց առջեւ կեցած էրն նորէն իր բոլոր գոհերը, իրենց արհմատ պատմուածաներով։

— Մի երկմտիր, եղբայր Սօղոս, յարեց Անանիան, դռնամեզմէ ես այլևս, Աստուածը մեր հայրերուն իր որդիին միջոցով ընտրած է քեզ իր սուրբ զործին համար, ըլլալու հենդանի վկան եւ պատգամը իր փառքին։ Թու քաղցէ պիտի յազենայ իր մարմնի հացին եւ ծարաւդ իր արեան գինիէն։ Դուք պիտի ոորվու մինելու մատներդ քու վէրքերուդ մէջ, անով բուժելու վէրքերը ուրիշներուն զոր պատճառեցիր։ Քոզ որ այժմը կը ծածկէ աչքերդ, պիտի քակուի այն ձեռքերէն որ հրւաեցին զայն, եւ պիտի շցախու այժմու կուրութեանց համար, որ ասիթը տառաւ քեզի տեսնելու յափուննական լոյսը։ Գիտի տառապիս, շատցնելու համար քու եւ ուրիշներու ուրախութիւնը։ Բաժակը՝ որ կը լեցուի ուրախութեան գինունգ, թրծուած է փոռոկ կրտակէն, եւ որինոց որ ուրախութեան երգեր կը թափէ իր սրբունքէն, իր վրայ կը կրէ դանակին վէրքերը։ Քու արցունքներէդ պիտի շնուրի ուրիշներու ծիծաղը։

Յետոյ դրան իր ձեռքերը Սօղոսի աչքերուն, մինչ իր ըլթները կը մրմնչին հազիւ լսելի աղօթք մը։ Սաստիկ զոյ մը անցաւ հրւանդի մարմնէն եւ բացուցան իր աչքերը։ Ան այժմ լոյսին մէջ կեցած կուլար, նման մօր մը որ կը լսէ աշխարհ եկած ձայնն իր մանկան, երկունքին վերջ արնաշաղախ։

Սօղոս նոյն օրը անվարան ընդունեց մը-կրտութիւնը Անանիայէն, և գիշերը իր ընկերներէն գաղտնի մեկնեցաւ Դամասկոսէն։

ԿՐՈՆԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԵՐ

«Սիրեցէք ձեր քշնամիմբը»

Մասր. ծ 44:

Մատթէոս Աւետարանիչի գրի առած Յիսուսի յիշեալ խօսքը առանցքը կը կազմէ նոր կտակարանեան բարոյական ըմբռնումին։ Սոյն նախաղասութիւնը իր խկական իմաստին մէջ ցոյց կու տայ քրիստոնէական վարդապետութեան զործնականացումը Քրիստոսի կողմէ արտասանուած երեք բառեր են անոնք, որոնք իրենց խորքին մէջ խտացուն են Լիրու Քարոզին։

«Սիրեցէք ձեր թշնամիները ոմանց համար անկարելի եւ անկարադրելի նկատած պատգամն է Քրիստոսի: Բայց ան, իր էութեան մէջ խտավի է Քրիստոնէութեան: Քրիստոս իր քարոզութեանց ընթացքին ընդգծեց ակզրունքներ՝ որոնք սերտօրէն կապ ունին մէր ստորեայ կեանքին հետ: «Սիրեցէք ձեր թշնամիները» զգեցած է զուտ գրիստոնէական նկարագիր: Ան յատուկ է միայն գրիստոնէութեան։

Մեկնաբանիէ առաջ մէր ընարանը, անհրաժեշտ է որ ուշեւուզով կարգանք ըլլը րիստոնէական սէրը նկարագրող ամրողմական համարուածը Մատթէոսի Աւետարանին։

«Ասեր էք որ ըսուեցաւ, բոյ ընկերդ սիրես ու թշնամիի ասես: Բայց ես մեզի կ'ըսնմ, սիրեցէք մէր թշնամիները, օրհնեցէք մեզ անիծողները, բարի ըրէք անոնց որ մեզ կ'ասնեն, եւ ազօթք ըրէք անոնց համար որ մեզ կը շարչըկեն որ կը հալածեն, որպէսզի մէր երկնաւոր Հօրը որդիներն ըլլաք: Վասընդի իր արեւը կը ծագեցնէ թէ՛ լավերուն եւ թէ՛ բարիներուն վրայ, եւ անձեւ կը զրկէ թէ՛ արդարներուն եւ թէ՛ մեղալորներուն վրայ: Վասնզի եթէ դուք մեզ սիրեցէք մեզ կը ծագեցնէ թէ՛ լավերուն եւ թէ՛ բարիներուն վրայ, եւ անձեւ կը զրկէ թէ՛ արդարներուն բարի պէտ, խաղաղութեան առաջնորդ, եւ անոխակալութեան

բողները սիրէց, ի՞նչ վարձք կ'ունենաք, չէ՞ որ մաքսաւորներն ալ նոյնը կ'ընեն: Եւ եթէ միայն ձեր եղբայրներուն բարեւ տաք, ի՞նչ աւելի կ'ընէց ուրիշներէն. չէ՞ որ մաքսաւորներն ալ նոյնը կ'ընեն» (Մատթ. 6 43-47):

Քրիստոս սէրը հիմը նկատած է մարդկային-անձնական յարաբերութեանց: Սիրով պէտք է հաղորդակցինք մէր ընտանիքի անդամներուն, մէր դրացիներուն հետ եւ այն անձերուն՝ որոնց կը հանդիպինք մէր առօրեայ կեանքի ընթացքին:

Յիսուսի սիրոյ պատուիրանը գրիստոննեան միայն կրնայ իրագործել՝ Ս. Հոգևոյն շնորհով: Քրիստոս մէր մէջ ապրելով է որ մէնք կրնանք կատարել իր կամքը: Առաւածային կամքը կը պահանջէ մեզմէտ սիրել մէր թշնամիները եւ ազօթել անոնց համար:

Աստուածորդին իր սիրոյ պատղամով է յայտ կը բերէ Աստուծոյ գործօն ներկայութիւնը աշխարհի մէջ: Աստուած անսահման սիրով կը բարեգործէ երկրի վրայ: Ան իր բարիքները կը բաշիէ իր սեեծած արարածներուն վրայ առանց խարութեան: Սաղմուերգուն իրաւացիօրէն բացապանշած է առ Աստուած. «Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ գու տա կերակոր նոցա ի ժամու. տա գու նոցա եւ կերակրին: Բանա զձեն քո, և լուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամօք քովք» (Սաղմու Դաւթի, ձնէ 15-16): Խակ Սուրբն Խարեկային կ'ազօթէ Աստուծոյ, ըսելով. «Ո՞վ անջնին բարձրեալ, հոգիներու բարի պէտ, խաղաղութեան առաջնորդ, եւ անոխակալութեան

սահման, ի բարին յշէ նաեւ մեր ժարդկային թշնամիները եւ սղործութիւն ու քառաթիւն չերդէ անոնց։ Իմ պատճառովս մի բարկանար անոնց, Տէ՛ր, եւ ներէ՛ իրենց յանցանքներուն, որոնք թերեւ իրաւունքով ալ յանցաւոր են հանդէպ մեզի։ Ու մինչ ես Քննէ բարիք կը խնդրեմ զիս առողջերուն համար, Դուն ալ, քու մեծութեանդ համեմատ, անձառնի բարիքներ հրաշագործ։ Զիս թշնամանողները մի՛ ոչնչացներ, այլ բարեփոխէ։ Իմ եւ անոնց մէջ ալ բարիք ուրմանէ» (Նարեկ, Բան 29)։

Կ'արժէ հարց տալ թէ սրա՞նք են մեր թշնամիներ։ Պատերազմի ժամանակ անոնք այլան հետու են որ անձնական յարաբերութիւն չունինք անոնց հետ։ Խոզագութեան տանն անոնց դոյութիւն ունենալ չեն թուիր։ Յիսուս երր թշնամի բառը կը գործածէր, անոր մաքին մէջ կը պատկերանային տանիք անձէր։ Աևելի ըմբռնելի կը դառնայ Քրիստոսի խօսքը, երր սապէ՛ս հաւկանէք։ Աներեցէք զանոնք՝ զոր կ'ատէք։ այլ խօսքով, մարդ մը պէտք է իր առելութիւնը փոխէ սիրոյ զգացումին հետ։ Քրիստոս անձի մը ինքնինք զափելու մեթուին փոխարին քարոզեց այն՝ ինչ որ հոգերանօրէն կարելի է. այսինքն բարկութիւնը բարեփոխել նոր յուղումի մը հետ։ Նախապէս երր բան մը կ'ատէիր, այժմ զայն պիտի սիրեն։

Քրիստոսի սիրոյ պատուէը իրագործելի չէ միայն մեծ անձնաւորութիւններու կամ սուրբերու կողմէ։ Ան քրիստոնէական նկարագրին անհրաժեշտ մասը կը կազմէ։ Քրիստոս, աշխարհի անձմար մէկ անկիւնը մեծացած, աղքատ մէկն էր, որ կարճ ժամանակ մը քարոզեց, սնեցաւ ստուար թիւով

հետեւորդներ եւ անփառունակ կերպով խաչուեցաւ որպէս ոնրադործ մը։ Սակայն քաղաքակրթութեան պատմութենէն զիտէնք որ մեծ եղաւ անոր աղջեցութիւնը ժարդկութեան վրայ, քանի որ Ան կրցաւ սիրել իր թշնամիները եւ նոյնիսկ աղօթեց անոնց համար։ Քրիստոս գտաւ զազանիքը առելութիւնը սիրով փոխարինելու։ Պատմութեան մէջ, ան մեզի կը ներկայանայ իրեւ ամենաուժեղ ու կատարեալ անհատականութիւն ունեցող մէկը։

Քրիստոս իր գտած սիրոյ ուժին զազանքը միայն իրեն չվլրապահեց, այլ սիփականութիւնը զարձուց համայն ժարդկութեան Ան սորվեցուց մեզի որ տակով մեր նմանները, նախ տասած կ'ըլլանք մենք զմեղ եւ երկրորդ՝ առելութիւնը տեսապէս ժըմատկան արդիւնք կու տայ ու կը ժանհէ մեր անհատականութիւնը։ Ընդհակառակը, երբ գտուարին խնդիրներ սիրով զիմագրաւենք, ոչ միայն այդ գտուարութիւնները յաղթաւարծ կ'ըլլանք, բայց մահաւանդ ներրաջառուած՝ մեր եսը քանողով յոռի սովորութիւններ։ Մեզ ատողները սիրելով երբեք չենք նուաստանար, այլ ցոյց կու տանք քրիստոնէան մեր ուժեղ անհատականութիւնը։

Որպէս եղբակացութիւն քրիստոնէական սիրոյ մասին մեր խորհրդածութեան, քրիստոնէական սիրով զիմագրաւենք ամէն տեսակի պատճառար որ զրգիռ կը հանդիսանայ մեզ բարկութեան մղելու և տկուրացնելու մեր անհատականութիւնը։ Նրկի վրայ, մեր ապրած կեանքի ընթացքին, քըրիստոնէական մէրը որդեգրենք իրեւ մեր դործելակերպ, օրինակ ունենալով մեծ վարդապետին կեանքը, որպէսզի մեր բոլոր

ԲԱԲԳԻՆ ՎԱՐԴԱԳԵՏ ԹՈՓՃԵԱՆ

Ց Ն Ժ Ե Ր Գ

Գարուն, բարով եկար նորէն,
ինչե՞ր բերիր դուն անցեալէն,
ի՞նչ զանակներ իմ յոշերէն,
ի՞նչ ծաղիկներ եին փըշերէն,
ի՞նչ առուպներ իմ գիշերէն,
ի՞նչ ծիածան իմ յոյսերէն.
Եկուր Գարուն, սեղան փըռեմ,
Հին օրերու գինին բերեմ,
Քեզ' հետ պահ մը երգեմ-պարեմ:

Գարուն, բարով եկար նորէն,
Ճամբուդ՝ կանանչ գորգեր փըռեմ,
Քեզի շուշան ու վարդ բերեմ,
Ծաղիկներու շարոց շարեմ,
Նոր հարսի պէս ֆեզ' գարդարեմ:

Գարուն, բարով եկար նորէն,
Քեզի լազուարդ կապայ կարեմ,
Վըրան քիւրեղ աստղեր շարեմ,
Ամսպերէն վար մերք ջուր բերեմ,
Քեզ' լոգցընեմ, լըւամ, սանտրեմ:

Գարուն, բարով եկար նորէն,
Զոյգ քահեր ֆեզ' համար վառեմ,
Դէմքըն հոգւոյս մէջ նըկարեմ,
Պատկերդ կըրծէիս ներքեւ կըրեմ,
Սըրտիս սիրով ֆեզ' վարարեմ:

Գարուն, բարով եկար նորէն,
Կեցիր ֆիչ մը ֆեզ' վայելեմ,
Օրրան կախած սա նըզերէն
Իմ մանկացած սիրոս օրօրեմ.
Գարուն, բարով եկար նորէն,
Նըստէ խօսինք եին օրերէն,
Հին երազներն՝ պար բոլորեն,
Մենք արբենանք եին նեկդարէն.
Գարուն, բարով եկար նորէն,
Գարուն, բարով եկար նորէն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԺԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՊՐԻԼԻՆԵԱՅ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«ՍԻՌՆ»ի 1968 Յուն-Փետր. թիւին մէջ Ն. Եպս. Մովսեսան «Հայկական Վանքերը Ընդհանուր Խորագրին առկ ունէր կարճ դրութիւն մը՝ ԱՊՐԻԼԻՆԵԱՅ ՎԱՆՔԻ Ժամանիք (էջ 87), ուր արուած ծանօթութեանց վրայ կարեւոր կը զանեմ աւելցնել յաւելուածական ծանօթութիւններ՝ որոնք կ'երեւի անծանօթ մասցած են յարգելի Սըրբազնին։

Հ. Ալիշան խօսելով Երնջակ զաւառի մասին, կը ծանօթագրէ որ մի Հարաւոյ Երնջակայ առ գետեղերքն կայ հին մէնաստանն Ս. Գէորգ եւ Նորին Ս. Ստեփանոս (Տնօքագիր Հայոց Մ'ծաց, հատուութ 153)։ Իսկ իր Կոթողային ԽնԱԿԱՆին մէջ կը վկայէ որ Յով. Որոտնեցի «մեռաւ սա յամի 1388, եւ թաղեցաւ առ Մաղաքիայի, ի Ս. Գէորգայ վանս» (էջ 378թ.)։ Ս. Գէորգ այժմ աւերակ է։

Սակայն որոշ չէ թէ Ս. Գէորգն էր Ապրակունեաց վանքը թէ՞ Երնջակայ Համբաւոր Ս. Կարապետի վանքը։ Ս. Կարապետի մէջ էր որ Մաղաքիա Վերդ. Ղրիմեցի կատարեց նորոգութիւններ, ուր եկաւ Յով. Որոտնեցի զաստուութեան եւ անոր ժահւընի յետոյ Երկու տարի շարունակեց դաս տալ։ Թէ՛ Մաղաքիա եւ թէ՛ Որոտնեցի թաղուեցան Ս. Գէորգ եւ ո՛չ թէ Ս. Կարապետ։ Ս. Գէորգ կ'երեւի թէ աւելի յարժար նկատուած էր վաստակաւոր յարդապետներուն թաղման համար։

Բաւական բան ծանօթ է Ս. Կարապետի մասին, որ ըստ Երեւոյթին ծանօթ է եղած իր Ապրակունեաց Վանք, որուն փակակալը կը յիշուր Մանկանոս վարդապետ եւ ուր անտարակուութիւններ առ վարդապետին էր Ապրակունեաց Վանքի վարդապետ կազմող Թագէոսի Կողմէ՛ որ Ապարիա Արքեպիսկոպոսը կը յիշէ սուրբ եւ Երնջանիկ պատուական եւ ընտրեալն ի

2519 Մատթէոս Վերդ. (Զուզացիէ) «Հայոց Պ. և Կ. (1391), առ ոսոս արդիւնարան հընկառութին՝ Գրիգորի մեծի (Տաթեւացւոյ), յերկիրս յերնջանիկոյ, ի վանք Ապրակունեաց, զոր մեծ ջանիւ էտա ի յաղթարմայից Երկարնակացն բաջ նահատակն Քրիստոսի Մաղաքիա» (վարդապետ Ղրիմեցի)։

Իմ ձեռագրաց հաւաքածոյին թիւ 78ը «Ձեռնադրութեան Գիրք եւ Քահանայաբազը մըն է, գրուած 1456ին ժամանակուան զանազան հոչակաւոր զբիշներէն եւ ծաղկուած Մինաս նկարողէ Աքրից երանեալ արհիեպիսկոպոսի Տէր Ազարիայի...է սա առաջնորդ եւ գոնբաց գերահոշակ ուխտին արբակունեաց ...որ եւ ծառայ սուրբ Կարապետին։ Զեռագրիս մէջ կայ ընտիր բուրքէնեան մանրանկարը Ազարիա Արքեպիսկոպոսին։ Կը յիշուին իր ծնողները այս մէշտակարանին մէջ, Հայրը՝ Ալիքունատչ եւ մայրը՝ Ալիք Խաթուն, եւ իր ուսուցիչը՝ Փիլիպպոս կրօնաւոր։

Ինք կանգնած է խաչվէմ մը Ս. Կարապետի դրան վրայ սա արձանագրութեամբ։ Ընուրբ Խաչն յիշատակ է Տէր Ազարիայ եպիսկոպոսին եւ ծնողաց նորին Հաւըն Ալթունտաշին եւ մաւրն Փայիսաթունին, յիշեցէ ի Թրիստոս։ Թվին Զի՞ (1475)» (Սիսական, էջ 879)։

Մ'ծագէս յարգուած մէկը կ'երեւի յիշատակարաններուն համաձայն։ Վերին Ագունեաց Ս. Թովմայի վանքին թիւ 15 Աւետարանը որ գրուած է 1336ին, վերստին նորոգուած եւ վերակազմուած է իր մէկենասութեամբ կազմող Թագէոսի Կողմէ՛ որ Ապարիա Արքեպիսկոպոսը կը յիշէ սուրբ եւ Երնջանիկ պատուական եւ ընտրեալն ի

Հայրապետաց եւ գովեալն փ մէջ եսլիսկոպոպոսց պատուելի և փառաւոր Հայրապետն մեր դուքը Ազարիա արհեպիսկոպոս»։ Վերակազմութիւնը կատարուած է Զօհին (1476) թուականին։

Ապրակունեաց վանքը կամ ուխտը ուրեմն տարակոյս չկայ որ Երնջակայ Ս. Կարապետ վանքն էր, համբաւեալ, որուն մասին տեղեկութիւն չի պակսիր բարեբախտորար, մինչեւ ասկէ հէս զար առաջ։ Մեր նպատակը հոս Ս. Կարապետի պատմականը տալ էր, որով այսքանով կը բարականանամ։

Վերջացնելէ առաջ կ'ուզեմ ճշկել որ սխալ է Առաքել Շոռութեցին, որ Բոպիկ կոչուած է, Երնջակայ Ս. Կարապետին առաջնորդ նկատել 1648ին կամ 1668ին, ինչպէս որ Հայր Ալիշան կ'արձանադրէ (Սիսական, էջ 380, Մատօթ. թիւ 1) անըստոյդ յէշտակարանի մը համաձայն՝ ուր կ'ըսէ կը յիշուին ժի յառաջնորդութեանս այսըմ նահանգին (Ս. Կարապետի) Յեսայեայ եւ Առաքեալ քաջ բարունապետաց»։

(Անդ)։ Մենք արդէն երկար խօսած ենք Բոպիկի մասինմեր ՅԱՀՈՒՅԿԱՐԴՈՂԻԿՈՍ ԶՈՒՂԱՑԵՑ գործին մէջ, Հրատարակուած Անթիւսա։ 1668ին շատոնց Առաքել Բոպիկ Հեռացած էր ո՛չ միայն Երնջակէն, այլ նաև Հայաստանէն։ Եթէ Եսայիի հետ կը յիշուի Առաքեալ քաջ բարունապետ մը, զայն չենք կրնար նոյնացնել Առաքել Բոպիկին հետ, Եթէ Վկայութեան բերուած յէշտակարանը Բոպիկի մէկ կեղծիքը չէ՝ զայն Եսայիի հետ Երնջակի Ս. Կարապետին առաջնորդց ցոյց տալու։

Շահեկան պիտի ըլլար Յովկ. Որունեցիի, Գրիգոր Տաթեւացիի, Մաղաքիա Ղըրիմեցիի եւ Մատթէոս Զուլզայեցիի տոնչութեամբ պատրաստել եւ Հրատարակել Երնջակի Ս. Կարապետի Ապրակունեաց վանքին պատմութիւնը, որուն ընթացքին անշուշն պիտի յայտնուի նաև Ազարիա Աքքապիսկոպոս Ապրակունեցիի կեանքն ու գործը։ Գուցէ ինքն է Գողթն գաւառի մէշուած առաջնորդ Ազարիա Աքքապիսկոպոսը 1488-1495 Բուականներուն։

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԳԵՂՐԳ ՍԿԵՒՐԱՁԻԻ ԳԱՆՉԵՐԸ

Մեր միջնադարեան գահակացներուն մէջ, իրենց գրած գանձերուն թիւով եւ ուրագով նշանաւոր անձերէն մին է Գէրգ Վրգ. Սկեւռացի (Հ. 1245-1301)։ Այդ գանձերուն մեծ մասը գրած է այս կամ այն անձին խնդրանքով։ Բոլորին ու անասկից-ը գիրեցը կը յօդէն հեղինակին անոնը, «Գէրգեա բան» ձևով։ Իր գրչէն մեզի ծածօթ են առանձերկու գանձեր։

Դասաւորած ենք թիւ 2015 ձեռագրին համաձայն, որ կը պարունակէ ծանօթ առանձերկու գանձերէն տառ եւ մէկ հատը։

Խորագիրները գրած ենք թ. 231 եւ թ. 1878 ձեռագրիներուն համաձայն, քանի որ անոնց մէջ կը առանուուին գանձերը խնդրող անձերուն առանձները։

1— Քարոզ Մննդի երբ առարի, ի խնդրայ Յովիաննու եկեղեցապահի։ Գերափայլ ճառագայթ, անմուտ արեգակն եւ ջահ անշիշնեւմի։ 2— Զեռ. Ս. Թ. 231, թղ. 22։ Թիւ 2015, էջ 32, «Զ. առուր»։

2— Քարոզ Մննդի ուրերրդ առարի, ի խնդրոյ նորին Յովիաննու եկեղեցապահի։ Գերափայլ բնակից անձառ չութիւն։ Զեռ. Ս. Թ. 231, թղ. 26։ Թիւ 2015, էջ 41։

3— Քարոզ Նիկիոյ առար Ժողավոյ։ Գընդին գովելոյ գումարեալ իշմբին։ Զեռ. Ս. Թ. 2015, էջ 86։

4— Քարոզ Սրբյան Թէսպորսի Զաւրապարի, Գէրգ Վարդապետի։ Գեղեցիկ վըկայ զինուոր սքանչելի։ Զեռ. Ս. Թ. 231, թղ. 39։ Թիւ 2015, էջ 96։

5— Քարոզ Սրբոց Թարգմանչացն, և

Գէրգեայ Վարդապետի։ Գետոց Առաւուծոյ ճոխի ի քեզ զնացիւք։ Զեռ. Ս. Թ. 231, թղ. 198։ Թիւ 2015, էջ 259։

6— Քարոզ Սրբյան Գէրգեայ Զաւրապարի, ի խնդրայ Գորգոյ փիլիսոփայի, ի Գէրգեայ Վարդապետ։ Գլուխ զաւրեց ընտրեալ զաւրական։ Զեռ. Ս. Թ. 1878, էջ 448։ Թիւ 2015, էջ 368։

7— Քարոզ Վարազայ Սուրբ Խաչին, ի խնդրայ Տեսան Սիմէնի Սկեւռայ մեծի ալիսին առաջնորդի, ի Գէրգեայ Վարդապետ Լամպաւնցյ և Սկեւռացյ։ Գալազան ուժոյ եւ ցուլ զաւրութեան։ Զեռ. Ս. Թ. 1878, էջ 439։ Թիւ 231, թղ. 311։ Թիւ 2015, էջ 377։

Այս բարովով տպուած է Բազմավէպի մէջ, 1894ին (էջ 423-4), եւ վերագրուած Գէրգ Երզնկացիին։ Մեր թ. 1878 ձեռագրին վկայութեան համաձայն որոշապէս կը հաստատուի թէ քարոզի հեղինակն է Գէրգ Սկեւռացի։ Խոկ խնդրակու Սիմէնը՝ Սկեւռայի ուկտին առաջնորդ՝ լիւսած է 1272 թուին, Ս. Աթոռոյ թ. 1654 ձեռագրին մէջ (էջ 163-4)։

8— Քարոզ Սրբոց Աւետարանչացն։ Գեղապանծ զարդիւք զաճուճեալ։ Զեռ. Ս. Թ. 231, թղ. 314։ Թիւ 2015, էջ 399։

9— Քարոզ Պովիաննու Ռսկերեամի, ասացեալ Գէրգ Վարդապետի, ի խնդրոյ Հերմոյ արքայի Հայոց։ Գոյով սքանչելի լոյս քում հանձարոյ։ Զեռ. Ս. Թ. 231, թղ. 338։ Թիւ 2015, էջ 432։

10— Քարոզ Դաւթի Մարգարէին եւ

Յակովայ Առաքելացն Նորին Գէորգա
Վարդապետի ասացեալ — Գերահրաշ
տաւնիս Խորհրդոյ գերազանց գիտմամբ
խրախացեալ . . . — Զեռ. Ս. Յ. Թ. 2015,
Էջ 499:

11. — Գէորգա Վարդապետի Լամպրու-
նեցուն ոգեալ Քարոզ Սրբոն Բարպդի, ի
խնդրոյ Քահանային Թորոսի — Պոյթը ըս-
տաւէց էից յոչէց . . . : — Զեռ. Ս. Յ. Թ.
1878, էջ 419-420: Թիւ 2015, էջ 540:

12. — Քարոզ Սրբոն Սարգսի Զաւրա-
վարի, ի խնդրոյ սննդակցի եղօր Սարգսի
Փիլիսոփայի, ի Գէորգա Վարդապետէ ըլ-
կեւուցույ — Գրելոցն ի յերկիս անդ-
րանկաց դասուց . . . : — Զեռ. Ս. Յ. Թ.

1878, էջ 429:

Այստեղ կ'արժէ անդրագառնալ նաև
վերոյիշեալ Սարգսի Փիլիսոփային: Աս
Խէորդ Սկնացի կողմէ կոչուած է անըն-

դակեց եղբայր», ուստի կրնանք ընդունիւ
դինքը իրեւ միաբան Սկնացի ուխտին:

Այս Սարդիս Փիլիսոփան, այսինքն երա-
ժիշտը, իր կարգին հեղինակ է երկու քա-
րոզներու, որոնք են.

1. — Քարոզ Համբարձմանն Տեան: —
Սրբութիւն օրբութեանց Աստուած անըն-
կիզրն . . . Սա կը գտնուի Ս. Յակոբեանց
Զեռագրատան թ. 454 ձաշոցին մէջ, օրի-
նակուած 1299-ին. Թիւ 271 ձաշոցին մէջ,
օրինակուած 1316-ին. և թիւ 231 Գանձ-
գիրք-Տաղարանին մէջ, օրինակուած 1394-
1415 թուականներուն միջեւ: Այս վերջինին
համաձայն լոյս տեսած է Սիոնի մէջ 1950-
ին (էջ 144):

2. — Քարոզ Յարութեան: — Սրբէական
ձայնիւ նըստագեմք զերզս աւրհնութեան քեզ
Տէր յարակայ . . . : — Կը գտնուի Ս. Յա-
կոբեանց թ. 231 Գանձարանին մէջ (թղ.
125), եւ նոյնպէս լոյս տեսած է, 1950-ին,
Սիոն ամսագրին մէջ (էջ 186-8):

Ն. ԵՊՍ. ԵՐՎԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈԲ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԶՈՒՂԱՅԵՑԻԻ ՆՈՐԱԳԻՒՏ

ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐ ՎԱՀԻԵՐԱԹՈՒՂԹ ՄԸ

(ԵՐՐԻՒՄԱԼԵՄ ՊԱՏՐԻԱՐԿԱՐԱՆԻ ԴԻՒԱՆ, ԹԻՒ 16/6)

Արայ Գալյանեանի ամխանց պրատուռներում կը պարտինք ես երատարակուած մեծարժէք վաւերաբաւլը, որ մեծ նպաստ կը բերէ Յակոբ Զուղայեցի կարգիկոսի գործունեութեան դարզարանման:

Նորագիւտ վաւերաբաւլը, որքան որ Յակոբ Զուղայեցիի բան գրչութիւնը չէ, այսուհանդերձ հարազատ պատկեր մըն է այդ կարգիկասին նիւրական եւ տնտեսական գործունեութեան մասին:

Վաւերաբաւլը կը սկսի ՃՃԴԴ (1665) բաւականով և կ'աւարտի ԹՃՃԶ Օգոստոս ամիսով, այսինքն՝ 1667: 1665ին Յակոբ Զուղայեցի էջմիածին կը գտնուէր, ուր կը հասնի Մարտիրոս Վարդապետո, որ Զուղայեցիի գործակից Կաֆայեցի կամ Ղրիմցի կազմածն է: Էջմիածին այդ առքի ժողով կը կտուարուի, բայ վաւերաբաւլը: «Են մեր ժողովնեալ գներակայ վարդապետուն վասն այս ցանկապատութեան»: Հաս երկու անգամ գործուածած է «ցանկապատութիւն», բառը, որով հաւանարար կ'ակնարկուի նղիազար Այնքայցի էջմիածնէն զննէ նիւրապւտ անշատողականութեան: Յակոբ Զուղայեցի կը ստիպուի Մարտիրոս Ղրիմցիի ներ էջմիածնէն Օսմանեան Հայաստան անցնիլ եւ Կարիք հասնելուն լոր կը ստանայ՝ «Թէ սուրբ ծրուսագիւյ առաջնորդութիւն Դիվրիկնցի Ղազար վարդապետն յափշտակեաց յեղիազարիցն»: Ըստն որ ես կը տրուի մենակ տարերիւով պատմական մամրամասնութիւնները, որոնք այլուստ անձանօր են, որանցմազ պէսն է սրբագրել Ժամանակուած եւ գէտքերուն զիշուար տեղեկատուն» Օրմանեան Արքազանի «Ազգապատում»: Այս վաւերաբաւլը է որ կ'իմասնակ քէ Յակոբ Զուղայեցի Կարիքէն նւգուի (Քօպար), անկէ՝ Կեսարիա եւ յետոյ Անկիրիա կամցնի: Զիենք կը համոզեն հզմիր անցնիլ դրամ հաւաքիով և. Պոլիս հասցնելու համար: Հաս ապացոյց մը ևս որ Յակոբ Զուղայեցի երբեք նզմիրէն արտասահման փախչելու նպատակ ունեցած չէ, իմչպէս որ մտացածին կերպավ հաւատացնել ուգաւած է ուրիշներէ:

Մահրամատն հաշուեսուուրիւն կը տրուի այս վաւերաբաւլը մէջ դրամանաւակութեան եւ պարտերուն մասին: Կը յիշուի Ռմուփիրսոս Վարդ: Կարկուտ (Երեւանցին), որ յետոյ Յակոբ Զուղայեցիի համդէպ այնքան ըստ ու խայտառակ վերաբերութ ունեցաւ:

Հանեկան է որ Յակոբ Զուղայեցին խալուուած է ապրամներու առեւտուրին ալ, քէ՝ Հայ եւ քէ օտար (մահմետական) առեւտրակամներու հետ:

Մեծապէս կարեւոր է յիշատակութիւնը Շարակմացմերու համար տրուած դրամներու: Այս Շարակմացմերը Ռուկամի Ամսդերտամ տպագրածներն են, 1664ին: Տեղ մը կը յիշէ: «Եճ (500) Շարակմացմ տուաք Յովամիսին եւ ուղարկեցաք ի սուրբ աբոնն, որպէս տեսան հանոյ է այնպէս լիմիցի»: Արդ-

եօ՞ք իրապէս 500 Շարակնոց էջմիածին զրկուեցան։ Եթէ այս, այն ատեն ատամի հռն փնացուեցան, քանի որ Լեւոնի անէծքը չէր հրատարակուած մէջը։ Յեսոյ կը յիշուիթ Աստուածաշութչեր, որոնք նոյնպէս Ռոկանի ծանօթ մեծադիր Աստուածաշութչի օրինակներ են, 1666ին տպագրուած։ Գալով Շարակնոցմերուն, կը յիշուի նաև որ «Թուլիթ Ռձժէկ» (1668) Ռնովիրոս (Կարկուտ) վարդապետն որ զնայր Տիգրանակերտ... (կը ստանայ) ...Բձ՛՛ (250) Շարակնոց, Ա (1000). զուտշ։ Խոկ Քիչ վերջ կը յիշուի. «Շարակնացէն, Ճ՛ (120) տաւիմ Դաւթիմ. փախանակ վարդի իւղին...։ Ճ (100) Շարակնոց Պետրոսին եմք տուեալ։ Աստուածաշութչերու հաշուետուաթեան մէջ կը յիշուի «Է (40). Աստուածաշութչ եւս տուաք (Մովսէսին), թէ գրամի պակասին եւ իւր վարձն այն լինի։ Այս Մովսէսն է որուն համար կը գրէ Յակոբ Զուզայեցի. «Մովսէսն ԳձՀԳ (383) Աստուածաշութչ թերաւ Խատապօլ, ես ծնեացէն առի։ Շարակնոցները սպանելու համար կը վկայուի որ «Ոչ միայն խամերն եմ բաժանեալ. բազում անզամ Մինաս վարդապետն եւ այլ վարդապետն են զնացեալ ի Ռուսուդարն առ զնացոզ վանառականն, Շարակնոց են բաժանեալ. եւ երրեմն տէր Ռուսանն է զնացեալ, եւ երրեմն այլ ոք։ Ասոր բաւական կը տրուիկ Մոտաւորապէս ՌձԺԶ (1667) Օգոստոս ամսոյ։ Հոս յիշուած Տէր Ռուսանը գուցէ Երեւանցին իսկ է։ Ճիշդ չէ որ Յակոբ Զուզայեցի վեարաւմներ չէ ըրած Ռուսանին՝ Շարակնոցներու եւ Աստուածաշութչերուն համար։ Վաւերաբուզքին մէջ Քանիցս կամ յիշտակութիւններ առ այդ։

Քանի որ հրատարակուած վաւերաբուզք իմքն իսկ կ'արդարացնէ իր կարևորութիւնը, աւելաբդ կը սեպեմ ալ աւելի երկարել հռս։ Արայ Գալայնեանի շատ երախտապարտ ենք իր այս նոր ու կարեւոր գիւտին համար։ Խռշոր նպաստ մը կը քերէ Յակոբ Զուզայեցիի ՎԱՒԵՐԱԿԱՆՆ կենսագրութեան համար, որ այնքան աղճատուած ու խանգարուած էր հելքեար վիպասանութիւններով, իրականութենին շատ ու շատ հեռու։ Յակոբ Զուզայեցիի մասին մեր փաքը հատորը որ Ամբիլիաս երատարակուեցաւ, իր պարանակութեամբ ալ աւելի կը հատուառուի Գալայնեանի նորագիւս վաւերաբուզքը։ Յակոբ Զուզայեցին այլեւս յայտնի կ'ըլլայ իր իսկութեամբ, եւ մշաւշը որ այնքան կամայական եւ անապացոյց կերպով պարուրած էր զինքը մեր պատմութեան մէջ, այլեւս կը չխանայ։

Օր մը պէտք է ծայրէն ծեռք զարնել Յակոբ Զուզայեցիի իսկական և վաւերական կենսագրութեան։

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

Առաջին էջ Յակոբ Զուղայեցիի գործութեալքեամ
վերաբերող ձեռագիր տեսրակիմ:

ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱՆԱՑ ՅԱԿՈԲ ՎԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԻՒՐ ԱՐԱՐԵԱԼ
ՊԱՐՈՒԱՅԻՑ, ԺՈՂՈՎՈՑ ԵՒ ՑՐԵՑԵԼՈՑ ՏԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ Է ՑԵՏՐԱԿՍ

Ի թուին ԽՃԺ եւ Դ: Սուրբ յակորայ տօնի շարաթ օրն. Մարտիրոս վարդապետն եկն ի սուրբ էջմիածինն. յաղագս եղիացարի վարդապետին ցանկապատութեանն: Եւ մեր ժողովեալ զմերձակայ վարդապետքն վառ աճն ցանկապատութեանն: Եւ յետ բաղում խօսակցութեան զայս եղի ճանապարհ տուալի նոցա ասելով:

Հո՛կեւոր որդիք, Է վարդապետք ասաք ընդ Մարտիրոս վարդապետին գնացէք մինչ ի թօղաթ: Եւ ձայնեցէք վարդունցի յուհան վարդապետն, եւ յերզնկացի յակոր վարդապետն: Մինչ ես առ մեզ ժամանեմ: Եւ ես գնամ խօսահան պարսից վէզդիցն որ է էւթիմաւ դօվմաթն. ի նմանէ ա թուղթ առնուն ի կերայ վէզդիր աղամին ինձ մօտ ա ջուր ըմպել է. զբուղթն առնում եւ առ մեզ հասանեմ: Իսկ մերայինքն վառ թիւրութեան մտաց իւրեանց ոչ հաւանեցան. թէ այդ մեր գործ չէ. այլ քեզ է հարկ զնալը: Նոյնպէս եւ մարտիրոս վարդապետն թէ առանց քեզ եւ ոչ ես զնամ: Քանզի մերայնց մտաց թիւրութիւն ի յատրանայ մարտիրոս վարդապետն յայտնեաց թէ նոքա զիս զըրդէին. թէ մեր զայն ընդ քեզ զինչ զպու է, այլ ջանա՛ որ զինքն տանիս: Եւ մեր եկալ ընդ մարտիրոս վարդապետին, յորժամ ի կարին անցաք. եկն թուղթ խօսամզոլոյ թէ սուրբ երւուաղէմայ առաջնորդութիւն գիրիկէցի զայսը վարդապետն յափշտակեաց յնդիազարիցն: Ի հասանել թղթոյս զանիւստ ուր որ պատահէ թուղթի զմարտիրոս վարդապետն թեւօք արծուոյ առ մեզ հասա՛, եւ այսքան մարդոյ թուղթ դրեա: Մինչ ի թօղաթ այլ տեղ չըկայր պատշաճ հասաք ի թօղաթ: զոր ինչ դրեալ էին մեզ՝ ցուցաց դօվմաթաւորացն: Եւ գովաբաւորքն եւս զնոյնն պատշաճ տեսիւն նսկ մարտիրոս վարդապետն առաքեցի խօսամթօլ. եւ մեք մնացաք ի թօղաթ, պատուիրելով Մար-

տիրոս վարդապետին թէ փութով փութով թուղթն ի մեզանից պակաս չառնես: Ազուհացի երկորորդում շարաթին զնաց մինչ ի համբարձում թուղթ մի չեկն առ մեզ: Իսկ հոգուոյ կալլստեանն յատախայ սուրհանդակ մի առաքեցաք թէ մինչ ի համբարձումը ի եւ է. օրն պարտիս զառնալ: Եւ մեք զնացաք ի կեսարայ եւ ոչ սայովն ողարկեցին գիր մինչ ի սուրբ Աստուածածնի տօնն: Եւ յետ այնորիկ ի կեսարիայ եկաք յանկուրիայ: Եւ նոքա սուտ թղթերով զմեզ ուրախացուցանէին թէ անհոգ լեր զամենան ինչ հոգացեալ եմք: Եւ ես իրաւ կարծիք զնացա այնպէս դրելն. ըստ իւրեանց թղթոյ պատշաճին գրէի եւ ես նոցա թուղթ յուսագրութեան: Քանիցս անդամ ի յանգիւրայ գրեցին թէ չինի խսամթօլցոց հաւատառ եւ զառ որ վաս մեծ կու կրես: Քանզի ի մէջ նոցա ճշմարտութիւն ոչ զոյ, այլ յամենայնի խարէութիւն է: Սախին սախին՝ նոցա եկած ժարդոյ թղթոյն չհաւատառ, այլ փութով զնա՛ իզմիր եւ մեզ դրամ հառո՛, փոքր ինչ բան է մնացեալ որ զայն այլ հոգամք: Եւ մեք հրաւիրակ ողարկմք գեղ փառօք եւ մեծարանօք բերեմք իստամպօլ: Եւ մեր իրաւ համարելով զնացա գրեալն, փութով զնացի իզմիր, եւ այնքան պարտը արարաք եւ առաքեցաք իստամպօլ:

Ի թուին ԽՃԺ. եւ յունվար ամսոյ թ. մտաք իզմիրն: Իսկ Մարտիրոս վարդապետին եւ խօճէքն կաղըզվանցի աւազն ուղարկեցին առ մեզ, իզմիրն. թէ պարաթն Աստուածածուր վարդապետի անուանն արարաք մեզ դրամ հասոյ. Եւ ես թ. ո. կարմրի ապրանք փոխ տոփ. ե. ո. կարմրի տէամի Գրիգորիցն տոփ, ե. ո. ո. կարմրի կուրճի Գասպարիցն եւ Շահվէրտաւոցն տոփ: Ճնէ. թումանի աճամի ըսպահանայ եկեալ վարչայ. աղուլեցի Սաֆարիցն տոփ: Այս ա-

ուածներս, դնեն զուուշ այլ նազար եւս տուի Սուրբօքի ձևու ոյս ապրունաց քրեկ եւ խործ։ Այժ տպրանքու խօճայ Խոսրովի եղբայր սարխօջի ձեռօքն։ Եւ կաղըգիանցի աւագի ձեռօքն ուղարկեցի առ Մարտիրոս վարդապետն, առ խօճայ Խմբրզան, եւ առ խօճայ Խոսրովի խուածազօք։ Իսկ Մահմուտ ազան էն. առուշ իմ ուղարկած ապրանքին կէօմրուկ էր առեալ որ տէթէրումն զրած է։ Եւ ես մէկ մարդ տէւանցն։ Եւ մէկ մարդ Գասպարիցն տարայ հետո ի ոուր երուսաղէմ, որ Աստուածառուր վարդապետն առնում տամ նոցա։ Եւ Աստուածառուր վարդապետն բ. պատճառ եղ առաջի իմ, մէկ թէ Մարտիրոս վարդապետն ուր չունիս, եւ մէկ թէ առ ձեռն պատճառ զըրամ չունիմք. վասն այս պատճառի պարատիքն ընդ իս զատարկ դարձան խուած-

պօլ. որք էին Շահնիրուու փեսայ Մովսէս սրբն. Թիֆլիդեցի Կոսկին։ Եւ յետոյ որ Գառապը իւ Շահնիրուուն կորպէցան։ Ըստ պարբը եւ Շահնիրուուն կորպէցան։ Եւ ապարքն պարտատիրօքն, խոնդքարիցն էմր եւ զափումի պաշի էին հանեալ. եկին խուածալու զիս բռնկցին։ Ծը. որ այս զափումի պաշուու տանն հափու տրաբըն։ Կուրեց ապրանքն պալաթիցի հնուս կորպէցի մատրի զրաւագն, որն զուու խործել էին։ Այս ապրանքն ուն. զուու նազար փոխրին տուաք կուրծոցն. դ. ա. կարմը հասպիցն պրծանք։ Եւ մաս տէւենաւ. ե. ա. կարմը պարագն, որ Ասէֆիրի թ. ծէ. Բումանն ի վերայ իմ պարագն։ Թիֆլիդեցի պարտատիքն Կոսկինի պարագն նորա մէշի է. մինչ ի ոուր էջմիածինն ջնալին թ. ա. գ. ն. զուու տուածն է։ Իսկ ի ոուր էջմիածինն զն. Խ. Բումանի նոր թէմէսուկ տուաք որ տալու ենք։

ԱԹԱՅՐՈՒ Ի ՄԵՐ ԷՏՐԵՆԵ ԳՆԱԱՆՆ:

Առաջին ժողովքն որ եղեւ ի խանէրն, գ. քիսա ակնցից նարապետին եւ չօփան Յուղանիսի գրամունի։ Ա. քիսայ եւս խօճայ յովանիսինն։ Բ. քիսայ, խն. զուուշ Զուդայեցի աւտուիթիցն առաք տարանայ։

Բ. քիսայ զօնսուլ պերուսիցն առինչ նազար գրամ. բ. քիսայ այլ մտանին։ Գձ. զուուշ զափանցից Մինասիցն առինք։ Զձ. զուուշ չլորիկիցն Գրիգորիցն առինք։ զն. զուուշ Հոխանցի Մինաս վարդապետի ուղարկան։ Բ. քիսայ, թնն. զուուշի մուշկ աղավիլուցն առինք։ Գ. քիսայ քոյ Խաչի կիցն առինք։ Ա. քիսայ Շահնազարիցն առինք։ Նձ. զուուշ Սբ. Աստուածածնի եղեալ վաճառականաց ժողովք։

Բ. քիսայ մեր Մանուէլիցն առինք։ Ճ. զուուշ պալաթու Ժամն տուի խօճոցն։ Բձն զուուշ անկիւրիոյ գանձանակն։ Ե. քիսայ ի զուուշ բաշակորդ յովանիսի մուշկն։

Ա. քիսայ Ճ. զուուշ Բօխաթէն տուած ագուլեցի տաճէին։

Ե. քիսայ զիմ զզեսաք զրաւ եղեալն։ Գ. քիսայ Ալի պէկին տուաք։

Դ. քիսայ Ալի մարչիլ տուած են ագուլեցի տաճէին ի ոուր էջմիածինն, որ քիւմ միշ փիլաւին ընկեր էին։

Իձ. զուուշ⁽¹⁾ խօճայ Խաչիկի որդի Կիրակոսիցն տուի։ Մէկ քիսայ։

Գձ. զուուշ Բօխէնցի յակորճանի մտանոյ զինն։ Զձ. զուուշ Խոսրովին որըւաք, Բարսեղի ծ. զուուշ ողորմութիւն տուր մէշին է։ Բ. քիսայ ագուլեցի խօճայ այգաղի որդի տուանք, եւ տուինք Ալի պէկին։ (Եւ առաք գտառանինն։)⁽²⁾ Եւ Մանուէլի որդի յովանիսի ալմասի հողին կէսն եւս տուաք ալի պէկին։ Որ կանէ Գ. քիսայ թն զըռուշ։ Գձ. զուուշ զալաթիրու ժամն տուաք ալի պէկին։

Զձ. զուուշ ոուր Աստուածածնի ժամն տուաք ալի պէկին։

Ե. քիսայ Չուզայեցի Խայտարիցն փոխ տուաք, ասպասն նաղուով ծախեցաք. զն. տուալու պակասեցաւ, այս զըամիցս զն. մարշլի Կոսկինին տուաք. դն. ագուլեցի Սաֆարին տուաք. եւ թէմէսուկն առանք։ Եւ այլ մատցեալն խօճոց ձեռն. Ստեփաննու վարդապետի երուաղէմ գնալոյ խործն, խօճայ իմիրզին եւ նոնփրիոսի կիրիտ

(1) Մէլտոն Ծիծուածու.

(2) Յարմը գիրով աւելցուած։

զնալէ խարճն սորանից է եղեալ: Էջ դը-
ռուշ:

ԹՇ. զոռւշ որ Մարտիրոս վարդապետն
առեալ էր, աստապատեցի Յովանիսէն որ
տանէր սուրբ երուսաղէմ տայր. եւ չէր
տուեալ, մեք երաշաւոր էաք: Դձլ. թու-
ժան տուի Յովանիսին: Խդ. թուժան սուրբ
երուսաղէմայ նուիրակածն է տուած, որ
թօխաթցի Պօղոս վարդապետն Երեւանայ
երկիրն էր նուիրակհալ, եւայլն սուրբ էջ-
միածնայ է տուած, մեղանէ առածն. զն. ճպ.
Բուժան է:

Զ. քիսայ իդմիր կերաքենց Գրիգորի ըն-
կեր մելքոնից ճոթ առինք. ա. բաժինն ու-

զարկեցին սութչու տղայ Աստուածատրին:
Բ. բաժինն առ Խոսրովն Հայտութին ձեռօ-
քըն:

Հաճի իսմայիլի եղբօր Հաճի իսպահի-
միցն, լր. քիսայի ասպանն որ առանք,
դ. բաժին արարին. ա. բաժին տուին աի
պէկին: ա. բաժին տուին ալի էֆէնտուն-
ա. բաժինն տուին պալի չէլեպոյն. ա. բա-
ժինն պալաթցի իսպահիմ ջնուտին: Զու-
ղայեցի Գրիգորիցն դ. քիսա կարկուտն առ-
եալ է, որն. զոռւշի ասպազ, լր. զոռւշ
նաղա. գարձեալ Գրիգորիցն առաք յետի
անգամն, զ. քիսայ, մուշկ, գրամ, եւայլ
ինչ: Մեք առաք եւ տուաք խօնցն:

ԽՍԿ ՅԱՂԱԳՍ ՄԱՀՄՈՒՑ ԱՂԱՅԻՆ և՛՛ ՂԱՌՈՒԹԻՆ, ՈՐ ԽՎՃ ՑՈՒԵԱԾ ԽՄ:

ԲՃՄ. զոռւշ մէկ.

ԳՃԻԹ. զոռւշ մէկ. մուրատի մեռօքն
խոսիրվին եմ հասուցնը, որ մուրատն իւրն
նօքրա էր:

ԵՃ. զոռւշ կաֆայու եկածն:

Ռ. զոռւշ պուրասյու եկած չուխան.

ԷՃԾ մահւեսի Հայրապետին է:

ԶՃՆ զոռւշ Մինաս վարդապետին եկա-
ծըն:

ԲԻՇԴ զոռւշ ալի էֆէնտուն. Հին պարտք
եւս ունէին ալի էֆէնտուն որ վճարեցի:

ԶԻՆԸ զոռւշ պաղի չէլեպոյն:

ԷՆ զոռւշ Խօճայ Աստուածատրին:

ԵՃԸՆ խանճի մարլուինն:

ԶԻՆԸ զոռւշ եւ կէս, մեք Մանուէլինն:

[Կ] Բուժան նաղա դրամ որ Խաչիկն է
տուեր. բռ. զոռւշն ժէ պակա յուտին. ա-
զապանուն զինն է. որ ալֆաթունիցն. փի-
րքաէկիցն. եւ Հերտապետիցն առաք:]⁽³⁾

Այս զալաս է զրած:

Գ. քիսայ Գրիգոր չէլեպունն:

Բ. քիսայ իսկանդալից առածն:

Գ. զոռւշ մահւեսի Խարզուլուու տղինն:

Ա. քիսայ զափանցի պունիեաթիցն ա-
ռաք: [Կիրակոսը:]⁽⁴⁾

ԻՃ զոռւշ զափանցի ջէլաւիցն առանք:

Գ. քիսայ ջուղայեցի պունիեաթի տղայ
թուրքացած Մահմատիցն առաք:

Դ. քիսայ խուլ Գրիգորիցն [առաք]⁽⁵⁾
[Կիրակոսն էր տոեալ:]⁽⁶⁾

ԻՃ զոռւշի լնտրինայ գալղցի Ղուկա-
սիցն առաք. [իզմիր գնալէ ժամանակն:]⁽⁷⁾

Վանցիքն որ Բաղաւորին զափուլի պա-
շի բերին վրացոցն վրայ. զին եւ բռնեցին
ժն օր կարմրին համար. Հայրապետին,
ալֆաթունէն փոխ առին. Հայրապետին խր.
Հօխայ էր հաւանւ Հօդին դինն ծ. զոռւշ
նաղա դրամն. որն. զուառաւ: Աւհաթունին
եւ միքրէկին, Աղաբանին գ. քիսայ է:

ԶԻ. զոռւշ Մարտիրոս վարդապետն աւ-
զարկեաց, որ տիլավարն բերաւ:

Թուին ԽՃԺԷ Ռնսդիս վարդապետն
որ գնայր տիլավանակերտ, Գրիգոր չէլեպու-
նցն ուն զոռւշ նաղա դրամ փոխ առաւ:
զն զոռւշ Հին պարտք կայր ի վերայ խօճայ
միրզին և խոսրովին. զան եւս եղ ի վերայ
որ եզեւ, բռ. զոռւշ: ԲՃԾ շարակնոց, ո.
զոռւշ: Զով ոք նուիրակ եմ կարզեալ ի նո-
յանէ առեւու, եւ զր զոռւշն վճարէ:

Շարակնոցէն, նի տուին դաւթին. փո-

(3) Մելանզ ջնուած եւ յաջորդ առզ աւել-
ցուած:

(4) Յետոյ աւելցուած:

(5) Մելանզ իջուած:

(6) Յետոյ աւելցուած:

(7) Յետոյ աւելցուած:

խանակ վարդի իւզին. եւ շափուսի թամ-
քին: Ճ շարակնոց պետրոսին եմք տուեալ:

Դարձեալ, զայս ինչ տուեալ եմ. մահ-
տեաի տառուրի որդի Գրիգոր չէլէպոյն.
որի զոռուչի մուշկն՝ որ յովանիսիցն էի առ-
եալ:

ԱԲՃ զոռուչի շարակնոց:

ԲՃ զոռուչ յառաջ շարակնոցի զնէն եւ
քարգանէն:

ԹՃ զոռուչ եւս ետու Գրիգոր չէլէպոյն:

Ա. զոռուչի փառչայ եւ չիրայն:

ԲՃ զոռուչ կարմիր կտաւին, եւ այլոց,
որ պետրոսն է տուեալ:

ԱԾ զոռուչ գգուրիցն որ պարաք արարաք
յազագս շարակնոցին. ագուլուց թուղթն
տուաք գգուրիկն պարտուցն կողմանէ. ըդ-
մացեալն յովանէսն վճարէ: ԱՅ շարակ-
նոցն տուաք յովանիսին եւ ուզարկեցաց ի
սուրբ աթոռն, որպէս տեառն հաճոյ է այն-
պէս լինիցի:

ԱՅՃԿԻ զոռուչ Աստուածաշնչոցն մով-
սէսին:

ԹՃ մարիտասին եւս Աստուածաշնչոցն է:
Դարձեալ ազն զոռուչ որ տուաք մովսէ-
սին, մասցերյն. Խ. Աստուածաշնչն եւս
տուաք, թէ գրամի պակասին եւ իւր վար-
ձն այն լինի: Դարձեալ, ես որ զնացի խո-
պահան, քանի մի դրամ եւս տուի ըռազի
արարի, յինէն թուղթ եւս ինդրեաց, զայն
ես տուի. թէ մովսէսն զնձգ Աստուածա-
շնչն բերաւ խոտամպօլ, ես ձեռացէն առի,
եւ այսքան զոռուչ ետու որ զերէն կամպի
կայր, եթէ ոք ընդ մովսէսին խօսի պատա-
խանին ես տամ:

Թուին ԱՃՃԶ Օկոսառու ամսոյ մտաք
խոտամպօլ:

ԱՄԻՍ մի մնացաք ուսկուդարն. զմեզ
րոնել ետուն Եղիազարին բարեկամքն զայ-
մուղամին, և մահմուռ աղայն զմեզ պատա-
եաց եւ դարձաք ուսկուդարն: Ձինի քանի
ինչ ատուր մտաք խոտամպօլ: Առաջին ժո-
ղովքն խաներին եղեւ, է. քիսայ: Միւս ան-
գամ վաճառականացն. ա. քիսայ, ի սուրբ

Աստուածածինն եղեւ: Հինգ, մեց անգամ
այլ ժողովք է եղեալ ի խաներն, այն ես մի-
այն դրեալ եմ և թուղթն տուեալ իւրեանց,
որ իւրեանցն են ժողովեալ: Նոյնպէս շառ-
ասկեցոցին եւ Աստուածածինն բաժանելուոյն
եմ զրեալ: Խոկ դրամ ժողովեալ իւրեանցն է մի-
լիչին յանձնէին, զդրամ ժողովէին:

Յառաջ որ զնացի ի յատրանայ, զինչ
ժողովք որ եղեւ, թէ տեղացի ժողովրդե-
նէն, եւ թէ ի վաճառականաց, եւ կամ հաց
եփողաց փոներէն: Նոյնպէս երթեւեկողա-
ցըն. զինչ որ ժողովեալ եմք. եւ տուեալ
եմք ի ձեռն խօսայ միրզին. եւ խօսայ խոս-
րավին:

Հաց եփող վարպետներացն. եւ ի [ուս-
տա?]⁽⁶⁾ ... նոց քարիստներացէն. թ. ան-
գամ ժողովէն որ եղեալ է ի հինչ տարոյ
մէջն, քան ուն քիսայն աւել է եղեալ, եւ ոչ
պակաս: Բայց յատուկ յատուկ ոչ եմ զըր-
եալ: Խոկ ե. տարի որ խոտամպօլ նստեցաք.
թ. անգամ զիմաւոր ժողովք արարաք, ե-
կեղեցին: եւ ի տեղացի ժողովրդենէն:

Նոյնպէս հաց եփողաց փոնն վարպետ-
ներէն: Ոչ մի այն գլխաւոր ժողովքին, բա-
զումք առանց զիմաւոր ժողովքի տուեալք
են: Ձի որքան մեք պատարագ եմք արար-
եալ. երբեմն վարդապետ են ծանուցումն
արարեալ. ծ. զոռուչ կ. զոռուչ ամելի և պա-
կասն է եղեալ: Նոյնպէս եկեղեցեաց պան-
ձանակն, երբեմն մեզ խործի եմք արար-
եալ, եւ երբեմն տուեալք եմք մեր խօսո-
ցըն: Խոկ խաներին զանձնանակն խօսէին են
տուեալ: (ն. տարոյ մէջն որ թ. անգամ ժո-

(6) Զուրի հատեւանքով աւրաւծ եւ տեղա-
թևուի:

զովքը է եղեալ. իստամպօլ, եռ զուռուշ
տւել է եղեալ:)⁽⁶⁾

Գրիգոր վարդապետն որ ի կեսարիայ ա-
ռաքեցաք, թէպետ ժողովայն բազում էր,
ի յայն տարին. թիմինն կոտրված. ԷՅ զո-
ռուշ եղեւ բերեան: Զի յառաջն, ժր թի-
մինն էր ա. զոռուշ յետոյ ին թիմինն եղեւ
մէկ զոռուշ:

Երեք հարիւր զոռուշ Դանիէլ վարդապե-
տըն բերաւ, պուրսայու, քիւթահիոյ եւ
այլ մօտակայիցն:

ԵՄ ոսկոյ զառապաֆն եւ չուխայն, զոր
առաք ի տէվաճոյն:

Ճծի թուժանի աճամի տապապն, զոր
առաք ագուլեցի սէֆէրէն:

Դձ՛ զոռուշ սարիօշին եւ աւաքին ետու,
որ զայս վերոյ զրեալ ապրանքս բերին ըս-
տամպօլ:

ԿԳ. քիսայ և բորնձէ ժանր զոռուչերն:

Դ. քիսայի ասպապ իզմիրու ուղարկա-
ծըս:

ԺԵ քիսայ աստապատցի յովանիսին:

ԼԲ քիսայ համի իզրահիմին:

ՄԱՀՄՈՒՑ ԱՐԻ. ԵՎ ՂԻՈՒՇԻՆ ԶՈՐ ԽԵԶ ՑՈՒԵԱԾ ԵՄ, ՆԵՐՔՈՑ ԳՐԵԱԾՔՆ ԵՆ:

ԽԱ քիսայ եւ զմիր զոռուշ: ԶՃ զոռուշ
այլ:

Կարվանի ը քիսայն, զոր առեալ եմք
սորա մէջն է: Եւ այն այս տեղո չէ:

Նոյնպէս եւ իստամպօլու եկեղեցեաց,
եւ հաց եփողաց, տուրքն եւ ողորմութիւն
սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ ատրանացոց առաջին զնա-

լոյն մեր, տուրքն հաց եփողաց եւ վաճա-
ռականացն սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ վարդապետաց եւ հայրա-
պետին ժողովիքն, որ խսկուար զնացող վա-
ճառականաց. Եւ նաւով զնացողացն տուր-
քըն. զոր առին սորա մէջն չէ:

Նոյնպէս շարակնոցաց գինն, եւ Աստ-
ուածաշնոց հիսապս սորա մէջն չէ:

Նոյնպէս եւ խաներին գանձանակներն,
սորա մէջն չէ:

(6) Յետոյ աւելցուած:

ԱԶԳԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐՈՒ ԽՕՍՔ

Երուաղդէմի Հայոց Պատրիարքարանի թղթածրաբներուն մէջ (թ. 15/6) կը գտնուի ձեռադիր կանոնադիր մը՝ ևլկուային կանոնագրութիւնն ընդհանուր խորագրով եւ 1857 Մարտ 22 թուականով։ Ան, իրականութեան մէջ նախատիպարն է Պոլոյ Հայոց 1860-ի և 1863-ի Ազգային Սահմանադրութիւններուն եւ ցարդ անտիպ մասցած է, ինչպէս կը վկայեն Արշակ Ալպոյաննան⁽¹⁾, Օրմանեան Սրբազնա⁽²⁾ եւ ուրիշներ։ Հրատարակելով զայն, անհրաժեշտ կը գտնեմ մի քանի ծանօթութիւններ առաջ այդ կանոնադրութեան եւ զայն կեանքի կոչող մթնոլորտին ու պայմաններուն ժաման:

* * *

Ազգային Սահմանադրութիւնը հիմնադիտ կը ներկայացնէ Պոլոյ Հայ Պատրիարքութեան եւ անոր գլուխ՝ Պատրիարքին վայելած իրաւասութիւնները, իրաւանցներն ու առանձնաշնորհները։ Եւ որովհետեւ Պատրիարքը Սուլթանական կառավարութեան առջեւ պաշտօնական եւ միակ ներկայացուցիչն էր ամբողջ Տաճկահայութեան կրօնական եւ աշխարհիկ կեանքին, հետեւարար վայելած արածութիւններն ալ նոյն ձեւով կրնային համարուիլ ժողովուրդինը, անոր՝ որ մահաւանդ մայրաքաղաք Կ. Պոլոյ մէջ մէծ դեր մը ունէր Պատրիարքի ընտրութեան եւ Պատրիարքարանի գործերու մասակարարման մէջ։

Եւ Պատրիարքութիւնը կը վայելէր լայն իրաւասութիւններ, որոնց ըստ կղբնադրիւը կու զար 1461-էն, երբ, Պոլոյ զրաւումէն միայն ութ ատրիներ վերջ, Ֆաթիհ Սուլթան Մուհամմէտ Երկրորդ Պրուսայի Յովակիմ եպիսկոպոսը պատրիարքութեան կը բարձրացնէր, զանազան նպատակներով։ Այդ Աթոռը Հայկական ներքին կեանքին մէջ շատ գործօն դեր մը կը սկսի ունենալ մահաւանդ ժի եւ ժի զարերուն։ Սակայն Օսմանեան Սուլթանական միապետութեան ամենէն ծայրայեղ վարչածերին տակ ապրելով, այդ Աթոռն ալ պիտի ունենար ոչ-ժողովրդավարական գործելակերպ մը, մասնաւրարար Պոլիս գաղթած Ակնցիք սեղանաւոր-ամիրաններու ազգեցութեան տակ։ Իրավիս ալ, 1600-ական շրջանէն մինչեւ Սահմանադրութեան հաստատումը 1860-ին, Պատրիարքարան եւ Պատրիարք ենթակայ կը գտնենք աղդեցիկ ամիրաններու քահանոյներուն եւ մրցակցութիւններուն։ մասնաւրարար 1800-էն յետոյ, այդ մրցակցութիւնը կը կայանայ ճարտարապետ եւ սեղանաւոր ամիրաններու միջեւ։

Նման անսանձ գործունէութիւն մը Պատրիարքի կամ ամիրաններու կողմէ՝ կ'ենթադրէր զարգացման համեմատարար շատ ցած մակարդակ մը Հայութեան համար, ինչպէս նուեւ Թուրքիոյ մեկուսացումը Եւրոպական լու-

(1) Ալպօյաննան. Ընդարձակ Օրբցոյց Ս. Փրկչեան Հիւմանացի Հայոց։ Պոլիս, 1910, էջ 367։

(2) Օրմանեան. Ազգապատում։ Գ. Հատոր, Երևանաղէմ, 1927, էջ 4017։

սաւորութեան եւ քաղաքակրթութեան կեանքէն։ Այսպէսով է որ Թուրքիոյ իւ անոր հպատակ քրիստոնեայ համայնքներուն համար կեանքի աւելի բար-րօր պայմաններու յոյսը կը բացուի 1827-ին, երբ Ռուսիա՝ Թուրքիոյ ուղ-ղափառ (Օրթաստֆո) քրիստոնեայ ազգութիւններու իրեւ պաշտպան պատե-րազմ կը յայտարարէ։ պատերազմ մը, կը վերջանայ Թուրքիոյ համար աղետալի հետեւանքներով (1829 Հոկտեմբեր 7-ի Արքիանուպալուսոյ դաշնա-դիր)։ Սակայն այս պատերազմին գրական իր արդիւնք, օրուան տիրակա-լը՝ Սուլթան Մահմետ Երկրորդ (ամենչն բաւամիտ գառականերէն մին կայսրութեան, 1808-1839), Թուրքիոյ ներքին կեանքին մէջ Եւրոպական որ-եւէ միջամտութիւն արգիւլու նպաստակով կը ձեռնարկէ բարենորորդական զանազան ծրագիրներու իրագործման։ արդէն 1826-ին ամբողջութեամբ ջարգէ առար էր ենիշեցրիները, որոնք պետութեան տնօնսական ուժը ծը-ծելէ զայ փորձանք զարձած էին պետութեան, խոլամ եւ քրիստոնեայ բնակչութեան համար հաւասարապէս։ Մահմետակի չնորհիւ է որ կը կազմա-կերպուի թրքական բանակը, կը բացուին զանազան բարձրագոյն վարժա-րաններ եւ երկին տնօնսութեան գիտական հիմ մը կը արուի։

Բարեխորոգչական այս քայլեց մեծապէս կազմեն հպատակ երկու քր-քիստոնեայ համայնքներուն։ Յոյներուն եւ Հայերուն վրայ։ Բացուած երկ-րորդական վարժարանները միմիայն խոյաներուն համար էին։ 1790-ական թուականներէն Պոլոյ մէջ գործոն Հայ թաղային վարժարաններու ցըզանա-ւարտներ մրցի կարենալու համար իրենց Թուրք հասակակիցներուն հետ՝ պէտք ունէին բարձրագոյն ուսման սեփական հասատութեան մը։ Եւ, ի վերջոյ, երկար տափականերէ ևսք, 1838 Նեկտեմբեր 9-ին կը բացուի Ակիւ-տարի Ճեմարանը, հասատուած Երւուաղէմատառնի չնչին մէջ, Երուսա-ղէմի վանքէն եղած մեծաղումար փոխառութեամբ մը։ Ճեմարանի այս չնչ-ին չուրջն է որ ծայր կու առայ պայքարը, երբ ամիրաններ չեն ուժիք իրենց խոստացած նպաստը վճարել եւ երբ, առաջին անգամ ըլլալով, պայքար գործերու ժամակարարութեան կը կոչսի արհեստաւոր (չննափ) դաստ-կարգը, թէեւ փորձը անյաջող կ'ըլլայ։

Դպրոցի մը նիւթական ժամակարարման պարզ խնդիրէն չուտավ զասա-կարգային վէճներու եւ իրաւունքի ու պարտականութեան կենսական հարցե-րուն հասնելի՝ շատ ժաման ընթացքով մը բառախացու։ Պոլահայութեան մէջ մոլովուրդ տարրը, որ իրեւ գործոն ուժ յանախ բացակայ է մէր պատասխան մէջ, իր պաշտօնական մուսաք կ'ընէ Պատրիարքարանէն ներս մոլուանդութեան ժամեցող պայքարներով իւ ցոյցերով։ Կիսազբաժէն հա-մայնք մը, որպիսին էր Պոլահայ զանգուածը 1840-ական թուականներուն, միշտ վասնաւոր էն ամրուի մը բայոր յոսով գիծերը իր մէջ կը կրէ, առ-կայն ան միաժամանակ սուր բնագդ մը ունէ, որով կրնայ անդիտակացարար զբալ արջար ու ճշմարդը բարեթաստութիւն է որ Եւրոպական գարգաւու-մով անած խումը մը երիտառարքներ կը ցան գլախ հանգնել բարիւթիւն-ներու անուղի հուսանքին եւ արդիւնաւոր կերպով օգտագործել ուժը՝ զար-այր ժողովուրդը կը ներկայացնէր։

Ես պետական նոր կարգադրութիւններն աղ կ'օժանդակէին ժողովրդա-կան ժգուաններուն, 1839-ի նոյեմբեր 9-ին, զամ բարձրանալի հազիւ հինգ ամիսներ վերջ, Սուլթան Ապարիւ Մէծիւ (1839-1861) Կիւշանէի պարասին մէջ կը հրատարակէր բարենորոգմաններու իր պատմական հրովարտակը, Խաթթը Ենիշի, որ, Օսմանիան կայսրութեան մէջ առաջին անգամ ըլլալով օրէնքի հաւասարութիւն եւ ադաստութիւն կը բերէր քրիստոնեայ հպատակ-

ներուն։ Այս հրովարտակէն բխող նոր կանոններու ամրողջութիւնը Թանգի-
մաթ կը կոչուի։

Թէեւ Թանգիմաթը շգործադրուեցաւ, որովհետեւ Թուրքիա ակնթարթի
մը մէջ չէր կրնար ինքոյինք միջնադարի յետամեացութիւնէ նւրոպական քա-
ղաքակրթութեան գիրկը նետել, այլ հայեր ջանացին առաւելագոյն կերպով
օգտուիլ անոր ընձեռած զանազան բարիքներէն։ 1839-էն մինչեւ 1856, աւելի
քան տասնհինգ տարի, Պոլոյ թաղերուն մէջ կը հաստատուի Հայ գարժա-
րաններու ցանց մը եւ այդ գլորցներու մատակարարման հողը ինքնարերա-
րար ծնունդ կու այս Պատրիարքարանի հովանաւորութիւնան տակ գործող
ժողովներու եւ ուսումնական խորհուրդներու, ամէնքն ալ հետզհետէ ժողո-
վրդական անդամակցութիւն մը ունեցող Այսպէս է որ, գարձեալ պայքար-
ներու եւ անզիջող հակամարտութիւններու մէջն զանգազօրէն տապարէկին
կը քաշուին ամիրանները, անզ ամառ համար պետական նախարարութիւն-
ներու մէջ պաշտօնավարող է փէխաբներու, նւրոպայէն վերադարձող բժիշ-
ներու, ճարտարապետներու, անեսագէտներու, մաւարականներու և պատգ-
ժողովուրդի ներկայացուցիչներու։ 1840-ը լիբէւակիթած, արդէն կազմուած
են Գերագոյն եւ Հոգեւոր Ժողովներ, բիրած՝ Ընդհանուր Ժողովէ մը, որ
կազմուած կ'ըլլար Համայնքին երեւելի նկատուած անձնաւորութիւններէն
(ամիրաններ, անոնց գործակիցները եւ արհեստապետներ)։

Այսաեղ պէտք է շշատել որ գասակարգային եւ իրաւունքներու տիրաց-
ման այս անհնդմէջ պայքարներուն իրեւ արդիւնք, ցարդ ամիրաններ կը
ներկայացուին ամէնէն անախորժ եւ մութ գոյներով, ինչ որ, կը խորհիմ,
իրականութեան ամրողութեամբ համապատասխան չէ։ Ամիրանները կը
ներկայացնեն որոշ ժամանակաշրջանի մը գաղափարներն ու հասկացողու-
թիւնները, ինչպէս նաև որոշ գասակարգի մը հոգերանութիւն։ Անոնք
ընդհանրապէս կիսապրագէտ անձեր էին, զրեթէ ոչինչէն սկսած կեանքը եւ
եպարքուններու կամ թագաւորներու սեղանաւորութեան հասած։ Արդէն ի՞նչ
պիտի ընէին զգբագիտութիւնը, երբ իրենց իրենց աւելի քան կը բա-
ւէր. ինքնավտահներ էին, իրենց հարստութեան ու գիրքին կոթնած. իրենց
անձնական կեանքին համար օգտակար այս հաւատածքով ալ կը ծառենային
համարային կեանքին, այսինքն պատրիարքներ գահ բարձրացներու կամ անկէ
նետելու գործին եւ եկեղեցները չին պահելու պարտականութեան։ Այս
պարտականութեան զգացումը ներծին էր իրենց մէջ, զոր բերած էին իրենց
գիւղերին։ Եւ, եթէ փառասէր էին, զիսէին միաժամանակ այդ փառասէ-
րութեան ծախոս հոգալ՝ Պատրիարքարանի եւ բոլոր եկեղեցներու անհրա-
ժեշտ դրամը իրենք վճարելով։ Նոյնիսկ 1874-ին, երբ ամիրայութիւնը յուշ
մըն էր, Ներսէս Ալբետս. Վարժապետեան Պատրիարքական իր առաջին գոր-
ծը կ'ընէ Պատրիարքարանի պարտի հատուցման համար ամիրայական եր-
կու առներէ (Պալեան եւ Երամեան) 2,500 Ոսկի նուէր սոտանլ ։ Տիրող գա-
սակարգ մըն էին եւ հասկնալի է որ չզիջանէին իրենց գիրքը տալ սկսնակնե-
րու եւ արհեստաւորներու։ Երբ կը դատանք զիրենք, նկատի չենք ունենար
Թուրքիոյ 1830-ական օրերու վիճակը։ Այդ երանելի օրերուն, նոյնիսկ 1840-ի Գերագոյն Ժողովի կիսաւերու ընթացքին, Էնաֆներուն ներկայա-
ցուցիչները ծալլապատիկ կը նստէին չշպուխ քաշող ամիրաններուն դիմաց
եւ ամէն բանի այցա կ'ըսէին։ Ու այդ ծալլապատիկներն էին որ մէկ օրէն
միւսը չչպուիր քաշողի դիրքին կ'ուղէին բարձրանալ։ Բայց, այս բոլորով
մէկսեղ, չըսկեցան նաև ճշմարտապէս ազգամէր բայց մանաւանդ ուսում-
նասէր ամիրաններ։ Յարութիւն Պէտքնէն կարկառունն է անոնց մէջ

ու նշանաւորը. սակայն տակաւին կան Պալեանները, Տատեանները, հոյակապ Մկրտիչ ձևայիրլեանը եւ շատ շատեր, որոնց շատ բան կը պարտինք աղգովին: Իրեւ դասակարդ ամիրանները իրենց շահերը ունէին եւ շատ ալ սրխաններ գործեցին, Բարձրագոյն Դուռը երթալով օրուան ժողովրդակար պատրիարքին կամ առաջնորդներուն մասին ամբաստանութիւններ ընելու աստիճան: Սակայն նոյն սխանները գործուեցան յիտագային, ժողովուրդի քուէններով ընտրուած եւ Սահմանադրութիւնը ներկայացնող անձնաւորութիւններու կողմէ եւս: Ճշմարտութիւնը այս է, որ 1830 - 1860 շրջանը մեր ժողովուրդի գլխաւոր մէկ Հաստուածին՝ Պոլսահայութեան ինքնաճանաշման, ինքզինք գոնելու եւ հրի ըմբռնումներէն ճերբազաառուելով նորին մէջ մտնելու ժամանակն է. Հինք եւ նորի պայքարը սուր եղաւ եւ անինայ, բայց թերեւս կերպով մը անհրաժեշտ էր ան՝ նոր կարգերուն ու Սահմանադրութեան աւելի հաստատ հիմնաւորման համար:

* * *

1850-ին արդէն երկու կողմերն ալ համոզուած էին թէ միայն գործակցութեամբ կրնային գործօն վարչութիւն մը ստեղծաւ: Առ այդ, կագմուան ժողովներուն համար կանոնադրութիւններու պահանջը օրէ օր զգալի եղած քր եւ այս մասին փափոքներ ալ յայսուուեր էին: Առաջինը Յակոբ Կրմիկեանն էր, Եպարքոս Բէլլա Փաշայի խորհրդականն ու Արաաքին Գործոց նախարարութեան ամենէն ազդեցիկ պաշտօնեան, որ 1853 - 54-ին այդ անհրաժեշտութեան մասին կը խօսէր: Որոշ աեղեկութիւններէ⁽³⁾ կը հասկցուի որ իր խորհուրդով անպաշտօն մարմին մը կը կազմուի՝ կանոնադրութիւն մը պատրաստելու համար. այդ մարմնի անդամներն էին, բոլորն ալ Փարիզի ազգատաճիս գաղափարներով սնած՝ Տքթ. Սերվէչն, Տքթ. Նահապետ Ռուսինեան, Նկողոս Պալեան եւ Գրիգոր Օսեան: Նախապատրաստական այս աշխատանքներէն ետք, 1855 Յուլիսին Ընդհանուր ժողովը կանոնադրութեան պատրաստութեան համար «Յանձնաբարական Ժողով» մը կ'ընարէ, 21 անձերէ բազկացած, որուն կ'անդամակցէին, ի միջի այլոց, Արիմեան Վարդապետ, Յովհաննէս Քնայ. Հիւնքեարպէյէնսեան, Պալուան Կոստանդնեան, Գրիգոր Օսեան, Նահապետ Ռուսինեան, Կարապետ Խթիւնեան, Մըկտիչ Աղաթոն, Սահմակ Ապրո եւային:

Հակասակ որ Յանձնաժողովը քանի մը ամսուան աքնածան աշխատանքներէ ետք կանոնադրութիւն մը կը պատրաստէ եւ նոյնիսկ դայն Գերազոյն ժողովին ալ կը սանի քննութեան համար, սակայն պահպանողականներէն մանաւանդ Տերոյենց պատուելիք ընդդիմութեան պատճառով անոր քննութիւնը գնուարութիւններու կը հանդիպի:

Երբ Գերազոյն ժողովը այսպէս անել կացութեան մը մատնուած էր, անոնկնկալ դէպէ մը կը յեղաշրջէ ամէն բան: 1854-ին ծագած էր Արիմի պատերազմը Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ. այս վերջինին կ'օգնէին մանաւանդ Անդլիա եւ Ֆրանսա՝ վախեալով Ռուսական յառաջիազացումէ եւ Թուրքիոյ ներքին գործերուն խառնուելու կարիլիութենէն: Սուլթանը, Ապտիւլ Մէծիա, Փարիզի գաշինքի կնքումէն (1856 Մարտ 30) քիչ առաջ, Փեարուար 18-ին կը հրատարակէր նոր հրովարտակ մը, Կաթիւլ Հիւմայուն, որ կը վե-

(3) Համդէս Ամսօրեայ: 1902, էջ 207:

բահաստատէր 1839-ի Կիւլհանէի Խ-թթը Շերիֆը, և որ կը կոչուի Խոյա-
ւար: Այս Հրովարտակին մէջ է մէջի այլոց Կ'ըսուէք:

«Խորաքանչիւր Քրիստոնեայ կամ ոչ-Մահմետական ժողովուրդ պարտա-
կան պիտի ըլլայ որաշեալ ժամանակի մը մէջ, իր մէջէն ըմտրաւած Յանձնու-
ժողովի մը ազակցութեամբ, առանձնաշխօրհումներու և արտօնաւթիւններու
իրական համագումանաց մասին ժննութիւններ կատարել թ. Դրան հսկուու-
թեան տակ եւ իմ քարքը հանութեամբ, և ժամանակին ու ժամանակակիրու-
թեան պահանջիմ համաձայն լինելիք բարեկարգումները ՔՅԱԵլ եւ իմ թ. Դր-
րան հսկորդել: Քրիստոնեայ Պատրիարքներու և Եպիսկոպոսաց Սուլթան
Մահմուտ Երկրորդի, ինչպէս նաև իր յաջորդներուն կողման շնորհուած
արտօնութիւնների պիտի համաձայննեցուին արդի Վիճակին հետ, որմէ իմ ա-
ռասանեան եւ ողարմած մտադրութիւններս կ'երաշխաւորեն այն ժողովր-
դոց»⁽⁴⁾:

Այս Հրովարտակը, գրուած Անդիխոյ եւ Ֆրանսայի յանձնարարութեամբ
եւ սովորումով, միջոց մըն էր Բուգրիփոյ գործերուն մէջ քրիստոնեաները
պաշտպանելու պատրուակով Ըստուիոյ կողմէ ըլլալիք միջամտութեան մը ա-
ռաջը տանելու:

Ինչ ու ըլլային այդ Հրամանագիրը Հրամարակիւ սովորող պատճառնե-
րը, իրողութիւն էր որ Պատրիարքարանը այիւս պարտաւորուած էր կանո-
նադրութիւն մը ունենալու Հետեւարար, ժողովրդակիր Յակուրոս Պատ-
րիարք որ նոյն տարւոյ (1856) Հոկտեմբերին Հրամարած էր ամիսայական
ճնշումներէ նեղուած, և որ սոկայն վերահսկուատաւուծ էր Բարձրագոյն
Դրան Հրամանով եւ նորերու խումբին խնդրանքով, Նոյեմբեր 16-ին Ընդ-
հանուր ժողով մը կը գումարէր, ուր Յանձնախումբ մը կ'ընտրուէք՝ նատ-
խորդ Յանձնախումբին պատրաստած կանոնադրութիւնը քննելու համար:
Յանձնախումբին կ'անդամակցէք Գրիգոր Մարկոսեան, Խօմիրի գորգացած
Երիտասարդութեան պարտուղակներէն մին, որուն զաղափարակից ընկեր-
ներն էին, զարձեալ Խօմիրէն, Սահակ Ապօր, Գարուտ Կոստանդնեան, Մի-
նաս Մինասեան, Զանազան Հեղինակներու կողմէ 1857-ի Կանոնադրութիւնը
Գրիգոր Մարկոսեանի անունով յիշուած է, ինչ որ իրականութեան չի հա-
մարտասախանենք:

Յանձնախումբը իր աշխատանքները միայն 1857-ի Փետրուարին կը զեր-
ջացնէ, եւ զերակազմուած կանոնադրութիւնը կը ներկայացնէ Գերգորին
Ժողովին, որ իր կորպին զայն նկատի առնելէ եաք Ընդհանուր ժողովի այ-
լաւանութեան կ'առք Էնթարկէյ: Ընդհանուր ժողովը կը գումարուի 1867
Մարտ 28-ին, նախագահութեամբ Յակուրոս Պատրիարքի: Կանոնադրութիւ-
նը ներկայ երեք Հարիւր ժողովականներուն եւ ունկնդիր բացմութեան կը
ներկայացնէ Գրիգոր Մարկոսեան, որ միաժամանակ Գերագոյն ժողովի ա-
ռաջնապետն էր (այդ օրուն կոչումով՝ պազայիթ Երևանիոսա): Պատրիար-
քարանի լոգոֆէրը (Ընդհանուր ըսրառուղարի կամ դիմանապետի համակա-
ռասար պաշտօն մը): Ժողովը մեծ խանդավառութեամբ կ'ընդունի կանոնա-
դրութիւնը, որուն 100 յօդուածները մի առ մի կը կարդացուին եւ կը զա-
մերացուին:

Դժբախտարար այսքան խանդավառութեամբ ընդունուած կանոնադրու-

(4) Բահամայեան Կ. Պատմաքիւմ Արեւելեամ Խնդրոյ եւ Ալաշմորդ Հայկական Հարցի:
Ա. Հասոր. 1906. Լուսուն, էջ 615:

թիւն մը Կառավարութեան կողմէ վաւերացում չի գտներ, կը մերժուի՝ թւ-
ռեւս ամիրայական դրդումոյ. պատճառը՝ Հանկանոնութենէ օգուս քաղելու
ոտքրած կամ իրենց կամքը որէնքի տեղ անցնելու վարժուած անձննքներու
դժկամակութիւնը միայն կրնայ համարուիլ, ինչպէս կը գրէ «Մասիս» այդ
օրերուն⁽⁵⁾; Կառավարութիւնը կը մերժէ՝ առարկելով որ պատմութեան մէջ
պետութիւն չի կոնար լինել⁽⁶⁾: Միայն 1859-ին է որ Կանոնադրութիւնը
դարձեալ վերաբնութեան կ'ենթարկուի 24 անձերէ բաղկացած Յանձնա-
խումբի մը կողմէ եւ միայն 1860 Մայիս 24-ին, երկար ճշգրտման
պարագաներէ ետք, Սարգիս Պատրիարքի նախագահութեամբ գումարուած
Ընդհանուր ժողովը կը վաւերացնէ Կանոնադրութիւնը՝ որ այսուհետեւ
Սահմանադրութիւն կը կրչուի:

1857-ի Կանոնադրութեան պատրաստութեան, ինչպէս նաև 1860-ի և
1863-ի Սահմանադրութիւններուն պատմութեան անհրաժեշտ մանրամաս-
նութիւնները կարելի է զտնել Հետեւեալ հատուններուն մէջ.

1. Աւետիս Վարժապետ Գէրպէրեան. «Պատմութիւն Հայոց»: Պոլիս,
1871:

2. Յակոբոս Վրդ. Զիլինիկիրեան. «Պատմութիւն Աղքային Երկանեայ
Անցից»: Պոլիս, 1866: Զարափիուութիւն մը գէպէքրու եւ գէմքերու, որ սա-
կայն երեւան կը բերէ Հոգեբանութիւնը հակառակորդ կողմերէն մէկուն:

3. Բրոֆ. Կ. Թումանեան. «Պատմութիւն Արեւելեան Խնդրոյ եւ Առաջ-
նորդ Հայկական Հարցի»: Հատոր Ա. 1905, Լուսուն: Ամբողջութեամբ կը պա-
րունակէ Ապտիւլ Մէծիրի Խաթթը Հիմայանը (էջ 613-623):

4. Արշակ Ալպօյածեան. «Աղդային Սահմանադրութիւնը. Իր Մագումը
եւ Կիրառութիւնը (Ցիսնամեան Տարեդարձին Ալեքովով)»: Պոլիս, Հնդարձակ
Օրացոյց Ս. Փրկչեան Հիւանդանցի Հայոց, 1910, էջ 76-528: Ամենէն կա-
տարեալ ուսումնասիրութիւնը Սահմանադրութեան մասին, թէեւ տեղ տեղ
հեղինակը բառացի օգտաւած է Քէշեանի այխառութենէն:

5. Մազարիս Արքէպոս. Օրմանեան. «Աղդապատում»: Գ. Հատոր, Է-
րուսապէմ, 1927:

6. Բիլզանդ Քէշեան. «Պատմութիւն Ս. Փրկչի Հիւանդանոցին Հայոց ի
կ. Պոլիս»: Պոլիս, 1887, Հատուածներ 45-47 (էջ 90-95):

7. Ե. Թոփէեան. «Երիտասարդ Թիւրքիան եւ Հայերը»: Թիֆլիս, 1909,
էջ 241-257:

8. Ատոմ. «Աղդային Սահմանադրութիւնը»: Պոլիս, 1914: Քննադա-
ռութիւն մը:

9. Մ. Հերարդեան. «Աղդային Սահմանադրութիւն»: Գէյրութ, 1959:

* * *

Աղդային Սահմանադրութիւնը ժթ գարու մեր պատմութեան ամենէն
փայլուն իրավործումներէն մին է: Ան, ինչպէս շատեր կը պնդեն, Փրանսա-
կան գաղափարներով լեցուն կանոնադրութիւն մը չէ, ոչ ալ զայն պատրաս-
տողները նման փափաք մը ունեցած են: Անոր յօդուածներուն պարունակու-

(5) Մասիս: 1859 Դեկտեմբեր 24, թիւ 413:

(6) Քէշեան. Պատմութիւն Ս. Փրկչի Հիւանդանոցին Հայոց ի կ. Պոլիս: Պոլիս, 1887,

թիւնը կը բխի Օսմանեան տիրապետութեան տակ դարերու բնթացքին Հայ ժողովուրդի ձեռք բերած արտօնութիւններէն։ Շատեր մեծագոյն յոյսեր կապած են անոր, իսկ ուրիշներ միայն վատանդ տեսած են տնկէ։ Սակայն Սահմանադրութիւնը ոչ ինքնորինութիւնն կու տար Հայոց, ոչ ալ վատանդներ կրնար յառաջացնել. ան կանոններու ամրողջութիւն մըն էր, որով դիրութեամբ կարելի պիտի ըլլար Տաճկահայոստանի կրօնական թէ աշխարհիկ կեանքը վարել բարօրութեամբ։ Արիմեան և Վարժապետեան Պատրիարքինը բու զործունէութիւնը լաւագոյն յոյսեր ներշնչել կու տար։ Պատմութիւնը սակայն մեզի վերապահած էր ամենէն զժիսեմ ճակատագիր մը՝ ճիշդ այդ սրերուն երեսուն տարուան համար Օսմանեան զահ բարձրացնելով ամենէն բռնակալը բռնակալներուն՝ Ապահով Համիտ, որ կարճ ժամանակի մէջ զրեթէ անուն մը միայն պիտի ձգէր Ազգային Սահմանադրութենէն, ինչպէս բոլորվին չնշեր էր Օսմանեան Սահմանադրութիւնը և անոր հեղինակ Միթհամար։

Ազգային Սահմանադրութեան կազմութեան պատմութիւնը ամրողական դարձնելու համար է որ հոս կը հրատարակուի 1857-ի նախառիսպար կանոնադրութիւնը։

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

Ա

ԱԶԳԱՑԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ, ԵՒ ՀԱՄԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

1.— Ընդհանուր ժողովը Տաճկաստանի բոլոր Լուսառորշական Հայոց ընդհանրութիւնը կը ներկայացնէ, իր կեդրոնը կ. Պօլիս է եւ Հետեւեալ գործողութեանց համար կը գումարուի:

ա.— Կաթողիկոսի ընտրութեան մասնակից ՇՄԱԼ.

բ.— Պատրիարքներու ընտրութիւն ընել.

գ.— Գերագոյն ժողովոյ անդամները ընտրել.

դ.— Գերագոյն ժողովոյ միջոցաւ բոլոր միավորներուն գործողութեանց տեղեկադիրը քննելով իւր դասողութիւնը յայսոնել.

ե.— Արտաքոյ կարգի եւ զլիաւոր խընդիրներու համար իւր հաւանութիւնը եւ վճիռը տալ:

2.— Ընդհանուր ժողովոյ մէջ պիտի գտնուին Մայրաքաղաքին բնակիչներէն թէ եկեղեցական եւ թէ աշխարհական, թէ Պօլսեցի եւ թէ ուրիշ քաղաքացի ընդամէնը երկունարիւրէն մինչեւ երեքնարիւր անձինք, այսինքն՝

ա.— Պատրիարքական փոխանորդները:

բ.— Հոգեւոր եւ Ռւսումնական ժողովոց տասնեւութ եկեղեցական անդամներն

ու նոյն ժողովոց անդամ ըլլալու արժանաւարութիւն ունեցող եկեղեցականներէն երկուստան անձինք, ընդամէնը երեսուն եկեղեցականք:

գ.— Գերագոյն, Ռւսումնական, Խնամակալաց եւ Ծնտեսական ժողովներուն վաթուունուչորմա աշխարհական անդամներն ու նոյն ժողովոց մէկուն անդամ ըլլալու յարմարութիւն ունեցող աշխարհականներէն հարիւրեօթանասուն անձինք, ընդամէնը երկունարիւր երեսունեւութ աշխարհականք:

դ.— Առաջնորդանիստ քաղաքներուն կողմէն մէկ մէկ երեսփոխան, ընդամէնը երեսուն աշխարհականք:

3.— Ընդհանուր ժողով գումարուած օրը՝ զանիկա բաղկացնող անձինք Պատրիարքարան եկած ժամանակնին՝ իրենց զրկուած տոմսակները նոյն օրը յատկացեալ պաշտօնատարին մեռքը յանձնելու համար հետերնին բերելու են:

Եթէ ժողովական մը իրենց զրկուած տոմսակը պատօնամամբ տառած շըլլայ, յառաջոց Պատրիարքարանէն ստուցած ժողովականութեան տպեալ վկայականով ալ միշտ իրաւունք պիտի ունենայ գումարման օրը Պատրիարքարան զալ:

Բ

ԿԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱԹՈՒ Կ. ՊՈԼՍՈՑ ԵՒ ՀԱՄԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

4.— Էջմիածնայ, Կաթուկիկոսն ետքը կ. Պօլսոյ Պատրիարքը, որ Ընդհանուր ժողովոյն մեծագոյն մասին հաւանութեամբը կ'ընտրուի, Տաճկահայտանի Լուսառորշական Հայոց եւ իւր իրաւութեանը տառակը օտար երկիրներ գանուազներուն հոգեւոր պլուին է, եւ Ընդհանուր, Գերագոյն

եւ Հոգեւոր ժողովներուն նախագահն է:

5.— Այս Հոգեւոր գլուխը Հետեւեալ պայտօնները ունին:

Տէրութեան հրամանները աղդին հաղորդեր եւ փոխադարձարար աղդին ինդրուածները Տէրութեան երկայացնել, աղդային կանոնաց անթերի գործադրութեանը ար-

թուն հսկողութիւն ընել եւ կանոնաց դէմ եղած զէպերը անյապաղ Գերագոյն եւ Հոգեւոր ժողովներուն իմացունեկ։ Այս փափուկ եւ ազգային պատռոյն հետ կապուած պաշտօնը վարող անձը պէտք է որ Օօմանեան Կայսրութեան հպատակ և եպիսկոպոսութեան աստիճանը կիմիածնայ Կաթոլիկոսին առած Հայուսանեայ Եկեղեցւոյ Հաւատարիմ, ազգասէր, անշահանդիր եւ փորձուած անձ մը ըլլայ։

6.— Գատրիարքը պազային ամէն տեսակ գործերը Գերագոյն ժողովոյն որոշումը առնելով պիտի կատարէ, միայն պատահական եւ առօրին ըլմէննալիք գործերը, եթէ չեն կրնար մինչեւ Գերագոյն ժողովոյն գումարման օրը ես ձգովի, Գատրիարքը կրնայ ինքնին տնօրինել՝ պատահանաւութիւնը իւր վրայ տնելով, բայց միշտ եղելութիւնը իսկաննաւոր կերպի արձանագրել առաջ։ Գերագոյն ժողովոյն պիտի իմացունե՝ հետեւեալ գումարման օրը։

7.— Գերագոյն ժողովոյ որոշմամբ՝ Պատրիարքին կողմէն գրուելիք Բուզթերուն մէջ, պատրիարքական կնքոյն հետ, Գերագոյն ժողովոյ կողմէն գաւերացուցիչ ուրիշ կնիք մ'ալ պիտի դրուի։

8.— Պատրիարքը իւր պաշտօնէն հրաժարկու ժամանակը Գերագոյն եւ Հոգեւոր ժողովներուն պիտի իմացունեք իւր դիսաւորութիւնը, որ Ընդհանուր ժողովը գումարուելով, հրաժարականին պատճառը ազդովին քննուի եւ պէտք եղած որոշումը ըլլայ։

9.— Ծերութեան եւ անձնական ակարութեան պատճառաւ պաշտօնէն քաշուած պատրիարքներէն զատ՝ ուրիշ որեւէցէ պատճառաւ հրաժարակաները, եթէ Մայրացագաքին մէջ մեալովին ազդին խռովութեանը եւ գրգռանաց պատճառը ըլլալիքնին կասկածուի, Գերագոյն ժողովոյն որոշմամբ՝ յարմար գատառած տեղ մը պիտի դրկուին։

9.

ԱԶԴԱՑԻՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԺՈՂՈՎ ՆԻ ՀԱՄԱԱԿԱՆ ՎԱԼՈՎԴ

10.— Գերագոյն ժողովը Տէրութեան հրաժանակին համեմատ՝ Ընդհանուր ժողովին ընտրուած, լոզոֆէթով մէկ տեղ, քըսան անզամներէ բազկացեալ է, եւ նոյն ժողովոյն փոխանորութիւնը եւ գործադիր կարողութիւնը ունի։

11.— Այս ժողովը հետեւեալ պաշտօնները ունի։

Ազդին մէջ ծագած ինդիքները ըննել, ազդին նիւթեական, բարոյական եւ իմացուական կարողութեանց հոգ առնել, ազգային դոյլից եւ եկամտից օգտակար եւ օրինաւոր տնտեսութեանը հսկել, Հոգեւոր, Ցնտեսական, Ռւսումանական եւ Խնամակալաց ժողովներուն անդամները ընտրել, իւրաքանչյուրին պէտք եղած հրահանգները տալ, անոնց բարեկարգ կառավարութեանը վերատեսչութիւն ընել, եւ իւրաքանչյուրին կողմէն առաջարկուած տօրինութիւնները եթէ յարմար դասէ՝ գործադրութեանց հրաման տալ եւ օգնել, ամէն մէկին ժամանասն

հաշիւները ուզած ժամանակը քննել, անոնց ամենամեծ երկամեայ գործողութեանցը տեղիներէ ժողովերով իրնին հետ մէկտեղ Ընդհանուր ժողովոյն ներկայացնել, ազգային վարժարաններուն յառաջիքութեանը եւ բարեկաւութեանը համար դրամական ժամանակութիւնը կամաց ընկերութիւնները քաջակերել եւ պաշտպանել, արքաքաղոյն Դրան հետ յարաբերութեանց գիրքը կարգադրել։ Ռաստի պէտք է որ այս ժողովը բաղկացնողները ազգին ընդհանութեանէն քաղաքագէտ, բարեհամրաւ, ուսումնասէր, արդարախոն եւ ազգասէր ճանչցուած անձինք ըլլան։

12.— Լոզոֆէթը Գերագոյն ժողովոյ անդամակցութենէն զատ՝ Դրան գործականներուն եւ ատենադպիրներուն յանձնուած պաշտօններուն կտարամանը կանոնաւոր կերպին, Գերագոյն ժողովոյ որոշմանց արձանագրութեանը եւ ներքին կառավարութեան բարեկարգութեանը վեր-

տեսչութիւն պիտի ընէ, եւ երկամեայ գործողութեանց տեղեկադիրը Ընդհանուր ժողովոյն ներկայացունելու համար պատրաստել պիտի տայ:

13.—Որևէին առաջարկուելիք ազգային խնդիրները՝ նաև Գերագոյն ժողովոյն պիտի ներկայացուին, առ ալ ո՞ր ժողովոյն կանոնին պատկանեալ է նէ՞ անոր պիտի յանձնէ, ու նոյն ժողովոյն կարծիքը առնելին ետեւ վճիռ պիտի տայ:

14.—Եթէ իրաւ կարեւոր գործ մը պա-

տահի՛ Գերագոյն ժողովը միւս ժողովներով Համագումար ժողով պիտի կազմէ ու այնպէս խորհրդակցիք, եւ եթէ աւելի մեծ ինդիք մը պատահի՛ Ընդհանուր ժողով գումարելու կը պարտաւորի:

15.—Եթէ ժողովներին մէկը Գերագոյն ժողովոյն առաջարկութիւն մը ընէ եւ Գերագոյն ժողովը անոր հաւատութիւն շխտայ, առաջարկութիւնը ընող ժողովը իրաւունքունի Գերագոյն ժողովը անձամբ երթալու եւ իւր փաստերը խօսելու:

Դ

ԱԶԳԱՑԻՆ ՀՈԳԵԽՈՐ ԺՈՂՈՎ ՆԻ ՀԱՄԱԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

16.—Հոգեւոր ժողովը՝ արքունի հրավարակին համեմատ՝ Գերագոյն ժողովով ընտրուած տասնուշոր առաքինի, իրաւունք եւ դիտուական անդամներէ բազկացեալ է:

17.—Այս ժողովը հոգեւոր պաշտօնները ունի՝ ազգին մէջ ծագած կրօնական խնդիրները կամ վէճերը քննել ու դատել, Հայաստանեայց Եկեղեցու դատանութիւնը ու ծէսերը անխախտ պահուելուն եւ բոլոր եկեղեցականք սրբոց Հարց վարդապետութիւններուն եւ ուսնդութիւններուն համեմատ վարուելուն ամենայն զգուշութեամբ Հոկել, օրբատորէ գիտուն եկեղեցականներ Հասցունելու ջանալ, բարուք վարուք եւ գիտութեամբ արժանաւոր եւ պիտոնի դատաւած ու փորձուած անձինք միայն տարկաւագ, քահանայ, վարդապետ ու նպիտիկուպոս ձեռնարդուելուն, ամեննեին տեղ մը ժողովուրդը առանց քահանայի չի մնալուն, եւ միանդամայն Եկեղեցականաց թիւը ժողովրդեան թուոյն հետ եղածէն աւելի չըլլալուն հոգ տանիքի: Ուսումնական ժողովոյն իսպանութիւնները ապահովութեան եւ Տնաեսական ժողովներուն հետ խորհրդակցելով եւ Գերագոյն ժողովոյն հաւանութիւնը առնելով թէ Մայրաքաղաքին մէջ եւ թէ ուղիւ տեղուանք հոգեւոր զպրոցներ հաստատելու կամ թէ ազգային տասումնարանաց մէջ Եկեղեցականութեանը համար յատակ դասատուութիւն ընել տալու աշխատիւ:

18.—Հոգեւոր ժողովը կրօնական մեծադրոյն խնդիր մը պատահած ժամանակը

Ընդհանուր ժողովոյ համար ընարուած եկեղեցականներն ալ գումարելով, անոնց հետ մէկաեղ պիտի քննէ:

19.—Եթէ որեւէցէ տնօրինութեան մը վրայօք՝ հոգեւոր ու աշխարհական ժողովները մէկաեղ գումարուելով չի կրնան համաձայնիլ ու որոշումը ընել, խնդիրը երկու կողմանց գիտութեամբը՝ իշմածնայ Կառուվուիկոսին ու սինուողուին քննութեանը եւ վճարյն պիտի առաջարկուի:

20.—Եթմածնայ Կառուվուիկոսին ըլլալիք կրօնական տասնդարկութիւնները Պատրիարքին եւ Գերագոյն ու Հոգեւոր ժողովներուն կնիքներովք վաերացեալ պիտի ըլլալն առանց այս վաերացանութեան եւ որեւէցէ անձիք մը կամ անձանց կողմանէ գրուած այսպիսի առաջարկութիւնները կամ յանձնարարութիւնները անվաներ եւ անընդունելի պիտի համարուին թէ՛ Կաթողիկոսին եւ թէ՛ ազգին կողմանէ:

21.—Տպագրուելիք որեւէցէ կրօնական գրուածները Հոգեւոր ժողովոյն յանձնուելով՝ Ուսումնական ժողովոյն խորհրդակցութեամբը պիտի քննուին ու վաերացուին: Այս երկու ժողովներուն կողմանէ չի հաստատուած գրոց տպագրութեանը՝ Պատրիարքին կողմանէ հրաման չպիտի արուի եւ առանց այսպիսի հրամանի տպուած կը քրծնական գրուածները անվաեր պիտի համարուին, եթէ Հայաստանեայց Եկեղեցւոյ դէմ կրօնական պահասութիւն մը ունենան:

22.—1855 նոյեմբերի 25րդ օրը Ընդ-

հանուր ժողովով հաստատուած հետեւեալ հիմնական կանոնը անխախտ պիտի մնայ: Ուստի Հոգեւոր ժողովը Գերագոյն ժողովոյն տեղեկագիր տալով՝ իւր վճռոյն դոր ծագութիւնը անկէ պիտի խնդրէ:

23.— Թէ որ խնդրոյ մը մէջ քաղաքական նկատմամբ եւ ազգին ընդհանութեանը վերաբերելի ծանր կամ անզատեալ հետեւոնք մը նչմարուի, վճիռը չի տուած իրու-

դութեան հանգամանացը վրայ լաւ եւս խորհելու եւ հետեւանքն զգուշանալու համար՝ տալիք կանոնական վճիռը յառաջադրոյն տեղի պիտի ծանուցանէ, եւ թէ որ ծարկը պահանձէ, երկու ժողովը մէկ տեղ դումարուելով պիտի խորհին. Եթէ ասանկով ալ չորոշուի՝ Ընդհանուր ժողովոյն պիտի ձգուի:

Ե

ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ, ԵԽ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

24.— Ուսումնական ժողովը՝ չորս եկեղեցական եւ տասը աշխարհական, ընդամէջնը տասնեւեց գիտնական, խոհեմ եւ բարեհամբառ անդամներէ բաղկացեալ է:

25.— Այս ժողովը հետեւեալ պաշտօնակը ունի.

Մայրաքաղաքին բոլոր ազգային վարժարաններուն ներքին բարեկարգութեանը հսկել, դաստիարակութեանը ամէն աստիճանին մէջ ուսանելիքներն ու գործածուելիք զասագիրքիրը որոշէլ, ուսումնարանաց մէջ զասատուութեան միօրինակ ընթացք մը պահէլ, դրամական օգնութիւն ընող ընկերութիւններուն եւ Տնտեսական ժողովոյն խորհրդական վիճակին բարեկարգութեամբը գարույներուն վիճակին բարեկարգութեանը եւ բառաջիմութեանը համար դրամական պիտույքներէ ապաստ մնալուն, եւ միանդամայն խոհեմ խնայողութեամբ աւելորդ կամ անօդուած ծախութ չըլլալուն հոգ տանիլ, ուսուցիչնե-

րուն բաւականութիւնը քննելով՝ արժանաւոր դաստուածները մէկ մէկ վկայագրով հաստատել, հոգեւոր զգորցներ հաստատելու կամ միւս ուսումնարանաց մէջ եկեղեցականութեան յարմար դաստուածները համար զոգեւոր ժողովոյն հետ խորհրդակցիլ, Փարիզու ազգային վարժարանին ուսումնական մասին յարմար դատուած տնօրինութիւններուն մէջ Խնամակարաց ժողովոյն հետ գործակից ըլլալ:

26.— Ուսումնական ժողովը Մայրաքաղաքին բոլոր ազգային դպրոցներուն վիճակին եւ կացութեանը վրայօք Գերագոյն ժողովոյն կրեաքը ամէնուր անդամ մը տեղեկագիր պիտի տայ:

27.— Ուսումնական ժողովին վկայական չունեցող թէ՛ հայագիր եւ թէ՛ օտարապես ամէնեւին ուսուցիչ մը ազգային վարժարանաց մէջ զասատուութիւն չպիտի կրնայ ընել:

Զ

ԽՆԱՄԱԿԱՆԱՑ ԺՈՂՈՎ, ԵԽ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

28.— Խնամակալաց ժողովը ութը ազգամէր եւ բարեհամբառ աշխարհականներէ եւ Ուսումնական ժողովոյն անդամ չորս եկեղեցականներէն, ընդամէնը երկուսասան անդամներէ բաղկացեալ է:

29.— Այս ժողովը հետեւեալ պաշտօնակը ունի.

Եւսուցայիր ազգային վարժարանաց կառավարիչներուն պարտուապատշաճ հրա-

հանդմեր տալ, արդեանց եւ ծախուց հաշիվները քննել, դրամական պիտույքներէ ազատ ըլլալուն հոգ տանիլ, հոն գտնուուզ ազգիս զաւակաց համեստ վարուց բարուց եւ կրօնից մահարատ մնալուն հսկել, նոյն վարժարանին մէջ ուսանելեաց կարգս դրութեանը եւ բառաջակմխութեանը համար Ուսումնական ժողովոյն գործակցութեամբը յարմար դատուած տնօրինութիւնները

դորժական, վերջապէս ներքին եւ արտաքին կառավարութիւնը օգտակար եւ բարեկարգ կերպիւ կաստրուելուն վերատեսչութիւն ընկել:

30.— Խնամակալաց Ժողովը՝ Գերազոյն ժողովոյն եւամեայ տեղեկագիր պիտի տայ իւր դորժութեանցը վրայօք:

Ե

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԺՈՂՈՎ Եւ ՀԽՄԱԿԱՆ ԿԱՆՈՆԻ

31.— Տնտեսական Ժողովը քանուչորս բարեհամբաւ, բանիքուն, աշխատանքը եւ անշահամնդիր անդամներէ բաղկացեալ է:

32.— Այս Ժողովոյն պաշտօնն է Պատրիարքարանի, եկեղեցեաց, վանօրէից, հիւանդանոցաց, վարդապահաց, անանկաց եւ այլ ամենայն պղպային հաստատութեանց եկամութից եւ ծախուց վերատեսչութիւնը:

33.— Տնտեսական Ժողովը՝ ամէն արքեպոլուին նախընթաց տարբոյն եկամտից եւ ծախուց ընդհանուր հաշուեցուցակը աղդային Գերազոյն ժողովոյն պիտի ներկայացուենք:

34.— Տարեպլսէն երեք ամիս առաջ յետապայ տարբոյն ըլլալիք եկամուտը և ծախուքը կը ուղերով՝ հաշուեցուցակը Գերազոյն ժողովոյն պիտի ներկայացնէ, որպէսզի Ընդհանուր Ժողովը գումարուելով, նոյն տարբոյն համար պէտք եղած ազգային տուրքերու գումարը ծանուցուի: Տնտեսական Ժողովը որոշեալ գումարը իւրաքանչիւր անձին կարողութեանը համեմատութեամբ եւ արդարութեամբ ըստ արժանույն բաժնելով, ամէն մէկէն պիտի պահանջէ, և իւրաքանչիւր ոք պարտաւոր է իւր բաժնին ինկած ազգային տուրքը սիրով եւ անյապազ վճարելու:

35.— Հաւաքուած ամէն տեսակ տուրքերն ու գումարուած եկամուտները աղդային սնտուկը պիտի մտնեն, եւ իւրաքանչիւր հաստատութիւններուն բաժնին ինկած գումարներուն հաշեները զատ զատ բըսնուելով դպրատանց յատկացեալ ստակը ուրիշ բանի չպիտի տրուի: Ասկէ զատ ուստումնարանաց համար չնորհուած յատուկ տուրքերն ու կամաւոր նուէները երբէք ուրիշ բանի չպիտի գործածուին:

36.— Առանց տպեալ ու կնքեալ անդորրագրի ամենեւին ստակ մը չպիտի տրուի

կամ առնուի, եւ սնտուկին գործողութիւնները օրական հաշուով եւ կրկնատումարի ձևով պիտի արձանագրուին, եւ երեք ամիսը անդամ մը սնտուկին վիճակը Գերազոյն ժողովոյն պիտի ծանուցուի:

37.— Մինչեւ որ Տնտեսական Ժողովը գրով հաճութիւն չի տայ եւ Գերազոյն ժողովը չիմանայ՝ որեւիցէ մասնաւոր կամ ընդհանուր գործոյ մը համար եկեղեցիներէ կամ ուրիշ տեղերէ ողորմութիւն կամ նըպաստ ու կամ ուրիշ անուններով ստակ ժողովներու ամենեւին մէկու մը հրաման չըպիտի տրուի:

38.— Թէ որ Կ. Պօլսոյ մէջ եւ շրջակաները ազգային շնութիւն մը կամ նորոգութիւն մը եւ կամ ուրիշ բանի մը համար ծախուց գուռ մը բացուելու ըլլայ՝ Տնտեսական Ժողովոյ վրաւոր հաճութիւնը եւ Գերազոյն ժողովոյ հաստատութիւնը շառած՝ այնպիսի ծախաք մը ամենեւին մէկը չպիտի կարենայ ընել: Եթէ առանց այս պայմանի մէկը ասանկ ծախաք մը ընէ, աղբյուին սրնտուկը զանիկա չպիտի ճանչնայ, եւ ընողը իրաւունք չպիտի ունենայ աղդէն պահանջելու: Նոյնաբէս ամենեւին մէկը կարող չըպիտի ըլլայ աղդին վերաբերեալ ստակի գումար մը բան իւր կամաց որեւէ բանի գործածելու:

39.— Ազգային հիւանդանոցները մի միայն հիւանդաց, աղքատաց, որրոց, ծերոց եւ ասոնց նման օգնութեան կարօտ անտերունչ աղդայնոց յատկացեալ ապաստանարաններ ըլլալով, ասոնց խնամատարութիւնը Տնտեսական Ժողովին ընորուած յատուկ հոգաբարձուներու ձեռոք պիտի կատարուի, որպէս զան գտնուող բոլոր կարուելոց անունը, տարիքը եւ ամէն հանգամանքը արձանագրելով, եւ մտնող ելորդներուն օրագրութիւնները կարգադրելով,

ամսէ ամիս Գերազոյն ժողովոյն պիտի ներկայացնելուն:

40.— Աղջային վասնիբը, եկեղեցիները եւ ամէն տեսակ հաստատութիւնները պայծառ եւ հաստատ պահելու եւ ազգին օպտաէտ կերպիւ գանոնք տնօրինելու համար՝ Տնտեսական ժողովին յատուկ գործակալներ պիտի ընտրուին, որոնք ամէն վանօրէից, եկեղեցեաց եւ բարեպաշտական հաստատութեանց կալուածները շարժական եւ անշարժ ստացուածները յականէ յանուանէ մանրամաննարար պիտի արձանագրեն եւ Գերազոյն ժողովոյն կատարեալ տեհեկութիւն պիտի տան:

41.— Աղջային անշարժ ստացուածոց կալուածագրիները (հէօնէթ կամ Փէրազները) մէկ տեղ գումարուելով, երկաթեայ ստուուկի մը մէջ ասանով կերպիւ պիտի պահուին, եւ առանց Գերազոյն ժողովոյ գիտութեան ու գրաւոր հաճութեանը ամենեւին կալուած կամ ստացուած մը ձեռքէ չպիտի հանուի:

42.— Յիշեալ ստուուկը չորս բանալեօք պիտի փակուի, որոնց մէկը Գերազոյն ժողովոյ ստուուկին մէջ պիտի դրուի, մէկը եռամսեայ պայմանաժաման նոյն ժողովոյ մէջն վիճակաւ ընտրուած անդամի մը պիտի տրուի, երրորդ բանալին Տնտեսական ժողովոյ կենքայն ստուուկին մէջ պիտի պահուի, եւ ըսրորդ բանալին նոյն ժողովոյ մէջն նոյնպէս վիճակաւ եւ եռամսեայ պայմանաժաման ընտրուած անդամի մը պիտի յանձնուի:

43.— Եթէ Գերազոյն ժողովոյ դիտութեամբ հէօնէթ մը կամ Փէրազի մը առժամանակայ կերպին մէկու մը իբր աւանդ-

յանձնուիլը կամ անոր անուանը վրայ զբանուիլը հարկ ըլլայ՝ կատարելապէս պահով անուբրազիր մը տառուելով յանձնուած հէօնէթին տեղը սնտուկին մէջ պիտի պահուի:

44.— Տնտեսական ժողովը Հոգեւոր և Աւումնական ժողովոց հետ խորհրդակցելով զուրուի վանքերը հոգեւոր և աշխարհական ուսումնարաններ հաստատելու արշօնէտութիւններ պիտի ընէ, վանօրէից հետ չարումակ պիտի թղթակցի և Գերազոյն ժողովոյ հաճութեամբ ու ժամանակակի ժամանակ գուրսի վանքերը բանիրուն մարդիկի խարերով կամ առաջնորդներուն եւ գաւառոյն ժողովներուն հոգեւոր միջնորդութեամբը մոնիքաման եւ ձիչը տեղեկութիւն պիտի ստանայ անոնց կացութեանը եւ վիճակին վրայօք, եւ պէտք եղած բարեկարգութիւնները պիտի ընէ Գերազոյն ժողովոյ զիտութեամբը:

45.— Տնտեսական ժողովը կտակներուն և յիշատակներուն արձանագրութեանը հոգ տանիւով, ամենայն հանգամանոք Գերազոյն ժողովուն պիտի իմացնէ: Եւ մանաւանդ կտակներուն անհասկան եւ անմէրի դորձադրութեամբ խնամք պիտի տանի յատուկ կանոնագրութեամբ:

46.— Բոլոր պատայինոց (առանց կանանց և տղայց) մանրամանն արձանագրութիւնները մէծ ազգահամար գրքի մը մէջ պիտի անցունէ: Գաւառներէն եւ թաղերէն գալիք արձանագրական ցուցակներն ալ դամ գըրքերու մէջ օրինակէլ պիտի տայ: Նեաւ ծընկնոց, ամուսնութեանց եւ մէռելոց ձիչը եւ ընդհանուր արձանագրութեամբը հոգ պիտի տանի:

47.— Պատրիարքի փոխանորդը ամէն կերպիւ իւր կտրեւոր պաշտօնին արժանաւոր որոշմանը պիտի ըլլալ պէտք է, Հոգեւոր ժողովոյն որոշմանը պիտի ընտրուի եւ Գերազոյն ժողովոյն հաւանութեամբը հաստատութեամբ:

48.— Ասոր նախագահութեամբը պատ-

րիարքական փոխանորդարանի ժողովը ասուն արդարամէք, բարեհամրա և խոհեմանգամներէ պիտի բարեկանայ, որոնց հինգը եկեղեցական եւ հինգը աշխարհական:

49.— Այս ժողովը հետեւեալ պատօններն ունի.

Աղջայինոց մէջ ծագած մանր մունք վէ-

ճերը քննել եւ արդարութեամբ դատել, հաւակառակորդները հաշտեցնել, սէր եւ խաղաղութիւնը հաստատ պահել եւ թաղական ժողովներէն եկած դատերը կամ ինդիբները անհաջարութեամբ որոշել:

50.— Պատրիարքական փոխանորդի ժողովը կարեւոր կամ որոշումը զժուար գլուխ գործերը, եթէ աշխարհական են՝ Գե-

րագոյն ժողովոյն եւ եթէ կրօնական են՝ Հոգեւոր ժողովոյն քննութեանը պիտի յանձնէ յատուկ ծանուցագրով մը:

51.— Այս ժողովոյն մէջ դատեալ անձը միշտ իրաւունք ունի Գերագոյն ժողովոյն բողոքելու եւ դատը նորէն քննել տալու:

Բ

ԹԱՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՔ ԵՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

52.— Թաղական ժողովները կ. Պօլոյ ամէն մէկ թաղի (պիտի կամ արուարձանի) Հայ ժողովուրդին բազմութեանը նկատմամբ քիչ կամ չատ անդամներէ պիտի բաղկանան՝ չորս հոգիէ պակաս եւ տասն հոգիէ աւելի ըլլալու պայմանաւ:

53.— Այս ժողովներուն նախադահը տեղոյն քարողիչն է եւ քարողիչ չեղած տեղը աւագերէց քահանայն է. իսկ անդամներն են աեղոյն աւագերէց եւ աթոռակալ քահանամներն ու ժողովուրդին կողմէն ընտրուած եկեղեցականները եւ ուրիշ աշխարհականները:

54.— Թաղական ժողովները հետեւեալ պաշտօնները ունին.

Իրենց թաղը բնակող Լուսաւորչական Հայոց մէջ սէր եւ խաղաղութիւնը պահպանել, ծագած վէճերը քննել եւ արդարութեամբ դատել, հակառակորդները համոզական ժամանութեամբ կամ սիրով հաշտեցնել, տեղուոյն եկեղեցականները եւ ուրիշ աշխարհականները:

55.— Եթէ թաղի մը ժողովը չի կրնայ վէճ մը վերջացունել, պատրիարքական փոխանորդարանի ժողովոյն պիտի յանձնէ՝ առաջին քննութեան յայտարար գրով:

56.— Թաղական ժողովոյ մէջ դատեալ անձ մը միշտ իրաւունք ունի պատրիարքական փոխանորդարանի ժողովոյն պիտի յանձնէ՝ առաջին քննութեան յայտարար գրով:

57.— Առաջնորդները բարեհամբաւ, քաղաքակտ, խոհեմ եւ խաղաղասէր եպիսկոպոսներ կամ վարդապետներ պիտի ըլլան, ու Հոգեւոր ժողովոյն ընտրութեամբը եւ Գերագոյն ժողովոյն հաւանութեամբը հաստատուին:

58.— Առաջնորդ մը՝ եթէ եկեղեցական եւ աղքային կամոնաց համեմատ իրեն տրուած հրահանդերուն դէմ վարուելու ըլլայ, Գերագոյն ժողովը Հոգեւորին հետ

միանալով՝ յանցանքը պիտի քննուի եւ ըստ կանոնի պիտի դատուի:

59.— Առաջնորդանիստ քաղաքները աղքային կանոնաւոր ժողովներ պիտի հաստատուին, որոնք տեղուոյն առաջնորդին նախադահութեամբը չորս եկեղեցական եւ ութ աշխարհական՝ ընդամէնը երկուտասան անդամներէ պիտի բաղկանան: Եթէ տեղուոյն ընդարձակութեանը նայելով՝ յիշեալ թիւէն աւելի կամ պակաս անդամներ հարկ

ԳԱՀԱՌԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՔ ԵՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

ըլլայ, երկու զասուն անդամոց թիւը վերաբերեալ համեմատութեամբ պիտի ըլլայ:

60.— Գաւառային ժողովները հետեւեալ պաշտօնները ունին.

Ազգայնոց մէջ սէր եւ խաղաղութիւնը հաստատ պահել, վէճները քննել եւ արդարութեամբ դատել, հակառակորդները քաղցրութեամբ համոզելով հաշտեցնել, եկեղեցին պաշտպանել, ժողովրդեան մասուրական, բարբարական և նիւթական օգուտները յառաջացնել, ուսումնարաններ հաստատել եւ անոնց բարեկարգութեամբ հոգ տանիլ, վերջապէս ազգային հանոնդրութիւնը խրաբանչիր զաւտոփն մէջ գործադրել:

61.— Այս ժողովները յատկապէս հոգ պիտի տանին որ աէրութեան առըստերը ողջայնոց մէջ արգարութեամբ եւ ամէն մարզու կարողութեանը համեմատութեամբ ժողովին, եւ արքունի պաշտօնէից հայրեածին շափ քիչ ձանձրութիւն արուի, Բարձրագոյն Դրան ներկայացնանելու համար Դերազոյն ժողովը դրկութելիք ինչդիրները անենայն ճշգութեամբ գրուին, որպէսի կայսերական արգարաստի կառայշարութեան առջև ընդունելիք ըլլան:

62.— Առաջնորդները իրենց վիճակին մէջ զանուած թեմերն ալ ազգային ժողովակներ պիտի հաստատեն՝ ըստ պիտօյից

իւրաքանչիւր տեղեաց։ Թեմական ժողովները միեւնոյն յարարերութիւնները պիտի ունենան առ գաւառային ժողովները, ինչ որ թաղական ժողովները ունին՝ առ պատրիարքական փոխանորդարանի ժողովը։

63.՝ Առաջնորդանիստ քաղաքներու կողմէն կ. Պօլոյ Ազգային Ընդհանուր Ժողովոյ մէջ զանոււելու համար՝ մէկ մէկ երեսի վեհութան պիտի ընտրուին:

64.— Այս երեսփրանները Գերազոյն ժողովոյն եւ զիրենք ընտրող գաւառներուն Հայ ժողովրդոց մէջտեղը հազորդակցութեան միջոց մը պիտի ըլլան եւ իրենց ներկայացնելիք երկրին վերաբերեալ յատուկ գործ մը պատահան ժամանակը։ Գերազոյն ժողովոյն քննութեանը պիտի առաջարկեն, բայց շաբաթ մը տալի նոյն գործոյն վերաբերեալ թուլթերը Պատրիարքարանի ամենազպին պիտի յանձնեն, եւ քննութեան ժամանակը իրենք ու ներկայ պիտի գրունքին։

65.— Առաջնորդները գաւառային ժողովոց գործակցութեամբը՝ իրենց վիճակին մէջ բնակող Հայոց կանոնաւոր արքանագրութիւնները ընել առլով, Պատրիարքարան պիտի յուղարկեն։ Նմանապէս ծննդոց, ամուսնութեանց եւ մեռելոց արձանագրական ցուցաները առ առընդունութեան պարուէ տարի Տնտեսական ժողովոյն պիտի հաջուանեն։

ԺԱՆՈՒՆԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆՑ

66.— Կ. Պօլոյ Ազգային Ընդհանուր ժողովը բարեկացնող անձննք հետեւեալ կերպին պիտի ընտրուին։

Նախ Գերազոյն, Հոգեւոր, Աւառումնական, Խնամակալաց եւ Տնտեսական ժողովները մէկ անդ զումարուելով, համախորհուրդ ժողով պիտի կազմեն, եւ զիրենք բազգացնող անդամներէն զատ՝ նոյն ժողովոյ մէկուն անդամ ըլլալու յարմար կամ արժանաւոր դատուած Մայրաղաղաքին բընակիչներէն վեշտասն եկեղեցականք եւ իննուած աշխարհականք պիտի ընտրեն, առանց աշտառութեան եւ երկրի, արհեստի, կամ աստիճանի խորութիւն չընելով։

Առոնցմէ զատ արժանաւոր անձննք ժողովածմբ դուրս չմնալու համար՝ ութսուն աշխարհականք ալ կ. Պօլոյ թաղերէն եւ արուարժաններէն կամ գիտերէն պիտի ընտրուին, ամէն մէկ կողման ժողովրդեան յարմարութեանը նկատմամբ՝ մէկէն մինչեւ ասան անձննք առնուելով։

Ո՞ր տեղէն քանի անձննք ընտրուելիքը Համագումար ժողովով՝ որոշուելէն ետքը՝ Պատրիարքի կողմէն քարոզիչներուն պիտի ծանուցուի, որպէսով եկեղեցականօց և աշխարհականօց թաղական ընդհանուր ժողով դումարուելով ընտրութիւնները ըլլան, եւ ներկայ գտնուաղ բոլոր ժողովականաց ըս-

առարդութիւններովը հաստատուած ընտրելոց ցուցակները Պատրիարքարան զբարկուին:

Համագումար ժողովով արդէն ընտրուածները թաղականաց կողմէն ալ չընտրուելու համար առաջուց անոնց ցուցակն այ քարոզիչներուն պիտի դրկուի:

Երկրորդ՝ իւրաքանչիւր առաջնորդանիստ քաղաքներու պատուաւոր եւ բարեհամրաւ եկեղեցականներն ու աշխարհականները տեղույն առաջնորդարանը գումարուելով, դաւառական ընդհանուր ժողով պիտի կազմեն, անաշառ քննութեամբ ամենէն արժանաւոր զատուած անձը իրենց երեսիփան ընտրեն ու բոլոր ժողովականաց ստորագրութիւններովը վաւերացեալ տեղեկագրով մը Մայրաքաղաքի Պատրիարքարանը ծանուցանեն: Ընտրեալը ո՞ր քաղաքացի կ'ուզէ ըլլայ, միայն թէ կ. Պա-

լիս թնակիր կամ գոնէ ժողովականութեան ժամանակի միջոցը հոն գտնուի:

Բոլոր ընտրութիւնները ըմնալիչն ետքը՝ ընտրեալներուն անունները այրուենին կարգաւ տպեալ ցուցակի մէջ պիտի արձանագրուին, ամենուն պաշտօնը կամ արհեստը, ընակարանը և ո՞ր կողմէն ընտրուած ըլլալը նշանակուերով:

Այս ընդարձակ ցուցակը Գերագոյն ժողովոյ գրասունը պիտի պահուի եւ Ընդհանուուր ժողովը գումարելու ժամանակ ամենուն զատ զատ առուսակներով պիտի ժանուցուի:

Իւրաքանչիւր ժողովականին ձեռքը մէկ մէկ տպեալ վկայական ալ պիտի տրուի Պատրիարքարանէն, որպէսզի Ընդհանուուր ժողովոյ մէջ ներկայ գտնուելու համար վեցամեայ պարմանաժաման ընտրուած ըլլալը լուն ապացոյց ըլլայ:

Ընտրութիւն Պատրիարքաց

67.— Ազգային Ընդհանուր ժողովը՝ Պատրիարք ընտրելու համար գումարուած օրը՝ ներկայ գտնուող ժողովականաց մեծագոյն մասին հաւատութեամբը բոլոր ընտրելի եպիսկոպոսներէն չորսը զատուելով, անոնց վրայ զարդնի քուէրկութիւն պիտի ըլլայ, եւ աւելի քուէ ստացող երկու եպիսկոպոսները նախամեծար համարուել-

լով անոնց վրայ ալ նորէն զարդնի քուէարկութիւն պիտի ըլլայ, ու վերջապէս աւելի քուէ ստացողը Պատրիարք պիտի ընտրուի: Կարուղիկոսի ընտրութիւնն ալ այս կերպի պիտի կատարուի, այսինքն Տաճկաստանի Հայոց կողմէն առաջարկուելիք կարուղիկոսուները այսպէս պիտի ընտրուին:

Ընտրութիւն Անդամոց Գերագոյն ժողովոյ

68.— Ազգային Ընդհանուր ժողովը՝ Գերագոյն ժողովոյ անդամները ընտրելու համար գումարուած օրը՝ աշխարհականաց մէջէն վիճակաւ քառասուն անձինք պիտի ընտրուին եւ ասոնց ամէն մէկին ձեռքը Ընդհանուր ժողովը բարկացնող անձանց ապեալ ցուցակներէն մէկ մէկ հաս պիտի տրուի:

Այս քառասուն ընտրող անձինքը իրարմէ զատ զատ նստելով, ձեռքերնին արուած ցուցակին մէջէն արժանաւոր համարած քսան անձանց անունին առնելը Դ տառը պիտի դրեն: Ետքը բոլոր ցուցակները քննուել-

լով, ո՞ր անուններուն առջեւը աւելի նշան կայ նէ՝ նոյն անուններուն տէրերը աւելի քուէ ստացած կ'ըլլան, ուստի Գերագոյն ժողովոյ անդամ կ'ընտրուին. եւ եթէ հաւատար քուէ ստացողներ գտնուին՝ ասոնց մէջ վիճակ պիտի ձգուի:

Եթէ ընտրուածներուն մէկը կամ մէկ քանին բանաւոր արքելքներ ունենալով այս ազգային պաշտօնը չի կրնայ յանձն առուու՝ իրենցմէն ետքը աւելի քուէ ունեցողները պիտի ընտրուին:

Այս վերջին յօդուածը ամէն ժողովոյ ընտրութեանը համար ի գործ պիտի դրուի:

Հնորհրդիւմ Լօզոֆէրի

Ես — Թէ որ լօզոֆէրը փոխուիլ կամ նոր լօզոֆէր ընտրուիլ հարկ ըլլայ, վերոշիշեալ կերպի. Գերազոյն ժողովոյ անդամները ընտրելու ժամանակ՝ այս պաշտօնին

յարմար դատուած անձին անուածը առջևու գտաքին նաև կ առ կը գրուի և այս կերպի աւելի քուէ ստացովը լօզոֆէր կ'ընտրուի:

Հնորհրդիւմ Անդամոց Հոգեւար Ժողովոյ

70. — Հոգեւոր Ժողովոյ անդամները Ընդհանուր եկեղեցականաց Ժողովով պետի ընտրուին վերոյպեալ կանոնին համեմատ, այսինքն վիճակու ընտրուած քոն եկեղեցականաց ձեռքը Ընդհանուր Ժողովոյ Ժողակինքն մէկ մէկ հաս արուելով, յարմար դատուած եկեղեցականներուն անունն առջեւը և տառը պիտի գրուի, եւ աւելի քուէ ստացողները պիտի ընտրուին: Միայն թէ 1853 Նոյեմբերի 25ին ապրին հաստատուած կանոնին համեմատ՝ եկեղե-

ականաց Ընդհանուր Ժողովը փոխական ասսոնուչոր անձանց՝ քանիւութ անձինք պիտի ընտրէ, եւ առնց ցուցակը Գերազոյն Ժողովոյն պիտի յանձնուի որ անոնց մէջին ասսոնուչորը ընտրէ, միւս Ժողովոց ընտրութեան կերպիւր, եւ եթէ անոնցմէ զուրս մասցած աւելի յարմար անձինք ալ գտնվին, զանոնք ալ ասսոնուչորուին մէջ պարունակիւր իրաւունքը ունի Գերազոյն Ժողովը:

Հնորհրդիւմ Անդամոց Տնտեսական, Ռւսումնական և Խնամականաց Ժողովոց և Պատրիարքական Փախանքարանի

71. — Գերազոյն Ժողովոյ անդամները Ընդհանուրին մէկ մէկ ցուցակը ձեռքբերին առնելով, յարմարութիւն եւ բաւականութիւն անձեցող քանուչոր աշխարհականաց անուանը առջեւը Տ տառը պիտի գրեն Տնտեսական Ժողովոյն համար. տառն աշխարհականաց անուանը առջեւը Ո տառը պիտի գրեն Ռւսականաց և չորս եկեղեցականաց անուանը առջեւը Ա տառը պիտի գրեն Ռւսումնականի:

Խական Ժողովոյն համար. ութ աշխարհականաց անուանը առջեւը Խ տառը պիտի գրեն Խնամակալաց Ժողովոյն համար. Ե հինգ աշխարհականաց ու Հինգ եկեղեցականաց անուանի առջեւը Փ տառը պիտի գրեն պատրիարքական փոխանորդարանի ժողովոյն համար:

Հնորհրդիւմ Անդամոց Թաղական Ժազովոց

72. — Իւրաքանչիւր թաղի ու գեւուկ կամ արուարձանի պատուաւոր անձինքը անդամույն առաջնորդարանը գումարուելով, թաղական Ընդհանուր Ժողով պիտի կազմեն և վերոյիշեալ կանոնաց համեմատ՝ թաղական Ժողովոյ անդամները պիտի ընտրեն:

Առնց անունները յատուկ անձեկացրի մը մէջ այրուենի կարգաւ նշանակուելով ամենուն ստորագրութիւններովը Պատրիարքարան պիտի յուղարկուին, որ կոնդակաւ հաստատուի անոնց ընտրութիւնը:

Հնորհրդիւմ Անդամոց Գաւառական Ժազովոյ

73. — Գաւառական Ժողովոյ անդամներն ալ թաղական Ժողովոյ ընտրութեան կերպիւր պիտի ընտրուին, եւ տեղույն Ընդհանուր Ժողովոյն մէջ ներկայ գտնուող անձանց ստորագրութիւններովը եւ պաշտօ-

նական կնքով վաւերացեալ տեղեկագրով մը Պատրիարքարան պիտի ծանուցուին, Ընտրեալներուն ալ ստորագրութիւնը կամ կնիքը նոյն տեղեկագրին մէջ պիտի գտնուին:

Հնարքութիւն Թեմական Ժողովոյ

74.— Թեմական Ժողովոյ անդամներն ընտրուին եւ տեղեկագիրը գաւառին առաջարկած թաղական ժողովներուն պէս պիտի նորդարանը պիտի զրկուի:

Նարոգութիւն Ժողովոց

75.— Ընդհանուր Ժողովը վեց տարի եւ միւս ժողովները երկերկու տարի տեսողութիւն պիտի ունենան եւ պայմանաժամկետ լրացնալուն պիտի լուծուին: Խակ լուծումէն ամիս մը առաջ վերոյաբեալ ընտրութեան կանոնաց համեմատ պիտի նորոգուին: Աղդային ժողովոյ պայմանաժամկետ լրացնալով

Հրաժարուած անդամները կրնան վերսախն ընտրուիլ եթէ յաջորդ ժողովոյն մէջ նոյն անձանց ծայրագոյն պիտանաւորութիւնը ճանշուի, եւ իրենց ալ յանձնառու ըլլան իրենց աղդամական պաշտօնը շարունակելու:

ԺԲ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԼԻԱՆ ԿԱՆՈՆԻ ՎԱՍ ԱՄԵՆԱՅՑ ԱԶԳՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎՈՅ. ԲԺ
ՆԿԵԼԵՑԱԿԱՆԱՅՑ ՆԻ ԹԱ ԱՇԽԱՐՀԱԿԱՆԱՅՑ

76.— Ազգային ժողովոց անդամները երեսուն տարեկաննէն պակաս չպիտի ըլլայ: Խակ Ուսումնական ժողովոյ անդամները կրնան մինչեւ քանութիւնը տարեկան ըլլալ:

77.— Խրաժանչիւր անդամ հաւատար իրաւունք ունի և պարտաւոր է իւր կարծիքը աղաստարար յայտնելու՝ ժողովոյ մէջ ընթուած որեւէցէ իներոց վրայօք:

78.— Վճռածերը ներկայ զանուող անդամոց միարան հաւատարութեամբը կը տըրուաին: Խակ եթէ իներոց մը վրայօք բոլոր ներկայ անդամները չհամաձայնին ու չի կրնան իրար համոզել, անոնց կէսէն աւելին ո՞ր կողմը հակելու ըլլայ՝ նոյն կողման կարծիքը գործադրելի է:

79.— Եթէ ժողովոյ մը մէջ ներկայ գտնուող անդամոց մեծապոյն մասին հաւատարութեամբը ինքորոց մը որոշումը քուէարկութեամբը ընել արժան զատուի, նոյն քուէարկութիւնը զադունի պիտի ըլլայ:

80.— Եթէ ժողովոյ մը մէջ երկու կողմը մայնից հաւատարութիւն պատահի, այսինքն անդամոց կէսը մէկ կարծիք և միւս կէսը ուրիշ կարծիք ունենայ եւ չկրնան իրար համոզել, երկու կողման կարծիքն ու փաստերը դրի առնուելով եւ անդամոց անունները չի յայտնուելով, Գերազոյն ժողովոյ որոշմանը յանձնուելու է:

81.— Եթէ այսպիսի հաւատարութիւն մայնից Գերազոյն ժողովոյ մէջ պատահելու ըլլայ, նախագահը ո՞ր կողմը հակելու ըլլայ՝ նոյն կողման կարծիքը գործադրելի է:

82.— Եթէ ինդիք մը միարան հաւատութեամբ վճռուի, Գերազոյն ժողովոյ մէջ լողովէթիք եւ միւս ժողովոց մէջ տանձնադիրը արձանագրութիւնը ստորագրելով պիտի վաւերացնէ: Խակ եթէ ինդիքը մէկ մազոյն մատին հաւատարութեամբը միայն վճռուած է, արձանագրութիւնը հաւատութիւն առուոց անդամոց կողմէն պիտի ստորագրուի:

83.— Ժողովոյ մը մէջ որոշուած կամ վճռուած ինդիքոյ մը գործադրութիւնը անդամոց մէկը կամ մէկ քանին չպիտի կրնան ևս ճգել տալու կամ վճռուը փոխելու, և ո՞չ ժողովէն գուրա անձ մի կամ քանի մի անձինք կրնան միջամտուխ ըլլալու կամ որեւէցէ աղդամութիւն բանեցնելու: Նոյնպէս ժողովով գեր չի քննուած ու չի վճռուած ինդիք մը նոյն ժողովոյն անդամներէն մէկուն կամ մէկ քանինին միան իորհրդովը եւ կամ ժողովէն գուրա մէկ կամ մէկ քանի անձանց ինքրեւլովը կամ աղդեցութեամբը չպիտի գործադրուի:

84.— Ամէն ժողով անպատճառ շարաթը

անդում մի օր մը պիտի գումարուի, եւ ըստ ախղողական պարագաներու մէջ ուրիշ ու թիր ալ կրնայ գումարուի:

85.— Անդամոց կէսէն աւելին ներկայ չի գտնուած ժամանակը՝ ժողովոյն պաշտօնին վերաբերեալ ազգային զորժերու վերջին վճիռ չի կրնար տրուիլ:

86.— Եթէ ժողովական մը բանաւոր արգելք ունենալով, նշանակուած օրերը չեն կրնայ ժողովը դալու՝ դրով պիտի իմացունէ եւ իրարու վրայ երկու անզամէն աւելի չպիտի պահուի առանց անձնական ակարութեան:

87.— Անձնական ակարութիւն չունեցող ու չի դարս պատճառը զրով շիմացնող անձը ժողովոյ մէջ ներկայ գտնուած պիտի համարուի, եւ վճառուած խնդրոց վրայ իւր հաւանութիւնը կանխիկ առնուած պիտի սեպուի:

88.— Իւրաքանչիւր ժողով պաշտօնական կնքիք մը պիտի ունենայ, որ ժողովոյն սառուկին մէջ պիտի պահուի, սառուկին ալ չորս բանալիօք փակուելով, բանալեաց մէկը մէշտ նախագահին քովը պիտի գտնուի, եւ երեքը՝ վիճակաւ ընտրուած երեք ժողովականերու պիտի յանձնուին՝ երեք ամես պայմանաժամու:

89.— Ժողովոյ բոլոր անդամները կամ մէնազոյն մասոց միջնեւ որ ներկայ չի զըստնուին, ամենահին թուղթ մը չի կրնար կընդուիլ, եւ կնքուելիք թուղթերը ի լուր ներկայ ժողովականաց պիտի կարդացուին։ Բայց եթէ ժողովոյ հետեւեալ գումարման օրէն առաջ ախղողական թուղթ մը կնքել Հարկ ըլլայ, ժողովով ընտրուած հինգ-վեց ժողովականաց ներկայութեամբը պիտի կնքուի։

90.— Եթէ ժողովոյ մը կողմէն հաշուեցուակ կամ տեղեկագիր մը Գերագոյն ժողովոյն տրուելու ըլլայ, պաշտօնական կընդուիլ հետ բոլոր ժողովականաց ստորագրութիւններն ալ մէջը պիտի գտնուին։

91.— Դուրսերէն գալիք թուղթերուն մէջ՝ պատառային ժողովոց պաշտօնական կնքոյն հետ ժողովականաց ստորագրութիւններն ալ պիտի գտնուին։ Առանց ստո-

րազրութեանց միայն պաշտօնական կնքով եկած թուղթերուն վատահութիւն չպիտի ըլլայ։

92.— Մինչեւ որ խնդրոյ մը վերաբերեալ տեղեկագիրները կամ վկայականները պատրաստ ըլլան, տահանգիրը չպիտի արձանադրէ զայն, եւ տանց արձանադրութեան ամենեւկին խնդրոյ մը քննութիւնը ժողովոյ չպիտի առաջարկուի։

93.— Առաջարկութիւններուն կամ խընդիրներուն քննութիւնը եւ որոշումը յառաջնութեան կարգաւ պիտի ըլլայ, միայն թէ երբոր արտաքոյ կարգի կարեւոր խընդիր մը պատահէ որուն վրայ չուտով որոշում ընել Հարկ ըլլայ, ժողովականաց մեծակայոյն մասին հանութեամբը նոյն խնդիրը կրնայ յառաջ անցնիլ իրեւ բացառութիւն։

94.— Խնդրոյ մը կամ առաջարկութեան մը քննութիւնը սկսելէն հեռը, մինչեւ որ ան չի լինայ, ուրիշ գործ չպիտի սկսուի։ Միայն թէ սկսուած խնդրոյ մը վերաբերեալ թուղթերը կամ վկայութիւնները պահանջութիւնը սկսուի որոշումը Հարկաւ հետեւեալ գումարման օրին մէտուելով ըլլայ, այս ժամանակ կրնայ ուրիշ գործի քննութեան ըստ կոսուի։

95.— Գերագոյն ժողովը երկու, եւ միւս ժողովները մէկ մէկ արթուն եւ հաւատարիմ տահանապես պիտի ունենան, որոնք ուշադրութեամբ ընտրուելով՝ միջնէ որ պակասութիւն մը չունենան պաշտօնուն չպիտի հանուին։

Նմանապէս Պատրիարքարանի եւ միւս ազգային հաստատութեանց պաշտօնեաները օրինաւոր կերպիւ եւ յասուկ ուշադրութեամբ ընտրուելով՝ պակասութիւննին չի հաստատուած՝ պաշտօնէն չպիտի հանուին։

96.— Ամէն ժողով իւր գործողութիւնները կանոնաւոր կերպիւ պիտի արձանացըրէ, եւ տարին անզամ մի Գերագոյն ժողովոյն ընդուածակ տեղեկագիր պիտի տայ իւր պաշտօնին վերաբերեալ ամէն տեսակ գործերու վրայօք։

97.— Իւրաքանչիւր ժողով իւր ներքին կառավարութիւնը բարեկարգ ընթացքի մը մէջ պահելու համար, յասուկ կանոններ

պիտի ունենայ, որոնք Գերադոյն ժողովոյն հաւանութեամբը հաստատուելին ետքը պիտի գործադրուին։

98.— Եթէ որեկ պատճառաւ աղջային ժողովոյ մը՝ մէկ կամ քանի մը անդամները բոլորովին պակաելու ըլլան, անոնց տեղը անմիջապէս ուրիշ արժանաւոր անձինց պիտի ընտրուին ըստ կանոնի։

99.— Տաճկաստանի բոլոր կուսաւորչական Հայերը, նաեւ անոնք որ Կ. Պօլոյ պատրիարքական աթոռոյն իրաւասութեանը տակ ըլլալով՝ ստար երկեր կը գտնուին, պարտաւոր են վերոյիշեալ Հինական կանոններուն հնազանդելու, եւ անոնց ամէնն ալ հաւատարմութեամբ կատարելու, եւ ասոնց դէմ վարուողը օրինազանց անկանոն մարդ պիտի համարուի։

100.— Եթէ ժամանակին պարագանեցուն պահանջմամբը այս ազգային կանոնադրութեան մէջ բան մը աւելցնել կամ չափառորել հարկ ըլլայ եւ այս հարկը ընդունուր կերպիւ ճանչցուի, Ազգային Ընդհանուր ժողովով պահպան ուսումնական, խոհեմ եւ քաղաքագիտ եկեղեցականերէ եւ աշխարհականներէ յանձնարարական ժողով մը հաստատուելով այս գործը անոր պիտի յանձնուի, որ առանց ներկայ կանոնադրութեան սկզբանցը դպչելու՝ հարկաւոր եղած յաերումը կամ չափառումը հասուն քննութեամբ խորհելով պիտի որոշէ, եւ Ծնդհանուր ժողովոյ հաւանութեամբը հաստատուելին ետքը Բարձրագոյն Դրան հրամանաւը պիտի վաերացուի։

Ի Կոստանդնուպոլիս

22 Մարտի 1857

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ «ՍԻՌՆ»Ի

1866 - 1968

Հ Ի Ն Շ Ր Ջ Ա Ն

1866 - 1877

Ներկայ ցանկը կը պարունակէ «Սիրն»ի ամբողջական բավարակութիւնը, երկու շրջաններով:

(ա) 1866 - 1877, տասներկու տարի, որ կը մերկայացնէ Հիմ Շրջանը, երբ ան կը հրատարակուէր երբ «ՍիՌն»:

(բ) 1927 - 1968, տակի ժամ բառապութարի, որ կը կազմէ նար Շրջանը:

Մանաւանդ Հիմ Շրջանի պարագային կատարուած են որոշ յապատճենք՝ շատ մանր եւ աննշան լուրերու պարագային:

Յօդուածներու հրատարակուած վերթագիրները դրաւած են ուղիւ (Արտմեան) գիրերով:

ԽՄԲ.

1866

Ա Զ Կ Ա Ց Ի Ւ Ք

ՏԵՂԵԿՈՒԹԻԱՆԵՐ ԺՈԱՆԴԱԿԱԼՈՐԴ ՎԱՐ-
ԺԱՐԱՆԻ ԺԱԿԻ - 4, 30, 62, 77, 111, 155:

ՔՑԱՆԿՈՒԹԻՆ եւ ՊԱՐԳԵԼԱՄՐԱՀԱՆՈՒԹԻՒՆ
ԺՈԱՆԴԱԿԱԼՈՐԴ ՎԱՐԳՐՈՒՔԻՆ - 33:

ԼԱԲԱՁԵԽՈՅ ՀՐՂԱԿԱՅ ԳԻՎԱԳԵՐՈՒ ԲՐՂՈՔ-
ԿԱՆՆԵՐՈՒ ԱԼՈՎՔԵԼԱԿԱՆՈՒԹԻԱՆ ԴԱՐՁԵ - 61:

ԼԱԲԱՁԵԽՈՅ ԱՂՋԱՄՅԻՆՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ ԽՈՐ-
ԽՈՐՀՈՒՐԴ - 93:

ԼԱԲԱՁԵԽՈՅ ԽԱՅԱԲԱԿ ԳԻՎՈՐԵԼԻԾ ՍԱ-
ՐԱԳՐՈՒԹԻՒՆ եւ ԳԻՎԱԳՄԱՆ ԱՐՔԻ ՎԻԲԱԿԻ
- 97:

ԼԱԲԱՁԵԽՈՅԻ ԱՂՋԱՄՅԻՆԻ մը կողմէ Ս. Ա-
ՐՈՒԽ ԲԱՆԱԳՐԱՆԻՆ ԽՈՒՐՈՒՐԱԾ 300 ՀՐԱ-
ԴՐԱՄՆԵՐ - 102:

ԹՂԲԱԿՈՒԹԻՒՆ ԼԱԲԱՁԵԽՈՅ - 160:

Սիսնի գերիւզանաւանց խնդիրն ու ա-
նոնց յառակագիծը - 62, 96:

ՎԱՐԴԱՎԵԿԱՆԱԿԱՆ Եւ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՃԵ-
ՆԱԳՐՈՒԹԻՒՆ - 76, 128:

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ, ՆՈՐ
ՃՆՈՒՐՈՒԹԻԱՆԵՐ Եւ տեսչական նշանակում-
ներ - 91, 92:

Ս. ԱԲՈՒԽ ՀԱՆՐԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐԵ-
ՆԿՐԸ - 92:

ԳՐԻԴՐՈՐ Եւ ԱՆԴՐԷԱՆ ԵՎԱՀԱԿՈՎՈՆՆԵՐ Ե-
ՐՈՎԱՆԿԵԺԻ մէջ - 102:

ԶՄԻԱՆՆԻՐՈՅ ՊՎՐՈՑԻՆ ՎՐԱՅ ԵՐԿՈՆ ԽՈԱԶ
- 102:

Ս. ԷՐՄԻԱՆՆԻ ՃԵՆՈՎՐՈԴ ՇՈՎԵԶԱԿ - 112:

ՀԱՄՀԵՆ ՄԱՐԵԼԱՐԱԴԻ ԽԱՆԱՑ ԱՄԵՇԱՊԱ-
ՍԻՒ 8. 8. ԽԱՅԵԱՅ Գ. ՍՊՐԱՎԱՆ ՊԱՄ-
ՐԻԱՐՔԻՆ ՆՐԱՎԱԾԿԵՄԻ - 113:

ՊԱՄԱԽԱՆ ՃԸ ԱԱՐՀԱՂՈՅ ԱԿԱՐԱՏԵԿ-
ՆԵՐ Եւ ԱՆՈՐ ՀԵՂՈՒՄԸ - 118, 155:

ԿԱՋՄՈՒԹԻՆ Ս. ԱԲՈՒԽ Ուսումնական
ԺՈՂՈՎՐ - 118:

ԳԵՐԱՊԱՏԻՒ ՅԱԿՈՐ ԽՊԻՍԽՈՎՈՒ Ս. Ա-
ՐՈՒԽ ԿԱԼՈՒԱԾՈՒ ՔՅՈՒՐԵԽԱՆ Եւ ԽԵ-
ՂՈՒՔԵԽԱ ԵԼԵՆԻ գէտի ՀԱՅԱՍՏԱՆ - 129:

ԽՈՐՐ ԱԲՈՒԽ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱ-
ՅՈՒ յարակում մի - 137:

ԳՐԻԴՐՈՐ ՎԱՐԴԱՎԵԿԵ ԴԱՐԱՆԱՂԾԻ. ՆՐՃ-
ԽՈՐՐ ԱԳԳԱՄՅԻ ՊԱՄԱԽՈՒԵԱՆ (ՀԱՅՈՐ ըս-
ԿՊՐԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ ԹէՐԻՄՈՒԵՐ մէջ)

- 145, 167, 180:

ՀԱՐԿԱՆՈՐ ԺԱԽԱՎՈՒՄ (Ս. ԱԲՈՒԽ ՄԻԱ-

քահութենէն հրաժարեալներու մասին) -

154:

Տատեան Յովհաննէս պէյի նուէրը (47 հատոր) - 156:

Նոր օրացոյց - 157:

Սուրբ Արքուոյ կազմէն խրկուած շրջաբրական կոնքակ մի - 161; Եղեսչոյ եւ Քիլսու վարժարանները - 173:

Տատեան Առաքէլ է Քիչոսիքի, Ներսէս եւ Սիմոն պէյիերու նուէրները - 174:

Տատեան Յովհաննէս պէյի վառողապետութեան պաշտօնի կոչուիլը - 189:

Ա Ց Խ Ա Բ Ց Լ Պ

Նամակ խմբագրութեան՝ ուղղուած Երուսաղէմի կառավարիչ իզգէթ Փաշարի («Սիոնի հրատարակման առթիւ») - Ա:

Յայուարարութիւն («Սիոնի հրատարակման առթիւ») - Գ:

Յաղթեալ դժուարարիւմ մի - 16:

Զարմանալի ծանացում - 16:

Խոսիոյ մէջ նոր պամակ մի - 31:

Խարօզին կէտ խարոք մի ալ աւելի. կամ Սիկարայի պահապատքինը - 31:

Հազարէկա գատաստան մի - 79:

Ամերիկայի պատերազմը - 79:

Ազգարարութիւն («Սիոնի առաջին առթիւ շրջանի աւարտման առթիւ») - 177:

Ա Ռ Ա Կ Գ

Միք բազաւորի մտերիմ եմք եւ ոչ պատրմամի - 78:

Զուարձակի պատահ - 111:

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Գ

Ժամանակ - 1:

Ազատ բարյականութիւն - 9, 22:

Ալիքներում կամացը ճգուած նաւը - 17:

Յառաջադիմութիւն - 89:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն Գ

Տեսի կուսի միոյ վամեցոյ ի ժամ մահաւան իւրաք - 46;

Մերովքեան եղիչէ Վրդ. Մ. - իզ ոգոյ առ Սուրբ Սադիմ - 140:

Բ Ա Ր Ո Ց Ա Կ Ա Ն Գ

Բարյական առածք - 144, 160, 176, 192; Առաքինի ու բազարակիրք պատամի - 164:

Գ Ի Ց Ա Կ Ա Ն Գ

Ֆարատէյի «Պատմութիւն Ճոմի» գէրքին մասին - 57:

Մաղիկի պատուառու - 58;

Տքը. Մոնթանիէրի և Առողջաբանութիւնն նպատակ եւ օգուած նորաւ ճառին մասին - 58:

Պրն. Պերգանին «Ալէքսի Դիէրոն և երերիս չափը» ճառին մասին - 60:

Աստեղագիտութիւն, եւ երկրիս հոլովական շարժման բուլութիւնը (Քրանսերէն և Հայերէն) - 103:

Վասոտ - 134:

Գ Ր Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն Գ

Եսայի վարդապետ Նչեցի - 6, 26:

Եփրեմ կարուղիկս Սըսայ - 65:

Մարգար Զաքարիա Գեղամեան - 106,

119:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն Գ

Մեքսիկայի գենոպանին գալուատը եւ նոր Հիւպատառաբանին հաստատութիւնը - 12:

Բեթղեհէմի մօս զտնուող Սողմոնի երեկ տագաներու նորոգութիւնը - 12:

Ս. Աթոռի կողմէ Մեքսիկայի գենոպանին եղած պատիւը - 13:

Հրեաներու Լամէլ զպրոցի պարզեւարայութեան հանդէսը - 47:

Ալֆրետ Բասրի եւ Կոմս Ֆելիպի զալուաց Երուանդէմ - 48:

Անթօէն Հաւենազոլէուի եւ Պարոն Տը Կէռի գալուաց Երուանդէմ - 63;

Մոնթէֆորէ անուանի Հրեային գալուաց Երուանդէմ - 63;

Ս. Զատէկի երկրորդ օրուան պատարակն ու Բափօրը - 64:

Երուանդէմի շուկաներուն եւ փողոցներուն նորոգութիւնը - 79:

Ցողուպէ գրան նորոգութիւնը - 94:

Յովսէփ վրդ. Գաբրէճենի այցելու-
թիւնը - 94:

Մարտի հարուածը - 96:

Ս. Յարութեան Տաճարի գմբէթին նորո-
գութեան խնդիրը - 95, 191:

Յաւալի գէպը - 110, 176:

Աղողոնեան չէնք մը - 110:

Երուառչէմի Հայ վարժարաններու աշա-
կերտական քննութիւններ - 128:

Աշըգեան Յակոր աղայի նուէրը - 144:

Ամերիկացի զաղթականց Յոպակ ժա-
մանամը (Փրանսէքն և Հայերէք) - 158:

Մէջորկայի Հիւառառառանին գէմ եղած
անպատճութեան հասուցումը - 190:

Անգլիական եւ Ռուսական եկեղեցեաց
միաւորութեան խնդիրը - 52:

Հոգեւոր իշխանութեան վիճակը - 172:

ԳԱՑՄԱԿԱՆՔ

Մեսիայի գերդաստանը - 14:

Մարիամի աղրիւրը - 54:

Հնդկաստանի ճերմակ փողը - 73, 86:

Ստորագրութիւն ուղեւորութեան Տ. Գր-
իգոր Շնրայակի Պատրիարքի Ս. Ար-
քոյս՝ յերաւագիւմ ի Կ. Գոլիս - 122, 141,
184:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՔ

Հարցմունք բուաբանականք - 77, 94,

108, 157, 174, 191:

ԿՐՈՆԱԿԱՆՔ

Մարդկային Խօսւայն գոյուրիւնն եւ ան-
մանուրիւննը - Սպառկեցիք - 49, 81:

1867

ԱԶԴԱՑԻՆՔ

Նշխարիք Ազգային պատմութեան - Աղ-
քազանն իշխանացն հայոց - 5: Մահեսեփ
Ամիրազիզ Բաղիշեցի - 106:

Կիպրոսի Յունաց պատմամբրիւնը եւ
Հայ ժամանակի մը Խահանակութիւնը -
141:

Ներսէս Շնորհալիք - 13:

Մայ Ս. Կարապետ վանքի վարդապետ-
ներու փոխադրութիւնը Երուառազէմ - 14:

Աշըգեան Յակոր աղայի նուէրը - 15:

Տեղեկութիւններ Ժամանակաւորաց Վար-
ժարանին մասին - 15, 170:

Արձանագրուրիւն Գանձաւարայ վանիք
եկեղեցւոյն - 27:

Տեղեկագիր Յարութիւն վարդապետի վը-
րայ եղած ամբաստանութիւնները քննող
Յանձնաժողովի - 29:

Ժառանգաւորաց Վարդարանի պարզ-
աբաշխութեան Հանդէսը եւ Մանուկ Շով-
Հաննէսեանի խօսած ճառը - 30, 35:

Տիգրանակերտի Վրժարանները - 31:

Պօղոս Պատրիարքի Աղքանալուցւոյն
մէկ տանեաբնուրիւնը - 41, 56:

Գիշը. Խահանկ Սրբազն Արքայիսկուպո-
սի եւ Արք. Տիմորէսա Վարդապետի ուղե-

արութիւնն դէպ ի Հապէջստան եւ այլ տե-
ղեկութիւններ - 49, 72, 89, 121, 169, 172,
189:

Ուղեւորութիւն Տ. Տ. Գէրգոյ վեհա-
փառ եւ սրբազնութիւն կարուղիկոսի ի Կ.
Պոլոյ ի Տփիխս - 65:

Համառու գուանաւորիւն հաւատոյ, որ
1828 թուին իրատարակցան ի դիմաց Լու-
սաւորչական եկեղեցւոյն հառմական Հա-
յոց խնդրոյն պատճառաւ - 69, 110:

Վախճանում Եղիշուոսի առաջնորդ Գար-
իել եղիսկոպոսի - 77:

Ս. Առուք գեղարանին բացուկիը - 79:
Զէյքիթն երեք իշխանաց վերաբարձը
- 81:

Պաշտօնափոխուրիւնք - 83:
Զէյք-ունիցի մահունսի Յավակիմի հազու-
րիմը - 90:

Սուրբ Յակոբայ առանձինական Արքունի
սեփականութեան խնդիրը (Փրանսէքն և
Հայերէքն) - 93, 114, 122, 144:

Եղիսա Մ. Տնտեսեան. Ազգային երաժշ-
տուրիւն - 98, 117, 124, 146:

Քաղաքացի օրիորդներու դպրոցական
Հանդէսը - 102:

Դամակոսի Հայոց դպրանոցը - 108:

Սուրբ Երրուսաղեմի քաղաքացի աղջկանց վարժարանը, եւ վիճակահանութիւն - 104:

Ալգեւորութիւն Ամենապատիր 8. 8. Առայիշ Սրբազն Պատրիարքի յԱղեքանեգիա եւ յԵղիպոտու - 105:

Հոգիւոր եւ մարմնաւոր իշխանութեանց պարտաւորութիւնն, եւ իրարու ենու ունեցած սերտ յարաքերաւթիւնքը - 157, 173:

Մկրտիչ Վրդ. Տիրապանեան Երրուսաղեմի մէջ եւ իր մէկ նամակը - 172, 178:

Համարարբան Ա. Գրոց - 188, 202:

ԱՑԼԵՒԱՑԼԿ

Նոր Տարի - 1:

Մահուցումներ ու 31, 32, 3 80:

Հ. Բ. Սաւալմն. Ազգ - 120:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Վամ Տաէլի անուրեքը - 85:

Լամընչ. Մենալիք (Թրգմ. Յարութիւն Սրկ. Կէօմընկէնեան) - 202:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Ալեքսան Սրապեան. Ի սպալի մահ Վահմաշուտ Կարապետ Ամիրայի Պալեան - 3:

Ալեքսան Սրապեան. Ի գահակալութիւն Տ. Տ. Գէրգայ նորբնտիր վիհափառ Կարպաղիկոսի Ամենայն հայոց - 33:

Գովեստ յամենասուրբ Կոյսն Աստուածածին - 45:

Կ. Յ. Ե. Մաղրամիք - 97:

Տապ Ներսէսի հայրապետի, ի Կոստանդնէ Սսեցոյ Սրիկ Կոչեցելոյ - 170:

Կ. Յ. Ե., Գանդուխտ մենաւոր ի զիշեր ամպամած - 170:

Բաղրամ Ֆրկան Կոչեցեակ բանասունդի բնդրէմ բաղդին - 200:

ԲԱՐՈՒԱԿԱՆՔ

Առաքիմի ու բազարակիրք պատամի - 7, 23, 60, 118, 167, 185:

Առակի - 16, 87, 136:

Բարյական առածք - 88, 104:

ԺԱՄԱԿԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Ս. Յարութեան Տաճարի գմբէթին նորութիւնը - 14, 120, 135, 171:

Նազիկ Փալաւ նորընտիր կուսակալ - 46, 62:

Երրուսաղեմի մէջ Հայուսուրական փորձեր - 47:

Երկասահղաց արիք Խարբերդի մէջ - 47:

Ամերիկայի երեսփոխանական ժողովի անդամ Պիտուէլ Ս. Յակոբայ վանքին մէջ - 64:

Ցաւակի գէպէ - 64, 85:

Զինուորական Հացկերոյթ (Փրանսէրէն եւ Հայերէն) - 76, 83:

Ցղոց աճուրդ - 85:

Ապուրւ Աղիզ կայսեր գահակալութեան տարեղարձ - 102:

Աւլիէկմ Աւյնտամ Մալէդ կարգաւորը և Անդլական Ուզզափառ եկեղեցին - 102:

Ապուրւ Աղիզ կայսեր Եւրոպայէ ողջամբ վերադառնալուն առթիւ ճրագավառութիւն - 133:

Երրուսաղեմին Յոզպէ ճամբուն շինութիւնը - 135, 154, 171, 187:

Եշիւ Տիրապի ապուտամբութիւնը - 133, 172, 187:

Յոզպէի ամերիկացի գաղթականութիւնը - 155:

Հնդկանուր գաւառական ժողով Պէյրութիւնը մէջ - 188:

Մահապարտի մը գլխատութը - 201:

ԿՐՈՆԱԿԱՆՔ

Ասմուէլ Ռաքրի եւ իւր գիրքը - 17, 39, 54, 74, 99, 126, 149, 163, 180, 196:

ՊԱՏՄԱԿԱՆՔ

Յովիաննէս Հուս - 161:

1868

Պատրիարք Հօր ի Ս. Արքոս, եւ այս առթիւ գրուած քերթուած մը ու ճառեր - 12:

Տեղեկութիւններ Յոզպէն, Դամասկո-

Վերադարձ ի Գահիրէէ Ամենապատիր

մէն, Հայէպէն - 19:

Ներքառութիւններ - 23, 71, 119, 186, 264:

Տեղեկութիւններ ժառանգաւորաց Վարժարանի մասին - 24, 71, 96, 120:

Հանձէս պարզեւարաշխութեան ժառանգաւորաց Վարժարանի Առաջիական Սուրբ Արքույթ - 31:

Նամակ Գաւհիքէն - 41:

Նամակ Գերիխնէն եւ յօդաւծ - 45, 61:

Սայն տևոյ մէջ պատահած անցները - 46:

Կիլիկիոյ վիճակէն լուրիք - 48:

Երգանմ Գեր. Հասունի - Դիտողութիւն - Քանի մը Խօսէ առ Հայ-Հռովմէական ազգայինն - 54:

Հարցանմանը իւս եւ համձէս երկսե վարժարանաց հազարիս - 65:

Զատկական առն - 66:

Կիպրոսի թեմը եւ Հայութեաց - 67:

Արտօնացիր Հայ զարդարական կրիմու - 80:

Վասն Հայկական զրոյ - 85:

Ցովաննէս եւ Մէրտիչ Լայնկոպուններու այցելութիւնը - 95:

Հասարակաց Հիւանդանցի մը Հասարակութիւն - 95:

Տեղաշական փոփոխութիւններ - 118:

Էջմիածնի Մինողի շրջաբերականը՝ Միւռոնի օրէնութեան մասին - 119:

Գայեաննեաց վարժարանի հանդէններ - 119, 143:

Խնդիր Կարպահիկոսական - 121:

Վարդապետական ձեռնադրութիւն - 144, 264:

Սարկաւագական ձեռնադրութիւն - 215: Հանձէս տարեդարձի անուանակաջուրեան Ամենապատիր Սրբազն Պատրիարքի տառեկական Սրբոյ Արքույթ եւ խնդակութիւններ - 150:

Ներսէն Ծ. Վարդապետիք Հնդկաստան ուղղեւորութիւն - 167:

Վարութիւն Արքեպահուկողոս Վեհապետեանի Երուսաղէմ այցը - 168:

Ուրախափիք լուր մի (Տեղեկութիւններ Իսաւակ Արքեպահուկողոսի եւ Տիմոքիս Վարդապետի մասին) - 170, 263:

Փասկալ Յակոպ աղա պարզեւարուած - 188:

Ս. Յարութեան գմբէթին շինութեան աւարտումը - 214:

Մէկուու երկու վարզապետներու - 215:

Հասուննեան Սրբազնի ժամանումը - 215:

Հարցանմանը իւս Պատագանում - 224:

Բողոքական երկու եղացյրներու գարզը - 240:

Նորահաստառ Հայկական ժողովրդային թէկրութիւններ Երուսաղէմի - 246:

Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Կ

Նար Տարի - 1:

Աղդ - 49:

Նորատիպ Ժամեանք - 72:

Մանուցունք - 96, 169:

Տիկին Փերիչ. Կենսագրաւրիւմ Պատապայ - 127:

Զուարձալիք - 144:

Կանաչ Վարագոյրմերամ վնասը - 180: Արարանքուն առանածենմուրիւմ ու գոզուրիւմը - 181:

Ազգարարաւրիւմ - 189:

Նորատիպ Մազմու - 190:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ն Ա Կ Ա Ն Ք

Յարութիւն Սրկ. Կէօմրիքճեան. Մուրիկ եւ Զարսախրան - 9:

*** Յօձումն Վեհափառ Հայրապետին Հայոց - 41:

Յարութիւն Սրկ. Կէօմրիքճեան. Խշնանուրեան հասած կովին մը - 44:

Յարութիւն Սրկ. Կէօմրիքճեան. Ի Սուրբ Խաչն - 63:

Կ. Յ. Ե. Եաղըճեան. Առ հայրենիս հասածն - 109:

Կ. Բ. Բարդիկան. Բամ տարագիր որբու առ որբեկորոյս Ամիթ - 158:

Ի գերեզման իշեր քաջանոր անման - 176:

Համազասպ Ս. էլլի Տիրհեմեանց. Խզք ուրայ առ Ասլրբ Սալին - 179:

Ի յիշտակ ամսան հոգոյ Մարիամու Զարևեայ - 187:

Գ. Մ. Խաչ օգմեան իման - 206:

Կ. Գ. Զ. Զմիռնացի. Խզք սրտի առ Սուրբ Ցանարն Յարութեան - 210:

Ծ. Ս. Կէօմրիքճեան. Թառաչ առ պաթգախոս - 227:

Կարապէտ Շէմմաս Արարկիրցի. Տաճկեռքն ուսանաւոր - 263:

ԲԱՐՈՑԱԿԱՆՔ

Ճշմարտութիւն եւ ստուրիւմ - 4, 25:

Յակովը Ա. Պոլսեցի. Յառաջախմբութիւն - 49:

Յակովը Յովակիրմ Անուշեանց Պոլսեցի. Դաստիարակութիւն - 73:

Առաջիմի եւ ժագաքակիրք պատանի - 92, 132:

Ազատութիւն - 130:

Ճամաչումն անձին (Թրգմ. Յ. Ա. Կէօմ-րիւճեան) - 156, 177:

Նախախնամութիւն (Թրգմ. Խաչատուր-եան Ա. Նալբանդեանց) - 159:

Ընտանեկան կեանի (Թրգմ. Կ. Տառեան) - 208:

Ժողովրդային կրթութիւն - 217, 222:

Մարդկային վիճակի նախկին տարրերութիւնը (Թրգմ. Կարապէտ Ա. Ս. Բարուն-նավեան) - 234:

Կենցագ մարդկան եւ իր տևականը (Թրգմ. Մկրտիչ Մրկ. Տ. Ստեփանեան) - 258:

Մկրտիչ Մրկ. Տ. Ստեփանեան. Խորիրդածութիւն միարամութեան վրայ - 269:

ԳՐԱԿԱՆՔ

Մ. Մկրտչեան. Դրականութեան գիտութեան առարկայի - 87:

Զրուցատրութիւն աշակերտութեաց մէջ - 137:

Հարեւանցի ակնարկ Արեւելեան հնախութեան վրայ - 162:

Միքայէլ Մեսրոպեան Միանարեան. Ազգային կրթութիւն. իրավարակային ընթերցանութիւնների վերաբերյալ լարակի - 251:

Գիւտ դիտակին և մակրագիտակին - 284:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Եներեան Տօն - 19:

Երկրաշարժ - 21:

Սոյն ամսոյ մէջ պատահած անցքերը - 46:

Լիվա փաշա - 70:

Նոր Ալբանիոյ դրոշակին պարզութիւն - 70:

Արքեցութիւն - 72:

Տասմենիներորդ դարուն նար Մեսիան - 94:

Հապէշիստոնէն եկած հեռազիր - 94:

Ենանք Մուստաֆա փաշան - 117:

Աղեքանդրիոյ Հռովմէաղաւանն Յունաց

Ղրիուրիոս Պատրիարքի գարուսու - 118:

Յոպաչի ճամբու ընկերութիւնը - 118:

Աստուծատուր Վարդապետ Տէր Յով-

Հանէսեանց. Կարճ նանապարհոգութիւն

Ալոքին - 160, 172, 211, 229:

Իրաւունք եւ պարտ սեպհականութեան - 165, 182, 236, 261:

Գրութիոյ Վեհափառ Բազաւորի եւ իր

օգուտափառ ամուսնոյն պատկերներուն նը-

ւորումը - 168:

Նամակ Գրութիոյ Հիւպատոսի - 185:

Հրեայ պատանիի մը ինքնասպանութիւնը - 215:

Կարուծական վարձքերու նոր կարգա-

դրութիւն Երուսաղէմի Համար - 239:

Նամակ Ալարդիոյ Հիւպատոսին - 250:

Պապի Հրաւիրագիրը ժողովի համար -

264:

ԿՐՈՆԱԿԱՆՔ

Դիտողութիւն կուսանքական, Հայ - Գրիգորեան եւ կյանձնական բառերու վը-
րայ - 17:

Տարրերութիւն կրօնական միութեան եւ
միակերպաւթեան - 97:

Եղիշէի Յանազա Միանանց՝ ճառ (Թրգմ. Ա. յառաջարան Յակով Յովակիի
Անուշեանցի) - 111:

Լուծումն 666 բույյն Յովիաննու Յայտ-
նութեան - 145:

Վոլդէր, Ռուսօն եւ Մանդէներ; Իրաշքի
Վկայք - 170:

Հերքումն - 193:

Մեծն Ներսէ գեղեցիկ տիպար Հայրա-
պետութեան - 265:

Նախապաշարմանի - 276:

1869

ԱԶԳԱՑԻՆՔ

- Քանի մի խօսք - 1:
 Նույիրատուութիւն եւ նամակ Պ. Մատ-
 թէոս Այվատեանի .. 13:
 Մահ Յ. Մազմանեանի - 23:
 Մ. Յարութեան Տաճարի գմբէթին նորո-
 գութեան տարառումը - 24:
 Ազգային վարչական նոր փափախութեան
 վրայ - 25:
 Օրացուցակն խնդիր - 29:

Հանդէս պարզեւարաշխութեան Ս. Յա-
 կարեանց վարժարանի հայոց Երաւաղեմի
 - 35:
 Խարալիան Սարգսի Արքեպիսկոպոս - 47:
 Տեղեկութիւններ Ժառանգաւորաց Վար-
 ժարանի մասին - 47:
 Երկու նամակ Մամբրէ վարդապետ Մա-
 միկոնեանի - 58:
 Հաշուեցուցակ Կիպրոսի թեմի - 60:
 Վարդէէս. Նամակ խմբագրութիւն - 68:
 Նույիրատուութիւններ - 72, 216:
 Լուրեր Ներքոս եւ Աստուածատուր վար-
 պակեանեէն - 72:

Թաթուլ. ճամբորդական նորեկ - 85:
 Լուրեր Զմիւռնիացէն - 93:
 Ժամանուու Սարգսի, Իշխանիոս եւ Սէ-
 մէոն եպիսկոպոսաց - 94:
 Տեղեկութիւններ Խաչակ եպիսկոպոսի
 եւ Տիգութէոս վարդապետի մասին - 94,
 168, Թիւ է., Յաւելուած:

Մտադրութեան արժամի նոր խնդիր - 97:
 Խնդիր կարողիկուսական - 121:
 Գայիհանեանց աօնի Հանդէս - 143:

Վարդապետական ձեռնադրութիւն - 144:
 Խնդիր առաջնադրական - 145:

Գեր. Խանակ Արքեպիսկոպոսի եւ Արք. Տիմոքէոս Վարդապետի վերադարձ Հա-
 պէշտանէն - 169:

Յակոր Արքեպիսկոպոս. Տեղեկութիւնք
 Տարօնէն - 176:

Սարկաւագական ձեռնադրութիւն - 192:
 Խորէն վարդապետ Պատրիարքական փո-
 խանորդ Կ. Պոլոսյ - 192:

Մայուսայն վարդապետառութեան աստի-
 ճանի տըւչութիւն - 192:

Արքանձանք Խաչակ Արքեպիսկոպոսի եւ
 Տիգութէոս Վարդապետի ապահով ժաման-
 ան ի պատիւ եւ Սահմանառու Վրդ. Թով-
 ժամանեանի ճառը - 192, 201:

Տեղեկագիր Խաչակ Արքեպիսկոպոսի եւ
 Տիգութէոս Վարդապետի - 209:

Եղիշանէս վարդապետ Աշթամարցի.
 Համառու ստորագրութիւն Հայկաձոր եւ
 Շուտամարտ Պատասաց - 212, 251:

Ամենապատի մորդմտիր Պատրիարք Կ.
 Պոլոսյ Տէր Մկրտիչ Սրբազն Արքեպիսկո-
 պոս - 217:

Նաև Ա. Ելրվանեան. Ամերիկայի հայոց
 վիճակը - 230:

Ա. Գ. Շահանեան. Ցորդոր ազգակրու-
 թեան - 241, 265:

Եկտոպարիմէ Բ. Ռուտաց Կայսերուհեայ
 առ Սիմեօն Կարուղիկոսի տուած արտօնա-
 գիթ - 259:

Վարժարառութիւն Պ. Յ. Պառքալ Մու-
 րատեանի - 262:

Վարդապետական աստիճանի արշուա-
 թիւ - 262:

ԱՅԼԵՒԱՑԼՔ

Զուտրճալիք - 24, 48, 95, 144, 263, 284:
 Նորատիպ եւ մոմլոյ յանձնուած գրքեր
 - 48, 192, 285:

Մալու-Բրէօն. Ազգ Հայոց (Փրաներէն
 եւ Հայերէն) - 63:

Առաջարկութիւն (Հայանգիչ ընկերու-
 թիւն) - 105;

Տիկին Փերիէ. Կենացքարիւմ Պատրի-
 այա - 127, 156, 183, 204, 232, 246, 269:

Ազատութիւն - 130:

Խորհրդածութիւն (Խախմի եւ այժմեան
 Հայը հարատահարաւթեան դէմ: Խախմի
 Մշեցի Քաջութիւն) - 153:

Մրցումն - Հրեայ Հայը եւ Քրիստոնեայ
 որդի - 159:

Ազնաւականութիւն - 252:
 Ազդ - 286:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

1868-ի արեւի խաւարումը - 7:

Թարգմանութիւն անդերէնէ . Կարասեան
Յովհաննէս Զէյթունեան - 78:

Բանասիրական - 274:

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ *

Ս. Մկրտիչ Տ. Ս. Տիգրանակերտցի . Ի
սպահի մահ Տիգրան Յարութիւնի Տէտէսան
Զմիւննացոյ - 21:

Մովսէս Յ. Կէօմբիւքճեան . Ազուէս, Կուզ
եւ Ալքաղաղ - 42:

*** Աւարայրի ամպերը - 62:

Մկրտիչ Մրկ. Տիգրանակերտցի . Ուզերձ
շնորհակալութեան ու Գեր. Զալախեան
Սարգիս Արիի Խոդիսկոպոս - 115:

Գարրիէլ Կարասպետեան . Ի սպահի մահ
վեհազն Տատեսան ազգախնամ Յովիամնիւն
Պէյի - 120:

Մրաւաշութ բանի Տ. Տ. Զախարեայ հան-
գուցեալ Պատրիարք Ս. Արքունյա - 163:

Մ. Վ. Կէօմբիւքճեան . Մաղրանի ստ
Սուրբ Երրորդութիւնն - 204:

Տրուուն Աէյեադի - 224:

Մովսէս Վ. Կէօմբիւքճեանց . Առ. Տրուն
ջողն - 254:

Մ. Մ. Տ. Մտեփանեան . Երգ ընդ գա-
լաւու օգսուտափառ կայսեր Աւատրիոյ -
268:

ԲԱՐՈՑԱԿԱՆ *

Ալաքիմի ու Էազաքակիրք պատամի -
15, 39, 63, 83, 110, 132, 166, 189, 214,
255:

Ցիսուտ Քիխտոս (Աղաս Թրգմ. Մկրտիչ
Մտեփանեան) - 45:

Ժողովրդային կրութիւն - 49, 73:

Որըք եւ Մարդք - 116:

ԳՐԱԿԱՆ *

Զիաւցաւրութիւն աշակերտուեաց մէջ
- 137:

Բամախօսութիւն ժամի մը օրինրդաց մէջ
- 164:

Բամախօսութիւնք աղջկանց մէջ - 186:

Տարրերութիւն բանասնեգծութեան եւ
տաղաչափութեամ - 193:

Խօսակցութեամ վրայ (Թրգմ. Գ. Ս. Ե-
ղիսացի) - 207:

ԳՐԱԳՆՆԱԿԱՆ *

Գրաքննականք - 8:

Նկատմանք Գ. Գետերմանի (Ի 28 Հոկտ.
1867. Անոն Փիլիսոփայական եւ պատմա-
կան դասուց) - 9:

Եղիշէ Վարդապետ եւ իւր երկասիրու-
թիւնը - 32:

Հռովմէացոց մեծութեան եւ ամկման
պատմանները - 198:

Հերոսուիին ժամ Դ'Արք եւ Օրլեանի ա-
պատութեան տարեդարձը - 226:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ *

Յունական դաւանակիոխութիւն - 23:

Օգատափառ Սուլթանին 1869 տարւայն
առանձանամւրիւնը - 100:

Աղեքսանդրիոյ և Անտոնիք Յոյն Պատ-
րիաքները Երուսաղէմի մէջ - 144:

Գ. Գետերմանի մեկնումը Երուսաղէմին
- 168:

Այցելութիւն Խոսլիոյ թագաւորի Երկ-
րորդ զաւկին - 215:

Գուտստենբերգ - 219:

Վաեմ. Քեամիլ փաշայի գալուստը (Փը-
րանեսէրէն եւ Հայերէն) - 234:

Պրուսիոյ թաղաժառանգ իշխանին եւ Ա-
ստրիոյ կայսեր այցելութիւնները - 235:

Աւստրիոյ կայսեր առաստաձեռնութիւնը
- 261:

Յոպպէ-Երուսաղէմ ճամբան աւարտած
- 282:

ԿՐՈՆԱԿԱՆ *

Կարճ տեսակցութիւն եւ կրօնական խօ-
սկցութիւն - 108:

Արգելք ընթերցման Սուրբ Գրաց - 178:

Բարեկամութիւն Սուրբ Բարսղի և Սուրբ
Գրիգորի - 180:

1870

Ա Զ Գ Ա Ց Ի Ն Ք

Աշակերտական գանձագոն ճառեր - 6, 73,
112:

Յովհաննէս Վարդապետ Աղթամարցի.
Ստորագրութիւն Հայկանոր և Ռոտան գա-
ւառաց - 17, 36, 266:

Տննդեան տօն - 22:

Ենորհաւորական զիր Անդիայէ Հապէ-
շխատան գացող երկու հայ կրօնաւորներուն
վերադարձին առիթով և Վիքթորիս Բա-
գուհի պատկերի նույիրում - 22, 24:

Ս. Փրկչի Վանք յերաւաղեմ - 42:

Ազգային - 63, 114:

Քննութիւն և Հանդէս քաղաքացի աղ-
ջրկանց վարժարանի - 67:

Հանդէս և պարգևաբաշխութիւններ ժա-
ռանգաւորաց Վարժարանի - 69:

Տերունական տօները Ս. Յարութեան Տա-
ճարին մէջ - 91:

Տերունական փոփոխութիւններ - 120:

Կիպրոսի թէմի հային - 128:

Փարիս համբարի կոտակին մէկ պարքերու-
թիւնը, կատկը և աեղեկութիւններ - 137,
159, 187:

Եղիսաբետ առաջնորդութեան ինդիր -
137:

Հանդէս Թարգմանչաց Տօնի և ճառեր -
145:

Լատինաց՝ Ս. Յակոբաւ մէջ շպաստա-
գելը - 154:

Հապէշխատանի նույիրակներու ծախքին
վճարումը Անդիոյ կառավարութեան կող-
մէ - 167:

Եղիսաբետի խնդիր - 191:

Ճարտարապետ Սարգիս Խալֆայի ար-
շելութիւնը - 222:

Ճշմարտութիւններ - 228:

Կիպրոսի Առաջնորդական փոփոխութիւն
- 246:

Ս. Տեղեաց խնդիրը - 252, 276:

Լաթարեայէն լուրեր - 270:

Ա Ց Լ Ե Ւ Ա Ց Լ Ք

Անցեալ և մերկայ տարիներ - 1:

Մանուշակ - 23, 270:

Զուարձալիք - 24:

Նոր երատարակութիւններ - 71, 93, 168:

Կարգք գնուաւրեամ - 222:

Դպրոցական արդիւնք - 238, 262, 287:

Ս. Մկրտիչ Տ. Թշուառութիւն - 257, 284:

Ս. Մկրտիչ Տ. Մականեան. 1870 թաւ-
իսնը - 289:

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ե Ա Ն Ք

Արկածք Արիստոնիսին (Թրդմ. Ս. Մկ-
րտիչ Տ. Մականեան) - 15, 40, 60, 83,
110:

Ա. Յ. Այվազեան. Բանասիրականի - 97,
127:

Կատոնի. Յաղագս բարոք կենցագավա-
ռելոյ (Թրդմ. լատիներէնէ Յակոր Դպիր
Ճամճիկառէ) - 210, 235, 259:

Բ Ա Ն Ա Ս Ե Վ Ն Ս Կ Ա Ն Ք

Կարառութ Միրիմանեան. Առակ բարոյա-
կան - 11:

Թարուզ. Արաւեակ Հայոց բաղդին - 14:
Խրատ Հայկական աւաման և աշակերտե-
լոյ նորին ի ձեռ բարանանակն - 59:

Մկրտիչ Ս. Յակովիքեան. Նահատակու-
թիւն Վարդամանն - 65:

Անապատցի համգուցեալ Սիմեօն Վար-
դապետի ստամաւոր բանք ի Ս. Գրիգոր Նա-
բեկացին - 91:

Աղազակ ողբոց Հայաստանի - 103:

Լուս Պայրն. Եղերեր յաղագս մահուաթ
Սըր Բէդէկ Բարբէրի (Թրդմ. Ն. մ.) - 105:
Ի սպայի մահ երամաւելոյ դեպարտութիւն
դատեր Յակովը Աղայի Աշրգինան Աղեք-
սանդրացւոյ - 118:

Ն. Ճ. Խնդիրն ի տուաւ ինձ համեար,
հայցեցի և եկն յիս ոգի իմաստութեամ -
151:

Կ. Տ. Ս. Ի. Ակարագիր պատերազմին
Դազկայ ըմդում Ակիւթաց - 153:

Թովմասու երիցու երգք զաւարմաւուիկ
- 219:

Տաղ Սրբոյ Խաչին - 220:

Թովմասու երիցու տաղք - 245:

Արձան համգանեամ - 270:

Կարապետ Տ. Մինասեան. Առ Հայա-
տան - 285:

Թ Ա Ր Ո Ց Ա Կ Ա Ն Ք

Պոսիք. Մալուքեամ պատմիք նայմիսկ
իր մէջն է (Թրդմ. Մելքոն Ս. Յակովբեան) - 62:

Խղջի տպառութիւն - 223, 247, 271:
Կ. Ե. Թարյական - 268:

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

*** Խորհրդածութիւն ծովալ վրայ - 10:
Դաստիարակութեան վրայ ճառ. (Թրդմ.
դերմաներէնէ Մինաս Ակրոչեանց) - 30,
54, 96, 107, 183, 212, 232:

Բանախօսութիւն - 79:

Պատմութիւն. Աստածմէ աներկիխոզ մը -
94:

Լորո Պայրն. Պատառխամ «Հասարակաց
վախճանը» ամուսնեալ ժերթուածի մը
(Թրդմ. Ն. Ճ.) - 104:

Լորո Պայրն. Հրածեշու առ մուգայն
(Թրդմ. Ն. Ճ.) - 106:

Արձամ յաւերժական ի սգալի ման Տիկ-

նոց Ալեքսանեան Ազնուուիկ Փարիզ հանքմի
- 136:
Փ. Վ. «Մասիս» լրագրույն մէկ կտորին
վրայ հարցում մը - 162:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Հոռոմէական եկեղեցին - 45:
Նամակ Եպարքոս Ալի փաշայի - 119:
Երկրաշարժ - 164:
Նրուսազմայ մէջ զուք - 166:
Ռէշիտ փաշա եւ կարգ մը ինդիրներ -
197:

Ցաւալի դէպք մը - 246:

Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Ք

Հերքումն Հիմնական Տարբերութեանց -
25, 49, 121, 175, 199:
Լամընէ. Անմահութիւն հօգոյ (Թրդմ.
Մազուս Մրկ. Յ. Մագուստեան) - 84:
Դաստանմ ընդդէմ Քրիստոնի - 90:

Պատրաստեց՝ ԱՂԱՆ ԱԲԵՂԱՑ ՊԱԼԻԶԵՆԻ

(Ծար. 1)



ՑՈՒՑԱԿ ԵՒ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ
ՀԱՅՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐԳԵՐՈՒ

(1512 — 1800)



181

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ՀԱՆՆԱ. ԳԻՐԳ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ. Գ. Գոյս, աղ. Առուածառը Կոմահնագույն, 1734. 378 էջ:

ԱՆՈՒԱՆԱՓԵՐ

ՀԻՐԻՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐԲՈՒ ՆԻ ՄԵԾԻ ՔԱՂԱՔԻ ԱՍՏՈԽՆՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ, և որբաց Տեղինական Տեղեց Տեղակ Շնուք Բերաք Քրիստոսի:

Հուարձակ վաս իրաբնաւթեան Տէրուակն Աւանակաց Արդ Հաւառազ Սուուի և Միուր գիճն ու Սուրբ Քաղաք Երուազէն նովով և շամազով յազար Հոգեւոր յանաւանաւթեան մանիք Տորգուարին, այս է շարեաց զանձեց ի սաւ. և ընդունելոյ զաւարին մեզաց է ձեռ Կոստանդնուպոլիս և Ազգութեան:

Նորոգիս շարաբքայ ի ժամանակաւ ու առաջ Առուածան և ամենայ որբաց, և ի Պատի աղիս Հայոց, յամեմենէ Յովհաննէ Հանայ վերամայեալ զարծակալ ետայէ որբայ Յակոբուսուայ:

Ի Հայրապետաւթեան որբոյ էջմիածնի Տեղակ Կարապետի Սըրբան Կաթողիկոսի ամենայ Հայոց: Եղիշեկառապետաւթեան Առուածանայ Երուազէնի Ան առաւանոյ Տեղակ Միջուր Տեղի Բարձրանակի և ներկու երանեալ Կարիքորդէի Քրիստոնանասու որբայ Աթուայ Եղրու անոն Վիճուի ամենայ Հայոց: Եւ ի Պատրիարքաւթեան Կոստանդնուպոլիս Մեջ մայրաբարձր Տեղան Յովհանն Երշանկազոյ և Առուածառան Վարդապետի:

Յամի ամեն 1727, և ի Թույլ մերու 1176: Յամարի և ի ուրբ տաղաց նրանազէն:

Յիշատակարան Ցպիցան Գրեոյ:

Որբուաթեամբ առաւայ յանէ էկեալ առարկաց արզումն պատասխեան գըր առաւանաւային ուրբ տաղաքին նրանազէնի, և ամենայ ուրբ Տեղինակն ամենայ մերոյ յիշամի քրիստոսի:

Ի Հայրապետաւթեան որբոյ էջմիածնի անոն Աթուաման ամենայ Հայոց Սըրբան Կաթողիկոսի: Եւ ի Հայրապետաւթեան ուրբ տաղաքին նրանայ Գրիգորի Սորբէկանազ Առուածառան Վարդապետի և Աթուամար Պատրիարքի: Եւ ի Պատրիարքաւթեան Կոստանդնուպոլիս անոն Յօվհաննի ամենինաս և Առուածառան Վեհ Վարդապետի, և ուրբ անեաց այցելուի:

Ի Թույլանի մերու, անձին. Եւ ի Յունիք իզ:

Եւ ապկաս կամ առաջ և շղմանց անոն զերչորի վերյիշեցելոյ: Որ վաս առաջ որբոյ Մրուազէնի, պիտարք ասիստար յարաբրաց զնուենիք որդին իւր ընէնէ Յօվհաննէ Առուածառան Վարդապետն, որ եր իւր Աթուամալ և յորի սիրելի, լուրզել զերշո զայ հոմուոս անբաւ:

Եւ նորո յանան անեալ մինչ զրաւան եղեւ շարաբրութեան, եւ հրաման ուրբ Հայր մեր ամալ զայ ի ազգումն: Եւ մինչ ի կոստանդնուպոլիս ի սիրին հայ տակցանն, իւս վարժան այնի բոհնաւազոյ աթուակալի ի ուրբ Երուազէն: ի մինչ տաղաքի իւրուս

ուր ծեսեալ էր և մեմույ։ Յորդէ ուուզ մեն եղեւ ուուրը հօրս մերում տառան Գրիգորի զի յուշ խունեալթեամբ վարէր զուորը աթուն որրոյն Յակոբոյ։ Որոյ նովոյնի ողորմեացի քրիստոնուած մեր։ և յէլատակի օրհութեամբ եղիցի։ Ամէն։

Արգ՝ որք ըլթեանուգ զամ ևս վայենէք ի քաղցրութենն որբին, յէւենջիք ի ժաքուր աղօթս մեր զիկորյիշեցեալ Սրբազն Հայրս մեր, և զիւր հանդուցեալ սիրելի հոգեհին որդին զգբոյ լարադրօց։

Յէւենջիք եւ զուոր Յակոբայ միաբան եւ դրաբակալ զմանտեսի յակօր մատուճայ։

Որ յեմ աղպէկ տառոյ վերոգրեալ ուուրը հօրս մեր զայս գիրքս միւր Ընկցին Հրեա Հայա ձեռնամբ եւ հովարածութեամբ վերոյիշեցեալ յակօր ամունային։ կամեցաւ ևս ինքն յակօր ամունայն լինի եւ յէլատակ մնցեան ի սուն գրեանց, ևս ես աղպէկ յէւր ընչեցն ես աօթն Հարբուր Հայա վասն սիրոյ որբոյ երուաղջիք եւ սրբոյն Յակոբայ։ Ուստի որք ընթեանոյ զամ եւ քաղցրանոյ նորակի յէւենջիք եւ զամ՝ եւ զնողն որբ եւ զամեանոյ ընթեանոյ զամ եւ քաղցրանոյ Հոգովով, յէւենջիք եւ զամ՝ եւ զնողն որբ եւ զամեանյն ննիցեանուն ի քըհասու յիսուս ի աէք մեր։ Ուստի ժառաք յափանական յափանից։ Ամէն։

Նուու զովախառնուած զորդաբանն իմայոյ զեւուկիացք ուբացու զարարիայն, եւ զնունեցի առութանն, Եւ յէլուզն բրութեանց պարզեառան առուուծ տայէտ մեր ևս մեզ զլուրդ բարեաց ի միւսունկամ զալուսեանն իւրում, Ամէն։

Կիւլպէնիկեան Մատենադարան

966-0956 Հ-

182

ՊԱՂՏԱՎԱՐ ԴԳԲԻ. ՑԱՂԱՄԱՆ Գ. Գուլիս, ադ. Առառութառուր Զուսանդնուուրէցի,
1734, 122 + 6 էլ. = 128 էլ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Ինկան։

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տպեցու Փաքրի Տաղարեն, ի Հայրապետութեան որբոյ Էջմիածնիք՝ Տեսան Արքաւածու Սրբազն Կաթողիկոսի ամենայն Հայոց։ Եւ ի Պարտիորդութեան որբոյն նրան սպազմէն՝ եւ Առանձինուազուիք՝ Տեսան Գրիգորի կը Տեսան Յանձնիկ Սրբազն նպիսիուացն եւ Առանձինուազու Վարդապետուցն։

Ի Տպարանի Կարպակու սրդոյ առաւածարի։

Ի Կոստանդնուպոլէսի, ի թուին 1183ին։ Յուլիս 31

ԵԱԽՈԹ

Նոյն զրքին նես կազմուած է Մարտիրոս Դադի 1734-ին ապան Շնիրէ փոքրիկ որ կոչի Տաղարենը։

Կիւլպէնիկեան Մատենադարան

204-4

1734

183

ԶԱՐԱ ՓՈՐՈՒԿ ՈՐ ԿՈՉԻ ՏԱՂԱՐԱՆ։ Գ. Գուլիս, ադ. Մարտիրոս Դադի, 1734, 152 էլ.

ԱՆՈՒԱՆԱՄԵՐ

ԳԻՐՔ ՓՈՐԲԻԿ ՈՐ ԿՈՉԻ ՏԱՂԱՐԱՆ Տպեցել ի կոստնդիուպոլիս Թաղաքի:

Հրամանաւ նորին Պատրիարք տեսան Յօհաննէիս ամենիւսու և ոստուածարակ
Վարդապետի:

Ի թիւն Հայոց Անձ:

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Առ Էնքերցուզ:

Կարգութեամբ առանջ եւ ճեղծեաւութեամբ Հայույն որրոյ անոնելով նւառ-
առաքեան իմ ի Հոգեւոր որդեից, (որբոցն չօրի իմայ տեսնեաւ որի և պա-
նայի նպակասոսն մեծի որոց) զերս կամակաւոր և զարքասոյիթ հարեալ ի սրբոյ
ուղին եւ նուսու Հոգի Մահաւոր Ականան նուսու պիտակ նոխոյ ի վերոյ գրեցելու նուս
զոսին ապացրել իմով արդեամբ եւ զոյիւր, ըստ իմոյ սորուկ կարգութեան եմ և
ուցիեմ յիշել զնուասութիւն ի սրբուն Հորոց իմոյ և եղացրդ՝ ի վայելին մեր ի յոյ-
ուարախամբ և Հոգիանան երգարանէն, նուս զիմայինն զամենեան Հանդեր ննուզը եւ
ննիցելովք յիշենիք ես եղոր որդին իմ աթամեան զենդունի Ֆիրացու Ծարութիւն որ է
ի չսե ուսնան. որ եւ ինչուր՝ փետու միւն ի որիսոսէ յիսուս որ է օրծնեալ յախո-
նան յաւբեննից Ամէն:

Էլ 148-150

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակորան ապացրդի:

Տպեցու Փոքրիկ եւ զեղեցկայորմար Տաղարանիկո ի Հայրապետութեան անոն
Արքաւուն Արքազն Կաթուզիկոսի ամենին Հայոց: Ներ ապարանում Մահաւոր Մարտի-
րոս Ճիշել զորի:

Ուստի Հայոց որք զիսիւտ Ծիշել զիս եւ զորդեսի իմ զԱրույրէն եւ զՄորդիս
Հանդեր ննիցելովք ննուզը իմովք:

Այսի յիշենիք եւ զայտասկիր մշակո իմ զիքրեցելու զգեստրուզոյ Ֆիրացու Ան-
տոնն զարտքոցն ապացութեան զրոց անձնելիք աժութեամբ:

Ընդ նորին եւ զնուասու եղարյուն նորին զՖիրացու Խաչերն՝ զբայազի ապուն նը-
շնցելովք Հանդեր: Եւ զուու յիշուր՝ միւնու միւն ի որիսոսէ Ամէն:

Էլ 151-152

ՄԱԼՈՒ

Իր հետ կազմուան է Մանուկ Մըմենէշի 1732-ին տպաւան Ժերարան Խոկիրնէք:
Խոկ երկրորդ օրինու մը 1734-ի Պազմանոր Դուրի «Յաղաքան»ին ներ:

Կիւպէնկան Մալոնագործն

264-4

1734

184

ԳԻՐՔ ՎՐԴ. ՄԵԼԱՅԻՄ. ԳԻՐՔ ՎԻՃԱՐԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐԱԿԱԱՑ. Կ. Գոլիս, ապ.
Մարտիրոս Դուրի, 1734, 256 էլ.

ԱՆՈՒԱՆԱՄԵՐ

ԳԻՐՔ ՎԻՃԱՐԱՆՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐԱԿԱԱՑ. Երազրեցել ԳԻՐՔ ՎԱՐԴԱԿԱՐ Կառ-
ասանուազունիքոյ Ժիլէլիք ոզլու կոչեցելոյ:

Ցուցեալ է Վեհապետութեան իմաստափառ և սրբազն բաղիշեցի տեսան Արքահամաց կաթողիկոսին: Խօնագույնի և Տիեզերական Հայրապետին ամենայն Հայոց:

Եւ ի պատրիարքութեան երկուց աթուոց որբուժ նըրուաղիմայ՝ և կոստանդնուպոլիսութեան Թքիորի և տեսան Գրիգորի և տեսան Ավետինու արքեպիսկոպոսաց: Ի թւրին մերոյ ոնճ: Ի փերվարի ժր:

ՕՐԵԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշտատկարան տպեցելոյ Գըրքայ:

Փառք...

...Որ ես մեզ յանենալ և նըւստու ծառայից զօրութիւն և կարողութիւն տուողութիւն եւ սեմչութիւն ... ոտ ի յառար տեսէ լուսկում ոյս նոր և լճաղ Հակածառութեան Գրիգորի՝ որ ընդէմ երկարակաց խօսի սոտուածարանական ոճի, համեց՝ և համառու վարդապետութեամբ, ջառագովիլով ճշմարտութեան հուսառոյ ոտադին և Ծի տունդրեան ամենաուրբ եկեղեցոյ լուսաւրշագաւան աղջին հայոց:

Որոյ օգոսկարութեան և շնուհաւութեան ամենացեալ, ձեռն էարկ ի զորն որպակելոյ ուրու թագեալ եւ սփենալ արքիւն ոչ սակառ ի զորն պիտոյցն, ամենապատուելի և յօյտ մեծարելի ուզդափառ եւ ուզգագուստ այնն լուսաւրշանին՝ այսինքն, կեսարացի Մահանեան Սարդին զալարի խօսեն եւ հանեարկ ի սաւանին ի մէջ ողջին մեր:

Թանգի ոչ թէ զիտուարութեամբ այնու՝ զի ի սամէն յահա ինչ մարմանական յաւելցէ թէ քոյ և յառաջացած իւր, (զի ըստ որբեցելոյ պարգևացն առուսեայ՝ արքէն իսկ անկարու յեալ, այլոց ես կարօց իսկ է մենանու լինի օգոսկարութեամբ ըստ շափոյն,) ույլ զի սարսիցի առ ոտ ի մէջ ողջին: որպէս զի սականին ոք ընթերցեալ զա, զգուշոցէ ի մոլորեցուցցոց: որք յարման ուղրդուն մոնեն ի մէջ մեր ու ի որուլ զին:

...Վասն որոյ՝ ովք սոտուածառու եւ բարեկիւ ընթերցոց՝ յորբեան ըստանայց զա, կամ ընթերցուայ, եւ կամ շահու ինչ ի սամէն, յիշեցէ ի ուուր ազօթս մեր զայ սոտուածառէր եւ բարեկալա իւրինն՝ ընկերություն Մահանեան Սարդին խալֆայն, հանգերէ սականին նեխեցելովք բրածք, եւ տայէ նու ույր զիշեան երկուու մինչեւ ի խորին ներութիւն իւր:

Ցիշեցէ նաև զարեսէր՝ զինուեամիտ՝ և զահեարեղ զարկեակա նորին զի հիրացու Գէորգի: և զի հիրացու Արքահամ: որք վանցան ի մէր սպեցման ուրա: զերկո և զայխատան ոչ սակառ կրիցին մինչին ի լուսն տառման ուրա:

Որոյ հասուացէ տէր վարձ՝ ըստ վաստական իւրինց: ի նոյն ուուր եւ կեզեցու ի բազմօրին կանա սեղուարանուն իւրազական, ի շնորհս զթութեան իւրոց: Այսին յիշեցէ եւ զահեամարտարայ և զիշկանուի զի հիրացու Մինան ննիցելովէն հանգերէ, որ չստ տեսու սամանիք երթեւութեամբ ի զորն ուրա ուշասեցու:

Եւս առանց յիշեցէ և զահեարէ ննիցելով իւ սպազրովի որոյ՝ զայըն իւ ըւմահան Սարդին: և զի յարայր իւ զիշերէն այլամիք հանգերէ:

Եւ զին յիշեցէ և զահեասու և զահեասուն նուուր մեր զՄարտիրոս զպիրս մերասած, հանգերէ որդեկիք իւրինք Արքամբիւն և Սարդին: ֆանիք ի զորն ուրա, եթէ ի սրբագրութեան, և եթէ ի համարաբութեան վկայութեանց՝ զայխատան բառնուն ընկարու միոյն եւել օրինական ըստ ուկոր կարեան իւրոց: որ եւ սփական իւրաց՝ ներկ ժամէ ի բարեկ երթարցտ իւրոց:

Ցիշեցէ և զւրապեազ և զարմանարզ կապարեցինոց շրոց՝ զիւլ և զայստակի իւ միշտ զի հիրացու Անոնն:

Նաև զիշերեցին զաւարմաւը թահանք ի շարարեցեալ գիր՝ զի հիրացու Մահանեան զայշանուցին, և զարիսկան սամէն:

Ցիշեցէ և զարեկին իւ զի հիրացու Անշերէ: որ նա եւս մերը ի զիպօզ ժամէ սեյշապաշ զայ և համեց ի զորն ինչ զիշոյցից:

Ցիշուզտ յիշեառ մինչեւ ի տրիսոս:

Կիւպէնէկան Մահանեապարան

280-155 94

185

ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. ՄԱՐԱԹԱՅԻ. ԳԻՐԻ ԱՀՈԲԻՑ. Կ. Գոլյո, աղ. Մարտիրոս Դոդիք, 1734, 464
էջ:

ԱՆԱՒԱՆԱՔԵՐԻ

ԳԻՐԻՑ ԱՀՈԲԻՑ: Արտեմ երանելոյն Վարդանայ Վարդապետի: Եւ աղցեալ ի հայրապետական տառածին անառ Արքանան որբոզս Խոթովինովի:

Եւ ի պատրիարքութեան երկուց աթոսց առընք երաւազչայ և Կոստանդնուպոլիսոց անառ Գրիգորի և անառ Ալիքաների աստանանարան Վարդապետաց, ի թափածին մերու անձ:

ԵԽԾԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Գրեյս:

Ընորհիւ ամենառուցք հոգւոյն աստանեայ, և բարեխօսութեամբ որրունոյ Առանձնանին, եւ համայն որբոց, եղեւ աւարանմ ապօն աստանային մատենիս ազօթականի որ ի անցրինական անզին քիրառուի: Ի թականին մերց 1383: Ի հայրապետութեան անառ Արքանան ուրբախ Կաթոլիկոսի գերանու աթոռոյն էլքիանի:

Եւ ի Պատրիարքութեան որբոց երաւազչի անառ Գրիգորի երաւաչոր հայրապետի անցրին անզին Ալիքաների արք եպիսկոպոսի: Արդ՝ որք հանգիպի ուս կոմ ըստանայք դայա ուուր և զատուածնանու ապօթական զրաւու, յիշեալիք յազիս մեր զմանեսի Միքրաննեն. որ հայու արգեամբ իւրաք՝ ապել զա վայեամ ազօթակէ եղաւոցդ: Ցիշեցե և ցաւոյ նորին զնուպացւու էլքանի. եւ զմայր զթուրգիստոյն: Նու զերար նոր զնուպն և զթարութիւն. և զնուպարկիցն նօրին գլուխու: Ալիք թշնայ զրաւոցդ և զորոյ ոսրին զՄարտիրոս զնուպիսն ոզիր ննիցենքու հանդերձ. որ ի մուս օքիակի խանագրեալոյ աշխատան յազմու կրեցի: Ցիշեցէ և զնունեմի աքազ տախնոսի մշակու իւ զորին սորտ ցայրէ ևս զներեկ, զներացու նեշերն զներացու Անոնն. և զներացու Աղոստն:

Կիւլգէնկեան Մատանազարան

248 վա

186

ԻԳՆԱՏԻՈՆ ՎՐԴ. ՍԵԽԼԵԲԻՆԻ. ՄԵԿՈՒՈՒԹԻՒՆ ... ՂՈԽԱՆՈՒ, Կ. Գոլյո, աղ. Առանձնանու և Կոստանդնուպոլիսէք, 1735, ՆԵՐ (452) էջ.

ԱՆՈՒԱՆԱՔԵՐԻ

ՄԵԿՈՒՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ԱԼԵՏԱՐԱՆԻՆ որ ըստ զուկառաւ:

Արակեալ ուրբ Վարդապետին ինքանինուի:
Ի ինդրոյ Տեսան Գրիգորին Հայոց Կաթոլիկոսի:

ԵԽԾԱՏԱԿԱՐԱՆ Ա

Ցայտարարութիւն իմչ Ան Աթքերոց նպարադ
վասն որբոց Մատենին եւ Հնիճնակի ոսրին ևւ Ցպեցման:

...Իսկ յազագ Տպկեցման ծանիւ, զի ի գնեցիութիւն եւ ի չսփառը բանին ոսրին
տարփացեալ, կամեցաւ ուզու զան ի վայեամն բանակը մանկաց օթօնի. զի մի եածեալ
մայոցին զան Հոգեւոր՝ բանակից առաջի: Եւ հայ յանձն՝ ուսւ զմախ ազգեց-
միաբան ի բար սորոյ Յակոբոյ մանկակը յակոր ամուճայի, որ կ այժմ պատառը եւ
զիմ: Եւ այնպէս ուժանաց թէ՝ այլ ո՛չ անձնաց զիւր առևեալ դրամն. այլ ի վանակի առ-

բի՞ և այլ թիւ գերց ապեսի՞ և յա այիր և այլ և այսպէս անմիջելիք յիշառակ մը-
նացէ հոգոյ իրում։ Յուսուզի ևս թէ՛ իցէ զի ևս այլէ սմանց բարեպաշտունք ի այն այ-
դոք յօրդոքեցին։ որ է մեծաղոյն բարեպարութիւն ևս անմիջելիք յիշառակ։ որ իրեն ա-
ռատ ապիք։ մէկտ զինք ընթանայ պատճառին իւրոք։

Զի եթ զմբաժնաց ծառայօն պատճեկ ի կապահցին մէն ինչ է առ տառածույ, որ-
տա ապա համարեցիք մեծաղոյն այս, զուրք զբանա ի լոյս անել, որ զնովեւոք ծառայօն
մէկո՞ պատճեկ մէնչ ի զմբայիշի կապահցին։ Ըստ յիշառակին օրնութեամբ եղիցի։ և
հոգուց նոյնի վարձ բարեց նարենցից ամենասա ևս բազմապութիւն ուրե, ամէն։

...Եւ որդ՝ պահու ուրբ զիքս ի բուռակին մերու ունակ։ Համավերջ եղիցեալ
թիւ առարց գիտեամբերի ամսուն։

Ի Հայրապետութեան սրբուն իմանանքի բնիւսերական Աթոռոյն՝ Թէքիրառազցի
Ցեան Արքաւուն նրէց ծեսեալ Արքայուն Կաթողիկոսի ամենոյն Հայոց։

Եւ ի Գաուրիութեան սրբուն ծրասունէի ամենանին տեղեան, և Կոստանդ-
նուպոլույ մէնի բազարի, անոն Գրիգորի ևս անոն Յօհաննոս Առուածարան Վարդա-
պետցի ևս Արքան Ապիսիոսոսցի։

Ի Ցպարտի խօսք կարապետի սրբի մահամբ տառածառուրին ևս սրբու նորա
ապացու յամանեան ի կառավագելուցին ցաղցէ։

Արդ՝ յիշելուք ի մուգուր ողբան ձեր յիշեցիշեցալ բարեպաշտունք զմանակին Յա-
կու ամսանքին, որ զայտիսի բարէ յիշառակ ևս կնեղուն սրճան ևս զաւակ հոգեւոր երազ
հոգուց իրում։ լինելով և օրինակ բարէ՛ յիշառայիցն իւրոց։ Որուն հասուցի այր վարձ
բարեց ի բարութեան արդարոց։ ամէն։

Երիտուն ի զայտարան զարծանեայ արդարուածն սրբի վմանակի տառածա-
ռուրուն, ևս զնուզուն նորին։ Եւ զարելիս համական սրբուն նորին զաւասունէր ըս-
տիրոցու յամանեան։ և զանազան մայր սրբն։ նուն զնու ևս զաւասուրին աշխատու-
ուր մշակն ասյն զմանեցի այր տառածառուրի սրբ զարութեան։

Եւ յիշուզաց վարձ բարեց նարենցի սրբ տառածառ մեր Արքուն Գաու Պատի
ևս Օրբելութիւն յամանեան յամանեան Ամէն։

Է Խ-Ձ-Ա (430-436)

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

...Եւ մինչ սպիցի անայինու գոմաք, զայտառ յանկիս զպազառուր մեղաուի
ամէն իւ յիշելուք յազմա գու։ Եւ ա՞զ լիր։

Է Խ-Ձ-Բ (452)

Կիւղէնիւն Սառեւագրան

ՀՀ-Ը 4 Ի

ՂԱԶԱՐ ՎՐ. ԶԱՀԵՑԻ. ԳԻՐ ԱՍՏՈՒՄԱԲԱԿԱԿԱՆ. Կ. Գոլիս, աղ. Առուածառուր
Կոստանդնուպոլուցի, 1735. 704 է։

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐ ԱՍՏՈՒՄԱԲԱԿԱԿԱՆ ԱՐ ԿՈՉԻ ԴՐԱԱՏ ՑԱՆԱԱԻ.

Եարդուուլ ի Զայտուն Առուածարան Վարդապետ ձաւկեցւու։
Ի Փառ Արքուն իմանանքի

ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Եիշառակարան Արքուն Առուածառութ Գրեյս։

Փառ անաս վէօնի. անեխու փրկչին. ապէնիս արարէին. որ անբաւազը կարո-

զութեամբ նորին հանգ եղան աւարտեցաւ զնագեղասահ Մատենա այս առողջականին նորուժ գուշաբիւն եւ անրա փառատրութիւն եւ անդրա յափանենք երկրպագութիւն յափանենք:

Արդ՝ արդեցաւ զայս է զեհափառութեան Տիեզերական Արօնոյն էջմիածնի անոն Արքական Սրբազն Կաթողիկոսի եւ ինքանցուք Հայրապետի եւ Պատրիարքի ամենայն հայոց Հօրեւնականութեան:

Եւ է Պատրիարքութեան սրբոյն երրուստչէր Թիեզերական Տիեզերա եւ մենք Արքուոյ սրբոց Յակոբեան առաքեցաւ շնորհեցաւ, անոն Գրիգորի Առողջական Կարգադիմութեան արքի Սրբազնութեան:

Հրամանան կոստանդնուպոլիսուն երից երանեալ Սրբազն Պատրիարքի անոն Յակոբեան ամէիքնան Կարգադիմութեան արքինական քաջարացազի եւ արքի նորիկուութեան:

Արգեամբ եւ նախիւք Սրբոյն էջմիածնի: Է անձ թուին մերում: Ք Կոստանդնուպոլիս: Ք Տպարանի մահունի առողջականութեան:

Արդ՝ յիշեալիք զորե Միքայէլ Հոգելից վարդապետ միարան սրբոյն Թօմայի առաքելուն: Որ կորի յարդարամբ արտրեցան եւ ոպեցման գրքոյո եղեւ պատճառ: Որոյ աէր առայի նմա զնարձու բարիս:

Նուն յիշեալիք զնարձուան միարան այրի ցանեալի զնարձուի մահանի Յակոբեան զարի: Որ ամենամբ է Ք յաշխանա զան ապեցման ամենայն զրոց Վարդապետոց մերոց: Եւս առանձ իշխանութեան առիք եւ ամենազ ենք ի լոյս սենելոյ այժմ առիք: Որոյ Ք ամենան եցից նմա զնարձառութեան բազում: Այլ և յիշեալիք զոյրի ամենազ եւ ոպեցման զնահանի Սրբին զախարի:

Եւ զնարձառուի մեծանաւան զնահանի Բարձր Ծմբարաւթեան սրբին: Եւ ըստ մահանի մահիք սրբաց: Ֆէործ սրբի մահանի Սորբին Ազային վերպրեցելոյ: Որոյ մեր Հաւատագ իւրեան պատճան եղեն ապեցման սորին: Արթին աէր պարմեցի նայացաւ մենք սպարժաւթեան իւրուս:

Նուն յիշեալիք զնարձուի աշտկերաք յարժարազի գրքոյո զաէր Յակոբեան վարդապետն ամսացի: Որ յաստիս յարինութեան սորին գաղափարաւալ եւ մեզ զայս ու Ք առիք: Եւ կոստանդնուպոլիսի միարան Ֆէործ: Որ բազում եւ անզում աշխատաւթեամբ զնամուր վկայութեանց նոզովնու եւ Ք յաստիս: Եւ եցից սպարժաւթեան անոն սպատիս տանարանի Ք վերս աշխատաց սորին ամենեցուն առ եւ Ք հանդիքնումն, Ամէն:

Կիւլպէնեան Մատենագրան

230-155 Էռ

188

ՄԻՆԱԱ ՎՐԴ. ՀԱՄԲԵՑԻ. ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԹԱԴԱԿՈՐԱՑՆ ՀԱՅՈՑ: (Ա. Համար): Կ. Պատմ. 1736, 178 էլ.

ԱՆՈՒԱՆԱՄԵՐՐ

Խնկան է:

ՅԻՇԱՏԱԿԱՄՐԱՆ

Փառք եւ գոհութեան երկրպագութիւն Անենառուր Երրորդութեան Հօր եւ Որդու եւ Հոգույի սրբոյ: Որ եւ կորոզութիւն մեզ նուստուց ոպել եւ յայտ ունել զայս փաքրիկ զբաւու որ է Հաւատագ պատճաւթիւն Բազարարցն հայոց եւ նոսմայեցուց: Արդ ապեցու առ ի թիւն հայոց մանէ: Ի նոր եւ անկատար ապարանամ ի կոստանդնու պահու: Զօր աէր պատճան ազօթիւք եզրարց ի կոտարաւուն անցի ի փառ իւր եւ Ք յօզուս ուրիշեաց բրոց Ամէն:

ԱԱԱՆԹ.

«Հայ Հնատիկ Գրի Մատեմագիտական Ցուցակը» իր տպագրող է Յշամակէ «Բար-

սեղ և Յակար Կետրացիներ» (էջ 105, թիվ 416):

Կիւլպէնէնան Մատեմադարան

056-6 Հա

189

ԱԱԱԱՏՈՒՐ ՎՐԴ. ԷՐԶՐՈՒՄԵՆԻ. ԿԱՐՑԱԼՈՏՈՍԱԴՈՒՆԵՆ ՀԱՄԱԱԾՈՒԹԻՒՆ: Քրդ. Մար-

իան Քարագալեան: Վճետիկ, ող. Անոն Գոռթուլ, 1736. 6 չհ. + 383 = 389 էլ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿԱՐՑԱԼՈՏՈՍԱԴՈՒՆԵՆ ՀԱՄԱԱԾՈՒԹԻՒՆ Ընդհանրականի Ասուածաբանութեան Խոկականի,
աւուամականի, գրականի, բարոյականի, և այլ: Մատրասականու Խօսկցութեամբ:

Եղարքեցել է լոտինականի լեզուի ի Գերազատաւելուց Խաշտրոյ Երգբուժեցույ
Ասուածաբան Վարդապետ:

Եւ Բարգմանեցել է Հայկական լեզու ի Մարիամոյ Քարագալեան Կոստանդիուս-
Պոլուցույ Կուսանեղոյ:

Տպագրեցեալ ջանի Ենոյոյ Վարդապետի, ի վաս Ասուածոյ: Եւ յօդուս մերայոց:

Յամի Տեսան 1736:

Ի Հայրազետութեան Արահամու Ամենից Հայոց Կաթողիկոսի:

Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Խանիկ Գոռթուլ:

Հրամանաւ Մեծաւորաց:

ԱԻՆԱԱԿԱՐԱՆ

Զումբ:

Կիւլպէնէնան Մատեմադարան

230-2 Խ-

190

ՄԵԽԻԹԱՐ ՎՐԴ. ՍԵԲԱՍՏԻ. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՅ ԺՈՂՈՎՈՂԻՆ: Վճետիկ, ող. Անոն
Գոռթուլ, 1736. 453 էլ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՅ ԺՈՂՈՎՈՂԻՆ Արարեցել և Հարգրեցել ի Միիթորայ Վարդապետէ
Անրասացույ Արայ Հայր Կոչեցելոյ:

Համ մասց և իմացմանց մեկնութեանց Հարցի որբոց և Վարդապետոց Եկեղեցւոյ.
Եւ մեծամեծոց Մեկնաց ասուածաշունչ սուրբ գրոց: Այժմ վերահայեցմանը Երրայտի-
նի բան եղանակութեան, որ երեխ ի Բարգմանութիւն բազմոց լիզուոց, Այսինքն՝ Լատ-
անցուց, Յանցուց, Ասուածուց, Արարացուց, և Քաղքացուց:

Եւ ապագրութեամբ ի լոյս անեցեալ ի յօդուս մանկաց Եկեղեցւոյ:

Ի Հայրազետութեան Տեսան Արահամու Հայոց Կաթողիկոսի:

Յամի Տեսան. 1736: Ապրիլ. 16.

Ի Վէնէտիկ: Ի ապարանի Խանիկ Գոռթուլ:

Հրամանաւ Մեծաւորաց:

ԱԻՆԱԱԿԱՐԱՆ

Զումբ:

Կիւլպէնէնան Մատեմադարան

228-8 Մ/

191

ՄՈՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՑԻ. ԳԱՏՄԱՆԻՐԻՆ ՅԱ ԱՇԽԱՐՀԱԿԱՊՈՒԹԻՒՆ (Հայերէ և Համբեկէ)։
Քրդ. և Հռո. Աւքութէն հզրայինքու։ Համակ., սպ. Carolus Ackara, 1730; 4 լւ. + XXIV
+ 414 = 442 էջ։

ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԻ

ՄՈՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՑԻ ԳԱՏՄԱՆԻՐԻՆ ՅԱ ԱՇԽԱՐՀԱԿԱՊՈՒԹԻՒՆ, MOSIS CHORENENSIS
HISTORIAE ARMENIACAE.

Libri III. Accedit ejusdem Scriptoris Epitome Geographiae.

Praemittitur Praefatio, quae de Literatu, ac Versione Sacre Armeniacæ agit; et Sub-
jicitur Appendix, quae continet

epistolas duas Armeniacas.

primam, Corinthonum ad Paulum Apostolum. Alteram, Pauli Apostoli ad Corinthios; nunc
primum ex Codice MS integrè divulgata.

Armeniacæ adidicunt, Latine verterunt, Notiesque illustrant Gulielmus & Georgius, Gul.
Whistoni FILI.

Aulae Clericorum in Academia Cantabrigiensis aliquando Alumnæ.

Լուս Էն Երկու քան զ՞ի, որոց զան վարդ բարի է վառափի եղան։

Londini: ex officina Caroli Ackara Typographiæ; apud Joannem Whistoniom Bibliopolam
MDCCXXXVI.

ԳԻՒԱՏԱԿԱՄԱՆ

Տաճի։

Կիւղէնին Մատենագրուն

956-621 Իւ

192

ԳԱՂՏԱՆԱՄ ԴԳԻՐ. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ։ Համար Ա: 4. Գուլիս, սպ. Առաքածառուր Կառ-
տակնապուտայի, 1730. 304 էջ։

ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԻ

ԳԱՂՏԱՆԱՄՈՒԹԻՒՆԻՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Կորճառու և Դիրիժուց։ Ըստոց նուր հեկլոց է
Առանձ Գրու Գիտաբեն
Օդեն՛ Առանձ է։

ԳԻՒԱՏԱԿԱՄԱՆ

Տաճի։ (Տես յախորդ՝ թիւ 196 գրքի նկարագրութիւնը)։

Կիւղէնին Մատենագրուն

465 Պ-

193

ԳԱՂՏԱՆԱՄ ԴԳԻՐ. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ։ Համար Բ: 4. Գուլիս, սպ. Առաքածառուր Կառ-
տակնապուտայի, 1730. 303 էջ (305-308)։

ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԻ

ՀԱՅՈՐ ԵԿԿՐՈՐԴ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Կիւղանին Մատենց Բանին։ Որ է Եսրամանումն ընդ իրեւոց ըստ քերթողաց։

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Տպեցման:

Եւ արդ՝ ապեցաւ գիրքը ֆերականութեան ի թվին սնձն։ ի Հայրապետութեան գերանուակ ապուոյն և մօրի մերոյ առըր կիմիանի՛ Թէքիրստաղցի Տեսոն Արբահամու Երցիս երանեալ Սրբազն Կաթողիկոսին ամենայի Հայոց։

Եւ ի Պատրիարքութեան սրբոյն Երբուաչէմի սուրբ աշխորինական տեղեացն Քըրիստոսի, ի Կոստոնդնուպոլիսի մեծի քաղաքին՝ Տեսոն Գրիգորի և Տեսոն Յօհաննիսի Սրբազն Հովուաց։

Ի Կոստոնդնուպոլիսի քաղաքի, ի Տպարոնի խօսոյ կարապետի սրդի ժահանսի աստմատուրի և որդույ Նորա տիրացու յօւնանիսի։ Որ մինչ լորէր զկապարեայօն։ Բէ որբան աշխատան կրեց ընդ իս զուշութեամբ և նուրք մատմամբ թէ դիխաւոր բանքն ի զլուի տողին անկանցն, այս նկառողան է դիսելի։

Արդ՝ յիշենիս գոյաց ազգուն մեր որդի բարեւէր բարուցն իրեաց՝ ապեցին զգիրքը զայր։ Եւ արդեամբ իսկ սկզբունք՝ նաև զեւու աշխատաւոր մշակն սոցին մըրանը եւ գրապարի զվանեցի սորուխան։

Եւ յիշեղաց եւ յիշեղեցն, առցէ ողբիւր ողորմութեան զիերումն յանցանաց. ամէն։

Հիւլպէնկեան Մատենադարան

466 Պա

194

Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ. ՆԱՐԵԿԻ Կ. Պոլիս, ապ. Արբահամ Դպիր, 1736 (աւարտ. 1737), ՀՀԷ (507) էջ.

ԱՆՈՒԱՆԱՎԱՐՐ

ԳԻՐՔ ԱՆՈՒԹԻԾ ՍՐԵԲՐՈՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑԻՈՑ Նոդեկիր Հոկտոբրի։

Տպեցնալ ի Հայրապետութեան Սրբոյն կիմիանի՛ թէքրաղցի Տեսոն Արբահամու Սրբազն Կաթողիկոսի։ Եւ ի Պատրիարքութեան Սրբոյն Երանուղէմի՛ Տեսոն Գրիգորի Մաքրացն Վէճի։ Եւ յԱռաջնորդութեան Գօլուսոն Կոստոնդնուպոլիսի՝ Տեսոն Յօհաննիսի Աստմատու Վարդապետի

Թւին Հայոց անն ժայիսի ծը

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Սրբոց Մատենի Տպեցման:

Փառք Ամենազօրին աստմանոյ եւ ողորմութեամբ նորին ապեցու սուրբ զիրքս ազօրից Սրբոյն զրիգորի Նարեկացուի՝ եւ զգապահու Վարդապետի ընդ հովանեալ Սրբոյն սարգոս զրատարքն։ որ եւ էւս ի կատարումն ապեցման ի թվին Հայոց ոնճ յօնմարի իր։ ի Հայրապետութեան Սրբոյն կիմիանի՛ Գերազան Աթոռոյն թէքրաղցի Տեսոն Արբահամու երցու երանեալ Սրբազն Կաթողիկոսին ամենայն Հայոց սորյ կեսար ասցէ Տէր աստմատ մեր։

Եւ ի Պատրիարքութեան Սրբոյն Երբուաչէմի Ամենազօրյան Աթոռոյն Տեսոն Գըրիգորի Ճնազգեց Հայրապետի։

Իսկ ի Երանուղէման Մեծի Քաղաքին Կոստոնդնուպոլիսոյ՝ Տեսոն Յօհաննու Արք Ապիսկոպոսի։ Եւ այցելուի Սրբոց Տեսութեական անդաշն Քրիստոսի աստման մերոյ։

Ցիշենիշիք Վանցի տէր սվաստիք սրդի ասվատուրին յուղ օգտութիւն արար ընդուռ եւ այլ բանիւր։

Ցիշենիշիք իմ սիրելի եղբայր գործին սնձն որ պակտու զործարանէն երկաթէղնն իրը մի նա զլուշտ առ նա և նա մարտաւան ոչ ճգն յետո այլ շնուռք կատարէր թէ մէ մասնց զործարանն զտարէր։

Ցիշենիշիք յակնցի եազուու պէլու պէտրուցն եւ հայրն նորտ պահատուրն եւ զմայրն նորտ սուրմէն։

Ցիշենիշիք մահանի աւետիքի սրդի ժահանսի խալսատուր։

Յիշեսիք պազտասարի որդի մահմափ յօհաննէս:

Յիշեսիք եղբայրացի օքուզ օզու մահմափ արքանան եւ զորդեսի իւր մահմափ առնվանն:

Հոսու յետոյ քան զամեննօխի՝ եւ զօքըրդոց ուշրոյ մատնիս, զիկուրցի հայր վայեց առան զալֆայի որդի, գրասկազ արքային յարաթիւն զպին յիշեսիք ի ուր որ յուզ աշխառութեամբ թէ որրագրիչ եւ թէ բարձր օգոստիւն արքայու ի մէջ ապադրա առնան. իւրին կեսան եւ զնիկեցիցն հանդաս եւ արքայութիւն տացէ առ առուստ իւր աշխառանց փոխարէն վարձու ի գրիսոսէ առց եւ զերծօն իւր զարան զալֆայի և բա մայր զմարդան եւ զերզայի իւր զիաշերե, հանգերձ նշենցեւով իւրով տիշեսիք ի ուր յորդէ եւ զուք անմասաց լիշէ որրացութեամբ նորին ամէն:

Յիշեսիք առանան եւ զիս զնիկապարտ ապագրոց գրեսոյ թեժբաազի որդին արքանա մայր լիշէն զպիր եւ զիկուրցու մայր իւ ապիզ եւ զուք տէնու լիշէ ոզոր մաւթեամբ ամէն:

Յիշեսիք եւ զոյլ աշխառաւոր զօքեարանի զշարօց եւ ցրւոզ գազարորաց զրբ ցի շնութեանոսի որդի արքացու յայնանքնէս:

Յիշեսիք եւ զիաշեր սեվանայ ուս զպիր թոս կարապեսի որդի իշեսատիս:

Հայր մեր որ յիշեսիք: Սուրբ նզիր անու:

Կիւլպէնկեան Մատենագրան

248 ևա

1736

195

ՆԵՐՍԱԾ ԱՐՔԵԳԱ. ԼԱՄԲՐՈՒԱՅԻ. ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՂՋԹԻՑ: Կ. Գոլիս, ապ. Բարսեղ եւ Յա կոր Սկրուսուցիներ, 1736, 160 էջ.

ԱՆԱԽԱՆԱԹԵՐԹ

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՂՋԹԻՑ: Գառաւ. թես բանից ննիման Առաւանդարան Աւետարանչին Յօհաննէս: Արքայաւ ներսէսի Լամբրուացւոյ, արք նորիսկոպոսին:

ԹԵՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպազի Սուրբ Գրեսոյ:

Ուզրութեամբ առուսւոյ եւ բարեհոսութեամբ օրբունոյ առաւանդանին ուղ պետա ուսքը գերց ի թիմի հայոց անէն: ի Հայրապետութեան որրոյն էլիժիանիք, Տեսու Արքանաման Սրբազն Կոթողիսի աննայ հայոց: Եւ ի Պատրիարքութեան որրոյն եր բառապէմիք, և հաստանու զօլոյ: Ժետան Գրիգորի: եւ Տեսու Յօհաննէս Սրբազն եղինողոսցն եւ Առաւանդարան Վարդապետացն:

Ի Նորակազմ Տպարանի սերաստոցի Տիբացու Բարօնզիս, եւ եղրօր իմայ Տիբացու Յակոբին: ի հստանինու զօլիս քաղաքի:

Արդեամբ եւ զոյիւ առ պետանի որդի համեստարոյ եւ հոգեսէր սիրացու զո զորին: Արդ՝ որք հանդիպի ամա, զիերգրեցեան պատճառն ուրին յիշեսիք ի մաքուր ա զոթ մեր, եւ զուք յիշեալ լիշէ ի գրիսոսէ առանէ մերծի Ամէն:

Կիւլպէնկեան Մատենագրան

230-153 ևա

196

ԱՆՏՈՆ ՄԱՐԻԱ ԲՈՆՈՒԿԿԻ. ԳԱՍՏՈՒԹԻՒՆ ... ՄՐԲՈՑՆ ԳՐԻԳՈՐԻ. Հրատ. Երեմիա Կ. Գոլսեցի (Առաւանդարան): Վենետիկ, ապ. Անտոն Գուբովի, 1787, 16 էջ. + 223 = 239 էջ.

ԱՆԱԽԱՆԱԹԵՐԹ

ԳԱՍՏՈՒԹԻՒՆ Կենաց, Մարտիբռութեան եւ սցանչելեաց Սրբոյն Գրիգորի Արքիւպիսկո պոսի, եւ Առաջնորդի Հայաստանի:

Մատոքագեցեալ ի յանոնէ Մարիս Թօնուկիրէ ի Կորդէն Յիսուսականաց, եւ նույն մրցեալ Նոյնում որրոյ ի Տիրուհույ թեատրիկէն ռանգոր ի Կրօնաւորուհույ ի վանս որրոյն Դրեւորի ի Նախուռու:

Եւ Բարգմանեցեալ ի յիտալականէ լեզուէ ի Կայկական լիդու բուժեմնէ իմաստնոյ բարեպաշտառիրէ: Ի լոյս ածեցեալ արդեմք, եւ գոյիւք աիրացու ուրիշ Ասուատուրինց երեւայի կոստանդնուպոլացեւոյ: Յամի տեսան 1787: մարտի 10: ի Հայրապետութեան աետան Արքահամու: Հայոց Կաթուողիկոսի: ի Վէճէտիրէ: ի ապարանի Անտոնի Գութօյի: Հըր բամանաւ: Սեծաւորաց:

ԹՐԵԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

022-13 թ.

197

ԹՌՈՒԱ ԳԵՄՓԱՅԻՆ: ՀԱՄԱՀԵՏԵՒՈՒՄՆԻ ՔՐԻՍՏՈՒ: Թրզմ. Յովհաննէս Վրդ. Կոստանդնուու-պուսկի (Հունվ): Հրատ. Միկրոր Վրդ. Սերոսացի: Վենետիկ, 1737. ապ. Անտոն Գու-թօյի, 440 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԺ ԹՌՈՒԱՅԻ ԳԵՄՓԱՅԻՆՑ Կանոնաւակի կրօնաւորի ի Կորդէ որրոյն Օդոստինոսի: Յա-զար Համահանեմանն Քրիստոսի:

Թարգմանեցեալ ի Յօհաննէսէ Վարդապետէ Կոստանդնուուպոլացեւոյ: Եւ վերսանի ապագրութեամբ եւ բարոք որբագրութեամբ ի լոյս ածեցեալ՝ աշխատաքրութեամբ եւ լանի Տեսան Միկրորայ Վարդապետի Սերոսացոյ Արքունայր կոչեցելոյ:

Յամի Տեսան. 1737: Յունիսի 8: ի Հայրապետութեան Տեսան Արքահամու: Հայոց Կաթուողիկոսի: ի Վենետիկ ի ապարանի Անտոնի Գութօյի: Հրամանաւ Սեծաւորաց:

ԹՐԵԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

280-2 գե

198

ՄԻՒԻՐԱՐ ՎՐԴ. ՍԵՐԱՍՏԱՅԻ. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ... ՄԱՏԹԷՈՍԻ: Վենետիկ, ապ. Անտոն Գու-թօյի, 1737, 10 էջ. + 1012 = 1022 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՄՐԲՈՑ ԱԻԵՏԱՐԱՆԻ Տեսան Մերոյ Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՄՐԲՈՑ ԱԻԵՏԱՐԱՆԻ Տեսան Մերոյ Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի:
Արքացեալ եւ շարագեցեալ ի Միկրորայ Վարդապետէ Սերոսացոյ Արքայ
Կայր կոչեցելոյ:

Համ ճառոց եւ մէկնութեանց Հարցն սրբոց, եւ Վարդապետաց Կաթողիկէ Եկեղեցւոյ, եւ մէկամեծոց Մէկնաց Մըրոց գրոց:

Եւ այլաստութրութեամբ Խոյոց ազգագրեցեալ ի յօդուա ժամկանց Եկեղեցւոյ:

Ի Հայրապետութեան Տեսան Արքահանու Հայոց Կաթողիկոսի Յամի Տեսան:

1737. Մէկտեմբերի 18. ի Վէճաբի. Ի Տպարանի Անոթուի Գործուի: Հբաժանու Մէկտեմբերաց

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուհի:

Կիւղէնկեան Մատենադարան

226-2 Մի

199

ԱԱԱԱՊԱՏՈՒՄ: Գ. Գոյխ, ապ. Առողջապահութեան Կոռուպնուղարկութեան 1737. 64 (380) էլ.

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԻՔ

ԳԻՐՔ ՈՐ ԿՈՉԻ ԵԱԱԱԱՊԱՏՈՒՄ: Առաջեալ Սուրբ Հօրի մերոց Արքակեւոյն Դրբարք Լուսաւորչին: Օսում զարուհակին ճառք Յովապատումք քանիերեք: Վաս անհան Էւթիսն առանձույ, եւ ինամոցն եւ սիրոյն որ առ առեղծուածու: Եւ վարուց ուղղութեան եւ համացման դուեաց:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Զաշխառաց Ցանկին, եւ որբագրոց ուուրը Մատենիս, ըզպակառար չելին եռաւայս ձեր ո՛վ Հոգեսէր Ընթերցողք, Հոգեգրծ ծնողոց ինչով և նիշեցելով յիշնոշիք ի տէր, եւ ո՛վ լիրուց:

Էջ յօն (357)

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Ցայտարարաւորիւմ ինչ Ցազաց Հոգեիից Մըրոց Մատենիս:

...Եւ ոյի ոյո գեղեցիկ առանձուային զանձուաց ցանկացոց եղեալ բարեպաշտօն եւ Հոգեսէր մահանի յակոր ամսւացին: որ Կ Հաւատարի պայտածառար եւ միարան ի զուռն որրոյն Յակուրոյ մէկի աթոռոյն ի ուուրք սպիթ: Եւ իւր արդեամբք եւ ապել զա ի յշտառի բարի՝ Կուոյ իրուց, ի յուռու Հոգեկոր նիրոց, եւ ի պատի եւ ի փառա միոյն առանձույ: Որոյ սպիր յիշտառի որմանթեամբ եղիցի: Եւ վարձ բարեց Հաստաց ցէ նմա առանձու ի Հոգեսէր ի մարմին: ի կեսան եւ ի մատ: Նաեւ նեղուցն նորին Հուղուցեալ կարպետին եւ մահանի կատարին: Եւ ամենայի սրբան առանձ նեխցեցոն ի օքր իսսոս: Բարեիսասթեամբ որրոյն գրիգորի, եւ սուրբ որդուց եւ Բառաց նորին: Եւ զանիէլ սուրբ եկանձուին, եւ ամենայի ընտրելոց առանձու ամէն:

Եւ արդ՝ ոզորնաթեամբն առանձույ եւ բարեիսասթեամբ որրոյն միասայ զարավարին, ապշեալ աւարտեցաւ ուուրք յիբառ ի թվին Հայոց անձ: Այյիսի ի:

ի Հայրապետութեան սրբուն էջմիածինի Թէժիսաղցի Տեսան Արքահանու Արքա Կաթողիկոսին ամենայի Հայոց:

Եւ ի Պարբերագութեան սրբոյն նրաւագէմի եւ կոստանդնուպօլույ: Տեսան Գըրեգորի եւ Տեսան Յօհաննու Արքանուն եւ Աստուածարան Վարդապետացն:

ի Տպարանի Կարպետի որդուց Մահանի Աստուածատուրին եւ սրբուն նորին ուիրցու յօնանիսին:

ի Կոստանդնուպօլիսի Թաղաքի:

Եւ արդ՝ որք վատելէք ի Հոգեւոր բարութեամբ լի սեղանոյս, յիշնոշիք ի ուուրք

աղօթս մեր՝ զվերոգրեցեալ սրբազն Գաւրիարքն Կոստանդնուպոլսոյ. որ յոյժ առաւել սկրով կամեցաւ զրպումն սորին. որ եւ ոչ միայն հրաման տալով, այլ ինքնին ըստ գր- բասէր բարուցն՝ կամեցաւ եղեւ տպեցան սորին:

Նաև սուրբ էջմիածնի նուրբակ Գեւրոս աստուածաբան վարդապետն յիշեսի ի բարին. զի նաև նու զօրինակի սորին. եւ յոյժ փափազանք կամեցաւ զապէլն:

Այլ եւ յիշեսիք զՄարին աստուածաբան վարդապետն եւ զդազէզ տիրացու մել- քիսւթիւ եւ զինազան նոցին զի զօրինակն ներողեածցդ նորա ունէն:

Ցիշեսիք հուկ յետոյ զվերոգրեցեալ սպազրօնն սորին զմահանեսի Աստուածա- տուրն, եւ զինազան իւր զգկարապետն եւ զմարիամն. եւ զորդի նորին ուշիմաժիս զտիրա- ցու յօնանեն. եւ զօրինասուոր մշակն սպազրօնան զմանեցի աէր աստուածաբարի որդի սորուխանն. Եւ տուզօն բարեաց աստուած՝ յիշեսի տաճառաբակ զամենեսեան յարցայու- թեան իւրում, ամէն:

ԷՇ ՃԵ-ԴԻ (358-360)

ՄԱՆՈՒԹ.

ԵՇ ԱՐ-ԴԻ (338-347) կը զամուի Պապուասար Դարի մէկ ներքուածը, ենտեւեալ վերապրով. «Ի Սրբազն Հայրն մեր ծրամնիքն Գրիգորիս: Պապուասար Դարի Աստղել: Ի բարի 2158 (+551 = 1709):» Տումերու առաջին տողերու առաջին բառերուն սկզբանա- մերց կը կազմեն. «Ի Պապուասարէ ունմեն բան զովեսական շինեցեալ սուսէ չափիւթ ու սուրբ Գրիգորիս լաւուորիքն Հայոց:»

Կիւլպէնէկեան Մատենադարան

ՀՅ0-18 ԳՐ

200

ՂԱԶԱՐ ՎՐԴ. ԶԱՀԿԵՑԻ. ԳԻՐՔ ՆՈՐԱԲՈՂԵՍ ՈՐ ԿՈԶԻ ԵՐԳԱՐԱԿՆ: Կ. Պուլէն, ուզ. Ասո- ւածանուր Կոստանդնուպոլսցի, 1737, 255 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

Խէստ է:

ԹԻՇԱԱԿԱՐԱՆ

Ցիշաակարան:

Ցեսործ եւ ոզորմութեամբ ամենազօրին առուն սոսուծոյ Տպեցաւ գէրքս ոյս ի Հայրապետութեան Տեսոն Արքահամու Սրբազն Կոմոզիկոսին ամենայն Հայոց որ յերկ- նաւածոյն Արքու էջմիածնի:

Եւ ի Պապրիարքութեան սրբոյն նրուսալէայ եւ Կոստանդնուպոլսոյ՝ Տեսոն Գը- րեգորի եւ Տեսոն Յօնանես Աստուածաբան Վարդապետացն:

Ի Տպութիւն առուակ սոսուածաբարոյ:

Ի Բութ Հայոց ննձ: Ոզոսուոյ ա:

Արդեամբ եւ ծամբիք քանաքեցի պարօն Ֆառնկուլք որդի Պարոն Մալիսոսին- գենարոյն եւ նարարողը զօրոցելյն ի Քրիստո:

Այէն յիշման արժանիք վարէնիք ըլլուսթեցի վարդես Յովաթանի որդի շնորհա- շատ տիրացու պատկերանան Յարութիւն. որ կարի աշխատաթեամբ դրեաց զօրինակն սորին եւ ես մեզ առիկ:

Այլ եւ ամենայն աշխատազաց եւ ձեռշնուռ լինողաց՝ մասն եւ բաժին եղիցի ի սեանէ առուածոյ:

Ո՞վ լիբուու: Ամէն:

Կիւլպէնէկեան Մատենադարան

248 ձմ

201

ՑԱԿՈՒ ՊՏՐ. ՆԱԼԵԱՆ. ԳԻՐԻ ԿՈՉԵՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱԿԱՆ ՈՒԽԱՅԵԼԻ: Կ. Գոլիս, առ.
Առողջական Կոստանդնուպոլիսցի, 1737, 429 էլ:

ԱՆՈՒԱՆԱՔԵՐԲՔ

Թեկուն է:

ՑԻՆԱՏԱԿԱՐԱՆ

Ցինատակարան Վերջարանուրիս:

Փաքր...

Որ ես կարգութիւն թե մարդունիւ հոսնիւ ի յաւրա փոքրիկ պարտից և
ծաղկաւու բարսուածիւ. որոյ անս թէպէս փոքրիկ, այլ պարսնակաւութ ձեռամենք և
ուստինք հարգուած են:

Զոր շարպերն այսարկարան սիր (Հայեար թամ մենք եւ քաջ Շարպանդեմիք
և ներանեան Վարդանու մենք Վարդանուին: Եւ ի որոյ երաւազէմի Գերեզնիկի Պատ-
րիսրէ և ասուածարան մենք Վարդանու և ապօն մերոյ երիբոր լուսաւորչի՝ կո-
չեցաւ ասուածարան և կարգեցաւի փախարդ) Յակոր վարդանուն. և նոյենանդ
որդեանի անս Յօնանիսի ասուածարան Պատրիսրէ բաղէցայ:

Որ առ ի յանուա ազգի մերյ շարպերն անե զո՞ւ աշխարհարան սիր: Հրամա-
նաւ Հոգենոր Հոր իւրոյ: Եւ ես թե ի ըշգիլ մեղապար մանեսի ասուածարանի: որոյ
Հոգեցացու կարպանի: Արքանոր և Հրամանաւ Հոգենոր ծնողոց իւրոց վիրագրեկոց: Որ
եղեւ առջին արզուն մենք թափն ի մարդ սկսեա: Եւ ի նոյենիրէ ծ աւորեալ:

Արդ որք առնոյ զու ստուարով և զարիէ՛ յիշեցէ՛ զանարժունի ի մարուր մաղ-
րան մեր ու քիրառու: Եւ զորդեանի ի՛ զամբաց յօնանիսն զդասրաւասիսն ծառայի
մեր կամեցազգ ունենան: Եւ զաշասաւոր մշակն ապարանի զվանեցի սորուխան: Եւ
զուք մէւնու լիլիք ի Քրիստոս Ամէն:

Կիւղինեան Մատենադարան

238 Քրիստոնուածարան

202

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ... ՄՐԲՈԾ ՄԵԾԻՆ ՆԵՐՍԵՍԻ: Կ. Գոլիս, առ. Տիրարու Արքանու, 1737,
Մեբ (242) էլ:

ԱՆՈՒԱՆԱՔԵՐԲՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Երջանիկ վարուց՝ և Մահուան Երանելի առ Աստունոյ՝ Մրբու Մեծին
Ներսէի ևս որ թէ Մարգարէսկան Հոգով առաց նախքն զինիրէն:

Ես վաս Արքանիս գործոց Թալին Մաշեղայ Մաժինոյ: Ես անպար Մահուան
նորին զրարաւածք նենողաց: Ես այլ թէ:

Տղեցեալ ի թէին անձ:

ՑԻՆԱՏԱԿԱՐԱՆ

Ողարմաթեամբն առանցոյ ապեաւ պատմութիւնն որբոյն ներէնի, ի թէին
անձ: Ի հայրապետութիւն որբոյն կը միանի առանց Արքանանու: Արքանանու կաթողիկո-
սին: Ես ի պատրիարքութեան որբոյն Երաւազէմի և կոստանդնուպոլուսոյ՝ տեսան Գրի-
գորի և տեսան յօնանիսի Արքազան վարդապետաց: Ի նորակազ որպարանի տիրացու
արքանամին: Արքանոր և գոյիք զարս զանէլիք որդի տիրաց մակեսին: յիշասակ
Հոգեցոյ իւրոց և ծնողաց: Եւ հանդուցեալ որդուցն իւրոց մատթէսին ևս սեսպիսուին:

Ըստ որս յշենջիք եւ զպուտաց օդու ամբացու յակորի որդիք զախացու գրիգորին, եւ զգր-
ժաման սիրոցու յարութիւն, որ զօրինակու ետուն:

Յիշենջիք եւ զուհուոց գործարանին զիուցիք իդատիոն, զախացու յօհաննէսն,
եւ զզարքին յօհանն:

Կիւլպէնկեան Մատենակարան

922-12 Ներ

203

ՄԱՐԿՈՍ ԱԼԻՔԼՈՍ ԿԱՅՍՐ. ԳԻՐՔ ԱՍԿԵՂԻՆ. ԹՐՈՒ. Գարբիէլ Համազառպետ: Վեճ-
ոիկ, ոպ. Անոն Գութուլի, 1738, 16 չ. + 477 + 8 չ. = 496 էլ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

ԳԻՐՔ ԱՍԿԵՂԻՆ, են ԹՈՒՂԹԻ, ՔԱՂՅՈՒՈՒՐՔ:

Ցորո ընթեռնամի վարք արարունք եւ բարք իմաստագունեղ Փիլիպոփայք. եւ
հարաբերութեղ բահաստղէիք. Մարկոսի Ալեքլոսի Կոյսեր:

Նորապէս որրագրիցու, եւ ուղղեցիալ: Ցաւկուն այստիկ նորապէս ցանիք ա-
մենից գրութեաց բանից, եւ բարեաց ասածուածոց որք ի մաս պարսեակին:

Թարգմանեցու ի Սպանիականէ ի Հայկական բորբոտ նախանձոյուզ, եւ շնառ-
ուէ զարոն Գարբիէլէ Համազառպետ Ներկաւույ, ի յօպաւ, եւ ի զուարձութիւն ազգին
Հայոց: Աշխատութեաց եւ զոյիւք նոյն Պարս Գարբիէլի որդու Պարս Արքասականի ի
Փառ Մեծապահ Առաւելոյ:

Ի Հայրապետութեան Տեղան Արքահամաւ ամենից Հայոց Կաթուղիկոսի: Տպեցեալ
եղեւ Յամի Տեղան. 1738. Փետրուարի, 15. Խոկ ի Թուին Հայոց 1187. Ի Վէնէսէիկ: Ի աշ-
պարսի Անոնիսի Գութուլի: Հըսաման Մեծաւորց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Բան Առ Ընթերցօսն:

...ի վախճանի ոչ զայլ ինչ եմ առեւց ձեզ սիրեցեալ ընթերցողաց զբայց,
երէ ոչ զայր, այսինք, Յիշենջ ի յերկնալոց, եւ ի մաքրափայլ յազօթս ձեզ զպարոն
Գարբիէլ եւ հարազատ որդին իւր Պարս Արքասական որ զինի թորգմանելու շոյտ զերս
իմաստուի մեծու աշխատութեամբ ես ապել եւս բարուն ծափիւք ի փոռ ոտառեայ, եւ ի
մեծովոյն պարս լուսառորշանին ազդին հայոց: Արդունուե արժանի է մշան վարձու եւ
ի ձենը ոչ ինդրի զանի, կամ արծաթ այլ միայն ազօթ. ուրեմն մի ինայեց առև զայն
Հայոցոցն ի ձենը վախճան:

Կիւլպէնկեան Մատենակարան

188-8 Մ-

204

ԺԱՄԱԳԻՐԻ: Կ. Գոլիս, ոպ. Ասուանեասուր Կոստանդնուպոլիսի, 1738. 593 + 15 չ. =
608 էլ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

Խեկած է:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպողի:

Օրէնութիւն...

...Որ ես կարգութիւն մեզ հաւատից՝ բարեխօսութեամբ արագածոս զիային իւրոյ սրբոյն Սինաոյ՝ ուղել եւ ի կատարումն հաւացանել զոյն ուռը զիքը՝ որ կոչ չի ժամանէքք: Ի վայելուն մարուր մանկաց նկազացոյ:

Ի Հայրապետութեան Տեսան Հազարու ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Եւ յիշուց սրբոյ Աթոռոց Գատրիարքոց՝ տեսան Գրիգորի եւ տեսան Յովհաննես Արքի եւ Աստուածառուն Վարդապետոց:

Ի պարանի որուզ ասուածառի:

Արք՝ որք վայելէքք զո՞ւ ջրմանակութեամբ՝ յիշելիք ի Քրիստո ի մաքրա- փայլ ազօթո ձեր զրամանեց ասուածառուուր: Եւ զորդանին իմ զարբացու յուանենին: որ է ծոսոյ ձեր ամենեցուն:

Նաև՝ զայտառաւորն իմ զործարանին զեւգոկիցի զարբացու զարմանա: Եւ դվանեցի մասնէն: զի եւ զուր լինելիք յիշենայ յանրան զբութեան նորին: ամէն:

Ի Բուքի (1137)

Կիւլունիկեան Մատենադարան

264-2

1738

205

ԳԻՐՔ ԴԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՏԱՂԱՐԱՆ. Կ. Պոլո., աղ. Արքունակ Դուք, 1738. 330 էջ:

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

ԳԻՐՔ ԴԳՐՈՒԹԵԱՆ: ԵՒ ՏԱՂԱՐԱՆ ՎԱՅԵԼՈՒԶ ԵՒ ԳԵՆԵՑԻԿ: Ի ԶԱՆԱԶԱՆԻՑ ԲԱՆԱ- ՏԵՆԴԻՑ ՀԱՐՄԱՆԵՐԵԱԼ Ի ԽՐԱԲԻՃԱՆ ԺԱՆԿԱՆԻ սիօնի:

Բարեխօսութեամբ սրբոյն Սորոսի զրամանքի:

Ի Բռւականի մերուու սննէքք:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան տպողի:

Տպագրեցու զիքը ուր կոչի Տաղարան: Ի Հայրապետութեան տեսան Հազարու պարագան Կաթողիկոսի:

Եւ ի պատրիարքութեան երկուց աթոռոց սրբոյն երուաղէմի, եւ կոստանդնու- պոլուս տեսան Հրիգորի և տեսան Յօհաննու արքի և ասուածառու վարդապետոցն:

Ի պարանի որուզ Արքաւուրի:

Եւ զեղույթակիցն իմ զործարին օհանն: Եւ զայտառաւորն զործարանին նկատիսն: եւ զինուունն:

Կիւլունիկեան Մատենադարան

264-4

1738

206

ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՑՍԱՐԻ ՓՈԽԱԱՆՈՍԻ. Կ. Պոլո., 1740 (աւարտ. 1741), 325 + 3 էջ. = 328 էջ:

ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՑՍԱՐԻ ՓՈԽԱԱՆՈՍԻ. Եւ Կողէն Թագուէւոյ. Եւ որդույ նորին Դիոկղեանեսունի. Եւ Յօթաց իմաստասիրաց:

Տպագրեցեալ ի Թռւականի մերոյ Հայոց 1180

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշտակարան:

Ենորհին առառենոյ յանկ ելեալ աւարտեցաւ արգումն պատմութեան զրգուհիս
այսորիք՝ մը կույի նօթի քառատաւէք:

Ի Հայրապետութեան Տեսան Հազարու՝ առենայի Հայոց Կաթողիկոսի և ի Պատրիարքութեան օրուն Երուսաղէմի՝ Տեսան Գրիգոր Կամազորդ և Գերեզմանիկ Վարդապետի նսկ և ի Պատրիարքութեան Կոստանդնուպոլույ՝ Տեսան Յովորայ՝ արժանաոր բանիքուն և առաւածարան Վարդապետի և Բուռակոսի 1190:

Արդ՝ որք հանդիպիք սամ ընթեռնով կամ զրօնիով՝ յիշեսիք զպատճառ ապկցանն
սորին գրավանառ արգումնէցի նորայ ճառուկն զինուին ի բարին
Արձն:

Կուլպէնկեան Մատենագարան
923.1 Փո.

207

Ա. ԳՐԻԳՈՐ ՏԱՐԻՒԱՅԻ. ԳԻՐՔ ՔԱՐՈՉՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈԶԻ ԶՄԵՐԱՆ ՀԱՏՈՐ. 4. Պոլի.,
տար. Արքական Դպր., 1740. 748 էջ.

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐ

ԳԻՐՔ ՔԱՐՈՉՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈԶԻ ԶՄԵՐԱՆ ՀԱՏՈՐ.

Արքական որոյ Հօն մերս Գրիգոր Տաթիւացւյն Խօթուցոյ վարդապետի. Տրպագրեցն պահպանութեամբ ուուր առաքելոց Թաթէսոփ և Բորթուզինէսոփ. և որուց Գրիգորի մերոյ լուսուուրչին և արագանու վկային որոյն Միհամայ:

Ի Հայրապետութեան որոյ էջմիածնի լուսուկուսոյ՝ ուրբանէտը՝ և անյաղթելիք աթոռոյն, Տեսան Հազարու առենայուն նորայ երես երանեալ զերշնորի և երշնիկ առաւածարան Կաթողիկոսի: Եւ ի պատրիարքութեան որոյ Երուսաղէմի ցրիսասակի անշենան Տեսան Գրիգորի պրազուն և առաւածարան Վարդապետի: Եւ ի կոստանդնու պրայ ցաղաքի պատրիարքութեան՝ Տեսան Յովորայ որրազ և առաւածարան գրուէր և առանէր Վարդապետի: Հրամանու վերուբերեցն որրազն վեհէն մերոյ.

Այս և հրամանու երես որրազնից վերուբերեցն պատրիարքոց: Ընդ համանա ուուր Կառուանանին պատճենաւաց նկանեցն ի կոստանդնու պալու: Արդեամբ և նորին Հափեցի Մանեսի Տանձարքի:

Թուին: Անձնապահ: Ցունզարի. Ժ:

ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշտակարան որբայ Մատենին

Փառու. .

...Այս իւրով առա մարդաբերութեամբ՝ ևս կարգութիւն անարժանութեան իւ-
մուս առա ապէի և ի յանդ Հանել զպատճակն և զնուպէան մասնան զայս, ի վաս իւ-
րոյ մենաթեան և բարերարութեան, և ի յօսուն մասկանց եկեղեցւոյ, և ի պարծան
ապէի ապոյց: Եւ նոյն առարի և թաւիլ հայոց սնաք, ի գնիսամբըքի Ժ:

Ի Հայրապետութեան լուսուկուսոյ մեծի և անյաղթելիք աթոռոյ որոյ էջմիածնի
առան Հազարու զերշնորի և երշնիկ և առաւածարան Կաթողիկոսի:

Եւ երեսց որրազն պատրիարքոց որրայ երուսաղէմի և կոստանդնու պալու
առան Գրիգորի և առան Ամբոնի առաւածարան Վարդապետոց:

Իսկ ընկամքական մեծի աթոռոյ էջմիածնի Հաւատարի և ծայրազոն նույրակ՝
առան Ամբոնի առաւածարան և խոհմանազ և առաւածարան Վարդապետի և առաջ-
նորդի որրոյ թուալոյի առաջնորդ: որ է ի զպացնոց զատուիք: որ և ի սոյն առի՝ եկ-
եւալ էր նույրակ ի մեծ կոստանդնու պալու: Եւ բազում անզան յորդորեաց ապէի զուուր
մասնան զայս: Այս ինչ յայս լիցի որրազն հարց և մանեսնց որրոյ եկեղեցւոյ: քան-
դի շորժ եղեն պատճառ ապկցան ուուր մատենիս: Նախ՝ վերուբերեց որրազն վեհէն
որ էն նույրակ ի բարձրու: Եւ բազում անզան յորդորեաց զին և առի և ի վերայ իմ:
երկորդ՝ զի մը կորից աշխատեց եօթնալոյս վարդապետի մեծի Գրիգորի աթոթեաց-

Նաև յիշեց զիմուլութեալ պարբերութ վարչապետն՝ որ ես օրինակ մի առելու, և բազում անգամ հորէ եղ քերայ ին վասն ապեցան ուրա: Նաև յիշեց ընտառ- կայսեր զգեստու վարչապետն: որ եւ ես ես օրինակ մի առելու: Նաև հանդիրենի եղած առել զերերու հաստին: եթէ ասուց տեր կարութիւն, ի կառար հա- սուցանեմք: և առ կառարենիս զայր արքայութեանուն եւ ապօթիք ետքայութ վարչա- պետին ճեմք գրեսութիւնուն: ի մարք ունիթիք դաշտայութ վարչա- պետին ճեմք գրեսութիւնուն: ի մարք ունիթիք դաշտայութ վարչա-

Եւ արք՝ որք Հանգիպէ Խառնեն այսիքի, և զատիք ի սահման շիրթանց կամ լուսակաց, յիշանցիք Հազերարքուն պիրով ի մարզու պատիս ձեռ, զմեղառած անձն ին անդամային ձեռք, զմանաւու Խառնազոր և զերպարյ ին զՄէրաստ. և զնուու մեր շահաթափար են զբունչւն. և զիզուակից մեր զարբարին են զիւս Հանիբարին. և զորգեան մեր զանցանեն. և զիւսուուր եպրայր մեր զարբարյ Սահկանառ ի սեր Հանգացալ. և զիւնան. և զիւեր մեր զիւբան են զՄէրգարին և զբունչւն. և զպառ մեր զերբառն են զուր Անհանեն. և զումիր մեր զՄէրգարն են զիւս Մորասն են զանցան արքան առօս զերբարյ մեր յշեցեց ի տեսաւ. և զուր յիշաւ լինեց ի խնած տուուած առէն.

Նաեւ յիշեցէք զհոգեւոր եղբայրն իժ դեռաթաղեցի Առաքելիք որդի Սիմոն ազէւ:

ഡീ അർ ക്ലൈറ്റേറ്റുകളെ ക്രിസ്തീയരാത്രി സംപ്രദായം എന്ന ശ്രദ്ധിക്കുന്ന ഒരു മാത്രാക്ഷരം, അജീവ ചൗക്കിക സംപ്രദായരിൽ മരഖാഡാ ചാലാ ദാനം. കൂടുതലും അപ്പ അക്ഷരം പൊതു കൂടി ഉപയോഗിക്കുന്നതുമാണ്. കൂടുതലും അപ്പ അക്ഷരം പൊതു കൂടി ഉപയോഗിക്കുന്നതുമാണ്. കൂടുതലും അപ്പ അക്ഷരം പൊതു കൂടി ഉപയോഗിക്കുന്നതുമാണ്.

Բայց այս մեք նաև համեմու զահանդեպա բարձրին պահած եւ փափառ առ այսպիսի լիւանդութիւն բարձրին ուղարկեց ինը զանցից մերը. ու եթ առա ապրիւ բարձր մեր գիշեալու պահանձն ենք.

Պարտե մէն և զարդ ճառիկ՝ պիտիկից Արքան զգին. որ իս իս ճառական աշխատան այլամաս և ու զարդ օւթուր հապրեա կապրեա զար ոչ հաւատութ այլա-
ճառակ. մէնէն ի ստու ի պատուան ու պատուան ի պատուան.

Ταράκων ήταν και προσωπική φύρμα γηρή της γραμματοράφου πρώτης αντιπρόσωπης της γερμανικής διπλωματίας στην Αθήνα, από την οποία η γηρή έγινε γνωστή γραμματοράφη της πρώτης αντιπρόσωπης της Γερμανίας στην Αθήνα.

ունի քաջախոր, բայց դըմուխ, և նա ի պարզութեան պարագան զգութ է ուղարկեած օրէնք ի կտառարան ուրա պալով չփա յութ աշխատացու ։ Խուե զնանք իւս է զդրիկորն ի զԱՄ թաման։ Ծիւցէք և զիրա աշխատաքար գործա աշշան զիուցիք և սահման Կորտակոր որդիք զինձամախուն ոք բազու աշխատան կրեաց ։ Այլ և յիւցէք զերտաստաց եազկու բար սիրացու Բարեկան և զնակոր ։ Զիիք ամենազան յիւցէք և զինզոք մատել ամէ ամենանոր պրատաք ուրա գործա և զայրմարոզ տակուց լուս կորեաց ։ զԱՄ որդիք զպիրէ իւս զորքակին իւս զԱՄ թաման ։ Եւ Հայոց ի պրատաք ընթերցաց առաջ իւս կարուցաց ։

Georgian *Georgian*

Chittibhushanam

230:154 *Saw*

208

Տօնածոթեա եր Ամեսարաւածոթեա: Կ. Գոյք, ոպ. Աստուածատուր Կոստանդնուպոլիսեցի,
1740. 823 (384) + 48 = 429. 66.

ШІСТЬ ПЕЧАТІ

ՏԵՐԱՎՈՅՑ ԵՒ ԱԽՏԱՐԱՆԱՑՈՅՑ : Կարգաւորութիւն եւ Հրամակ Տէրութակն Յակը։
Զոր Կարգեալ եւ Սահմանեալ Խուսկայ Հայրապետի՝ ըստ Արարողութեանց։

Եւ ուժմէկ Տպագրեցեալ ի Թուին Հայոց 1189
ի Կոստանդնուպոլիս Քաղաքի:

ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան:

Ընորհն եւ ողորմութեամբ տեսան մերոյ յիռուսի քրիստոսի. եւ բարեխօսութեամբ արագածատ վկային իւրոյ սրբոյ Մինասայ՝ յանկ ելեալ աւարտեցաւ ի լաւ եւ ընտիր օրինակ տըզում գրքին այսորիկ՝ որ կոչի Տօնացոյց:

Ի Հայրապետութեան Տեսան Դապարու ամենայի Հայոց Կաթողիկոսի:

Եւ ի Գառարիապետութեան ուորք Աթոռոց այսինքն Նրաւագէմի եւ Կոստանդնուպոլսուոյ՝ Տեսան Գրիգորի եւ Տեսան Յօհաննէսի Կոտուածարան Վարդապետաց:

ի Ֆայումի արաւոց աստուածաբարոյ:

Արդ որք վայեկէք՝ մայթեմ, զի ամ յամէ ի գնարման սորին՝ յիշեսիք ի քրիստոսի զիս եւ զորդեակն իմ, որ է նառոյ մեր ամենացուն:

Նաև՝ զաշխատաւորն գործարակին զեւողկեցի ակրացու զաքարիսին եւ զիարեցի տիրացու յօհաննէսն յորդէ եւ զուց յիշեալ:

Կիւլպէնկեան Մատենագարան

284-1

1740

ՎԱՐՈՒԹ.

Երկրորդ մասը (էջ 1-48) տպաւած է դեղին (էջ 1-16), Վարդապոյն (էջ 17-32) և մամիշակագոյն (էջ 33-48) բուլղի վրայ:

209

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ: Կ. Գույն, ապ. Բարեկա եւ Յակոբ Ակրոսացիներ, 1740. 390 էջ:

ԱՆՈՒԽԱՆԱԹԵՐԹ

ՍՈՒՐԲ ԱԼԵՏԱՄԱՆ Տեսան Մերոյ եւ Գրէշին յիռուսի քրիստոսի ՈՐ ՀԱՅ ՀՐԻՄ ԱԼԵՏԱՄԱՆ ԱՐՔՈՒՄ,

Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի. եւ Յօհաննու:

ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Նօր տպեցման աւորք Ակնտարամին:

Փառք...:

...Եւ յայրէ ի վերջին ժամանակին՝ պղեցու Աղորմութեամբն աստաւոյ, եւ բարեխօսութեամբ սուրբ աստուածածինի ի թիքն. մանք. ի Հայրապետութեան սուրբ հՀմբառնի, տեսան Դապարու սրբոյ արագած կաթողիկոսի անձնայի Հայոց: Եւ ի Գառարիապետութեան որբոյ երսաւոցին եւ կաստածին պալոսյ տեսան Գրիգորի եւ տեսան Յօհաննու սրբազն եւ աստուածածին վարդապետացին ի արքարանի սերաւացոցի երկու եղանց բարսէն եւ յակոր անպիտան ծառայիցու Արդ որք վայեկէք զուրբը աւեսարան զայս, յիշեալիք զվերդրեալ ծառայշը մեր եւ զորդեակն մեր զաքարիսին որ է շարօն գրոյն, զաքարիսն, զաստամատասուրն, եւ զմիշանին: Ցիշեսիք եւս նիքմանակ միջով զազուշեցի ըշինան նիկողոսուն. որ ըստ բարեկէ բարութեանց քանի մի զաքար փոխ աւլով զգնեաց մեզ ի զործու այս եւ յիշեալ յիշես լիշիք ի տեսան մերդէ յիռուսէ քրիստոնէ յաւոր աւելոյ յարութեան ամենաին ամբիկն ամէն: Եւ զաշխատաւորն գործարանին զազուկեցոցի բանեմ յափանէն եւ զուց յիշեալ լիշիք ի քրիստոնէ ամէն:

Կիւլպէնկեան Մատենագարան

226-4

1740

Կազմոց՝ Ա. Գ.

(Եսր. 13)

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

THE LAST YEARS OF THE GEORGIAN MONARCHY 1658-1832. By David Marshal Lang. Columbia University Press. New York. 1957. Ալթուածական, լարապետ, էջ 334, մկան և աշխահցոյց տուխտակ:

Կարեւոր եւ շահեկան հասոր մը ի որ կը տրամադրուի, խոչոր նպաստ մը բերելով նաեւ մեր այդ շրջանի պատմութեան։ Գործը ամբողջութեամբ նուիրուած է վրացական արքունի պատմութեան այդ խառնակ շրջանի բացարարութեան և պարզաբանած, կատարուած ձեռնհասօրին եւ աղբիւրներու մանրամատն նշանակութեամբ։

Առաջին գլուզ կը տրուի պատմական սուուերագիծը նիւթին։ Երկրորդ գլուզ կը տրուի Մուխարանեան փոխարքաններու կառավագարութիւնը, 1658-1723 թասպաններուն։ Խօսերդ Վախտանգ Զ. ի տաեն վերախմբագրուած Վրական Օրինագիրքին մասին, Լանկ կը դրէ։ ՀԱվախտանդ և իր խորհրդատունները ընդէլուուցիցին նաեւ վրացերէն թարգմանութիւն մը Հայոց հին օրէնքներուն, ինչպէս որ պահուած էր եւ ժառանգուած 11-րդ դարուն հայկական թագաւորութեան անկումէն վերջ պահուած էջմիածնայ կաթողիկոսութիւննէն։ Այս հայկական օրէնքները մասնաւոր յարժարութիւն ունէին, որովհետեւ մեծ եւ առանձնաշնորհեալ Հայ հասարակութիւն մը դոյլութիւն ունէր Թիֆլիսի, Կորիի եւ ուրիշ գլխաւոր քաղաքներու մէջը (Էջ 34)։ Էջմիածնայ շնորհիւ պահուած մելոյ հայկական օրինագիրքը թարգմանուած Վախտանգի յանձնարարութեամբ, կազմուած է 12-րդ դարու հայկական թարգմանութենէն, այսպէս կոչուած Սուրբիական - Հայութէական օրինագիրքին եւ օրէնքներէն 12-րդ դարու օրէնսդիր Միսիթառ Գոշին (Անդ)։

Հայերէն օրինագիրքին Վրացիներէն որդեգրուիլը բնական էր, քանի որ հինէն ի վեր Հայերը կարեւորագոյն գեր մը կը խա-

զային Վրաստանի հասարակական կեանքին մէջ է Երկրին կարեւորագոյն երկու զասակարգներն էին կարգերէն բար իսկ Հայերէն վաստական կամ վաճառազ բառէն ծագած կ'երերի իսկ մօխաղմէնին կը նշանակէ Քաղաքացի զասակարգ։ Հոս ալ վրացերէն մօխաղմէնին ինձիք ենթագրեն, կու այս հայերէն ծագուած, մեր բաղկնենի բառէն։ Լանկ կը վկայէ որ Վրաստանի քաղաքացիներուն եւ զամանականներուն մեծագոյն մասը հայկական ծագումէն էին, եւ կը կազմէնին մասնաւոր հասարակութիւններ Թիֆլիսի, Կորիի եւ Դմանիսի քաղաքներուն մէջ։ Մինչ անուանապէս մզանի (հպատակ, նորտ) էին թագաւորին, քաղքենիները կը վայելիքն մասնաւոր հանդամանք եւ պատէն զինուորական ծառայութիւնէ (Էջ 10)։ Լանկ կ'աւելցնէ, որ ՀՎաղգինների գասակարգը Վրաստանի մէջ կազմուած էր զլիաւորար Հայերէ, որոց չափով մը ալ Հրեաներէ, Ցոյներէ եւ Պարսիկներէ։ Իրը հասարակային զասակարգ, աննէք կերպով մը դուրս կը կանգնէին Վրաստանի աւատական նույնագլուխութիւնն, եւ կարգ մը առանձնաշնորհեալ առիթներով, անոնք կրրնային աւատատէր ըլլալ եւ նորանք ունենալ։ Իրենց առանձնաշնորհուածները նըկատիլ էին։ Ոնրային ինդիքներու տաեն, քաղքենիր մը համար բնական էր խուսափիլ մարմնաւոր պատճէն կամ մահապատճէն, տուգանքի մը վճարմամբ առ զանձարանը։ Երբ Շահը կամ Սուլթանը կը պահանջին տուրք գերի աղջիկներու կամ յանշերու, քաղաքի քաղքենիները կրնային իրենց ընտանեաց ազատութիւնը ձեռք բերել դրամով (Էջ 55),

Երբորդ գլուխը նույնիրուած է Վրաստանի անսեսնական եւ հասարակային վիճակին Մուհրանեան լըջանին։ Լանկ կը վկայէ որ Հովովմի Կաթողիկէ եկեղեցին իր քարոզիչներով ձեռք բերած յաջողութեան նախանձող զտաւ Վրացի Օրթոսոքս եւ Հայ Գը-

բիուրեան (իջմիածնական) հեղեղեցապես սութիւնը: «Թիֆիխ» եւ Կորի քաղաքներուն մէջ գոյութիւն ունեցող կարեւոր Հայ առարին պատճառառ, քաղաքներ ուր Կաթողիկ քորողիները հաստատուած էին, Հայ եկեղեցականներուն նախանձայոց ընդդիմութիւնը մասնաւրարար բուռն եղաւ: Առնեք զրգուցին քանի մը ամօթաբեր դէպէքը ամբուխային բնութեանց՝ ընդդիմ Կաթողիկներուն, որ պատճառ եղաւ Պապին եւ Ֆրանսայի թագաւորին միջամտութեան Պարսից արքունիքը քորողիչներուն համար (էջ 82): Լանկ կ'աւելցնէ: «Կ'արժէ դիտել որ Հայերը, իրենք ալ առանձնաշնորհւալ կրօնական փոքրամասութիւն մը, եւ ո՛չ թէ Վրացիները, կը կազմէին հալածարքները ընդդիմ կաթոլիկ քարոզիչներուն» (էջ 82):

Չորրորդ գլուխը նուիրուած է Մուխրանաներու (1658-1703) քաղաքական պատճութեան: Էջ 93-ով շահեկան մանրամասութիւններ կը տրուին Արչի Վըրաց թագաւորին եւ որդւոյն՝ Աղեղսանդըրի գերազական եւ տարագրաւթեան մասին: Լանկ Օրին երբեք չի իւշեր իր դործին մէջ: Իր դործին այս մասը կը լուսաբանէ Օրին նամակներում մէջ անորոշ վկայութիւնները Արչիի մասին եւայլն: Օրին մասին մեր աշխատաւթեան մէջ, իր յառելուած կուտանք կարդ մը ճշգումներ այս դործին օգտուելով:

Հինգերորդ գլուխը կը շարունակէ քաղաքական պատճութիւնը Մուխրանան ըլլը ջանին 1703-1723: Վեցերորդ գլուխը Մուխրանան ըլլանմի մշակութիւն մասին է: Տօթներորդ գլուխը՝ Վրաստան թրքական եւ պարսկական լուծին տակ 1723-1747 թուականներուն: Ութերորդ գլուխը նուիրուած է ազգային անկախութեան պայքարին 1747-1762: Իններորդ գլուխը դէպէ ուսական Օրինենացիան (1762-1783): Տասներորդ գլուխը՝ տնտեսական եւ հասարակային խնդիրներ Հերակի թագաւորութեան ըլլը ջանին: Լանկ կը խօսի համաստարած կարօտ տութեան վրայ, որ կը տիրէր այդ օրեւն Վրաստանը կ'արժէ աւատական պատճութեան ինքովներին հաշուեցնելու երկրին գրաւումին՝ որևէ օտար իշխանութեան կողմէ որ կրնար օրէնք ու կարգ հաստատէլ: 1790 ական թիվերուն Թիֆլիսի Հայերը շատերը կը նախընտրէին յարմարի ԱղաՄօհամէտ Խանին հետ Պարսկապատանի: Բայլոր Հայերը՝ բացի մեզմէ երկութև՝ նույն կ'ըլլան այդ ստահակին, Յովսէփ Բէհրութով այդ տան կը գրէր եռվու Բաթօնիվիլի: Պարսկական պատճառակիքը անդի մալէ վերջ Հայերը Ռուսերուն նայեցան օդնութեան համար: Պօլոս Զարէն Թիֆլիսի վաճառականներուն գլխաւորներուն ընծայուած չնորհները կարեւոր ազգակ մըն էին հարթելու համար Վրաստանի վերջանակն կցումը (էջ 194-5):

Մշակութային կերպով Հայերուն գործունութեան լայն տեղ կու ասի Լանկ իր այս դործին մէջ: Ան կը գրէ: «Հայո-Վրացի բանաստեղծ Սայաթ-Նովա քանի մը տարի անցուց Թիֆլիսի մէջ արքունեաց քով՝ մեծագու զնահատաւած: Ան հաւասարապէս գնահատուած է իր տաղերուն եւ քաղեր-

ներուն համար, գրուած վրացերէն, հայերէն կամ ատրպատականի թուրքերէն։ Վը բացերէն, իր ոչը նշանակելի է իր ազատ շափով եւ հետանուագ դիւրութեամբ։ Ան ստեղծագործեց նոր եւ աւելի բնական յանդաձեւեր եւ բաժնուեցաւ փայտուանեայ հնչարանութիւնէն՝ Ռուսակելին վերջին ռըբու կեղծողներէն» (էջ 203)։

11-րդ դրուեց՝ Հերակլի վերջին արիները, անկումն Բագաւորութեան 1783-1798։ Ռուսական ուժերուն Վրաստան մրանելը վաս ազգեցութիւն ունեցաւ վրական սահմաններուն մահմետականութեան վըրայ։ Թաթար եւ որդիք մահմետական փոքրածանութիւններ Գանձակ հեռացան։ Նախապէս հաւատարիմ Շուշի Խարաճիմ Խանը թշնամանալ սկսու, և Երևանի ու Գանձակի խանութիւնները խուսափեցան իրենց տարեկան տուրքը առյէն։ Ռուսական Բագաւորութիւնը մասնեց տակնուվրայութեան եւ քայլայից իշխանութիւնն, Հերակլի մատներով անգորութեան։ «Հայ եւ Վրացի տոեւտրականներուն վրայ յարձակում եւ աւարառութիւն կատարուեցան Թուրքիոյ եւ Պարսկաստանի շուկաներուն մէջ, և անոնցմէ շատեր Ռուսիան դաշիւցին» (էջ 207)։ Ռուսական անվտանցին եւ փոփոխական ընթացքը, մահաւանդ Եկատերինա Կայորոււչին մահուամբ (Նոյեմբեր, 1796) եւ Պօղոս Զարին գահակալութեամբ ա'լ աւելի վտանգաւոր ըրաւ կացութիւնը Հերակլի համար։ Ռուսերը հեռացան, իրենց բախտին լքելով իրենց վրատահերով գործող բնակչութիւնը, եւ Պարսից Ազա Մահմէտ Խանը արինուուշտ մըտադրութիւններով մտաւ Հայաստան, Հարսպազ, գրաւեց Շուշին։ Նոյն առեն Հերակլի ծանր հիմանդացաւ եւ Յունվար 11, 1798ին մեռաւ, իրեն յաջորդեց Կէօրկի 12-րդ, վերջին թագաւորը Քարջօ-Կախէդի (1798-1800), որուն նուիրուած է Լանկի այս գործին 12-րդ դրուեց։ Այս շրջանին արդէն Ռուսերը կրցեր էին բոլորովին քանդէլ Վրա-Հայ միասնականութիւնը եւ Հայերը ամէն տեսակ խոսանուներով իրենց

կապէլ։ «Պարզուեցաւ որ Թիֆիսի Հայերը չահերու մէծ յոյսեր զրած էին Ռուսական վրայ եւ ասիկա ակնյայտնի կերպով կը ասալերուէր Ռուսերէն։ Հայ մը որ Թիֆիս կը գտնուէր 1799 նոյեմբերին, Գօվալէնսքի հոն ժամանան միջոցին, կը հաւաստէր Մալքումի։ Երկու զինաւոր Հայեր, Մելիք Ճումշիտ, Մելիք Շահ Նազարի պրդին, եւ Մելիք Ֆէրիմում, Մելիք Բէկլարի պրդին, պրօնք ուսական արքանինքը զացած էին (ուսական) բամակին եւ կամչըլելու վերջ Կայսրակիմ մահուան պատմառաւ, Թիֆիսի եկած էին Խօսա Արարաթ նայիի (որ Մալքումի տեղեկատուն էր) հոնիկ մեկնաւմն 15 օր առաջ։ Անոնք Զարէն ստացեր էին կապայու ժապաւելն, որ իրենց Վզին շարք կը կրէին, եւ սոկիէ շրջայով մը անօնց ամրացուած էր Զար Պօղոսին պատկիրը առկախնակ։ Ասիկա տեսաւ Խօսա Արարաթունը, իմացա թէ անոնք մէծ ուշագրաւրեամբ ընդունուած էին, թէ իրաքանչիւր տարեկան 3000 տալարի բաշակ մը ստացած էր, եւ իրենց ըստաւ էր որ Թիֆիսի վերադանան եւ պիտի զննեն մը ուղաստաւոր ունկնդրութիւն մը պիտի տրուի իրենց խնդրանշներուն։ Խօսա Արարաթ չէր գիտեր թէ իրադէ ի՞նչ էր անօնց խնդրանշը, տակայն կը հաւատար որ ատիկա էր խնդրանշը Զարին օգնութիւնը պատհովելու վտանգուած եւ մնջուած Հայերուն։ Ան աւելցուց որ Վրաստանի բոլոր բնակիչները ուրախ էին հաւատականութեան համար, ըստ որւմ Ռուսերը իրենց պիտի շնորհէին բացէիրաց եւ յայտնազես պաշտպանութիւն եւ թէ անոնք արդէն ինքնիմքնին կը նկատէին Զարին հպատակները։ Ռուսական աղբիւներէ կը յայտնրուի որ (Զար) Պօղոս խոստացած էր այս Մելիքներուն թէ Հայկական ազգային տուն մը պիտի հաստատուի Վրաստանի մէջ ուստական հովանաւորութիւնամբ, Հայթայթելու համար ապահովութիւն Պարսկաստանէն եւ Թուրքիային Հայոց։ Այս գաղութիւն պիտի տրուէր ինքնիշխանութիւնն վրական պետութեան մէջ։ Այսպիսի մտադրութիւն մը բնական է մզեց Հայերը նեցուկ ըլլալ ուսւ-

սական կառավարութեան, քան թէ վրացական թագաւորին։ Ասոր համար անոնք կը քաջալիքութէն Հայոց նոր կաթողիկոսէն, Յովսիփ Արդութիսքիէ (Արդութեան), որ նուիրուած էր ոռուական շահերուն։ Հայոց հաւատարմութիւնը իշխող վրական տան հանդէպ արդէն հիմնախախտ եղած էր Հերակլի անյաջողութիւնն, հարկ եղած ապահովութիւնը հայթայիշելու առևտուրի հանդարա հետապնդման համար։ Երբ ժամանակը եկաւ (վրական) թագաւորութիւնը ջնջելու, երկրին ազնուականներէն եւ գիւղացիններէն էր աւելի, որ եկաւ ընդդիմութիւն քան թէ Հայերէն տիրապետուած քաղքեններու դասակարգէն» (էջ 235)։

Խիստ շահեկան է Լանկի ուսումնասիրութեան մնացեալ մասը։ 13-րդ զույթը կը խօսի Արեւմելին եւ Արեւմտեան Վրաստանի մէջ թագաւորութեան նշշումին մասին (1800-1810)։ Վրացինները ճշդորչն զացան վտանգը մահամերձ պարակական վեհապետութեան տեղ ուսուական հեղձուցիչ նոր գերիշանութեան։ Վրական ապաստմբութիւններ նուուաց դէմ ծայր տուին, որոնց սակայն Հայերը առհասարակ ջնանակցեցան, եւ կորսուեցաւ վերջին յոյու տեսական քրիստոնեաններուն, Հայոց եւ Վրաց, ինքնիշխանութեան։

14-րդ եւ վերջին գոլումը կը խօսի ուսուական ուժին վերնական հաստատման (1810-1832) մասին։ Վրացիք բոլորովին կորսնցուցին որիէ անկախութիւն ուսուական բռնատիրութեան տակ։ Իսկ Հայերը նոյնիկ մահմետականներէն ճանչուած կրօնական իրենց վեհապետութիւնը ստիպւեցան կորսնցնել ուսուական թշնամական վերաբերունքով, երբ նախկին բոլոր աշխատած յոյսները խարկանքի վերածուցան եւ հետզետէ իշխաններ եւ գրաւուած Հայեական հողամասերուն Հայութիւնը ենթարկուեցան ամէն տեսակ բռնադատեալ միջամտութեանց։ Մինչ ուսուական քաղաքականութիւնը Հայեական հողամասերուն մէջ Հայոց մէծամասնութիւնը արուեստական միջոցներով, օտար գաղթականներով, եւայլն կը ջանար նուազեցնել, հետզհետէ

Հայոց, Վրաց եւ Թաթարներուն մէջ գըմտութիւն եւ ատելութիւն սերմանելով, նոյն ատեն անասելի լրութեամբ մը նոյն իսկ իշխածնայ եւ Հայ նկեղեցւոյն ներքին կեանքին կը խառնուէր իր օրէնքներով, պաշտօնեաններով, եւ վերջապէս եկեղեցական հարստութեանց բռնատիրութեամբ։

Լանկի գործին վերջը կը տրուին վրական ինքնակալներու զանազան ցանկեր, իրր յաւելուած, սկսելով 17-րդ դարու սկիզբէն։ Յետոյ կը արուի ընտիր եւ մէծարժէք մատենագիտութիւն մը գործին մէջ մը շակուած նկրերուն վերաբերող զիրքերու։ Վերջապէս յատուկ անուանց կարևոր ցանկը, եւ կը փակուի այս շատ արժէքաւոր եւ կարևոր ուսումնասիրութիւնը, ինչպէս Վրաց, նոյնպէս ալ մէր Ժէ-ԺԹ դարերու պատմութեան մասին։

Զեմ զարժանար որ Լանկ լրութեամբ կ'անցնի իսրայէլ Օրիի բանդաղուշակութեանց եւ խարերայութեանց վրայէն, սակայն ցաւալիք է որ Դաւիթ Բէկի ինքնիշխանութեան փոքրն ալ չի յիշեր։ Հաւանաբար գործը նուիրուած ըլլալով միայն վրացական պատմութեան, հարկ չէ տեսած Հայոց մասին պէտք եղածէն տեւիք ծանրանլու։

Մէծարժէք, կարեւոր եւ վաւերական գործ մըն է Լանկի այս աշխատութիւնը։

AN ANNOTATED LIST OF ARMENIAN NEW TESTAMENT MANUSCRIPTS. By Rev. Eroll F. Rhodes, Ph. D. Rikkyo University, Ikebukuro, Tokyo, Japan. 1959. Փաք արտապահագմ, էջ 192:

Հայ ձեռագիր նոր Կամակարանի գրչութիւններուն մէկ ընտիր ցուցակն է ասիկա, կատարուած կարելի եղած ինամքով։ Վերապատուելի էրու Խոտց, շշանաւարտ Շիքակոյի համալսարանէն ասկէ տասը տարի մը առաջ, այդ մէծահամբաւ համալսարանին չըշանաւարտ Հայագիտութեամբ ըդրազողներու շարքին մէջ տասնակարդ տեղ մը կը գրաւէ։

Իր բառաջարանին մէջ կը խոստովանի զործին կաղմութեան առթիւ կարդ մը իր կամքէն բոլորովին անկախ գժառարութեանց հանդիպիլը, որոնցմէ զլիառարը՝ Հայկական գրչագիրներու հաւաքմանց կանոնաւոր ցուցակներու շպոյութիւնն է։ Հեղինակը արուած նիւթերով շատ ընտիր գործ մը կտուած է, թէեւ շատ պակասաւոր։

Հատորը բաժնուած է գլուխներու, աշխարհագրական սահմաններով։ Կը ներկայացնէ հնա գտնուած նոր կտուարանի հայրէն գրչագիրները, ապազ հաւաքման գրչագրական թիւը, ձեռագրին մասին կենսական տեղեկութիւններ և ձեռագրին մասին գրուած ու հրատարակուած գրականութիւններ։

Ընդամէնը 1244 ամբողջ կամ հատոկապուր նոր կտուարանի հայերէն գրչագիր ծանօթ նղոս է Հեղինակին։ Գլխաւորաբար Վիեննայի Միլիթարեանց, Երեւանի Պետանգարանի, Սպահանի Ամենափրկչչի Վանքին հաւաքման գրչագիրներն են որ պահանջան են իրեն։ Դրախոտաբար նման գործի մը կաղմութիւնը իրաւութիւններու կապարած է։ Եթէ կան անկարելիու-

թիւններ, չկամութիւններ եւն։, սակայն կան պայմաններ ար որոնք կարելի է բոլոր բարդին կամքի անկախ նկատել։ Որինակ իմ հաւաքածոյին միայն ԱՅ գրչագիր նշանաւ կոծ է, մինչ առող թիւը շատ աւելի է։ Մակայն ցաւալին այն է որ ԱՅ-էն գուրու իմ հաւաքման նոր կտուարանի գրչագիրներուն խոշոր մէկ մասին ցուցակը այսուր պազարաւու վրայ է անդգնելին, որով հեղինակին անմատչելի կը մանե։ Իսկ հրատարակչին կողմէ անոնց արուած թիւերը ինծի պակսերուն, կարելի չեղաւ որ ես ոլ հարկ եղած ցուցակուգրութիւնը հարթայթէի։ Այժմ իմ հաւաքածոյին ընդարձակ և մանրապատճմ ցուցակը պատրաստելու վրայ եմ, որով յուսած որ պազարին իմ հաւաքածոյն բալորովին մատչելի կ'ըլլայ ուսումնասիրովներու։

Դրախոտուած ներկայ հատորը ունի ընթիր մատենագիտական ցանկ, զանգան ցուցակներ, որոնք գործը ամէն կերպով մատչելի կ'ընծ ուսումնասիրովին։

Այսպէս, կարեւոր ձեռնարկի մը գնահատելի նախընթացը կ'ըլլայ այս գործը։

8. ՔԻՒՐՏԵԱՆ

Լամպէքի Պալատ
Լոնտոն

Զատիկի, 1969

Նորիմ Ամենապատութիւն
Տ. Եղիշէ Արքեպոս. Տէրուէքնամ
Պատրիարք Հայ Երաւանէմի
Երաւանէմ.

Զերգ Ամենապատութիւն,
Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս.

«ՁՅիսուս խնդրէք զնազովրեցի զխաչելեալն.
յարեաւ՝ չէ առա» (Մարկ. ՃԶ 6):

Հրմուտի այս բառերը առաջին անգամ արտասահմանացան համեստ կի-
ներու, որոնք «ընդ առաւոտս մրաշարարուն, եկած էին օծելու մարմինը Յի-
սուսի» որուն խաչուիլը տեսեր էին: Խայն բառերով է որ, Սիրեցեալ Եղբայր,
Կողջաննենք Զեզ իր Ցարութեան այս տօնին:

Ցաւուս նազարեցի կը շարաւմակէ խաչուիլ մեգաւոր մարդոց մուշ-
արարքներուն: Այս ամէն երկրի մէջ, հաւատացեալներու որտերէն Անրա տա-
կալին կը բացավախ յոյսի կրակը, և իր հետեւորդները զինի կը փնտռեն.
«Մեք ակն սմէակ քէ նա է» որ Վրկելոց իցէ զերայէլ» (Ղուկ. ԻԴ 21):

Իրենց հաւատիքն մէջ, իրենց փնտռութք կը վարձատրուի եւ կը լսեն
աւետիք երեշտակներուն: «Ան յարութիւն առած է»; Ու տակալին, անոնք
կը լսեն Ցիրոց ողջայնը՝ իր առաջին հետեւորդներուն: «Ողջայն ընդ ձեզ որ-
պէս սապեաց զիս Հայր իմ, և ես սապեամ զաեց» (Ցուկ. ԻՇ 21):

Այս է շարաւմակաւոզ առաքելութիւնը աշխարհի մէջ ամէն ամնեց՝
որոնք կը հաւատոս Քրիստոսի Յարաւեան և Անոր գօրաւթեան՝ հալածելու.
Խաւարի արարքները: Այս ապահովութեամբ է նաև որ Կողջաննենք Զեզ,
Սիրելի Եղբայր, և Կազօքնենք որ Ասուուած Զերգ Ամենապատութիւնն ու
Զեր Եկեղեցի բարեր հաւատացեալները օրինէ, և մեզ բարեր դարձնեց զար-
ծիքները իր սիրոյն և Խաղաղութեան:

Եղբայրական սիրով,

Անկեղծօրէն Զերգ ի Քրիստոս

ՄԻՔԱՅԵԼ

Արքեպիսկոպոս Գէնքըրազըրիք
և Առաջնորդ Համայն Անգլիոյ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Զատկական տօնին առիրով, հետեւալ հեռագիրները փոխանակուած են.

2 Ապրիլ 1969

- Ն. Ս. Օծուրիս
- Տ. Տ. Վազգէն Առաջին
- Կաթողիկոս Ամենայն Հայոց
- Ս. Էջմիածին.

Տեսան Մերայ Յիսուսի Քրիստոսի երաշափառ Ցարութեան Տօնին առիրով, Մեր, Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամներուն եւ համայնքին ամսմավ Զերդ Ս. Օծուրեան կը ներկայացնեմք ամենէն ամկեզծ շնորհաւորութիւնները ցանկալվ բազառողջութիւն եւ երջանկութիւն, ինչպէս նաև բարգաւաճ օրեր՝ Մայր Արռա Սուրբ Էջմիածնի:

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐԵՍԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

2 Ապրիլ 1969

- Գերաշնորհ
- Արքեպիսկոպոսին Քէմբըրպրիի
- Եւ Առաջմորդին համայն Անգլիայ,
- Լամպէրի Պալատ.

Տեսան Մերայ Յիսուսի Քրիստոսի Յարութեան տօնին առիրով, հետեւցէ ընդունիլ Մեր ամկեզծ շնորհաւորութիւնները: Զերդ Սրբազնութեան եւ Անգլիայ ժողովուրդին կը բարեմաղբեմք երջանիկ Զատիկ եւ բարգաւաճ օրեր:

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐԵՍԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

2 Ապրիլ 1969

- Ն. Սրբութիւն
- Պողոս Զ.
- Վատիկան.

Տեսան Մերայ Յիսուսի Քրիստոսի Յարութեան տօնին առիրով, Զերդ Սրբութեան կը ներկայացնեմք շնորհաւորութիւններ, մաղքելավ շարունակական բազառողջութիւն, երջանիկ տարիներ եւ Զեր ծրագիրներուն իրականացնեմ:

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐԵՍԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

- Ն. Ամենապատութիւն
- Տ. Եղիշէ Արքեպո. Ցերուկեան
- Պատրիարք Հայ Սրուսապէմի
- Երուսաղէմ:

Շնորհակալութեամբ ստացած ըլլալավ Զեր շնորհաւորութիւնները, զամանք սրուվին կը փոխադարձեմ՝ Հայկական տօներուն առիրով:

ՏԳԹ. ՎԱՐԴԱՅԹԻԿ
Կրօմից Նախարար

Զ Ե Կ Ո Յ Ց

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

1960/70 ՑԱՐԵՇՐՋԱՆԻ ՀԱՄՐԱՎՄԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԳՐՈՂԱԿՆԵՐ

1.— Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը 1960/70 ուսումնական տարեշրջանին համար, վերամորգելի նաև կրտառշաղկներն զատ, պիտի յատիցնեն: Առեւ որոշ քիչ նոր կրտառշաղկներ սրժանաւոր հայ առանձնակեր:

2.— Կրտառշաղկներու յատկացաւմը պիտի կատարուի ընտրութեամբ, հայկական ժագում ունեցող ուսանողներու՝ որոնք իրենց բնակվայրին եւ կամ այլ երկրի մը կրտառական հաստատութիւններէն մէկում մէջ բարեպազոյն ուսման հետեւյու համար գորկ են ծիրական անհրաժեշտ միջոցներէն: Ազգային Հիմնարկութիւնը չի հռվամատարեք ուսանողներ՝ որոնք իրենց ուսման կուտեսի հետաւոր երկրներու համարաներուն մէջ: Չափ բացակի պարագաներու տակ է միայն որ կրտառշաղկներ կրնան յատկացուի այս վերջիններուն: Երբ մանրնմուրած մասնագիտութեան կարելի չէ հետեւի տեսական համարական մը մէջ:

3.— Թեկմածումները պարտին ունենալ ուսումնական բարձր մակարդակ, լրացնել անհրաժեշտ բոլոր պայմանները եւ ընդունուած ըլլալ նուազազոյն «Սօֆօմօր» դասարան մը այլ համարագործմներու պարագայի:

4.— Ընտրական Յանձնախումբը ներկայացագ քեկմածումներէն կ'ընտրէ իր դասութեամբ արժանաւորազոյն կատարածամերու միայն:

5.— Միեւնայն ընտանիքին պատկանող երկու անդամներ միաժամանակ չեն կրնար օպտուի Հիմնարկութեան կրտառշաղկներէն:

6.— Թեկմածումները իրենց ձևագիր դիմումագիրը պէտք է ներկայացնուած ըլլալ սուրեւ ծանակուած հասցեներէն մէկամ պարազոյին համաձայն ամենէն ուշ միջէն: Տ1 Մայիս, 1960, (Հարաւային Ամերիկայի երկիրներուն իշպէտ նաև Աւստրալիա համար այս բուականը պիտի ըլլալ 15 Դեկտեմբեր 1960): Ի պատասխան՝ քեկմածումներուն կը զրկուի հարլի եղած տեղեկութիւնները ու հարցարերինները:

7.— Հիմնարկութիւնը սահմանափակ քիւով կրտառշաղկներու համար նկատի պիտի ունենայ նաև գիտմաններ քեկմածումներէ՝ որոնք արդէն ափրացած են համարական վկայականի մը առ կը փափակի հաստարելազործել իրենց ուսումը իրենց բնակած երկրին կամ արտասահմանի բարեպազոյն հաստատութիւններէն մէկում մէջ: Նախընտրաւթիւն պիտի արժանաւորազոյն քեկմածումներէն ամոնց՝ որոնք նախապէս բնաւ օգտաւած չեն Հիմնարկութեան կրտառշաղկներէն: Դիմումները պէտք է կատարուին վերաբերեալ ճշգրիտ գարձեալ եւ նկատի պիտք է առնուի նյոյն պայմանամերը:

8.— Ներկայացնուած բոլոր դիմումները ի վերջոց պիտի կերպնացնուին կիրագա՞ ուր Հիմնարկութեան Յանձնախումբը իր վերապէս որոշումները պիտի տայ Օգոստոս/Սեպտեմբեր աշխամերու ընթացքին, (Հարաւային Ամերիկայի երկիրներուն և Աւստրալիայի պարազային՝ Փետրուարի վերջը): Յանձնախումբին որոշումները քեկմածումները պիտի հագործածին ուղղակի կիրագա՞ Կերպնելէ:

Յ.՝ Անհրաժեշտ հարցարանները ստանալու համար գիմնազիայի պետք է ներկացնեն հետևեալ հոգեւորութ.

Ֆ.՝ Լիբանում բնակող քեկունուններ՝

Educational Committee of the Calouste Gulbenkian

Foundation in the Lebanon.

Stephan Building,
Riad Solh Street,
Beirut/Lebanon.

Ր.՝ Սուրիա բնակող քեկունուններ՝

Mr. K. Nersoyan,
P. O. Box 757,
Aleppo/Syrie.

Գ.՝ Ֆրանս բնակող քեկունուններ՝

Service Arménien des Bourses d'Etudes
Fondation Calouste Gulbenkian,
51, Avenue d'Iéna,
Paris XV^e/ France.

Դ.՝ Անգլիա բնակող քեկունուններ՝

Calouste Gulbenkian Foundation,
U. K. & British Commonwealth Branch,
98 Portland Place,
London W. 1 / England.

Ե.՝ Պրայաշեալներէ առքեր երկիրներ բնակող քեկունուններ. ինչ ու ըստ ինչ հայուսակուրիմ, պետք է դիմու ազգակի Հիմնարկութեան ներքին. հետևեալ հացել,

Calouste Gulbenkian Foundation
Department of Armenian Affairs,
Avenida de Berna, 45-A,
Lisboa — 1 / Portugal

10.՝ Ներկա առավելական առքեցրանքն Հիմնարկութեան համալսարաններն իրաց կրտսեալներ 1969/70 տարեշրջանին վերաբեր բազի առաջ համար պարուն իրենց պիտունները յանու ազգակի Հիմնարկութեան ներքին միջնորդ. Մայիս 31 1969, տաճախու համար նոր նորու նոր առքեցրեալները. (Հարաւային Անկրիկայի երկիրներու ինչպէս նույն Աւստրալիայ համար այս բաւականք պիտի ըլլայ 15 Դեկտեմբեր 1969).

ԳԱԱՌԻԱԾ ԳԻՒՅՔՆԵՐԱՆ ՃՐՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Լիզան,

1 Մարտ, 1969

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿՈՒՆՔ

Հ եր. 2 Փետր.- Թարեկնածան Առաջարի Պահոց: Ս. Հրեշտակառաց եկեղեցու մէջ պատարգաց Հոգ. Տ. Անդրեան Արք. Միտուն:

Հ եր. 3 Փետր.- Ս. Անդրեան Արք. Գուրգին: Ս. Պատարգաց մատուցուցաւ Մայր Յանարի Ս. Անդրեան Շամարեան մատար մէջ: Ժամարտը էր Հոգ. Տ. Գևորգ Վրզ. Նույտին: Ս. Պատարգաց եղանակ բնակչութեան համամայք, կուտարացաւ Հագեցական համախուր պաշտի: Ս. Աթոռոց և ապրի Հագեցական մենահամ բարեկար Գալուստ Գրիգորինեանի Հօր՝ Անդրեան Հոգովի համար, առեր անուն տօնին առին: Անդրադարձան նախարարական Գերշ. Տ. Հայրի Արքեպիսկոպոս:

Հ եր. 4 Փետր.- Ս. Պատարգաց մատուցուցաւ իւ Ս. Յարութին, Ս. Լուսուարի եկեղեցին մէջ: Ժամարտը էր Հոգ. Տ. Կիրիկ Ս. Վրզ. Գուրգին:

Հ եր. 5 Փետր.- Ս. Գուրգին Հայուարդի եկեղեցին մէջ պատարգաց և ապրի անուն Հոգ. Տ. Անդրեան Ս. Վրզ. Գուրգին:

Հ եր. 6 Փետր.- Ս. Պատարգաց մատուցուցաւ Մայր Յանարի Ս. Կարպատի բարեկար Ժարույթ և ապրի Հոգ. Տ. Վարդակ Ս. Վարդակ:

Հ եր. 7 Փետր.- Վարդական Համբաւուած եկեղեցին մէջ պատարգաց և ապրի անուն Հոգ. Տ. Անդրեան Ս. Վարդակ:

Հ եր. 8 Փետր.- Ս. Վարդական Համբաւուած եկեղեցին մէջ պատարգաց և ապահովական իւ Ս. Վարդակի Արքեպիսկոպոս:

Հ եր. 9 Փետր.- Վարդական Համբաւուած եկեղեցին մէջ պատարգաց և ապրի անուն Հոգ. Տ. Անդրեան Ս. Վարդակ:

Հ եր. 10 Փետր.- Ս. Վարդական Յարավանց մարտ 1036 վայեցի (Յիշտան մահաց և առ ապային): Մայր Յանարի Անդ Անդրեանի վրա պատրագեց, ըստ ավերութեան, ժամանակակից առ ապահովական իւ Ս. Վարդակ:

Հ եր. 11 Ապրիլ.- Ս. Վարդական Յարավանց մարտ 1036 վայեցի (Յիշտան մահաց և առ ապային): Մայր Յանարի Անդ Անդրեանի վրա պատրագեց, ըստ ապահովական իւ Ս. Վարդակ:

Հ եր. 12 Ապրիլ.- Ս. Վարդական Յարավանց մարտ 1036 վայեցի (Յիշտան մահաց և առ ապային): Մայր Յանարի Անդ Անդրեանի վրա պատրագեց, ըստ ապահովական իւ Ս. Վարդակ:

Պարտէն եղան, Միարանութիւնը պատուասիրուել ցա Առարց Գերը. Եպիսկոպոսնեն: Երթ ու գործքներ Բարփրանց առ ապահովական անդեկութիւններ առաջ Սրբավոյքին մասին:

Հ եր. 13 Փետր.- Կ. Պատայ Ս. Ժազավայն 150 հայրապետոց: Ս. Պատարգաց մատուցուցաւ իւ Ս. Գյուղիքի Ժամարտը էր Հոգ. Տ. Կիրիկ Ս. Վրզ. Գուրգին:

Հ եր. 14 Փետր.- Համբաւուած եկեղեցին մէջ ապահովական կատարուեցաւ Ս. Յակոբինց Մայր Յանարի բարձներուն և զիանուր սրբանքներու վարագութեալ:

Հ եր. 15 Փետր.- Բամ Բարիկնամայն: Փակեալ խորհի Ս. Պատարգաց մատուցուցաւ Մայր Յանարի Անդ Անդրեանի վրայ: Ժամարտը էր Հոգ. Տ. Գևորգ Վրզ. Երկյան: Համ ապահովական կատարուեցաւ կատարուեցաւ ապահովի առ ապահովական Պատարգաց Գերէն Հայրի Արքեպիսկոպոս:

Հ եր. 16 Փետր.- Սկիզբ կարգաց Մեծի Պահոց: Ալաւուան Մայր Յանարի մէջ կատարուեցաւ Ալեքսանդրը ապահովի առ ապահովական Պատարգաց Մայրի Անդ Անդրեանի Վարդակ:

Հ եր. 17 Փետր.- Տեսանշան Անդ Անդրեանի վրա պատրագեց, ըստ ապահովական իւ Ս. Վարդակի Արքեպիսկոպոսի առ ապահովական կատարուեցաւ Անդ Անդրեանի Վարդակ:

Հ եր. 18 Փետր.- Ս. Պատարգաց մատուցուցաւ Մայր Յանարի Ս. Կարպատի բարեկար Ժարույթ և ապրի Հոգ. Տ. Վարդակ:

Հ եր. 19 Փետր.- Վարդական Համբաւուած եկեղեցին մէջ պատարգաց և ապրի անուն Հոգ. Տ. Անդրեան Ս. Վարդակ:

Հ եր. 20 Փետր.- Ս. Վարդական Յարավանց մարտ 1036 վայեցի (Յիշտան մահաց և առ ապային): Մայր Յանարի Անդ Անդրեանի վրա պատրագեց, ըստ ապահովական իւ Ս. Վարդակ:

Հ եր. 21 Փետր.- Տեսանշանաւագան: (Տօն Տառամօրեան Գալատան Քիրիսոսի և Յանարի): Օրական Համբաւուած Ս. Պատարգաց Մայր Յանարի Անդ Անդրեանի վրայ Տառայ Գերը. Տ. Եաւ Անդ Անդրեանի Վարդակ Տ. Անդրեան Արքեպիսկոպոսի առ ապահովական կատարուեցաւ Անդ Անդրեանի Վարդակ:

Հ եր. 22 Փետր.- Կիսօք եղան, Մայրավանք Անդ Անդրեանի մէջ (ու նոք առն Հառապատուն է Ս. Աթոռոց) պաշտուեցաւ առաջին Մեծ Պահու Շկովական Ժամեկութիւնը և ապա Ս. Թէոդորոսի նախատանիկ, Համբաւապատիւնանը Շատարան Տեսանշան Գերը. Տ. Նարայ Եպո. Գուրգին:

Հ եր. 23 Փետր.- Համ ապահովական շարքը: Ս. Պատարգաց առ ապահովական կատարուեցաւ Անդ Անդրեանի Վարդակ:

Հ եր. 24 Փետր.- Կիսօք եղան, Մայրավանք Անդ Անդրեանի մէջ (ու նոք առն Հառապատուն է Ս. Աթոռոց) պաշտուեցաւ առաջին Մեծ Պահու Մայրապատիւնը և ապա Ս. Պատարգաց մատուցուցաւ Մայրապատիւնը Հառապատուն:

Հ եր. 25 Փետր.- Համ ապահովական կատարուեցաւ Անդ Անդրեանի Վարդակ:

Հ եր. 26 Փետր.- Կ. Պատայ Ս. Ժազավայն 150 հայրապետոց: Ս. Պատարգաց մատուցուցաւ իւ Ս. Գյուղիքի Ժամարտը էր Հոգ. Տ. Կիրիկ Ս. Վրզ. Գուրգին:

բառն. Ս. Թորու էկեղեցին մէջ ժամարար էր Հոգ. Տ. Ազգ Արդ. Պատրիարք:

— Կազմակ Արտարամ էրթակի տարին, կեսորդ հազ մամբ Յիշ, Գեր., Տ. Եաւէ նզո. Անձնանի գլխաւորութեամբ, Միարանութիւնը ընդարձակութեամբ նույն զարծեց Ս. Յարութեան Տառար ուր պաշտոնակ էրեւանին ժամերգութիւնն ու անհատանակ՝ Ս. Գրիգոր Լուսաւորի էկեղեցին մէջ. Ապա կատարուեցա Տիօրինական Արքունու աշխատակ Բափոր Տաճարին և բարձրացաւ Թափառական էր Հոգ. Տ. Յաւութ Վրդ. Մարտար:

* Կր. 2 Մարտ.— Արտարամ Արքակի: Գրչեային եւ առաւանին ժամերգութիւններ պաշտպահ եւ Ս. Պատրիարք Ժամարար կամացաւցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւոր էկեղեցին մէջ ժամարար էր Հոգ. Տ. Արքէ Վրդ. Արքունու. Ս. Պատրիարքին առ կատարուեցա մեծաւանդիս Բափոր Գրիգորին Ս. Գրիգորանին և Պատանակույն յարի, անդամական Ամեն. Պարբերը Ո. Նոր:

* Դէ. 4 Մարտ.— Օքենյան, Մայր Տաճարին մէջ պատրական Անն Գաւուց էկեղեցին առաջին ժամերգութիւնը:

* Դէ. 5 Մարտ.— Առաւանի, Մայր Տաճարին մէջ կատարուեցա Անն Գաւուց էկեղեցին առաջին ժամերգութիւնը:

— Երեխյան պատ նաև Ս. Հրեշտակապետաց էկեղեցին Անն Գաւուց էկեղեցիւնը, նախագաւութեամբ վաճէր նոր Տեսուց Հոգ. Տ. Նորիկ Արդ. Մարտարին:

* Դէ. 6 Մարտ.— Երեխյան էկեղեցին ժարագի Հաւաքարական Դեր. Տ. Հայրիկ Արքունիկինուս, անդրդամանքի պաշտպահեամ և պահեազարդիս պատաւաներն, մարդու Հոգեւոր, ժամար և Քիշեղիս էկեղեցին բարձր արքունութեան մենակետն Առանձնական Անտառակի Մարտարը իրեն զբանակի և պաշտպահեամ արքոր մը, նույնդրաբար Փափացին ցուցանութեան:

* Ծր. 8 Մարտ.— Ս. Կիրիկի Մրասակիմայ Հայրապետին: Ս. Պատրիարք Ժամարար կամացաւցաւ Ս. Կիրիկ Արքունիկ Վրդ. Մարտարին:

* Կր. 9 Մարտ.— Անտառիկ Կիրակիի: Ս. Պատրարք Ժամարար կամացաւցաւ ի Ս. Հրեշտակապետաւ: Ժամարար էր Հոգ. Տ. Անտառիկ Արդ. Պարբերին: Քարոզեց Գեր., Տ. Նորոյը նպակնաս, մեծարանելվ Անտառիկ աւետարանեկան տառիք: Միարանով Անրողամատթեան զգացումնի վրայ, Տաճառնեց զանի բրուգ մարդեւու և ծովուցութեառն միջին խաղաղութեան պատասխող կաթուրացին աղդակերէն մին: Նորիկ էր նաև Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ Ս. Պատրիարքին առ նախագաւուց Տք. Վ. Գալպականի առ նախագաւուց էկեղեցին մէջ, Պատրիարք Հոգ. Տ. Արքէ Վրդ.

— Փակեալ-խորանի Ս. Պատրիարք Ժամարար կամացաւցաւ նոր Երանակէմի Ս. Գրիգոր Լուսաւորի էկեղեցին մէջ, Պատրիարք Հոգ. Տ. Արքէ Վրդ.

Ավագանէն. Պարզեց Տեսուց Տ. Յուսիկ Ս. Վրդ. Պատրիարքան, մասնաւուից բրերանութեան ազնի զայտումին խորհրդաւութիւնն ու առքիքները:

* Եզ. 18 Մարտ.— Երեխյան էկեղեցին ժարագի Գեր. Տ. Եաւէ Սպիրիսոսո, մարդու ունեանուց Ապամոնի հնական խոսքը. Շահարձակութիւնն ին և թանձն զբան և մեջ ին առաջի բարձր ին յայտնի թէ մարդ կ'արդարանց ո՛չ թէ շարիքն առքիքն առքիքն ին առաջազ միայն, այս մասնաւու առքիք գործնեց:

* Եր. 19 Մարտ.— Տնտեսի Կիրակի: Ս. Պատրիարք Ժամարար կամացաւցաւ ի Ս. Յակով, Ս. Եղիշեան Ապամոնի խոսքն վրայ, ժամարար էր Հոգ. Տ. Յուսիկ Վրդ. Մանուք: Պարզեց Հոգ. Տ. Կիրիկ Ս. Վրդ. Պարբերին, մեծարանելվ Տնտեսի առաջանական առաջի:

* Եզ. 20 Մարտ.— Երեխյան էկեղեցին ժարագի Հոգ. Տ. Եաւէ Սպիրիսոսուց Անն Գաւուց նոր շարաթեան ընթացքուն պաշտպահեամներն եւ զշշամի ինիստու ըլլուս անհրաժեշտութիւնը Ժանց բառութեան ապագին մէջ:

* Ուր. 21 Մարտ.— Ապամոնի Պատառու Մանկաց նախօնիքի առթիւ մասնաւու նկատ Ապամոնական կամացաւցաւ ի Ս. Հրեշտակապետ, ուր վաճէր Տեսուց՝ Հոգ. Տ. Նորիկ Արդ. Մարտարին: Վերաբերութիւն կամացաւցաւ Ապամոնի Մանկաց շարաթեան նկատնի վրային, որուն առաջի ուղարքուն մասի, առաջ նաև առաջական առթիւնի գործակի դասելով առզուրդութեան:

* Ծր. 22 Մարտ.— Ս. Պատառու Մանկաց Ապամոնի: Ս. Պատրիարք Ժամարար կամացաւցաւ Ս. Յակովը Երեխյան էկեղեցին Հոգ. Տ. Նորիկ Արդ. Պարբերին: Վերաբերութիւն կամացաւցաւ Ս. Պատրիարք Ապամոնի Մանկաց նկատնի վրային, որուն վաճէր Կիրակի մը մէջ, կ'զարդարին առաջական առաջական վրայից կամացաւցաւ առաջական առաջական վրայի նոր կորեկտութեան:

— Կազմակ Պատառուի Կիրակի առթիւ էլեարէ նոր մամբ 2-30ին Լուսաւորապետ Գեր. Տ. Հայրիկ Արքունու: Ապամոնի գլխաւորութեամբ, Միարանութիւնը մարդու շարաթեան նույն զարծեամբ Ս. Գրիգորան Տաճար: Ս. Գրիգորանի նոր էր Կիրիկ Արքի սիստեմին նոր, Բափոր բարձրացաւ վերանոյ կից Ս. Գրիգոր Լուսաւորի էկեղեցին, ուր պաշտուացաւ երեխյան ժամերգութիւնն ու նախագաւուց: Ապա կատարուեցա Տիօրինական Արքունու այցելութեան և անդինուար Բափոր Տաճարին նոր էր: Պարբեր Ապամոնի Վ. Գրիգորին:

* Կր. 23 Մարտ.— Պատառուի Կիրակի: Գրչեային եւ առաւանին ժամերգութիւններ պաշտուացաւ ի Ս. Լուսաւորի: Ապա, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը մատուց օրուն նախօնիքուն Բափոր Տաճարի Վ. Գրիգորինի վրայ, որտ եւս ասիս պահպանց նորին եւ Պատառուանելուն լուրջ կա-

տարուած մէծանանդէս թոփօրին: Ա. Պատուազի արարողութիւնները առյօնագուտեան խրայէլան սատիսկայանէն:

* Գլ. 26 Մարտ— ի Ս. Հրեշտակապետ պաշտուած հիմնա ընթացքին, Հոգէ. Տ. Միքան Արդ. Միքանան կորուաց իր անդրանիկ քարոզ, ուր անդրադարձու Ա. Գրիգոր Լուսաւորչի կեանքին ու դորուածութեան:

* Օլ. 27 Մարտ— ի Ս. Ապրիլ բրիգան եկամտին ի Ս. Յակով քարոզը Հոգէ. Տ. Արքէն Վրդ. Ավագեան, բարան ունենալով: «Եսոյ իւ ես զու, Տէր, առէւ յանցանց իջոց:»

* Եր. 28 Մարտ— Ս. Ֆրազօրի Լուսաւորի Մուսն ի Վիրապ տօնին տրիւ, ուստանան ժամանակաւ առարտի, Սուրբին ճառանձր թափառի փոխադրուեան Աւագ Անդամ, ձեռամբ Լուսաւորապետ Գերէ. Տ. Հայրէն Արքականուու: Ազա Ա. Պատուաց ժամանական Սայր Տաճարի աւանդատան: Ս. Լուսաւորչի Սեղանին զրայ: Ժամարանի էր Հոգէ. Տ. Անձն Արք. Կարպատի:

— Ենօրէ եռոյ, Միքանութեանն մաս օր, զըլիսուրութիւնը Աւագ Թարզան Հոգէ. Տ. Գերէ Վրդ. Նապարանի, ինքանուրքին ուրիշուաց ջիթեանց լին, ուր Համբարձուն օքանուելին դրայ պատրաստուն մեր զրանամարտն մէջ պաշտանցուն երեխյան ժամերգութիւն և նախառանական:

— Իրիկանդէմն կոտարեցան ևլեկոցէն և նիկնան կորդիք ու պայ գիւերյին և ուստանան ժամերգութիւններ, որոց առարտի Ա. Պատուաց ժամանական Համբարձուն ժարան մէջ: Ժամարանի էր, ըստ օպերութեան, Սրբազնին Տեսուրը՝ Հոգէ. Տ. Անձն Արք. Միքան: Արքազուուր Միքաններ տեսչին միջն գիւերյան ժամը 11:

* Կիր. 30 Մարտ— Պատուան Արքակի: Առաւատան, Լուսաւորապետ Գերէ. Տ. Հայրէն Արքականուու գիւերյառթեանը, Միքան Հայրէն ինքանուրքին բարեցան Հիթինց լին և Հերաշափառան ծուռք դորդիցին Համբարձուն Սերբանցը, ուր մեր զրանամարտն մէջ պատրագաց Հոգէ. Տ. Գերէ Վրդ. Նապարան, նորիկու պառական բոյր ի զըլիւ:

ԳԱՇՏՈՆԱԿԱՆՔ

* Բլ. 17 Մարտ— Արքիքան նոր Սպահական Գերէ. Տ. մօք Արքելքին Նուռապաշտ ժամանաւին տրիւ Անք մօք նէկէտին մէջ կոտարուած առարողութեան և նոր յաջորդող շնորհաւելթեան ներկայ զանական Հայրէն Հայրապետական Գերէ. Տ. Հայրէն Արքականուու իւ Տիրար Կարպին Հինգնաւու:

* Կիր. 23 Մարտ— Ենօրէ եռոյ, Անձն մօք նէկէտին մէջ կոտարուած Անձիքան նոր նորիկու զանական Մուսն Հայրապէն և ներկայ զանական Մուսն ամուռ արարողութեան:

զնուուեցան Ամեն, Պատրիարք Ս. Հայրը:

* Գլ. 28 Մարտ— Նազարէթի Լատինաց եւրացն Անտաման նէկէտիցու մէջ արարողութեան և անոնց յաջորդող ճակէեռութիւն ներկայ գտնուեցան Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, Ընկերակցութեամբ Հոգէ. Տ. Արքէն Վրդ. Այվաղեանի և Հոգէ. Տ. Աղան Արդ. Պալուզանի:

* Գլ. 3 Ապրիլ— Եւրոպացու Ս. Զատէի տանին արքին, կէսօր տառի, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը ի զըլիւ Միքանութեան այցելեց Լատինաց Ամեն. Պ. Պատրիարքին և Ֆրանչէսկան կուսարքին Գիւերը: Ապա Արքականուու իւ Արքա-Անձիքուն Սպահականուուն: Բայց Հոգէ. Տ. Կիրէն Ս. Վրդ., Ընկերակցութեամբ Հոգէ. Հայրեաւ, այցելեց Եղիշեան-Բաթութիւնիկերու: Հոգէ. Հայրեաւ, այցելեց Եղիշեան-Բաթութիւնիկերու: Հոգէ. Հայրեաւ, այցելեց Եղիշեան-Բաթութիւնիկերու:

* Բլ. 14 Ապրիլ— Մէր Ս. Զատէի տօնին առքիւ, Կրէսի Նախարարութեան նէրիայուցիւ Գր. Շատէւ Թուշտան, Ընկերակցութեամբ Ուստի հանգուին և իւ սիականներուն, այցելեց Ամեն. Պատրիարք Ս. Հօր: Այցելութեան նկա նմանուու Երանուուկէի Բաղադրուեան Ն. Վան. Գր. Բէտ Քուէ, ինչուն նաև Անձիքան Նոր Արքականուու ու Արքա-Անձիքուն նպիսկուուր:

* Բլ. 15 Ապրիլ— Մէր Ս. Զատէի տօնին առքիւ, առաւատան ժամը 10—12, մեր Պատրիարքաց շնորհարական այցի եկան յաջորդարար Ֆրանչէսկան կուսարքին Գերէ. Կիւթուոր, Ղզաց, Առուց, Հաղէցաց և Յայն-Կաթոլիկէերու նպիսկուուկներու, իւնից միքանութեան անգամերու: Այցելութեան նկա նորիկու բաղադրի Հիւլիսա-անիս ամրոցի կողմէ:

— Իսկ Հոգէ. Տ. Կիրէն Ս. Վրդ., Ընկերակցութեամբ Հոգէ. Հայրեաւ, այցելեց Ղզաց, Առուց և Հաղէցաց նպիսկուուկներուն:

— Նոյն օրը կէսօր Էտաց, Խամալայի Լատինաց նէկէտիցու մէջ, Հոգէ. Տ. Կիրէն Ս. Վրդ. Գարիքինեան, Ընկերակցութեամբ Տիրար Կարպին նէրկայ գտնուեցան նորիկու զանական Գերէ. Մօն. մօք Գարէէն Ըուլայի Համար Լատինաց Պատր. Փոխանորդ Մօն. Գիւթիթիքի կողմէ մատուցան Հանգանաւ հանդիսաւը Պատրագին և յաւզականութեան միուու արարողութեան:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Զատկական Նոնիաւորութիւն Ն. Ս. Օ. Տ. Տ.
Հազգեց Ա. Վեհափառ Հայրապեսի

Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ական Եկեղեցիք Ախուալարակ և Աղյուսաբ Շար-
ծումին Ակրամեկումը Հաւիսային Ամերիկայի
Հայ Եկեղեցակարգեան Մէջ Եկեղեցիք Ամաշխարհային Խարհացքի Ընդ-
Քարտուզար Տիր. Գլուխ Ացելուքիմը

Ե.

101

Եկան Եկեղեցիք Ախուալարակ և Աղյուսաբ Շար-

102

ծումին Ակրամեկումը Հաւիսային Ամերիկայի
Եկեղեցիքին Համաշխարհային Խարհացքի Ընդ-

112

Քարտուզար Տիր. Գլուխ Ացելուքիմը

Ց Ր Ա Կ Ա Ն

Հերանոսց Առաքեալը

Ե.

114

Կ Ր Ո Ն Ա Կ Ա Ն

Թիվուանձական Ալք

ԲԱՐՁՐ ՎՐԱ. ԹՈՓՃԱՆ

119

Բ Ա Ն Ա Ս Ե Ղ Ե Ա Կ Ա Ն

Յօհնը

Մ- ՄԱՆՈՒԿՅԱՆ

121

Բ Ա Ն Ա Ս Ի Ւ Ր Ա Կ Ա Ն

Մամորութիւններ Ապրակումնաց Վաճէի Մասին

Յ. ԳԻՒՐՏԻԱՆ

122

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Գերզ Եկեղեցաց և Ծր Գանձեց

Ն. ԻՎԱ. ԵՐՎԱԿՅԱՆ

124

Գ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

Ասկոր Եկորագիւս Զուզայեցիի Նորագիւս Եիսա
Կոցային Վահեարամպը Մէ

Յոր. Յ. ԳԻՒՐՏԻԱՆ

126

Ազգային Կանանցարարին Տնօնանուուր «Ծիռնչի

Հրա. ԱՐԱ ԳԱՎԱՐԱՆ ԳԱՎԱՐԱՆ

128

Ցուցուան և Ծիռնականանք

Եղմ. ԱՐԱ ԱՐ. ՊԱԼՈԶՅԱՆ

134

Խրուսական Կիւլյաննեան Մատենադարանի

Եղմ. ԱՐ. Գ.

136

Հայ Հատական Գիրներու (1512-1800)

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

"The Last Years of the Georgian Monarchy".

Յ. ԳԻՒՐՏԻԱՆ

138

"An Annotated List of Armenian New Testament

Մ Ա Ն Ա Կ Ա Ն

Մանուկանակ Գիրեր և Հետազոր

139

Զեկոյց Գ. Կիւլյաննեան Հիմնարկուուն - Կրոմ-

րուսկի Յայսարարութիւն

140

Ս. ՑԱԿԱՐ Խ Ե Ր Ա Ծ Ե Ն

191

Եկեղեցական Քենական

Պաշտօնական

193

Բովանձակարիւն

195

Ա Ա Խ Ե Ր Ա Խ Ա Ծ

Ցամկ «Սինօքի Խմբագութեան և Գ. Կիւլյաննեան

Մատենադարանին Խութրուած Գիրներու

197

«Սինօքի Վերաբերեալ ամեն բարեկարգիւն և առավել հասարակ ենթևալ հասցեին...»

MR. ARA KALAYDZIAN. REDACTION OF «SIOON»,

OLD CITY — JERUSALEM

«Սինօքի Մատենադարան և Ամերիկայի համար՝ Յ Յուար

բույր այլ Երկիրներու համար՝ 1 Ապրիլի»

PROP.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

ED.- BISHOP SHAHE AJAMIAN

No. 3 - 4

THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. MARCH - APRIL 1969

ՅԱՀԵԼՈՒԱԾ

«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՐ ՍՏԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԾԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հաղորդը (Երգիծական Վիպահ) — Սարգսի Հազարեան (Խուիրատու): Գէյրութ,
Տպ. Տօնիկեան, 1917, էջ 110:

Խմբացի Ապրիլի Աղջիկը — Սրման Սիմոնեան (Խուիրատու): Գէյրութ, Տպարան
Աւան, 1967, էջ 111:

Աղյական Անվագիան Կամ Խիթասարդ Ամոլին Առաջնորդը — Համագրուած Տոքթ. Ա.
Գրպակնիր և այլ հոչակաւոր դիտական հերիշակներու գործերն, Խուեր
կ. Տօնիկեանէ: Հայէպ, Քրատուն Օմար Խայեամ, 1917, էջ 114:

Ափրիկ ան Ափերա Վայ — Գողոս Գուրեկեան Խուեր Սրման Սիմոնեանէ: Գէյրութ,
Տպ. Աւան, 1917, էջ 113:

Ճեմարի Աւախուսորինը — Աւիշիր Մէքսուսայա: Հայէրէնի վերածեց Գ. Գ. Անձեւ-
եան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1917, էջ 70:

Ցուամատան Խուիրատած Սիրակնորեայ Դորբցներու 35-ամեակին և ՀԵԿԴՈՄ-ի
1.-ամեակին (1929-1151-1915): Խուեր Հայց եկլզ. Կիրակնորեայ Դորբց-
ներու Օճանգակ Միւրթենէն, Գէյրութ, Տպ. Մշակ, 1917, էջ 176:

Կիրակնօտայ Դորցի Խառե է Գրբք և Դատարանի համար) — Քակեց և պատ-
րաստեց Խուպար Մրկ: Գէրպէրեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ. Մեսրոպ,
1917, էջ 115:

Էշեր Կամաւորի Օրագրեա — Խորէն Ա. Քնչյ. Անձեւեան (Խուիրատու): Գէյրութ, Տպ.
Համագրային, 1917, էջ 32:

Խարքին նաև: Կարծականը — Գանայայութեան ՀՀ-ամեայ Յորեւեանին Առիթով:
(Հայէրէն և Անչերէն): Խուեր Յորեւեարէն Բէնսիլվէնիա, 1917:

Վաշարանեն — Աւարյոյ Ամէիր Մըրտան Բիւրատի — Պատրաստեց և գծեց Խուպար
Ափարեան (Խուիրատու): Արչմօնտ, Աէթերըն Տպարան, 1917:

Գրաբար (Խուքուսոյց) — Անդրանիկ Վրդ. Կառնեան (Խուիրատու): Քիրակնօտ-
րին, Անարանաթերէն, Հատընտիրը և պետ Ազգային Բարձր Վարժա- Վարժա-
րանաց: Գէյրութ, Տպ. Երբակ, 1917, էջ 189:

Միրի Զերաննեն — Յագհաննէն Յ. Քէյշեան (Խուիրատու): Նիւ Երբք, Տպ. Կոչնակ,
1917, էջ 112:

Հայկական Հացը Արիսիւական պրպումների վերլուծումներով — Սերովը Միհ-
թարեան (Խուիրատու): Փարիզ, Տպ. Արաբար, 1918, էջ 1.9:

Ցուամատան Պնական Ամասիյ — Գ. Յ. Միւնենեան (Խուիրատու): Վենետիկ, Տպ.
Միրթարեան Հայէրէն, 1918, էջ 137:

Խրզիկան Կամաւորապարաց և Ազգագրական Յոււեր — Գուրգէն Տէր Վարդան-
եան (Խուիրատու): Սրուսագէմ, Տպ. Ս. Յակորեանց, 1918, էջ 315:

Օրացոյ 19.8 Նահանջ Թռակների Գրիտոսի ըստ Խոր Տումարի, Ս. Գրիգի Հիւան-
դանցոցին Հայոց, Խթանացու, Կազմեց Անարան Ա. Քնչյ. Պալեան:

Օրացոյ 11.8 Նահանջ Թռակների Գրիտոսի — Կազմեց Ա. Քնչյ. Եղիշ Եղդգարեան:
Նոր-Զուզա - Աղանան, Տպ. Ս. Ամենափրկչեան Վանաց:

Օրացոյ 19.8 Նահանջ Թռարի Գրիտոսի — Պատրաստեց Մեսրոպ Վրդ. Աշեւան:
Անթիւաս, 1918:

Հայկական Մատանիւաշուրին — Խուեր Երկանի Մատենագարանէն: Երկան, Հա-
յաման Հարատարակչութիւն, 1917, էջ 233:

Ցոյզեր և Խոււեր — Աւուցիչ - Տնօրէն Պողոս Հաճիւեանի Կեանը Յաւշերէն: Խուեր
Պողոս Հաճիւեանէ: Խթանապու, Օյա Տպարան, 1918, էջ 348:

Հայու Բնիւուեր — Վահրամ Մայիսան (Խուիրատու): Երկան, Հայաւան Հրատա-
րակչութիւն, 1917, էջ 248: էջ 110:

Մասակն (Խովասարի Ռուեր) — Սերովակ Եակէնս Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1918,
Բժիշկ Կեանին և Մահուան Հեա (Բժշկական Պատմուածքներ) — Տիդրուն Վարժա-
րակեան (Խուիրատու): Գէյրութ, 1917, էջ 199:

Պատմուածքների Անուանամի Հայոց — Յ. Գ. Գողանեան: Խուեր Երկանի Բատեկնա-
գարանէն: Երկան, Հայէկ. ԱՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1917, էջ 358:

- Գիտակարան (Խոսք և Խորհուրդի ի Խորոց Սրբի Գիտակի) — Հաւաքից, գտառած
րեց, խօթագրեց Գիտակորգին Ա. Ա. Գետիկեանի, Խուեր Ամերիկայի Հայ
Աւետ Միռաբենէն, Նիւ Եսրբ, Գայֆայեան Հրատ. Տան, 1967, էջ 248:
- Ընդհանուր Տեղեկագիր 1966 Տարեցանի — Հ. Բ. Ը. Մ., Նիւ Եսրբ, 3 17, էջ 13:
- Վաւերաբույրե Վահիկանան Բ. Տիգերանի Ծողովի — Վաւերաթուզմեր, Դաւանա-
կան Սահմանադրութիւն և Ժողովական Վճարդիրներ: Վեհափառիկ, Ս. Զա-
դար, 1917, էջ 218:
- Հայաստանի Փաժառական Հեր (Բ. Տպագրութիւն, Բարեկամուած) — Հ. Ժիրայր:
Գեյրութ, Տպ. Համագոյային, 1916, էջ 118:
- Զար Ամբողջը — Բարեկան Կահաշեան: Խուեր Ա. Հ. Մանուկեանէ: Հրատարակու-
թիւն Պաղտաստի Հայ Երիտան Երիտան, 197, էջ 19:
- Վասի Վարդանյան և Տայոց Պատերազմին (Բ. Տպագրութիւն) — Եղիշէ: Երաւանցէմ,
Տպ. և Խուեր Ս. Յակոբեանց Տպարանի, 1918, էջ 194:
- Հմայի և Վեհածնուզը — Գարբերէ Թագուարեան (Խուբրա-): Գեյրութ, Տպ. Աւան,
1918, էջ 195:
- Հայոց Աւանցական Պամարին (Ա. Հայկազնց Երջան) — Գեղամ Քերովքեան
(Խուբրա-): Խումանուզ, Մատենաշար Ժամանակ: Օրամերիի Միւշ,
Տպարան Չաղոյական, 1968, էջ 134:
- Պամզակ — Արամ Հայկակ (Խուբրա-): Նիւ Եսրբ: Տպուած ի Գեյրութ, Տպարան
Մշտի, 1117, էջ 272:
- Համասեպ (1895—191) — Հրատ. և Խուեր Համասեպի Յորելինական Կեղբ. Յանձ-
նամականի Պետք Պուտեալ — Հրատարակեց Արայ Գալայճեան (Խուբրա-):
Երաւանցէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1918, էջ 37:
- Գունչան Սահմաններ — Զահրաս (Նորա-): Խումանուզ, Տպ. Պայքար, 1'18, էջ 11:
Ման Անումանաթուրիներ — Բարեկան Վրդ. Թօփեան (Խուբրա-): Անմիլիս-
Տպարան Մերժուած, 1'18, էջ 22:
- Համարդիկան Առածանի և Ասպարամի (Հայերէն-Անդրէն և Անդրէն-Հայերէն)
— Մերժու Կ. Գույաւանեան (Խուբրա-): Գայրիէ, 1967:
- Հայուն Տարեցայր (Ժ. Տարի, 1918) — Վարդան Քեյ. Ժամագոյային, 1917, էջ 127:
- Հայ Մատանապուրան Պամարին Գրակ Բ., 1'11(—19.0) — Բափայէ Խիւանեան:
Խուեր Երևանի Միթունիկեան Գրադարանէն:
- Փարիզի Եթառաշ. Օրաբերթէն ռազմանք Ըստար Նորդունիի Հետեալ գործերը.
ա) Ուր Ես, Մայր Խը — Փարիզ, Տպ. Արագո, էջ 19:
բ) Մեն Հոգեր, Մեր Հոգեր — Գեյրութ, Տպ. Համագոյային, 1917, էջ 31:
շ) Ցանոն Մարդու Սահոց (Պաշտպանութիւն Հայ Լեզուի) — Ա. Հասոր:
Փարիզ, Տպ. Յանձ, 1917, էջ 190:
- Վերպատուիկ Յակոբը (Կեանը և Գործը) — Արրանամ Յավառափեան:
Հրատ. և Խուեր Թեհրանի Հայ Աւետ. Եկեղեցիի: Թեհրան, Տպ. Մոդերն,
1968, էջ 494:
- Հայ Բառականին — Կարսպես Յարիկեան: Խուեր Գ. Երևանէնեան Հիմնարիէն և
որինակ մըն ու Կիրիկ Ս. Վրդ. Գարիկինանէ: Երաւանցէմ, Տպ. Ս. Յակոբ-
եանց, 1918, էջ 277 և գունաւոր նկարներ:
- Երզանց Տեր Կարանի (Կեանը ու Հայերէն Երզանը) — Լ. Գ. Մինասեան (Խուբ-
րա-): Թեհրան, Տպ. Ասդերն, 1917, էջ 24:
- Տատեան Գերզանամը — Հ. Եփրեմ Վ. Պողոսեան: Աղջային Մատենադարան Մի-
նուէր Վիեննայի Միերթ. Մատենադարանէն: Վիեննա, Միերթարեան Տպա-
րան, 1918, էջ 280:
- Հայկական Դաշին Նոր Հանգրուանք — Անդրանիկ Անդրէանեան: Հրատ. ։ Զարթօնք:
Օրաբերթի, Գեյրութ, Տպ. Աստան, 1917, էջ 11:
- Խունապարակ — Զարեկ Միահանի (Խուբրա-): Մատենաշար Աւեկան: Գեյ-
րութ, Հրատ. Միահան Տպարանի, 1918, էջ 25:
- Դաւիթ Մուկը — Յափանէնէ Մարդ (Խուբրա-): Թեհրան, Տպ. Ալիք, 1918, էջ 12:
Օրցոյց 1919: Երաւանցէմ, Տպ. Ս. Յակոբեանց, էջ 188:
- Օրցոյց 1919: Անթիւսան, Տպ. Կաթղ. Կիրիկիոս: Պատրաստեց Մեսրոպ Վրդ. Ալ-
ուանցոյց 1919: Նոր-Զաւազ Կազմեց Աւ. Քեյ. Երգարեւան:

- Խաչի ճամբան — Եղբ. Անդրանիկ Գալյաճեան (Խուրատուս): Երևանագէմ, Տպ. Ա. Յակոբեանց, 1968, էջ 14:
- Քրիստոն Աւոր — Եղբ. Անդրանիկ Գալյաճեան (Խուրատուս): Երևանագէմ, Տպ. Ա. Յակոբեանց, 1968, էջ 21:
- Խնչպատ Ակրտեալ (Ժարեհնետ, Երժակայ Հայ Գիշերը և Ըստանեկան Ցուշեր) — Եղիշէ Հաջարապետեան (Խուրատուս): Գէյրութ, Տպ. Շիրակ, 1968, էջ 118:
- Ուրուազի Հայոց Պատմութան և Հայկական Մատորին — Արտաշէս Անդրեասեան (Խուրատուս): Գևորգ, Պայքար, Տպարան, 1968, էջ 41:
- Օրացոյ 19 Զ. Ա. Քրիշի Հիւանդանցին Հայոց, Խթանպուլէ Կազմեց Անանիս Ա. Քենչ. Պայքան:
- Հայ Ցապարական Նոր Մանեազիր — Օննիկ Աւետիսեան: Գէյրութ, Տպ. Առաւա, 1968, էջ 16:
- 1915ի Ցարացրութիւն ու Զատոր — Մ. Ա. Գառարեան (Խուրատուս): (Պրօվիւմը 15 Էրես, Հայերն և Անդերէն):
- Պատմական Թնարկումներ — Հրանդ Գ. Արմէն: Նուէր Կ. Տօնիկեանէն: Գէյրութ, Տպ. Գ. Տօնիկեան և Որդիք, 1968, էջ 229: [էջ 149]
- Հայեկացի Խուզամ — Հականդուխու (Խուրատուս): Գէյրութ, Տպ. Մեսրոպ, 1967, Տեռափախական Ալյոս — 7րդ Հատոր թիւ 9 (81): 1968: Հրատ. և Նուէր Աւայի:
- Ամէնուն Տարեկոր (ԺԴ. Տարի, 1967-68) — Կարո Գէրգեան (Խուրատ): Գէյրութ, Տպ. Աշ-4, 1968, էջ 640:
- Ֆրանսիական Առաջարկութեան Անդրադրական (Խուրատ): Գորդիկ, Տպ. Արարատ, 1968, էջ 45:
- Հերեւ — Արմենունի Թերզեան (Խուրատ): Խթանպուլ, Տպ. Պայքար, 1968, էջ 111:
- Հայկական Դիպակեեր — Յ. Քիւրեան: Առանձնաւոր, «Սիօն», 1968, թիւ 9-12: էջ 17:
- Նոր Քերականութիւն (Արեւեայ Բարբառ, Տարրական Դասընթացք: Դաստիրք Գ. Դ. Ե. Զ. Չառարտաններու համար) — Պատրութեց Ն. Վրդ. Բոռանեան (Խուրատուս): Բ. Տղագրութիւն: Գէյրութ, Տպ. Աշ-4, 1968, էջ 130:
- Մալկարայի Հայ Գաղուրը (1610-1922) — Վարդան Յ. Խոշիկեան: Հրատ. Մայկարացիներու Մամիկոնեան Հայրենակցական Միութեան: Նուէր Յ. Խոշիկեանէ: Փողոտիզ, Տպ. Փարոս Լուսադրի, 1943, էջ 102:
- Մարդ Մը և Ալիսան Մը (Բանասեղծութիւններ) — Ալբինէ Տառերեան (Խուրատուս): Խթանպուլ, Պայքար Տպարան, 1968, էջ 31:
- Հզեն Կայ... Մարեց (Բանասեղծութիւններ) — Ալբինէ Տառերեան (Խուրատուս): Խթանպուլ, Պայքար Տպարան, 1968, էջ 48:
- Կասիր (Նոր Բանական) — Ալբին Եպանենեան Միամանթօ): Հրատ. և Նուէր Կ. Տօնիկեան Դրաստան: Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1969, էջ 40:
- Գրազակ — Տարեգիրք Հ. Ե. Դ. Ի. Ա. Տարի, 1967: Գէյրութ, Տպ. Մեսրոպ, 1967, էջ 37:
- Ունեացրութիւն Հեղինանու Ժողովի — 9 Դեկտեմբեր 1967: Հ. Բ. Բ. Մ. Ի. Նիւ Եսրդ, էջ 8:
- Խախազան Ցրա Ա. Մանուկեանի Ժառ հեղինանու Ժողովին — Նիւ Եսրդ, էջ 8:
- Անզուն Ցրաուր — Մայն Իրդ: Նուէր Յ. Ա. Զ. էն: Երկան, Մատենաշար Արկած Ժային Գրագարանի, Հայպետուաս, 1968, էջ 518:
- The Black Muslim Movement and Its Relation to the Religion of Islam — Rev. H. A. Chakmakjian (presented by the author). Pp. 16.
- The Armenian Evangelical Church and the Armenian People — Author and presented same as above. Yettem, California, 1961, pp. 14.
- My Beloved Armenia — Marie Sarrafian Banker. Beirut, Bible Land Mission. Donikian Press, 1968, pp. 205.
- A Mandate for Armenia — James B. Gidney (presented by the author). Ohio, Kent State University Press, 1967, pp. 270.
- The First Genocide (A Play in Four Acts) — H. H. Haig (presented by the author). New York, Vantage Press, 1967, pp. 77.
- Everyday Life in Bible Times — National Geographic Society. Presented by John J. Putman. Washington, National Geographic Society, 1967, pp. 448.

- British Petroleum Equipment and Services* — 1967/68 Edition. Presented by the Council of British Manufacturers of Petroleum Equipment, London, 1967, pp. 440.
- Financial Report* — December 31, 1966. Armenian General Benevolent Union, New York.
- I Shall Not Die (A Tribute to the Faithfulness of God)* — Nerses S. Sarian. Presented by J. N. Sarian. Introduced and Edited by Eric W. Gossen. Oliphants, London, Marshall, Morgan and Scott Ltd., 1967, pp. 176.
- Boar Man In Damascus* — E. Ben-Hanan. 1967, pp. 191.
- Report Of The Accountancy Checking Commission, Relating to the Year 1966*. Translated from the Portuguese. Calouste Gulbenkian Commission, Lisbon, 1967, pp. 17.
- Chairman's Report* — III. Calouste Gulbenkian Foundation. José De Azereedo Perdigão. 1st January 1963 — 31st December 1965. Lisbon, pp. 243 + Photographs.
- Calendar of Easter Religious Ceremonies* for the Period April 6th - 21st April, 1968, pp. 17.
- Calendar of Christmas Religious Ceremonies in Bethlehem* for the Period December 24, 1968 - January 19, 1969. Jerusalem, pp. 25 + 30 + 18.
- Calendar of Easter Religious Ceremonies* for the Period March 29th-13rd April, 1969. Jerusalem, Greek Convent Press, pp. 16.
- Reflections (Experiments in Poetry)* — Garig Basmajian (presented by the author). Jerusalem, 1968. Stencilled.
- Once There Was And Was Not (Armenian Tales Retold)*. Virginia A. Tashjian (presented by the author). Illustrated by Nonny Hogrogian. Boston, Little Brown and Company, 1966, pp. 83.
- El Greco (1541 - 1614)* — Domenicos Theotocopoulos. Presented by H. Koeroghanian. New York, Harry N. Abrams and Pocket Books, Inc., 1953. 42 Plates.
- Antranik Basmajian presents the following books:
- a) *No. 5 John Street* — Richard Whiting. London, Thomas Nelson and Sons, pp. 284.
 - b) *Strange Customs of Courtship and Marriage* — William J. Fielding. New York, Permabooks, 1949, pp. 246.
 - c) *Bar - 20* — Clarence E. Mulford. London, Hodder and Stoughton, 1950, pp. 192.
 - d) *La Traviata* 9 (The Lady of The Camellias — Opera in three Acts) — Giuseppe Verdi.
 - e) *Jewel (A Chapter In Her Life)* — Clara Louise Burnham. New York, Grosset & Dunlap, 1903, pp. 340. [238.]
 - f) *Repeat Performance* — William O'Farrell. New York, Triangle Books, 1942, pp. 192.
 - g) *Blair of Balalaika (A Hero of The Light Brigade)* — Escott Lynn. London, W. & R. Chambers Ltd., 1911, pp. 392.
 - h) *General Science Made Easy* — Louis T. Masson. New York, Garden City Publishing Co. Inc., 1942, pp. 418.
 - i) *The Goebbels Diaries* — Translated and Edited by Louis P. Lochner. London, Hamish Hamilton, 1948, pp. 458.
 - j) *My Part In Germany's Fight* — Dr. Joseph Goebbels. Translated by Dr. Kurt Fiedler. London, Hurst & Blackett Ltd., 1940, pp. 253. [pp. 305.]
 - k) *Elementary Banking* — H. P. Sheldon. London, Macdonald and Evans, 1923.
 - l) *A Country-Side Chronicle Leaves From The Diary of An Idle Year In Four Seasons* — S. L. Benson. London, William Heinemann, 1907, pp. 265.
- Annual Report / 1967. U. S. Steel Corporation*. 67th Annual Report. New York, pp. 40.
- Erevan Choral Group Presents Second Annual Spring Concert of Armenian Music*. Sunday, June 2, 1968. Music Director Fr. Oshagan Minaasian (presented by him). Cambridge, Mass., 1968.
- El-Latroun* — Les Trappistes en Terre-Sainte. Recueil d'Histoire Grenoble, Editions Gaston Gorde, France.
- Le Deuil National Arménien* — Par R. Donikian, J. Nazarian et V. Solakian. Présenté par R. Donikian. Paris, Centre d'Etudes Arméniens, 1964, pp. 131. Imprimerie Moderne à Gardanne.
- Les Monuments Arméniens du IV^e Siècle au XVII^e Siècle* — Edouard Utudjian (Présenté par la Fondation Calouste Gulbenkian), Paris, Editions Albert Morane, 1967, pp. 179.
- Das Armenische Schrifttum* — Von P. Vahan Inglisian. Presented by "Harpes Amsorya". Linz a. d. Donau, 1929. Franz Winkler, Verlag "Im Buchladen", pp. 37.